

8-9
U-32

20 APR 2006

84
4-92

ՀԱՆՐԻ ՍՈՒԼԻՔ

ԴԵՊ Ի ԼՈՅԱԸ

ՀԱԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՊ

Թարգմանեց

ԶԱՐՄԱՆԱՐ Ա. ՔՀՆՅ. ԿԵԶԲԻՐԵԱՆ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԿԻՒԹԵՄՊԵՐԿ

Կ. Ն. ՄԱԿԱՍՏԵՍՅԱՆ

Կ. ՊՈԼԻԱ

1932

7392.

ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Այս գողտրիկ վեպը բարգմանելու շարժառիք եղած է մեզի, այն բարձր ողին որով համակուած է հեղինակը՝ Հանրի Սուլիկ:

Հեռու վատառողջ հետարքութիւն մը արքնցնելէ, ԴէՊ ի ԼՈՅՍԸ, բնդիակառակն, բնքեցողը կը տահագրգու գերազանցուն՝ երկու սիրող սիրտերու միացումին խոչընդու դարձող փափուկ խղճահարութիւններու առաջ բերած յուզումնալից դէպիերովը:

Այնտեղ կը տեսնուի թէ հաւատէի տաք տւնչովք լեցուն մաքուր եւ փափկազգաց աղջիկ մը ի՞նչ հրաշալի, ի՞նչ բարերար ազդեցութիւն կրնայ գործել կեանի ապականութիւններով բարաւուն, բայց բարձր զգացումի, խորհող մժի եւ զգայուն սրտի Տէրիասասրդի մը նկարագրին եւ զգացումներուն վրայ, զայն հասցնելով հոգեկան մաքուր կեանի բարձր ոլորտներուն:

Այս սրտառուչ պատմուածքը միեւնոյն ատեն կու գայ խաղցր սփոփանք մը բերել բոլոր վետակութերուն, իրենց սիրելիին անդարձ կորուսովք միացող սգաւորներուն, ցուցելով անոնց հեմարիս միսիքարութեան լուսաւոր համբան, եւ ներքին կեանի ազնուացման, ընկերային կեանի բարձրացման հետամուտ խորհող միտքերու առջեւ կը բանայ մտածումի լայն հորիզոններ:

ԹԱՐԳՄԱՆՈՂԸ



63819 - 67

ԴԵՊԻ ԼՈՅՍԸ

Ա. Մ Ա. Ս

Ա.

Յունիոր կը վերջանար, տաք ամառ մը կը գուշակուէր: Շաբաթներէ ի վեր ամպչ չկար երկինքին վրայ, և Բարիզ հնոցի մը տպաւորութիւնը կը թողուր: Ուստի իրիկուան ժամը հինգին ամէն մարդ տունէն գուրս կը նետուէր: Աճապարանքով կ'երթային դէպ արուարձանները, նա յանաւանդ Պուլոնեի Անտառը:

Այդ իրիկուն, ժամը վեցին ատեննել, Շանզ-էլիզէն, անտառին ծառուղին և անոր շարունակութիւնն եղող լայն հորիզոնները անբախտատելի կերպով գրաւիչ տեսարան մը կը պարզէին:

Ամէն ինչ մաս կը կազմէր այս կախարդանքին, բնաշնկարը՝ ներդաշնակ զիծերով, երկինքը իր ջինջ մաքրութեամբ, մթնոլորտը՝ իր գարնանային գինովցնող շունչով, կիներու արդուզարգերը՝ իրենց վառ երանգներով:

Այս համայնապատկերին տիրող զիրքի մը վրայ, մարդ
մը՝ տակաւին երիտասարդ՝ Անտոէ Վալէ՝ կը զիտէր։ Շանզ
էլիզէի տան մը հինգերորդ յարկի սենեակի մը պատշգա-
մին կրթնած՝ նայուածքովը կը հետեւէր շողշողուն կոհա-
կին որ կը հոսէր իր ոտեւերուն տակ։ Շատ լաւ կը ճանչ-
նար այդ մարդկային կոհակը՝ տարիներ շարունակ իր հո-
գին անոր մէջ խառնած ըլլալով։ Այն ատեն կը կարծէր թէ
կեանքը, ամբո՞զ կեանքը, այդտեղ կը գտնուի։ Ի՞նչ կ'ը-
նէր ուրեմն այս իրիկուն պատշգամին վրայ, միս մինակ,
թախծոտ երեւալթով մը։

Խորհրդաւոր տաղնապ մը կ'անցընէր։ Երկար ատենէ ի
վեր կը զգար անոր մօտենալը։ Փորձեր էր միտքն զբաղե-
ցնել, ինքը մոռնալ, բայց այս ժամուն այնպէս կը
թուէր թէ պատրանքը վերջ գտած էր։

Զդայասէր բնաւորութեամբ մէկն էր ինքը, և հիմա ա-
ռաջին անդամ ըլլալով, թէեւ 38 տարեկան էր, սովորա-
կան զբոսնաքները զգուանը կը պատճառէին իրեն։ Իր
կեանքը, որ վայելքներով անցած էր զլխաւորապէս, և
զար հիանալի կերպով լեցուն կը կարծէր, յանկարծ ան-
հունօրէն պարապ կ'երեւար իրեն, ինքընքը փոխուած կը
զգար։ Նախ իրեւ սկեպախէլ մը, ժպտած էր, կարծած էր
թէ Փիզիքական պարզ յօդնութիւն մըն է զգացածը։ Կը
խորհրդ թէ քանի մը որ հանգիստ բաւական պիտի րլլար
վերսկսելու կեանքը՝ իր երբեմնի սովորութիւններով։

Եւ սակայն, հակառակ իր կամքին, յոզնածութեան
տաղնապը օրէ օր կը սաստկանար։ Ո՛չ նոր հաճոյքները,
ո՛չ խորհրդածութիւնը, ո՛չ կամքը ո և է աղդեցութիւն
չէին կրնար լնել այդ տաղնապին վրայ։ Ասիկա իրողու-
թիւն մըն էր, պէտք էր հասկնար այդ բացայալտ իրակա-
նութիւնը։ Յամրօրէն, Անտոէ բոլորովին տարբեր մարդ
մը եղած էր։ Ինքընքը հաղիւ կը ճանչնար իր զգալու
ամբոզ կերպերուն մէջ, ձիշգ այն տեղերը ուր երբեմն
զուարճութեան գինովութիւնը կ'ըմբոշինէր, հիմա զըզ-

Պատշգամէն անցաւ աշխատութեան սենեակը, պատու-
հաններն և վարագոյրները փակեց։ Այս կերպով պողոտա-
լին վրդովիչ աղմուկները ա՛լ իրեն չէին հասնիր։ Այս կէս
մթութիւնն ու լուսութիւնը վայրկեանի մը հոմար հանդար-
տեցացին իր զգայնութիւնը։ Թիկնաթոռին վրայ երկնցաւ,
և մտացրիւ շարժումով մը առաւ ձեռքին հանդիպած ա-
ռաջին հատորը։ Բնտանեկան լուսանկարներու ալպու մըն
էր։ Իւրաքանչիւր էջին Անտոէ լինքինքը կը գտնէր, այս-
տեղ՝ պուպրիկի շրջազգեստով, անզին՝ վարժարանի հա-
մազգեստով։ Այս կերպով մզուեցաւ վոյրկեան մը մոռ-
նալու ցաւագին հանգրուանը որուն կը յանգէր իր կեան-
քը, և սկսաւ վերյուշել իր քալած ճամբան։ Լայն գիծե-
րուն մէջ։

Հեռո՛ւն, շատ հեռուն, ճամբուն սկիզբը, լիշտակնե-
րը որոշ բան մը չունէին։ Իր առաջին մանկութիւնը հա-
զիւ թէ կը նշմարէր։

Ամեն անսնց համար որոնք զիւզերը ապրած են, հա-
զար ու մէկ ընաւանի և զրեթէ անշարժ, անփոփոխ բա-
ներ, — ինչպէս տունին բակը, նստարաններ, առօւակներ,
ճամբաններ — կը լիշեցնեն անցեալը որուն ականատես ե-
ղած են։ Ինքը՝ երիտասարդը՝ զլխաւորաբար Բարիկ ապ-
րած ըլլալով, զանազան թաղերու մէջ, չունէր այս զիւ-
րին յուշանիշերը, և այս պակասին տեղը լիցնելու հոմար
սչինչ կար։ Բնաւ չէր ճանչցած իր մալքը, որ մեռած էր
երբ ինքը հազիւ երեք տարեկան էր։ Ուստի և ան չէր կր-
ցած իրեն պատմել այն առաջին լիշտակները զոր մալքե-
րը հաճոյք կը զգան պատմելու իրենց զաւակներուն։ Եւ
ասո՞ր համար, Անտոէի առաջին տարիները կորսուած կը
թուէին ստուերին մէջ։

Բայց հետզհետէ իր հետեւած ճամբան կը գծուէր նը-
ւազ անորոշ շրջազիծերով։ Հասարակ և փոփոխական զի-
մազիծերու մէշտեղ, մէկ հատ մը կ'անջատուէր յստակօ-
րէն։ — Իր հօրը զէմքը։ Լուսանկարը զոր հոն, աչքին տակ
ունէր, շատ ձիշգ կը նմանէր։ Երիտասարդին հալրը, և ու

վալէ, բարձրահասոակ էր ու նիհար. զէմքը միշտ խնամով ածիլուած էր: Ասկի ակնօցը մարած երանգ մը կուտալր անոր կարճատես տչքերուն: Ճաշակով կը հագուէր: Ուղղամտութիւնը անոր բնաւորութեան յատկանիչն էր: Ամէն բանի մէջ, իր գործերուն, իր յարաբերութիւններուն, նոյն իսկ զաւկին հետ իր վարմունքին մէջ չէր շեղիր անկէ: Շատ խօսիլ չէր սիրեր: Ալզասեան ծագում ունէր, և այդ ուժեղ ցիղէն պահած էր մասնաւորապէս գործնական յատկութիւնները: Վալլէները, սերունդէ սերունդ, 17րդ դարերէն ի վեր Միւհասուզի մէջ ապրած էին: Իրենց պարզ և կանոնաւոր կեանքով, և իրենց քաջածանօթ պատուաւորութեամբ մէծ հարստութիւն զիզած էին: 1871ին Անտոէի հայրը եկած Բարիլ հաստատուած էր: Բնկերակիցը կ'ըլլար իր եզրորը՝ կիւսթավ Վալլէի՛ որ պետն էր Վանտօմի հրապարակի պանքային: Այս վարկի հաստատութիւնը, որ 1812 ին հիմնուած էր, և Միւհասուզի պանքան միեւնոյն տնօրէնութեան տակ էին:

Բարիզը ո եւ է ազգեցութիւն չէր ունեցած ժան Վալլէի վրայ: Մեծ քաղաքը բնաւ չէր մեղմացուցած իր խըստամբեր սկզբունքները: Իրաւ է որ անոր չէր տուած նաև չափաւորութեան և վայելչասիրութեան ճաշակը: Հին և քիչ մը կոշտ բնաւորութեան տէր էր, և աշխատութենէն, պարկեշուութենէն և ընտանեկան կեանքէ միայն համկ'առնէր: Ամէն բանի, և նոյնիսկ կրօնական ինդրոց մէջ, զզացումը կասկած կը ներշնչէր իրեն: Կնոջը մահը, երբ գեռ 35 տարեկան էր, աւելի շեշտած էր իր նկարագրի այս արամազքութիւնները:

Անտոէ յստակօրէն կը տեսնէր այն խստամբեր յարկը ուր մեծցած էր, և որ իր յիշողութեան մէջ կը թողուր աւելի՛ ուժի քան վայելչութեան տպաւորութիւն մը. որովհետեւ զզուանքը այնքան տեղ չէր բաներ հոն, որքան տրուած լաւ խորհուրդները:

Ժան Վալլէ մեսեր էր յիսունհչորս տարեկան, առնաւ-

կան ուժի կատարելութեան մէջ, կարճատեւ հիւանդութիւնէ մը ետքը:

Այն ատեն Անտոէ քսան տարեկան էր: Զօրը յայտնած բաղձանքին վրայ, պանքան մտած էր, անոր հնազանդելու համար աւելի, քան թէ մասնաւոր կոչում մը զգաւով: Զօրեղբայրը, կիւսթավ Վալլէ, զիտնալով անոր ճամշորդելու փափաքը, զանազան պաշտօններ յանձնեց իրեն՝ օտար երկիրներու մէջ: Այս կարգի զբաղում մը պարապոյ շատ ժամեր կ'ըն՛ այէր Անտոէի:

Այս պարապոյ ժամերէն օգտուեցաւ նախ ընդարձակելով իր արուեստագիտական և գրական զարդացումը: Այսպէս, երեսուն տարեկանին փնտուած դէմք մըն էր աշխարհիկ ընկերութեանց մէջ: Ամէնուն համելի էր՝ իր նիստուկացին փափկութեան, դիմագծերու նրբութեան, իր հմայիչ խօսակցութեան և խոր հմտութեան պատճառով:

Բայց շատ չանցած՝ աշխարհիկ հաճոյքները զինովցուցին զինքը: Գէշ գլուքերը, — յամառ ընթերցող մըն էր — գրգովեցին իր նկարագիրը: Զզայնոտ մէկն էր, և չկրցաւ երկար ատեն պահել իր հաւասարակշուութիւնը: Անդգալար, իր ընտանեկան կեանքէն ստացած նկարագրի ամուր գրոշմը մեղմացաւ: Իր հօրը խստամբեր սկզբունքները նեղմտութիւն թուեցան իրեն: Բնտանեկան կեանքը շատ միօրինակ գտաւ: Այն ատեն երազեց ո՛չ թէ ամուսնութիւն, այլ զիւրին հաճոյքներ: Ամէն բանի մէջ ծայրայեղ լլալով, զիւրաւ տարուեցաւ կիրքերէ: Եւ սակայն իր նախնիքներու բարոյական ժառանգութենէն պահեց պատշաճութիւնները յարգելու զգացումը, նոյնիսկ մոլեգին կերպի վայրկեաններուն մէջ: Բնազգական տեսակ մը ամօթղածութիւն զինքը հեռու կը պահէր աղմկումց ցուփութիւններէ:

Այս կերպով Անտոէ մղուեցաւ իր կեանքը երկու մասի բաժնելու: Մէկը՝ յայտնի, բացարձակապէս ուղիղ կեանք մը, որ կը փրկէր երեւոյթները: Միւսը՝ ծածուկ, և կազմուած այն բաներէն, զորս «անխուսափելի թերացումներ,

թողարքակալ տկարացումներ» կը կոչէր։ Եւ այս բաժանումը առանց պայքարի չեղաւ։ Նախ խիզճը բողոքեց՝ «Պատութեան, հետեւողականութեան անհրաժեշտութիւնն զգացնելով։ Բայց՝ շատ չանցած այս ձայնը մրմունջ մը միայն եղաւ, և ատովի իսկ զազրեցաւ տաղտուկ պատճառելէ։

Երիտասարդին՝ խղճմտանքին ձայնը լսեցնող վերջին հանդրուանն եղաւ իր հաւատքին աստիճանաբար փափիւ։ Տասնոհինդ տարեկանին, — հիմա շատ լաւ կը լիչէր, «որպէս թէ երէկ պատահած ըլլար, — քանի մը շաբաթ ապա թէ երէկ բարոյական խանդավառութեան մը մէջ, «որ հոգած իսկանդարները ձեւ մը առած էր։ Դարնան եղանական էր, զիւղը զատկական արձակուրիփի պահուն, իր Առաջին Հաղորդութեան նախօրեականերուն։ Ընտանեկան մատենադարանին մէջ գտած էր «Ֆելիքս Նէֆի կեանք» մը։ (Ֆելիքս Նէֆ Վերին Ալպեանց առաքեալը եղած է)։ Այս գրքին ընթերցումը խանդավառեց զինքը։ Այդ միջոցին ինքը Անտոէ եւս կ'երազէր անձնութիւն, որ մինչին մէկու մը բան ըսելու, յաճախ կ'երթար կը տանէր պառաւ Սիւզանի ջուրի սափորը. խեղճ կինը մեծ անձնազնութեան աստիճանին կը հասնի։ Դաղտնաշեւ անձնազնութեան առաջանիւթիւնը կը լինը մէկու մը բան ըսելու, յաճախ կ'երթար կը դժուարութիւն կը կրէր մագլցելու ազբիւրէն դէպի զիւղ տանող զանիվերը։ Այս խանդավառութիւնը իրիկունները բանաստեղծական անսւշ երանգ մը կ'առնէր։ Աստղերը, այս բացարձակ առանձնութիւնը, մինակը, ինքնինքը ուրիշ ճամբու ընկեր չպիտի ունենար։ Եւ, այժմէն, այս բացարձակ առանձնութիւնը, մինակը, ինքնիրեն, սարսափ կ'աղջէր իրեն։ Ի՞նչ պիտի վերյուշէր՝ իր կեանքին նուազման վերջին օրերուն։ — Իր ծերունիի ցօփութիւնները

Եւ սակայն ասիկա վաղանցիկ զինովութիւն մը եղաւ։ Բարիզ գալը, իր յաճտիած երկրորդական վարժարասնին սկեպտիկ մթնոլորտը, և կարգ մը խօսակցութիւններ՝ կործանեցին շուտով բանաստեղծութեան և իտէալի այն շէնագան գալը որուն ծնունդը տեսած էր գարունը։ Թէթեւարաբարոյութեան հետ յաղթեց տարակոյսը։ Առանց Աստուծոյ նէր

կայութեան, խղճի ներքին ձայնը կորսնցուց իր հեղինակութիւնը։

Այս վայրկեանին գժուարութիւն չէր կրէր աչքի առնելու իր կեանքի վերջին քսան բարիները, որոնք մասնաւորապէս ամօթալի, տգեղ կործերով լեցուն էին։ Աստիճանական վայրէջքով մը հասեր էր տեսակ մը ցաւագին անելի մէջ։ Զէր կրնար այս տեսակ կեանք մը շարունակել։ Հեշտութեան ձամբուն վրայ երջանկութիւն փնտուեր և գառնութիւն միայն գտեր էր։ Բաժակը յորդնլու աստիճան լեցուած էր։ Իր կեանքին պարապութիւնը անհունօրէն ծանր կը կչուր իր վրայ։ Այս վայրկեանին ինքզինքն կը գանէր, ամօթ կ'զգար։ Յուսահատութեան աշաղակ մը լակամայ գուրս թռաւ իր ճնշուած կուրծքէն։

Եւ եթէ անցեալէն կ'ամշնար, ապազան կը սարսափեցնէր զինքը։ Գիտէր թէ իր հետեւած ճամբան լարձուն շառիթափ մըն էր։ Իր շարունակական անկումը ճակատագրական կ'երպով պիտի յանգէր բացարձակ սորկացումի մը։ Անտուէ կը նշմարէր՝ ապազալին՝ ծերութիւն մը անխռստավանելի կացութեան մէջ։ Եւ այն ատեն, շատ ուշ պիտի ըլլար ետ գառնալու համար։ Իր շուրջը բացարձակ մինակութիւն պիտի ըլլար, որովհետեւ մոլութիւնը երբեք չըստիզծեր տեւական համակրութիւն մը։ Վերջնական հանգրուանին ինքզինքն ուրիշ ճամբու ընկեր չպիտի ունենար։ Եւ, այժմէն, այս բացարձակ առանձնութիւնը, մինակը, ինքնիրեն, սարսափ կ'աղջէր իրեն։ Ի՞նչ պիտի վերյուշէր՝ իր կեանքին նուազման վերջին օրերուն։ — Իր

ծերունիի ցօփութիւնները

Այս մտածումին վրայ ամբողջ մարմնովը գողաց։ Իր առջին, բաց ալպօմին մէջ, կ'երեւային իր հօրն ու մօրը լուսանկարները։ Երկուքն ալ կարծես կըխուէին իրեն հետ հայրը՝ առնական կըբովի, և մայրը՝ մաքրութեան վրայ։ Տինգոտ շարժումով մը էջը գարձուց։ Այս լուսու դասը շատ վշտափիթ էր իրեն։ Հաստատապէս որոշած էր աւելի՛ վարչիջնել։ Եթէ բուժումն անհնար էր, — և տակէ՛ կը վախնար —, անձնասպան պիտի ըլլար։

Անտոէ մեքենաբար իր գրպանի փոքրիկ րելոլվերը քունքին տարաւ։ Պողպատին հպումէն առաջ եկած պազը երկար սարսուռ մը տուաւ իրեն։ Զէնքը սեղանին վրայ դրաւ, և հանգարտօրէն գիտեց զայն։ Մահը չափազանց չէր վախցներ զինքը. անիկա իրեն համար զերագոյն քունն էր, որմէ չարթննար մարդ։

Այդ վայրկենին սպասուորը դուռը զարկաւ։ Պանքային մէկ պաշտօնեան կը խնզրէր որ անձնապէս երիտասարդին յանձնէ կարեւոր գործի մը թղթածրաբը։ Այս պարզ իրողութիւնը ընդհատեց իր մտածումները, և փոխեց անոնց ընթացքը։

Սեղան նստաւ, բայց՝ իր անցուցած ցաւագին տագնապէն ջլատուած՝ անկարելի եղաւ իրեն ուտել։ Ուստի պառկեցաւ՝ ի՞նչ որոշում տալու մտածումով պաշտրուած, որովհետեւ ա՛լ չէր ուզեր ապրիլ այսպիսի կեանք մը։

Բ.

Անտոէ երբ արթնցաւ, որոշումը տուած էր։ Բացաշակապէս կ'ուզէր վախչիլ Բարիզէն, և նոյն իրիկունն իսկ երթալ թօնօն։

Կիւսթավ վալէ շտու բանաւոր գտաւ այս յանկարծական մէկնու մը։ Անշուշտ ո՛ և է տեղեկութիւն չունէր եղբօրորդոյն անցուցած հոգեկան տագնապէն, որմէ չէր կասկածիր անգամ, բայց շատ տժգունած կը տեսնէր զայն, ուստի հրաւիրեց որ հնար եղածին չափ շուտով մէկնի։

Այն օրը անցու ճամբու պատրաստութիւններով։ Դընումներ ընելու համար, Անտոէ պտտեցաւ Պուլվառներուն և անոնց յարակից փողոցներուն ամէն կողմը։ Ճնշող օգ մը կար, փողոցները, վաճառատունները շատ բակմութիւն կար, թարմ արգուզարդեր, վառվուն նայուած քներ։

Նորէն կը ոկտէր ներքին պայքարը. բոլոր այս շնոր-

հալի գեղեցկութիւնները, տարփոտ հրապոցները, զորս կը տեսնէր մարդոց և իրաց վրայ, կարծես նորէն կը դրաւէին զինքը։ Պիտի մեկնէր, բայց սիրտը հոս չպիտի ձգէր։ Ի՞նչ պիտի ընէր հոն, հեռո՛ւն. ձանձրոյթը չպիտի գոնէր այնտեղ։ Դուցէ այս։ բայց անգանալի էր որոշումը. իրիկունն իսկ պիտի մեկնէր Բարիզէն։

Կամքի այս գործը քիչ մը ուրախութիւն տուաւ իրեն։ Կը խորհէր որ իր հիւանդութեան պատճան էր մասնաւորապէս մեծ քաղաքին թունաւորուած մթնոլորտը։ Սիրուած բանաստեղծի մը քանի մը տողերը միտքն ինչ կան։

«Օ՛, նեռացի՛ր բայուրեամբ, ետիդ բո՛դ մեծ խղաքներ, «Անոնց նամբուն փուփով ա՛լ ոսեներդ մաղսոներ»»

Բանաստեղծին տուած խորհուրդը շատ յարմար թուեցաւ իրեն։

Ժամ իննին թօնօնի ձեպլնթացը Անտոէն կը տանէր լոին զաշտերուն մէջէն։ Դեռ նոր մինելու վրայ էր. երիտասարդը ակնարկովը կը հետեւէր այս խաղաղ զաշտերուն։ Հոս հոն կ'երեւային ազարակներ՝ ազօտ կերպով լուսուորուած, և կէս մը մրափած՝ իրիկուան լուսթեան մէջ։ Երիտասարդը ուժգնորդէն կը զգար հակազրութիւնը յուղումնալից քաղաքին՝ որմէ կը փախչէր, և զինքը շրջապարող խաղաղ լուսթեան միջեւ։

Դուրսի այս խաղաղութիւնէն մասնիկ մը կարծես արդէն իսկ կը թափանցէր ճամբորդին թախծոտ սրտին մէջ։ Անտոէ նախորդ օրուան փորձութիւններէն հեռու։ Ինքինքը նոււազ վրդովուած կը զգար։ Թէեւ առտուան ժամ մէկը եղած էր, բայց չէր քնանար, և ասիկա իսկ կ'ուրախացնէր զինքը։ Իր ազատազուման այս առաջին հանգրուանը կ'ըմբոշխնէր հիմա։

Քիչ մը վերջը, երբ քունը եկաւ, երազին մէջ երիտասարդը ինքինքը լանկարծ ազատուած տեսաւ երէկուան կերութենէն։ Բարիզէն հեռու, խաղաղ անկիւն մը,

աղնիւ, սիրուած լնկերուհիի մը հետ մէկտեղ նոր կեանք
մը կը սկսէր:

Արեւածագին երիտասարզը արթնցաւ: Կառախումբը
Քիւլօգէն նոր մեկներ էր և դէպի Թօնօն կ'ուղղուէր: Լեռ-
ները կ'երեւային իրենց ձիւնոտ գագաթներով. անոնք ի-
րենց կարգին կը խօսէին խաղաղութեան և մաքրութեան
վրայ, բայց միեւնոյն ատեն իրենց սեպ զառիվերերով կը
լիշեցնէին շարունակական պայքարն և ճիգերը զորս կը
հարկագրուի ընել զբօսաշրջիկը՝ դաշտէն լեռնազագաթը
հասնելու համար:

Պահողոկն ուր իջաւ Անտոէ, բարձունքի մը վրայ չին-
ուած էր: Առտուան ժամ ինն էր: Վարը, լիճին վրայ,
ձկնորսները իրենց ուռկանները կը նետէին: Մեծ նաւ մը
լոին կ'ուղղուէր գէպի էվիան: Եզերքին վրայ կ'երեւային
քանի մը գիւղեր՝ կարդով շարուած:

Իրիկունը շատ գեղեցիկ էր տեսարանը: Լեռներու
գագաթը կ'ուրուագծուէր ծիրանի երկինքի մը տակ: Խոկ
լիճը զանազան երանգներ կ'առնէր քանի՛ կը մթննար:
Բայց ինչ որ ամէնէն աւելի քաղցր տպաւորութիւն մը
կ'ընէր երիտասարզին վրայ, հանդարտ, լոին, խորո՛ւնկ
կազազութիւնն էր: Կը բաղձար որ այդ խաղաղացումն յա-
ռաջ գար իր ամբողջ էութեան մէջ: Այս ճամբուն մէջ ա-
ռաջին քայլ մը առած էր. բայց այնքան յստակածես էր
որ չէր ուզեր ատով խաբուիլ: Չէր անդիտանար հին սո-
վորութեանց ուժին: Գիտէր թէ իր անցուցած տագնապը
վերջ գտած չէր: Տակաւին հեռու էր նաւահանգիստը զւտ-
նելէ: Այսուհանգերձ կ'ըմբոշինէր այս վաղանցիկ խաղա-
նելէ: Առանց մեծ հաւատք մը ունենալու, փրկու-
թիւնը կը սպասէր ժամանակէն և այն խորհրդաւոր գէպ-
քերէն որոնց մէջէն կը սահի կ'անցնի մեր կեանքը:

Գ.

Յաջորդ առտուն Անտոէ ծանօթացաւ Թօնօնի չըջա-
կաներուն: Հետեւեցաւ այն ուղիին, որ լիճը եղերելով
կ'անցնի Արեայլի գղեակին քովէն և կ'երթայ կը միանայ
է լիանի: Պտոյտ ընող քիչ կար: Դաշտերուն մէջ քանի մը
գիւղացիներ, և ջուրին վրայ՝ ձկնորսներ: Լեռները ան-
գալաքար կ'ոսկեզօծուէին նորածագ արեւուն առաջին շո-
ղերուն տակ: Ճիշգ նախորդ իրիկուան կախարդիչ հմայքը
սփուուած էր, խաղաղ գեղեցկութեան միեւնոյն թովիչ
տպաւորութիւնը:

Քանի մը օր առաւօտեան այս պտոյտները շատ օգտա-
կար եղան երիտասարզին: Իրիկուններն ևս կանոնաւորա-
պէս կը բերէին իրենց հանդարտեցնող շեշտը: Բայց շատ
չանցած այս բարերար տպաւորութիւնը մեղմացաւ: Նոյն
իսկ երբեմն Անտոէի այնպէս կուգար թէ կը ցնդի կ'անհե-
տանայ այն փոխակերպութիւնը, զոր ինք շատ խորունկ
կը կարծէր: Մարմինը՝ բնութեան կենսանորոգ աղբերնե-
րէն կազզուրուած՝ նոր և կորովի երիտասարդութիւն մը
զգեցած էր:

Բայց հոգին,—իր անձին հիւանդ մասը—, անձկու-
թեան մէջ կը մնար: Երբեմն, առանց բացայաց պատ-
ճառի, պարապութեան տպաւորութեան մը կ'ենթարկուէր
երիտասարզը, և այդ տպաւորութիւնը չո զելով ոչնչանալ
սնունդի պակասութեան հետեւանօք, եղաղանքի թեւե-
րով կը խուսափէր, և ըղձանքի մոլեգնութենէն տաշուած՝
կ'երթար քաղաքին մէջ թողուած հեշտանքներուն: Երի-
տասարզը չկը աղանդով կապկապել այդ երազանքը, կը թողուր
որ երթայ թափառի երբեմնի ճամբաներուն վրայ: Առար-
ւան ժպիտը, իրիկուան հանդարտ ջուրին խոխոջը, այս
բոլոր իրերուն մէջէն ընդնշմարուած խաղաղութիւնը՝ պահ

մը զբաղեցուցած էին իր միտքու, բայց չէին կրցած զի՞նքը փոխակերպել: Ամբողջ անիծեալ անցեալ մը կըճնչէր երիտասարդը, որուն պարտասումն ու վրդովումը կը կրկնապատկուէին:

Օրին մէկը, պատմհած միջաղէպ մը բացայայտօրէն երեւան բերաւ այսպիսի անցեալի մը ուժը: Ամպոտ, տըխուր առաւօտ մըն էր. Անտոէ այդ օրը ետ կցցած էր իր առտուան պտրյատէն: Բարիզի սուրհանդակը հրաւէր մը բերաւ իրեն: Իր մէկ ընկերը, անտեղեակ իր բացակայութէնէն, ճաշի կը հրաւէրէր զի՞նքը, յաջորդ շաբաթ օրը Սէն Քլուի տաղաւարը, ուր զուարթ ընկերակիցներ պիտի գտնէր: Օրը երեքշաբթի էր, և հրաւէրը ստիպովական, նամակը մանրամասնութիւններ կուտար հաւաքոյթին վըրայ: Քանի՛ կը շարունակէր ընթերցումը, այդ երեկոյթը՝ սիրային տօնի հեռապատկերով՝ ջերմապէս կը հրապուրէր երիտասարդը: Զգլիումի վայրկենի մը մէջ, երիտասարդը թիրթ մը թուղթ առաւ եւ գրեց թէ կ'ընդունի հրաւէրը: Այս պարապ պանդոկը, միակերպ օրերը, այս անվրդով հանգարառութիւնը կը յոդնեցնէին զի՞նքը: Ա՛ւ չէր ապերի: Այստեղ գալով խաբուած էր: Առանձնութիւնը, փոխանակ իր հիւանդութիւնը բժշկեյու, կը ծանրացնէր, կամ գոնէ աւելի ցաւագին կը դարձնէր զայն: Նամակը զրելէ ետքը մը հանգարտեցաւ: Իր երրեմի սովորութեամց դառնալու հեռանկարն իսկ մեղմացուց իր ցաւը:

Ժամը տասնին գուրս ելաւ, նամակը թղթատուն յանձնելու: Տուփին մէջ ձգելու վայրկեանին վարանում մը յունեցաւ: Տեսակ մը անհանգստութիւն կ'աղդարարէր իւրեն թէ այս պարզ շարժումին տակ ողբալի պարառութիւն մը ծածկուած էր: Բայց անգամ մը եւս հեշտանքը յաղթեց պարտականութեան, անցեալ՝ տարբեր մարդ մը ըլլալու երազանքներուն, եւ նամակը անհետացաւ պատէն կախուած տուփին մէջ:

Մեքենաբար գէպի լիճն իջաւ Անտոէ, ո հետեւեցաւ լիճը եղերող ճամբանէրէ մէկուն: Այստեղ փորձեց ամէն

բան մոռնալ, ե՛ւ իրեն եղած հրաւէրը, և' զրած նամակը, և' երէկուան պարտասումը, և' վաղուան կասկածելի հաճոյքները, և' այսօրուան իրական վրդովումը: Բայց պարապ ջանք մը եղաւ ատիկա: Այն ատեն յոտակօրէն տեսաւ անելը, որուն կուգար կը յանդէր նորէն: Մէկ կողմէ՝ երրեմի ճամբան որուն կրնար վերադառնալ, եւ նոյնիսկ ատոր տրամազիր կը թուրէր. բայց այնտեղ գանհելիք զըւարճութիւնները պիտի աւհետանային այնքան արագ որքան ամպը ճեղքող փայլակը, և իր հոգին պիտի թողէին այնքան մթին որքան նոյն ամպը՝ փայլակին անցնելէն ետքը: Իոկ միւս կողմը ելք չկար: Կարծած էր թէ Բարիզէն հեռանալով քիչ մը հանգստութիւն պիտի գտնէր: Խարուած էր: Հիւանդութիւնը որով կը տառապէր, այժմ յօտակ կը տեսնէր թէ ներքին էր մանաւանդ, և կը հասնէր իր էութեան կենսալից աղբիւրներուն: Քանի՛ որ այսպէս էր, ուրիշն ի՞նչ օգուտ բուժում փնտուելէն:

Այս տիսուր մտածումներով պաշարուած՝ պանդոկ գարձաւ: Գոնապանը շաբթուան հաշուեցոյցը յանձննոց իւրեն, և գուշակելով թէ երիտասարդը տունը քիչ մը ամացի կը գտնէ, գոհունակ գէմքով մը՝ սազմաթիւ յաճախորդներու ժամանումը իմացուց: Անտոէ նայուած ք մը նետեց պատէն կախուած «օտարականներու ցուցակին» վրայ. մը տալբաղ վիճակով մը կարգալէ յետոյ քսանի չափ իրեն անձանօթ Անգլիացիններու և Գերմանացիններու անուններ, բարձրածայն արտառանց ցուցակը փակող վերջին անունը. — Տիկին տը կօֆան:

Այսպիսի վայրկենի մը մէջ Տիկին տը կօֆանի թօնօն ժամանումը խոր տպաւորութիւն զործեց երիտասարդին վրայ: Այն իրիկունը ուր իր անցուցած տագնապը գահավէժ ոկղոնաւորութիւն մը ունեցած էր, Շանզ կլիզէի իր յարկաբաժնին մէջ, լուսանկարներու ալպոմը թղթատած տեն մասնաւորապէս հարցափորձած էր մօրը նայուածքը: Կը զգար որ եթէ ան ողջ ըլլար, իր քովիկը, այս զբուարին վայրկեաններուն մէջ իր լաւագոյն խորհրդակիցն

և ամենէն ապահով առաջնորդը պիտի ըլլար։ Այնքա՞ն քաղցրութիւն և ամբծութիւն կար իր նայուած քին մէջ։

Այդ իրիկունը Անտոէ քանի՛ անգամներ նշմարած էր նաև՝ ալպօմի միեւնոյն էջին վրայ՝ իր մօրը լաւագոյն բարեկամուհոյն լուսանկարը։ Արդ, այդ բարեկամուհին նոյն ինքն Տիկին տը Կօֆանն էը։ Առաջին անգամ ըլլալով Անտոէ նշմարել կարծած էր երկու կիներուն միջեւ տեսակ մը նմանութիւն։ Միեւնոյն չափաւորութիւնը՝ արդուզարդի մէջ, միեւնոյն լրջութիւնը՝ նայուած քիւ։ Շատ քիչ բան զիտէր անոնց բարեկամութեան վրայ։ Անտեղեակ չէր սակայն որ իր հայրը այդ բարեկամութիւնը շատ տիրապետող գտնելով, ցուրտ վերաբերում մը ունեցած էր Տիկին տը Կօֆանի հանգէպ։

Մինչ Անտոէ ճաշելու պոհուն մտքի առջեւ կը բերէր այս լիշտակները, և մտովի կը հարցնէր թէ պէտք է ծանօթանայ իր մօրը բարեկամուհոյն հետ, Տիկին տը Կօֆան ճաշասրահ մտաւ։ Երիտասարդին գիմացը նստաւ, պատուաշաշելու մտաւ, և ճաշին ամբողջ տեւողութեանը ընկղմած հանի մօտ, և ճաշին ամբողջ տեւողութեանը ընկղմած միաց գրքի մը ընթերցման մէջ։ Երիտասարդը կրցաւ գիտել զայն առանց նշմարուելու։ Այդ կնոջ գէմքին վրայ կը դանէր ճիշդ լուսանկարին գիմագիծերը։ կերպարանքը լուրջ էր, և սակայն շրթունքին արտայայտութիւնը զուրկ չէր քաղցրութիւնէ։

Երիտասարդը կը փոփաքէր հիմա ճանչնալ Տիկին տը Կօֆանը։

Ճաշէն վերջը Տիկինը գացեր նստեր էր պանդոկին դարտափին վրայ։ գիրքը սեղանի մը վրայ գրեր էր, և կը դիտէր հեռուն լիճին հայելիացումը։ Այնքան պարզութիւն կար այդ կնոջ անձին վրայ, որ Անտոէ մօտեցաւ առանց վարանելու։ Եւ երբ իր անունը տուաւ,

— Ի՞նչ անտեկնկալ, դոչեց տիկինը, բայց ի՞նչպէս հասկցաք ո՞վ ըլլալու։

— Զեր անու ը կարգացեր էի «օտարականներու ցուցակին» վրայ, և ձեզ տեսնելուս պէս ճանչցայ, տիկին։ Շատ

անդամներ զիտած էի ձեր լուսանկարը, որ մօրս լուսանկարին քովիկը գրուած է։

— Ճիշտ է, իրին տուած էի լուսանկարու։ բայց անկէ ի վեր շատ ժամանակ անցած է, շատ փոխուած եմ։

— Եւ սակայն ճանչցայ ձեզ։

— Դիմագիծերը ճանչնալու սուր լիշողութիւն չը ունիք։

— Քիչ մը մայրիկին կը նմանիք, չէ՞։

— Շատեր ազգէս կ'ըսեն, բայց վստահ չէմ որ ճիշտ ըլլայ։ Կրնայ ըլլալ սակայն որ մեծ բարեկամութիւն մը վերջ ի վերջոյ զիմագիծերու նմանութիւն մը յառաջ բերէ։

— Թերեւս, ամէն պարագայի մէջ, ձեր լուսանկարները մօտեցնելով, ես ալ բաւական նման գտած եմ գէմքի արտայայտութիւնները։

— Կը լիշէ՞ք ձեր մայրը։

— Ո՛չ, տիկին, ըստ Անտոէ տիրութեամբ։

— Ճիշտ է, մոռցայ որ հազիւ երեք տարեկան էիք սիրելի տիկին Մատենի մահուան ատեն։

— Ինձի ըստած են թէ մայրս շատ բարի կին մըն էր։

— Այո՛, շատ բարի։ Այս բառին պէտք է տաք իր ամենալայն նշանակութիւնը, Պարոն Անտոէ։ կը թոյւատրէք անշուշտ որ այսպէս կոչեմ ձեզ ի լիէտատկ հանգուցեալին։ Այո՛, այդ բառին պէտք է լնծաբէք իր մհծագոյն նշանակութիւնը։ Տիկին Մատեն ամենաբարձր աստիճանով ունէր սիրելու և ինքինքը սիրդնել տալու ձիրքը, և այդ սիրոյն կեզբոնը գուք էիք բնականաբար։

Տեսնելով որ Անտոէ կը յուզուի, Տիկին տը Կօֆան խօսակցութեան աւելի ընդհանուր ընթացք մը տուաւ,

— Զեր մայրը Սէն-Մօ, իցի մէջ ճանչցայ, ըստաւ, ան 25 տարեկան էր, և 27։ Վեց տարի առաջ ամուսնացած, բայց զաւակ չէր ուեցած։ կը տառապէր ընտանեկան յարկի այդ պարագութիւնէն։ Երբ պառատ կ'ընէինք, անտառին եղը խաղացող մանկիկի մը տեսքը կը տժգունեցնէր զինքը, եռանգուն, խանգալառ հողի մը ունէր, որ ինքին-

քը նուրբելու պէտքը կը զգար: Իր երազները մանկիկնեւ ըսկ լեցուն էին, կ'ըսէր լինծի: Յաւագին կերպով կը յամառէր մայրութեան այս երազին մէջ որ չէր իրականանար:

«Ծուտով ինքզինքնիս իրարու մօտեցած զգացինք. ինքնաբերաբար յառաջ եկած այս ձգողութենէն զատ, մեր կեանքին մէջ ամէն ինչ շեշտեց այս մերձեցումք: Եւ յիսաւի, ես նոր կորսնցուցած էի մէկ հատիկ զաւակս, վեց ամսուան մանչ մը. այս մահը մազ մնաց իմ մահուանս ալ պատճառ ըլլար: Խախուուած առողջութիւնս վերստանալու համար էր որ բժիշկը զիս Սէն-Մօրից զրկած էր: Կը տեսնէք, Պարո՞ն Անտոէ, թէ ի՞նչպիսի հասարակաց ճամբու մը վրայ և առանց ճէգի հանդիպեցանք իրարու: Ճեր մայրը ամէն օր մանկիկ մը կը տեսնէր դէպ առաջնաշելով, ես ալ ամէն կողմ տղեկ մը կը տեսնէի, իմ լիշտակներովո ապրելով: Մանուկը միակ նիւթը եղաւ, որուն վրայ կը միանային մեր սիրտերը...: Սէն Մօրիցի մէջ մեր բնակութեան միջոցին— իբր ամիս մը — ամէն օր տեսանք իրար:

«Այս բարեկամութիւնը,— որուն խորութիւնը կը զգայինք արդէն, և երկուք ալ կը փափաքէինք որ բարձը, բարերար ըլլար—, ուզեցինք նուրիագործել նմանօրինակ հիմնարկութեամբ մը: Աւզեցինք ընտանեկան յարկ մը առաջ քանի մը որբերու: Զեր մայրը ութ մանչ հաւաքեց և իր «պղտիկ ընտանիքը» հաստատեց Պուլօնեի մէջ (Սէնի վրայ): Ես ալ նմանօրինակ Հաստատութիւնն մը հիմնեցի ասկէ երկու քայլ անդին, իվուառի մէջ: Երկու տուներն ալ միեւնոյն անունը կը կրեն. «Բոյնը»: Քեռազջիկը, Տընիզ առ Լիւզի, որրուէի մը զոր ես մեծցուցած եմ և ինձ հետ կ'ապրի, եռանդով կը զբաղի անով:

«Հազիւ տարի մը կար որ այս որբանոցները հաստատեր էինք, երբ ճեր մայրը մեծ լուր մը հազորդեց ինծի: Պէտքի մը կը սպասէր... զուք էիք:»

Անտոէի ծնունդին և երիտասարդ մօր ուրախութիւններուն վրայ Տիկ. ալ Կօֆան հազար ու մէկ մանրադէպեր պատմեց.

— Բայց ինքզինքս կը մոռնամ, ձեզի պատմելով այս սիրելի՝ լիշտակները, ըստ՝ ժամացուցին երեք զարնելը լսելով:

— Ինծի համար ալ շատ սիրելի են ատոնք, պատմախանեց երիտասարդը: Թպայտուոււթիւն պիտի խնդրէի, տիկին, յանուն զձեղ մօրս միշտցող սիրու բարեկամութեան, երբեմն տեսնելու ձեզ:

— Յօժարակա՛մ, պատմախանեց Տիկ. ալ Կօֆան: Բանի որ միեւնոյն պանդոկը կը բնակինք, շալունակ առիթ պիտի ունենանք իրարու հանգիպելու, և շատ երջանիկ պիտի ըլլամ յաճախ տեսնելով ձեզ:

Անտոէ Տիկ. ալ Կօֆանէ հրաժեշտ առնելէ եաքը, գէտի մինչը ուզգուեցաւ: Եզերքը նստաւ՝ խորասուզուելով այս անակնէակալ հանգիպումին թելազրած մտածութիւններուն մէջ:

Երիտասարդը. իր մօրը բարեկամուհոյն հետ ունեցած խօսակցութիւնն ի վեր, ինքզինք նուազ որը կը զգար: Երկու կիներն ալ իրարու չէին նմանիր Փիզիքապէս, և մանաւանդ բարյապէս: Բառասսն տարուան բաժանումէ մը եաքը, Տիկ. ալ Կօֆան ի՞նչ եռանդով կը խօսէր իր բարեկամուհոյն վրայ: Ասիկա յուկ ամենազեղցիկ ներբանը մը չէր երկու կիներուն համար ալ: Խիստ գեղցիկ հոգի մը ըլլալու էր՝ այսպիսի հաւատարմութիւն մը ներշնչելու համար, և միծ, ազնիւ սիրու մը՝ այսքան լաւ լիշելու համար անցեալը:

Կէս օրէն վերջը, Անտոէ շարունակ մտածեց Տիկ. ալ Կօֆանի հետ ունեցած խօսակցութեան վրայ: Միտքին տուշեւ կը բերէր իւրաքանչիւր մանրադէպ, ամէն մէկ մանրամանութիւն, զանոնք կը կարգաւորէր ու կը մէկնարնէր յարաճուն շահագրգռութեամբ մը: Ասոր շնորհիւ, պատկեր մը կը կազմէր իր մօրը և Տիկ. ալ Կօֆանի: Հիմակ անոնց ոչ միայն զիմազգերը կը ճանչնար, ալ և քիչ մըն ալ անոնց նկարագիրը:

Վալիկեաններ կային որերկու կիները բաւական տարբեկի լութը. 2

Դէպի լութը



բեր բնաւորութիւն մը ունենալ կը թուէին։ Մէկը — Տը-
նիզի մօրաքոյրը — հանգարտ միաքի, չափաւոր զգայնու-
թեան և հաւասարակշիռ հաւատքի տէր էր։ Միւսը — իր
մայրը — զգացում էր համակ, յաջորդաբար պարտասումի
և ջերմեանով հաւատքի ժամեր կ'ունչնար։

Բայց բովէներ ալ կալին, որ աարբերութիւնները
ստուերի մէջ կը մնային, և կերպարանքներն իրարու-
ծույուել կը թուէին։ Այն ատեն Անտոնէ կը կործէր գոնէ
մասնակի կերպով կենդանի տեսնել ու նույիրուածն իրա-
կանութիւնը։ — Մայր մը Մինչի հիմա կ'ոչ մէջ զրեթէ
ոչինչ տեսած էր, եթէ ոչ ցանկութեան, հաճոյքի յատուկ
էակ մը, և ահա յանկարծ աչքին առջեւ կը կոնցէր մայրը՝
մաքրութեան լուսապատճի մը։ Այս պատկերին առջեւ
ինքինքը համակուած կը զգար ախածանքով։ Այս վայր-
կեանին չպատի կրնար գրել քիչ առաջ նամակատուուի ձր-
դած տոմսը։

Հիմա, Անտոնէ աւելի կ'ամչնար ինքինքէն, քան
անցեալ իրիկունը՝ Բարիզի մէջ։ Այս վերջին քսան տարի-
ները, նոյն իսկ իր միճակի՝ մէջ, կրնար զաւկի մը պէս
ապրիլ, և ինք զերիի մը պէս առլրած էր։ Իր անցեալին
նուշկանքը կը զգար հիմա աւելի՝ զան, աւելի՝ ցաւազին։
Պիտի ջանար կանգ առնել լորձուն զասիթափին վրայ,
խիստ անորժան չըլլալու համար, այսունաեւ, Տիկ։ որ
Կօֆանի բարեկամութեան, և իրուսւնք ունենալու համար
անոր միջոցաւ արթնցնելու իր մօրը յիշատակը։ Բայց
պիտի կրնար բնել արդ։ Քիչ առաջ գրած նամակը սաստիկ
կ'ամքըցնէր զինքը, նորէն կը յիշեցնէր իրեն՝ հրանդու-
թեանը ծանրութիւնը։ Պահ մը խորհեցաւ հեռագիր մը
ուզելով վճռաբար մերժել եղած հրաւէրը։ Բայց ի վերջոյ
տակարութիւնը ունեցաւ ատիկա աւելի եաքի թողելու։

Դ.

Անտոնէ իրիկունը Տիկ։ որ Կօֆանի հետ անցուց։ Յա-
ջորդ օրը գաշտին մէջ միասին պտուտ մը րրին։ Երկուքն
ալ հաճոյք կը զգային միասին խօսակցելով։ Յաճախ երի-
սասարդին մօրը կեանքը կը վերցուշուէր։ Այսպէս, իրենց
յարաբերութիւնը կերպով մը ընտանեկան հանգամանք կը
ստանար։

Մէկ կամ երկու անգամ միրայն Տիկ։ որ Կօֆան իու-
սած էր իր քրոջ աղջկան մօտալուտ զալուստին վրայ։
Անտոնէ պիտի բազմար այդ օրը յետաձգել կարենալու։ Կը
վախնար որ Տընիլ չվրդովէ իրենց նորածին մտերմաւ-
թիւնը։

Վաղայաջորդ օրը, ուրբաթ, ճաշի համար նստած էր
երեն յատկացուած պղտիկ սեղանին առջեւ, երբ Տիկին
որ Կօֆան ներս մոտաւ, հետն ունենալով քրոջ աղջիկը։
Տընիզի խօսած էր երիտասարդին վրայ, ուստի ներկայա-
ցումը բնական եղաւ։ Անտոնէ ակամայ ջլայնութ վ'ճակ
մը ունէր։

Եւ սակայն ճաշի միջոցին երիտասարդը սկսաւ զազու-
նապէս զիտել Տընիզը։ Հետոնէ իր գրուութիւնը կը
մեղմանար։ Աչքին առջեւ ունէր մանկամարդ աղջկան
խիստ նար տիպար մը։ իր սովորութեան համաձայն, ու-
զեց աչքէ անցնել անոր մարմնուն զիծերը։ Բայց անձա-
նօթ ոյժ մը ակնածանք ներշնչեց իրեն։ ինք իր վրայ
խնդաց։ Յետու, զաննալով անոր զիմագծութեան, ոչ թէ
կանոնաւար, այլ ներգաշնակ գտաւ զանոնք։ Այս վայր-
կեանին Տընիզ աչքերը վեր առած ոլլալով, նայուածքը
հանդիպեցաւ երիտասարդին նայուածքին։ Ազնիւ քաղց-
րութիւն մը, պարկեցառութեամբ և բաւկանութեամբ կազ-
մաւած, խորապէս ներգործեց երիտասարդին վրայ, որ

մոոցաւ մանկամարդ աղջկան լայն ճակատը, ուե մազերը, անփալլ և քիչ մը տժգուն գէմքը, յիշելու համար միայն անոր նայուած քին քազցրութիւնը:

Տիկին տը կօֆան և անոր քրոջ աղջիկը շուտով գուրս ելան ճաշաբանէն: և գացին յարակից մէծ պատշգամը որ լիճին վրայ կը նայէր: Առաջինը նստաւ ոգորահիւս թիկ-նաթսոի մը մէջ, խոկ երկրորդը կ'երթեւեկէր պատշգամին վրայ:

Անտոէ իր նստած սեղանէն կրնար հիմա ուզածին պէս զիտել Տընիզը, առանց ուշագրութիւն հրաւիրելու: Նրբակազմ էր և միջահասակ, բարեձեւ շարժուածք մը ու-նէր, և քրանեւութերիսուն տարեկան կ'երեւար:

Քիչ յետոյ երիտասարդը երկու կիներուն քով զնաց: Տիկ. տը կօֆանի մէկ նշանին վրայ, նստաւ անոր մօտ: Տընիզ ոտքի վրայ մնաց՝ վանդակապատին կրթնած:

Յուլիսի այն գազջ իրիկուններէն մէկն էր որոնք կ'եր-կարին անսահմանօրէն Ամէն բան հանգարտ էր: Հեռուէ հեռու, եկեղեցի մը զանգակը լուռթեան մէջ կ'արձակէր սուր, արծաթի հնչիւն մը: Իրիկուան այս խազաղութեան մէջ կարծես կրօնացին լրջութիւն մը կար, ու խօսիլը տե-սոկ մը սրբազնութիւն պիտի ըլլար: Երեքն ալ հասկցան առիկա և պահ մը լուս մնացին: Երբեմն երբեմն Տիկ. տը կօֆանի սրծակած մէկ պարզ բացադանչութիւնը՝ «Ի՞նչ հիանալի զիշեր, ի՞նչ հանգարտութիւն», համառօտիւ կը բացատրէմ զգացուած տպաւորութիւնը:

Այս լուռթէւնը շատ գոհ թազուց Անտոէն: Երիտա-սարդը կ'ուզէր որ միշտ տեւէ ան: Մէկ մը լիճին կը նա-յեր, մէկ մըն ալ Տընիզի: Քիչ մը առաջուցնէ տեւիլ կը զգար թէ մանկամարդ աղջիկը հետուն էր: Անիկա խորա-սուզուած կը թուէր երազանքի մը մէջ որ իրենին բոլորո-վին հակառակն էր: Այդ երազանքին բնութիւնը կը կար-զացուէր անոր մտածկոտ գէմքին վրայ: Այս վազրկեանին Տընիզ կը նմանէր այն կոյսիրէն մէկուն զորս նախնի նկա-րիչները նկարած են: Ի՞նչ պիտի ըսէր ինք անոր, ա՞նկա-

րեւոր խօսք մը իսկ բացայայտօրէն երեւան չպիտի՞ հա-նէր իրենց բնաւորութեանց տարբերութիւնը:

Մանկամարդ աղջիկն ալ զանազան պատճառներով վրդովուած էր Անտոէի ներկայութենէն:

Երիտասարդը բարձր և նուրբ հասակ մը ունէր, գէմ-քը ձուածեւ էր՝ կապոյտ, խոշոր աչքերով, խորունկ, բա-րի նայուածքով: Դիմագծերը կանոնաւոր բայց յոզնած էին: Մազերը խարտեաշ էն, երեսը բոլորովին ածիլուած էր: իր ազնուական շարժուածեւերը տպաւորութիւն կը գործէին Տընիզի վրայ:

Այսու հանգերծ մանկամարդ աղջկան վրդովումին մէջ աւելի՛ երկիւղ կար քան իրական համակրութիւն: Զար-գացած, շատ կարգացած աղջիկ մը ըլլալով, որ ամէն նիւ-թի վրայ համարձակօրէն կը խօսէր իր մօրաքրոջ հետ, — Տընիզի մէջ ծանօթութեանց ընդարձակութիւնը կատարե-լապէս կը հաշտուէր պարզմտութեան հետ, — մանկամարդ աղջիկը գիտէր թէ ի՞նչ է ընդհանրապէս Բարիզի մէջ Անտը-ռէկ զերքն ունիցող աշխարհիկ երիտասարդի մը կեանքը, և շատ մը աղջիկներու կողմէ փնտուուած այս տիպարը անհաճոյ էր իրէն: Առաջուրնէ կը վախնար անոր բու-լոր ընթացքէն, անոր անկեղծութենէ զուրկ քաղաքավա-րական խօսքերէն, անոր ինքնավատահ նիստ ու կացէն, անոր չարաճճի նայուածքէն կամ վատախտարակ հետա-քրբրութենէն: Ուստի թնազգաբար պաշտպանողականի վրայ կը մնար, ո՞չ թէ նազանքի, այլ խօսէմութեան զգա-ցումով:

Դոնապանը իրիկուան սուրհանդակը բերաւ: Անտոէ քանի մը նամակներ ու լրագրեր սւնէր: Տիկին տը կօֆան և քեռ աղջիկը մէկ լրագրի մը միայն: Հրաւիրեցին երի-տասարդը որ կարգայ իր նամակները, զորս անփութօրէն զրեր էր քովի սեղանին վրայ: Բայց Անտոէ այն տեղուան-քը չեղաւ:

— Անշուշտ հետաքրքիր էք զիտնալու թէ ի՞նչ կ'անց-նի կը գառնայ Բարիզի մէջ, ըստ Տիկ. տը կօֆան:

— Բնա՛ւ, պատասխանեց Անտոէ:
— Եռանդագին չէք սիրեր ուրեմն Բարիզը:
— Ո՛չ, պէտք ունէի եքելու Բարիզն և իր յուզումները: Այստեղ աւելի՝ զիւրին է ինքնափոխութիւն...

Անտոէ կանգ առաւ: Եթէ Տիկ. ուշ Կօֆան մինակ քլար, թերեւս աւելի առաջ պիտի երթար կէս-խոստովանութեանց ճամբուն մէջ: Բայց Տընիզի ներկայութիւնն արգելք եղաւ խօսքը շարունակելու:

Երկու կիները նշմարեցին երիտասարդին շփոթութիւնը: Այն ատեն սկսան խօսիլ Բարիզեան կեանքի առաւելութիւններուն և վտանգներուն վրայ: Տիկ, ալ Կօֆան կը խորհէր թէ մեծ քաղաքները իրարու հակընդդէմ արդիւնքներ յառաջ կը բերեն, իւրաքանչիւր անձի բնաւորութեան համաձայն. վլաստակար հն ոմտնց, բարերար՝ ուրիշներու:

Անտոէ, հակառակ իր կամքին, իր խօսքերէն ընդհշմարել կուտար կարծես իր ցաւազին փորձառութիւններուն արձ սկանքը, կը զգացուէր որ Բարիզը աղետալի եղած է իրեն:

Ասիկա չվրիպեցաւ Տընիզի ուշագրութենէն, Զէր կասկածիր երիտասորդին ենթարկուած հիւանդութեանը ընութեան մասին, բայց բնազզաբար զթաց անոր վրայ: Այն առեն ինքն ալ մասնակցեցաւ խօսակցութեան: Մեծ քաղաքներու վրայ լսածները միայն կը խօսէր: Խօսա կարեւ բնակութիւն մը միայն ունեցած էր Բարիզ և Հռոմ: Եւ սակայն կարծիք կը յայտնէր թէ Լեմանի եղերաց խաղաղ կեանքը կը նախընտրէ միշտ մեծ քաղաքներու աղամկալից կեանքէն:

Յետոյ ուղղակի խօսքն Անտոէի ուղղելով ըստաւ: Տեսէ՞ք, մեր գիւղական տունը հոն է. այս ուղղութեամբ:

Եւ մատովը կը ցուցնէր լճեղերքին լուսաւոր մէկ կէտը: (Ամառուան այս զիշերուան մէջ զրեթէ ցորեկուտն

Այն ատեն Տընիզի նկարագրութիւնը կ'ընկը իգուասի և ըրջականերուն: Եւ զիտացաւ այնքան զրաւիչ ընկը այդ նկարագրութիւնը, որ երիտասարդն արդէն կ'երազէր այդ գիւղին մէջ ապրիլ: Տընիզ չէք բազզատեր մեծ քաղաքը գիւղին հետ, կը նկարագրէր միայն այս վերջինին հրապոյրը, երբ մարդ այստեղ պարզ, օգտակար կ'եանք մը կ'անցընէ:

Այս պարզ աղջիկը որ այնքան զգուշաւոր ու խոհական էր, այն ասսաիճան մոռցած էր ինքունքը, որ կ'երգէր գեղեցկութիւնն այն ըրջանակին ուր կը սահէր իր խոկեանքը:

Տընիզ լուց, զրեթէ շփոթած՝ այս խօսակցութեան մէջ իր հողին չափականց մաս մը գրած ըլլալուն համար:

Ժամանակը ուշ էր. բաժնուեցան:

Անտոէ սենեակն ելաւ. պատուհանէն կը զիտէր հեռուն: Պանզովին լոյսերը մէկիկ մէկիկ մարեցան: Գիշերուան խորին լուսութիւնը կը տիրէր: Երիտասարդն իր տագնապը մոռցած՝ Տընիզի վրայ կը խորհէր: Երբէք այս տեսակի զինովութիւն մը զգացած չէր: Յափրանալու տուփիան ճանչցած էր զգայարանքներու յուզումները: Այս աղջկան հոգին էր, ընդհակառակին, որ կը գրաւէր զինքը: Կը մոռնար անոր վայելէագեղ մաւմինը, մազերուն առատութիւնը, և կը լիշէր միայն անոր նայուածքը, որ հոգեկան բնոյթ մը ունէր իր մէջ:

Երիտասարդին զգացած յուզումը իրեն հետ կը բերէր նաև հանգարառութիւնը: Առանց խզահարութեան անձնատուր կ'ըլլար ատօր: Սէր էր այդ, չէր կրնար ըսել: Ամէն պարագայի մէջ, նոր ոյժը որ առաջին անգամ ըլլալով կը մանէր իր կեանքին մէջ, կը գուշակէր թէ առողջ, բարերար է: Տընիզ ինչու չպիտի ըլլար իրեն խօսեցեալ մը և միհենոյն ատեն տեսակ մը պահապան հրեշտակ:

Այս կրկնակ կարելիութիւնը հիացումի մէջ ձգեց զինքը: Բայց այս երազին պայծառութեան առջեւ, հակադրութեամբ մը, իր անցեամն աւելի մինին երեւցաւ: Եթէ

Տընիկ կ'առէր. և ի՞նչո՞ւ չպիտի գու շակէր։ Երիտասարդին յոցնած և կանխահան կերպար ծերացած զէմքը իրեն զէմ չպիտի՝ վկայէր։

Բայց եթէ, Տընիկ կարեկցութիւն ցուցնէր իրեն. . . .

Այս պարզ ենթագրաթեան մէջ, որ ճիշդ է թէ քիչ առաջուան խօսակցութենէն թելազրուած էր, երիտասարդ ուժ գտաւ ետ կենալու Բարիկ ճամբորդութենէն։ Այն Քլուի հացիկերոյթը յաջորդ օրը պիտի արուէր։ Անմիջապէս հեռագիր մը խմբագրեց, իր սկզանակիցներուն ծանուցանելու թէ Թօնօն մեալ ստիպուած է։

Հեռագիրը գրելէ և գոնապանին յանձնելէ ետքը, ինքնիր նուազ անարժան/դտու սիրուելու։

Թեիժեւ, շատ քաղցր տենդ մը զուարթ զինովութիւն մը կուտար իրեն։ Վերջին օրերու այնքան անկնկալ զէպքերը, և առանց ծնուցած հակնդգէմ զգացութիւրը ճամբու նոր անկիւնի մը վրայ զանուելու տպաւ սրութիւնը Կ'ընէլու իրեն։ Անգամ մը եւս ինքն իր տէրը կը գտնար։ Անցեալը, իր բանկալութիւններով կը հեռանար, և ազատ ասովարէկ կուտար լաւագոյն ապագայի մը, որ թէ եւ տարտամ էր տակաւին, բայց չերմապէս բաղձարի, հիմա որ Տընիկ մասովը ցուցնել կը թուէր ճամբան որ կը բարձրանար զէպի վեր. . . .

Ե

Այս առաջին հանգիպումէն քամի մը օր ետքը, ժամը առաւուն եօթինին, նախուով իրիկուն արուած որոշման համաձան, Անտուէ պանդոկին պատրշամին վրայ Տընիկի գոլուն իր ոպոսէ։ Մանկումարդ աղջիկը թելազրած էր անոր՝ մի՛չեւ իլուստ իրեն ընկերանալու։ Թերեւս հարիւրերպ անդամն ըլլալով, երիտասարդը ինքնիրեն կը հարցնէր թէ ի՞նչ պիտի ըլլայ իրենց խօսակցութեան ամէնչն նախընտրելի նիւթը. և հազարումէկ ծրագրեր կը մշակէր, երբ մանկամարդ աղջիկը երեւնալով, ամէնքը մէկէն վկայէր. և անգարումէկ ծրագրեր կը մասնակցէր անոնց հոգիին թարմութեան և առողջութեան։

Զիրենք մանող կառքը առանց աճապարանքի կ'երթար։ Զանազան նիւթերու վրայ խօսքեր կը փոխանակէին՝ ախորժ զգալով չհեռանալու հասարակ խօսակցութեան առաջական մամբէն, ուր ամէն մարդ համամիտ կը գտնուի։

Դիւզին մօտենալուպահուն կառքէն վար իջան։ Իվուառ գիւղակը՝ նկարագեղ և հին՝ իր ցածուկ գաներով մեզմ զառիվայրի մը վրայ կը տարածուէր մինչեւ լիճը։ Ամէն ինչ քունի մէջ կը թուէր։ Դուռներու պատուհանները գոց եին, գաշտը կ'աշխատէին։ Դաշտու անցնելէ ետքը, ձախ կողմը գարձան։ Տիկին տը Կօֆանի ամառը բնակած ընդարձակ և հոյաշէն տան մօտերը կը գտնուէր պղտիկ բայց ժպտուն տուն մը, զոր կը հովանաւորէր մեծ թմբի մը։ Պատերը ծաղիկներով ծածկուած էին գորգի մը պէս, կանանց փեղկերը կիսովին գոցուած էին։ Յանկարծ բարձր ձախերու աղմուկ մը լսուեցաւ։

— Մեր աղջնակներն են որ երգելով կը սկսին օրը, ըստաւ Տընիկ։

Կանգ առին, կիացումով մտիկ լնելով մանկական շրջպարի մը զուարթ եղանակը։ Երբ շմցաւ, Անտուէ և Տընիկ ներս մտան։ Տնօրէնուէին, լաւ եւս «մալրիկ»ը — ինչպէս կը կոչէրն զայն —, նստած էր, և իր շուրջը բոլորուած էին, սիրուն անմեղուկ զիրքերով, ինը աղջնակներ որոնք «բոյն»ը կը կազմէին։ Ամենէն մեծը, տասնըհինգ տարեկան, թեւերուն մէջ տուած էր ամենէն պղտիկը՝ հազիւերկու տարեկան։ Արագ ներկայացումէ մը ետքը, ձայները վերսկսուն, այս անզամ անոնց վրայ աւելնալով Տընիկի ձայնը, որ ամէնքը կը վարէր։ Ասիկա նոր հրամոցը մըն էր Անտուէի համար։ Խմբերգը կը շարունակէր անթարձութեան ապաւորութիւն մը թողուէ, որովհետեւ Տընիկի ձայնը կը ներդաշնակէր այս թարմ ձայներուն հետ, ինչպէս անոր հոգին կը մասնակցէր անոնց հոգիին թարմութեան և առողջութեան։

Այս շրջանակին մէջ, մանկամարդ աղջիկն ալլափոխուած էր. կը գուշակուէր որ այս տեսակ մը բարոյակուն

մայրութիւնը, որ կազմուած էր գորովով և անձնուիրութեամբ, կը համապատասխանէր անոր բնաւորութեան:

Վերջին երգէն ետքը, ըստ սովորութեան, ծունկի եկան աղօթելու համար: Անտոէ ևս ծաւնկ /ոքեցաւ, և մինչ աղջնակները, Տընրզի հետ, բարձրածայն կը կրկնէին վեհափառ խօսքերը «Հայր մեր ու յերկինս . . .», ինքը ակնածալից լոռութիւն մը պահեց:

Արագորէն աչքէ անցնելէ ետքը տունը, հրաժեշտ առաւ մանկամարդ աղջիկէն, զայն թուղլով «մայրիկ» զբազումներուն մէջ: Մոոցած էր առտուան տափակ խօսակցութիւնը. քիչ առաջուան աղօթքը կը պաշարէր իր միտքը: Երբեք Տընիլ այնքան մեծ և այնքան անուշ երեւցած էր իրեն, որքան երբ ծունկի հկած էր: Կարծես այս զիրքին համար ստեղծուած էր: Անշուշտ այդտեղ կը զտնէր անբացատրելի այն հրապուրը, որ զի՞նքը ակնածանքով կը համարէր և կը նուաճէր: Զերմեռանզութիւն կար Տընիկի ձայնին մէջ. այս «Հայր» բառին մէջ կը զգացուէր թէ ամբողջ իր հոգին կը զնէր ան:

Ահաւասիկ նոր խոչընդուռ մը իրենց միջեւ, որովհետեւ ոչինչ էր իրեն համար: Սուուակին տիլմէն աղօթք չէր կրչարժեին երկու հակառակ եղերքներու վրայ: Անանցնելի անդունդ մը բաժնէր զիրենք: Այս պայմաններուն մէջ ինչո՞ւ աշխատել իրենց միջեւ միութիւն մը իրականացնեւ լու: Ի՞նչ օգուտ պիտի ունենար միացումի ունէ երազ, երբ ամէն բան կը բաժնէր զիրենք: Ինչո՞ւ ձեռք ձեռքի տալ, երբ սահմանուած էին իրար չհասկնալու: Իր ոէրընին—յայտնի յուսախարութեան ու կ'առաջնորդէր զի՞նքը: Այսուեղ ալ ճամբան անել էր: Եւ ի՞նչ պիտի ըլլար, երբ նար սիրահար սրտի մը մատնուած տափնապին վրայ աւելդպած էր Տընիզի:

Բայց սէրը չի յառաջանար առանց յոյսի նշոյլի մը: Կորունկ վհատութեան այս նոպայէն ետքը, Անտոէ կերեւակայէր զիւրին եւ ապահով լուծում մը: Մանկամարդ աղջիկը կարեկից կը գտնուէր իր կրկնապէս յուսահատական վիճակին: Վերականգնուածի այսպիսի գործ մը ճիշդ յարմար էր անոր մեծ սիրտը փորձի մղելու: Իր գուրգուրանքին ապահով արգիւնքը տեսնելով, Տընիկ վերջի վերջոյ պիտի սիրէր սրիտասարգը, որ այս սիրոյն մէջ իսկ կը գտնէր վերանորոգուած կեանք մը, գարնանային հաւատոք մը:

Զ.

Ամբողջ շաբաթ մը Անտոէի և Տընիզի համար կեանքը ըստ երեւութիւն միակերպ անցաւ: Օլերը կը սահէին հանդարտիկ: Անգավալաբար, միասին ալբելու քաղցր սովորութիւնը կը հաստատուէր անոնց միջեւ: Իւրաքանչիւր ճաշէ վերջ իրար կը տեսնէլին, և իրիկունը՝ մինակ կամ Տիկ: աը կօֆանի ընկերակցութեամբ՝ մերթ ոտքով պտոյտ մը կընէին, մերթ նաւակով՝ լիճին վրայ:

Կեանքի շարժումը ներքին էր: Եթէ գուրսի կեանքը հանդարտ էր բատ երեւութիւն, սիրտը ունէր իր յուրամիւրը:

Տընիզ յամբաքայլ կ'ելլէր այն ճամբէն վեր ուր խիստ քաղցր է բարձրանալ, և զոր կարելի է կոչել անգիտակից սիրոյ շաւիզը: Բարի ընկերակցութեան կապերով, Անտոէի հետ մշակել կը կարծէր քաղցր և բուռն հանդամանքէ զուրկ բարեկամութիւն մը: Առանց կասկածելու բուն պատճառին վրայ, օրէ օր աւելի յստակօրէն կը նշանակ երիտասարդին յայնածութիւնը: կը զգար թէ հեռու, անտարբեր էր ան կրօնական կեանքի, կը տեսնէր թէ զուրկ էր աշխատժութենէ, եռանդէ. պիտի օժանդակէր անոր:

Կեանքէն հաճոյք զգալու . կը գուշտիկը թէ շատ վտանգաւոր է այդ գերը, բայց ատիկա խոկ համակրելի կ'ընծայէր երեն նոյն գերը: Եւ արդէն շատ խոհեմութեամբ պիտի գործէր: Ի՞նչ ուրախութիւն, եթէ հաւատքը՝ կեանքի այս մեծ ազգակը՝ օրին մէկը երեւնար երիտասարդին սրտին մէջ:

Խոկ Անտոէ արագաքայլ յառաջացած էր սիրոյ համբուն մէջ: կը սիրէր Տընիզը: Ամէն օր աւելի ուժգին կը զգար զինքն անոր կապող զգացումը, որուն դէմ չէր պայքարի արդէն, այլ բոլորովին անձնատուր կ'ըլլար: Մանկամարդ աղջիկն իր կեանքին միակ շահագրգուռութեան առարկան եղած էր, իր միակ յուրօն նաև: Անտոէ շատ բան կը սպասէր Տընիզէն. անիկա պիտի զարմանէր իր վէրքերը, և զինքը լաւագոյն ապագայի մը ճամբուն վրայ պիտի գնէր:

Այսպէս, իւրաքանչիւր առաւել կամ նուազ արագ քայլերով կը հետեւէր միրեւնոյն ճամբուն:

Առաւուն Անտոէ մինակը երկար պտոյտ մը կ'ընէր: Յաճախ լճեղերքէն կը հեռանար, ու կը խորամխուէր զաշտի ճամբաննարուն մէջ: Խիստ խազաղեցնող են այս կանաչազարդ մեղմ զասիվայրերը՝ իրենց շապանակինիներով որ կը խզեն անոր միօրինակութիւնը, և աւելի՝ մտերիմ անուշութիւն մը կուտան բնական գիրքերուն:

Օր մը, այս պտոյտներէ զարձին, առուակի մը եղերքէն, ագարակի մը աւերակներուն մօտ վարզի կոկոն մը փրցուց: Միշտ սիրած էր ծաղիկները, բայց աւելի կը սիրէր զանոնք՝ յորմ հետէ Տընիզ կը զբաղեցնէր իր միաքը:

Կէսօրուան մօտ էր: Երիտասարդը կը փութացնէր քայլերը՝ տուն համեմու համար: Պանդոկ տանող ծառուշին համեմելուն, հանդիսացաւ մանկամարդ աղջկան և անոր մօրաքոյրին: Մէկ քանի բառ փոխանակեց անոնց հետ, և բաժնուելու պահուն, Տընիզի ներկայացուց փրցուցած ծաղիկը:

Անտոէ արագօրէն վեր ելաւ իր սենեակն առաջնոր-

Դոզ չորս յարկերէն: Իր սեղանին վրայ, անօթի մը մէջ, քանի մը ծաղիկներ կային: Մտացրիւ վիճակով մը հառուըտաց զանոնք: Հմմակ, իր տուած վարդը միայն կը տեսնէր: Եւ որովհետեւ սիրոզ սիրտերը ամէնէն աննշան դէպքին մեծ կարեւորութիւն կ'ընծայէն, երիտասարդին այնպէս կուգար որ իր ճակատազիրը կապուած էր այդ ազագուն ծաղիկին բախտին հետ: Եթէ Տընիզ պատուոյ տեղ մը տար այդ վարզին, այն ատեն իր ապագան լեցուն էր խոստումներով: Եթէ ընդհակառակն՝ ծաղիկը անփութօրէն մէկգի նետուէր, ի՞նչ ունէր յուսալու:

Ամբողջովին այս մտածումով համակուած, սովորականէն աւելի երկարեց իր արգուզարդին տուած խնամքը: Ենթարկուելիք փորձէն կը վախնար: Հաճոյք կը զգար իր սրտին համաձայն լուծում մը երեւակայելով: Այս պատճառով կը յապս զեցնէր այն ժամը, ուր իրականութիւնը՝ երջանիկ կամ յուսախաք՝ պիտի ներկայանար իրեն:

Վերջապէս սանդուզէն իջաւ, այս անդամ յամը քայլերով: Սիրտը ուժգին կը բարախէր, երբ բացաւ ճաշասրահին գուռը: Արագ ակնարկ մը նետեց Տիկին տը կօֆանի գրաւած սեղանին վրայ, և սիրտը ուրախութիւնէն խայտաց: Տընիզ վարզը կուրծքին վրայ կը կրէր:

Այդ օրը Տիկին տը կօֆան և անոր քեռաղջիկը աճապարանքով ըրին իրենց ճաշը: Ժամը երկուքի շոգենաւով Քորէ պիտի երթալին: Անտոէ իր սենեակն ելաւ: Պատշաճմէն կը տեսնէր էվիսանէն եկող չոգենաւը, որ կը մօտենար Թօնօնի: Շշակի սուր ձայնէ մը ետքը, նաւը զանդադցուց ընթացքը, յիտոյ կանգ առաւ:

Թօնօն մարդ չելաւ, մէկ քանի ճամբորզներ անմիշապէս մտան չոգենաւ: Անտոէ, մէկ քանի տեղացի գէմքերու մէջէն գժուարութիւն չկրեց ճանչնալու Տընիզի կիսադէմքը: Զեռնակնոցը աչքը դնելով, յատակօրէն անսաւ Տընիզը, և նոյնիսկ անոր «քօրսաժ»ին վրայ նշմարել կարծեց տուած ծաղիկը, և սակայն ստիպուած էր ինք-

Նիրեն խոստովանելու թէ անիկա իր տեհղոս երեւակացութեան հիացիկ մէկ տեսլին էր միայն :

Կէսօրէն վերջը վարդը տռկախ թռղուց երիտասարդին միտքը երկար ատեն : Անտուէ կը կարծէր միշտ թէ իր կեանքը կապուած է ծաղիկի զիւրաբեկ թերթիկներուն : Տընիզ արգեօք անփութօրէն նետած էր արդ ծաղիկը լիճին կապոյտ ջուրիրուն վրայ : Անտուէ այն ատեն մտքին ուղիւ կը քերէր վարդը որ մայրէեան մը ջուրին երեսը կը ծփար, յիսոյ, կարծես ենթարկուած ցաւէն ծանրացած, կ'անհետանար լիճին խոր . . . և ծաղիկին հետ իր նորածին սէրն որ բնկղմիլ կը թռէր,

Բայց ո՛չ, Տընիզ թերեւս կը պահէր բնդուշած ծաղիկը, կը հսկէր մնոր վրայ, յաճախ կը հստուէր զայն : Եւ այս վափիկանկատ ուշագրութեան տաքուկ մթնոլորտին մէջ, Անտուէ կը նշմարէր վարդի կոկոնին վթթիլը Տընիզի բուածին վրայ . . . ինչպէս վազր՝ իրենց սէրը :

Ընթրիքէն վերջը մանկամարդ աղջիկը թօնօն զարձաւ : Անտուէ կը սպասէր պանդոլին պարտէզին մէջ : Բայց Տիկ, որ կօֆան, եւ իր քեռաղջիկը արագօրէն անցան, եւ որովհետեւ իրիկանը զօգ էր, թիկնոց մը կը ծածկէր Տընիզի բուածը: Վարդ չկոր, կամ զանէ երեւող վարդ չը կար: Անտուվգութիւնը թիթե խալթուածքի մը պէս եւ զաւ երիտասարդին սրտին :

Կէս ժամ վերջը Անտուէ պառկելու երաւ : Չորրորդ յարկի նրբանցքէն անցնելու վրայ էր մտահոգութեամբ, երբ մանկամարդ աղջիան սրտին զրան ուղիւ հասնելու պահուն բնազգաբար ներս զիտեց զուռնէն, զոր սենեկապանուհին նոյն վայրկենին բացեր էր: Միակ բան մը տեսան . . . Փոքրիկ հողէ անօթի որ մէջ զրուած էր տուած վարդը: Բիչ մը թռումած էր, բայց զիշերուան զովութիւնը պիտի կենդանացնէր զայն: Ամէն պարագալի մէջ, վարդ հոն էր, եւ մասնուար տեղ մը կը զրաւէր: Ասիկա խորհրդանիշը չէր այն տեղին զոր Անտուէ զրաւած էր

մանկամարդ աղջիան սրտին մէջ: Այս վարդին բոլցը բռւրութեաւէտեց իր զիշերուան երազանքը:

Յաջորդ օրը կ'անձրեւէր, բարակ, սեղմ անձրեւ մը ԱՌ հորիզոն չկար: լիճը արծաթի գորչ գոյն մը տուած էր: Չերմաչափի իջած էր յանկարծ: ցուրտ էր:

Անտուէ տուածն զուրս չելա: քանի մը բանաստեղծական զիրքեր թղթատեց: Յորմէ հետէ կը սիրէր, մասնաւոր սէր մը տուած էր բանաստեղծներուն: Անոնց լիշտուն կը խանդականէր զինքը: Անոնց ներգաշնակութիւնը հեշտօրէն կ'օրօրէր իր սէրը:

Անդանին վրայէն առնելով բանաստեղծական ծաղկաքաղ հատուածներու հատորիկ մը, բացաւ և ակնարկը հանդիպեցաւ Առվէոի հոչակաւոր հնչեակին: իւրաքանչիւր տող, իւրաքանչիւր բառ կը զրուէր իր յուզուած ուշագրութիւնը: Ամէնուն մէջ կը զանէր բնականութիւն մը, անկեղծութեան չէշտ մը որ կը հիացնէր զինքը: Բանաստեղծին եւ իր միջև կացութեան խնամաւթիւն մը կը նշմարէր, որ սքանչացում կը պատճառէր իրեն: Իրեն այնպէս կուգար որ եթէ ուզէր թարգմանել իր սրտին մէջ անցած գարձածը, տարբեր կերպաց չպիտի խուռը: Միեւնոյն բառերը պիտի զայնին իրարու ետեւէ, յարտնելու երկւզներն և յոյուերը:

Դիրքո գոցելէ ետքը բարձրածայն արտասահնեց հրնչեակը: կը զինովնար իր խոկ ծայնին մէղմ ներգաշնակութենէն:

Երիտասարդը ո՛րքան հաճոյք պիտի զզար տյս բանաստեղծութիւնը արտասահնեց Տընիզի առջիւ, որպէսզի փորձէ կարգալ մանկամարդ աղջիան սրտին մէջ, միշտ խորհրդաւոր եւ գաղտնալից՝ ինչպէս բանաստեղծին հերոսուհին սիրար:

Անշուշտ կար ծաղիկին պարագան, բայց ատիկա ինքնին մասնաւոր նշանակութիւն մը չէր կրնար ունենալ: Առառաւելն նպաստաւոր նշան մըն էր միայն: Գալով Տընիզը մասնաւոր առաջնական պարագան էր:

նիզի ընթացքին, հետզհետէ գանազան նշանակութիւններ ունենալ կը թուէր: Երբեք յստակ տպաւորութիւն մը չէր արտայածեր:

Ճաշէն ետքը Տիկին տը Կօֆան Անտոէն իր մօտ հրաւիրեց: Միասին անցընենք, կ'ըսէր, այս լալկան յետմիջօրէն: Երիտասարդը հաճոյքով ընդունեց հրաւէրը: Կը բաղձար հնար եղածին չափ չուտով վեր առնել վարագոյրին մէկ անկիւնը. և մանկամարդ աղջկան հետ երկարատես խօսակցութիւն մը ապահովաբար հիանալի առիթ մը պիտի ըլլար ասոր:

Ժամը երեքին ատենները Անտոէ կը մասնէր Տիկին տը Կօֆանի փոքրիկ սրահ: Տիկինը քոիք կը հրաւէր. Տընիզ տղու ըրջազգեստ մը կը կարէր: Նախ անկարեւոր նիւթերու վրայ խօսեցան:

Անտոէ ի զուր փնտւեց նախորդ օրը տուած վարդը: Ոչ հողէ անօթը տեսաւ և ոչ ծաղկը: Վայրկենէ մը ի վեր մինակ Տիկ. առ Կօֆանի հետ կը խօսէր: Տընիզ լուս կը մնար. աչքերը նոյնքան լուս էին որքան ըրթունքները: Եւ ատկայն երիտասարդը պիտի ուզէր իր սէրը պոռաւ անոր եւ զիւնալ թէ ան առ կը պատսախանէ: Բայց ի՞նչպէս:

Սեղանին վրայ տեսաւ միեւնոյն «Ծաղկաքաղը» զոր բացեր էր աքտուն: Առաւ զայն: Այն ատեն սկսան խօսակցի բանաստեղծութեան վրայ: Այս նիւթին վրայ Անտոէ զիւրաւ կրցաւ շահաղբառական, նոյն իսկ յուզիչ խօսքեր գտնել:

Իսաւ, լաւ եւս գուշակել տուաւ ամէն ինչ, որ մեր կեանքին մէջ չի կրնար բացատրուի ճշգրիտ լիզուով մը: Խորհուրդին՝ խորհրդաւոր լեզու մը պէտք է. և այդ բանաստեղծութիւնն է:

Բնականաբար, իբրեւ խորհուրդի ընտրելակ ոյն կը ներկայացնէր հողը, ուր կը ծնին ու կ'աճին մեր գուր-

գուրանքները: Զէր համարձակիր սէր բառը արտասանել:

Յորչափ խօսակցութիւնը կը զառնար ընդհանրացումներու վրայ, Տընիզ յայտնի կ'ընէր իր հաւանութիւնը. բայց երբ երիտասարդը կը փորձէր ճշել. մանկամարդ աղջիկը կը խուսափէր զգացնելէ իր մտածումը:

Այս ընկրկումները կը զայրացնէին Անտոէն, որ կ'ուզէր գիտնալ:

Այն ատեն բացաւ այն էջը, ուր կը գտնուէր Առվեսի հնչեակը(*): Բարձրաձայն կարգաց այդ բանաստեղծութիւնը, որ լուսաբանութիւնն էր իր բանաձեւած թէզին: Իր հնչեղ ձայնով՝ երիտասարդը շիշտեց մասնաւորապէս այն տողերը, որոնք կը թարգմանէին անոր՝ աղջկան՝ պարագան.

«Մինչեւ ինքը, շատ անուշ եւ թէեւ շատ ալ աղու,

Պիտի երթայ իր համբէն, անփոյթ, առանց լսելու

Սիրոյ մըմունջը, յանող իր քայլերուն հետքին վրայ»:

(*) Գրասէր բնբեցզներուն հանոյի մը պատճառելու համար, հոս կը ներկայացնենք ամբողջութեամբ Առվեսի այդ հոչակաւոր հնչեակը՝ գեղեցիկ բարգմանութեամբ Վահան թէեւեանի.—

Ինչպէս զայտնիք մը հոգիս, խորհուրդ մ'ալ կեանես է լրցած

Յաւէրժական սէ՛ր մանհուն, զոր երկվարկեան մը ծրնաւ.

Յաւըս անյոյս էր ուսի չըսանեցի զայն ըրեաւ,

Եւ զայն տուղի ալ երէկ չունեցաւ ոչ մէկ կասկած:

Ես միօտ, աւա՛դ, իր նովէն պիտի անցնիմ անհօմար,

Միօտ իր մօտիկը թէպէտ, բայց մենաւոր յաւիտեան.

Եւ աւսարին վրայ ընեմ պիտի շրջանըս լրման՝

Ոչինչ խնդրած եւ ոչինչ ալ ըստացած ինձ համար:

Մինչդեռ ինքը, շատ անուշ եւ թէեւ շատ ալ աղու,

Պիտի երթայ իր համբէն, անփոյթ, առանց լսելու

Սիրոյ մըմունջը յանող իր քայլերուն հետքին վրայ.

Հաւատարիմ եւ հրդու իր սուրբ պարտին խստամբեր,

Պիտի բայտ երթ կարդայ իրմով լեզուն այս տղեր.

Ռո՞պ է այս կինը արդիօք», եւ չը պիտի հասկնայ:

Դեպի Լոյս

Այստեղ հասնելուն, երիտասարդին աչքերը թեթեւ ամպով մը ծածկուեցան: Զայնն ալ բուռն յուզում մը կը մատնէր: Այն ատեն դիտեց Տընիզը, որ լուս կը մնար՝ զլուխը հակած: Ո՞չ մէկ նայուածք, ո՞չ մէկ սարսուռ: Սիրոյ այս ճիշին, այս խոսառվանութեան ո՞չ մէկ պատասխան կուտար Տընիզը: Օտար կը թուէր ան՝ այս ներքին տումին: Զէ՞ր գուշակած ակնարկութիւնը, անկարելի էր այդ: Զէ՞ր ուզած պատասխանել, բայց... ուրեմն ինչո՞ւ:

Բոլոր այս հարցու մները ցաւագին յուզումի մը կը մատնէին երիտասարդը: Սենեակին լուսութեան մէջ Անտոէ հիմա կը լսէր միայն թեթեւ աղբուկը Տընիզի ասեղին, որ կարծես սովորականէն արագ կ'ելեւէցէր, նաև իր իսկ սրտին աւելի՛ արագ բարախումը:

Մրաշին գուռոր զարկին:

— Մտէ՛ք, բաւ Տիկ, տը Կօֆան:

Պանդոկին դռնապանն էր, հեռագիր մը կարկառեց Անտոէի: Երիտասարդին հօրեղբայրը կաթուած մը ունեցած էր: Տիկին Վալլէ անոր եղբօրորդիին կը սպասէր անհամբեր:

Ցաւալի լուրը լսելուն պէս, Տընիզ զգացուց իր ներկայութիւնը և շատ գորովալի եղաւ: Անտոէ տժզունած էր: Ինքինքը բռնելու համար զօրուոր ճիգ մը ըրաւ: Վայրկեանէ մը, ժամ չորսին, պիտի նստէր Լօզան գացող շոգենաւը, և այս կերպով պիտի կրնար հասնի գիշերւան կառախումբին, և յաջորդ առտուն Բարիզ պիտի ըլլար:

Անտոէ մէկ քանի բառ աւելցուց Պ. Կիւսթավ Վալլէի վրայ: Բաւ թէ ո՛րքան ակնածանք, երախագիտութիւն և խորունկ սէր մը ունեցած է իր հօրեղբօր հանդէպ, որ զաւակ չունենալով զինքը իրը զաւակը նկատած է: Յետոյ հրաժեշտ տուաւ Տիկ: տը Կօֆանի և անոր քեռաղջկան, որոնք աս վշտալի պարագային այնպիսի համակրութիւն մը ցուցուցին, որ երիտասարդն զգաց թէ շատ խորունկ է: Մրաշին գուրս ելլեւու վայրկեանին Տընիզի ձեռքը՝ պաշին անգամ ըլլալով՝ սովորականէն աւելի երկար ատեն մնացած էր իր ձեւ քին մէջ:

Ե.

Կ'անձրեւէր միշտ: Ուստի Անտոէն Լօզան տանող շուգենաւուն մէջ քիչ մարդ կար: Ծանօթ դէմք՝ բնաւ: Արգէն նախընթրիքի ատենն էր, և ճամբորդներու մեծ մասը սրահները իջած էր: Անտոէ գնաց հաստատուեցաւ կամքջակին վրայ, նաւուն յառաջակողմը: Շատ պէտք ունէր մինակ մնալու:

Մաքուր օդին կազդուրիչ ազդեցութեամբ, ինքինքը նուազ ջլատուած կը զգար հիմա: Տիկին տը Կօֆանի սրահին մէջ անցուցած նախորդ ժամը ո՛րքան վշտալի եղած էր իրեն: Իր հօրեղբօր հիւանդութենէն և միեւնոյն ատեն Տընիզի ցուրտ ընթացքէն յառաջ եկած բոլոր յուզումները տարտամ ուաքութիւն մը պատճառեր էին, ուստի հաճելի կը գտնէր այժմ այս պաղ անձրեւը որ՝ հովէն մարակուած՝ իր դէմքը կը խարազանէր:

Հազիւ թէ լսեց էվիան բառը զոր պոռացեր էին նաւուն մանչերը: Զէր նշմարեր իսկ քարափին վրայ երկարող զրոսարանը: Քիչ յետոյ նաւը ելած ըլլալով լիճին բացերը, ա՛լ չերեւցան երկու եղերքները: Բաւական խոշոր ալիքներ կը տատանեցնէին նաւը, և կ'օրօրէին Անտոէի խոռվուն հոգին:

Այս՝ սաստիկ խոռվուած կը զգար Անտոէ իր հոգին: Այս վայրկենին կը մեռնէր գուցէ իր հօրեղբայրը, և Տընիզ հազիւ թէ կը մոածէր իր վրայ: Իրաւ է որ Բարիզի հեռազրին մէջ ըսուած էր թէ ամէն յոյս կորած չէ, իրաւ է նաև որ քիչ առաջուան այցելութեան միջոցին Տընիզ գորովագին սեղմած էր իր ձեռքը, բայց այս երկու բաներն ալ որոնցմէ կախեալ էր իր յոյսը, նոյնքան դիւրաբեկ կը թուէին իրեն, որքան սա ձկնորսի նաւակը, որ հունա՛ իր աչքին առջեւ յորձանքէն կը քշուէր՝ իր կամքին հակառակ տարուելով մեծ նաւուն հետքէն:

ի՞նչ օգուտ պիտի ունենար ցնորդներէ խաբուիլ։ Իրա կանութիւնը այս վայրկեանին յստակ, ակնառու կը թուէր Անտոէի խոհուն մտքին։ Իր ճամբուն վրայ երկու հակընդդէմ ուժեր երեւան ելած էին տարբեր կէտերէ, գրեթէ միեւնոյն պահուն։ Մէկը մահ կը կոչուէր, միւսը՝ չբաժնուած սէր։ Այս երկու ուժերը ժամադրութիւն ըրած էին հոգիին մէջ, և միասին ի գործ կը զնէին իրենց աւերումի գործը։

Քիչ քիչ, իր սովորական յստակատեսութեամբ, Անտոէ տեսաւ իր սրտին մէջ երկու վիշտերու իրարու վրայ դիզուիլը, ինչպէս անհաւասար խտութեամբ երկու հեղուկներ՝ անօթի մը մէջ։ Մակերեւոյթը՝ հօրեղբօրը հաւանական մահը, խորը՝ մանկամարդ աղջկան անտարբերութիւնը։

Այսպէս իր ամբողջ ընտանեկան անցեալը այնքան բարձրօրէն ներկայացնող անձին մահէն աւելի՝ Տընիզի ցրտութիւնն էր որ կը տառապեցնէր զինքը, Ա՛նքան քիչ, այնքան զէշ կը ճանչնար մանկամարդ աղջիկը, — հաղիւ ամփաէ մը ի վեր —, և սսկայն արդէն անիկա իր սրտին մէջ գրաւեր էր առաջին տեղը, գրեթէ ամբո՞ղջ տեղը։

Այս յայտնութիւնը դող պատճառեց իրեն։ Ոտքի ելաւ։ Անձեւը կը սառտկանար։ Անտոէ ուշադրութիւն անզամ չէր ընծայեր դուրսը պայթելու վրայ եղող փոթորիկին, որովհետեւ աչքերը սեւեռած էին իր սրտին ներքին փոթորիկին։

Անտոէ յանկարծ ինքինքը ահոելի կերպով մինակ զզաց։ Քանի մը ժամէն, իր կամքին հակառակ, պիտի դառնար Մեծ Քաղաքը ուրէկ փախած էր։ Բարիզի մէջ պիտի գտնէր նորէն երբեմնի բոլոր փորձութիւնները։ Հաւանաբար պիտի ընկծուէր նորէն, որովհետեւ համակ տկարութիւն էր ինքը, և իրեն նեցսւկ ըլլալու մէկը չունէր։ հօրեղբայրը, միակ ընտանեկան նեցուկն որ իրեն

մնացած էր, մահամերձ էր։ Հօրեղբօր կինը, որ անգլիական ծագում ունէր, ապահովաբար իր երկիրը պիտի դառնար։ Իրաւ է որ Տընիզը կար, բայց կրնա՞ր վստահիլ անոր։ Կ'ուզէր յուսալ, պէտք ունէր հաւատալու։ Այսուհանդերձ այս հիմնական կէտին վրայ ո և է ապահովութիւն չունէր։ Ասիկա իսկ կը զայրացնէր զինքը։ Հաւանականութիւններն այսեղ շատ աննշան էին։ Մանկամարդ աղջիկը ճիշտ է որ քիչ մը համակրութիւն ցուցուցած էր իրեն, բայց ասիկա չէր բաւեր իրեն։ Կը սիրէր զայն, և անկէ կը պահանջէր իրենին նման սէր մը, անվերապահ, բացարձա՞կ, կամ բնա՛ւ։ Բայց ալ սիրոյն ապացոյցը կը պակաէր իրեն, և ասկէ՛ առաջ կուզար իր միայնութիւնը։

Երիտասարդն այս ամէնը կ'ըսէր ինքնիրեն, երբ իր գրպաններուն մէջ չոգենաւի տոմսակը փնտոելու պահուն թուղթերու տրցակ մը ինկաւ վար։ Իր մօրը մէկ քանի նամակներն էին։ Տիկին տը կօֆան, որուն, ուղղուած էին, նախորդ շաբթուն իրեն յանձներ էր զանոնք։ Քանի՛ քանի անդամներ կարդացեր էր այդ նամակները, որոնց մէկը իր մասնաւոր ուշադրութիւնը գրաւեր էր։ Ատոր մէջ իր մայրը Տիկին տը կօֆանի կը պատմէր ընտանեկան տոամ մը, Վանտօմի հրապարակի պանքային տնօրէնին ամենէն կրտսեր եղօրո՛ Մաքս Վալլէի անձնասպանութիւնը։ Դատավրութեան մը միջոցին անոր գայթակղալից կեանքը երեւան հանելու սպառնալիք կար։ մտահոգութիւնը թեթեւցնելու համար Մաքս Վալլէ սկսեր էր խմել, և հուսկ ուրեմն գին սրբութէ մը ետքը վերջ տուեր էր կեանքին։ Ընտանիքին մեծ, բայց միակ արատն է այն, կ'ըսէր Անտոէի հայրը յաճախ։ Արդ, Մատլէն Վալլէ, ինչպէս կը հասկցուէր իր նամակներէն փորձեր էր կասեցնել իր տագրը՝ գէպի անդունդ գահավէժ վազքէն։ Այդ միջոցին Բարիզէն հեռու գտնուելով, անոր կը գրէր յաճախ։ Վերջին նամակը Մաքս Վալլէի հասաւ անոր չարաշուք որոշման իրիկուն իսկ։ Սեղանին վրայ գտան այդ նամակը՝ ոչ

իսկ բացուած։ Ուստի նամակը զրողին վերադառնուցին, և
ան ալ մասամբ հաղորդած էր բարեկամուհւոյն։ Անոր որ
անշուշտ իր մինակութենէն տրանջացած ըլլալու էր։
Անտոէի մայրը ի մէջ այլոց կը գրէր։ «Մարդու ձեռքն
է մինակ չըլլալ։— Աստուած կայ»։

«Աստուած կայ»։ Իր մայրը այս բառը գրած էր
ազգականի մը, զայն նաւաբեկութենէ ազատելու համար։
Ներկայ պարագաներուն մէջ, որ չատ կը նմանէին Մաքս
Վալէի վիճակին, Անտոէի այնպէս կուգար որ մայրը ի-
րեն ալ կը պոռար հաւատքին բոլոր ուժովն ու սրտին
բոլոր խանդալատանքովը։— «Աստուած կայ»։ Եւ Տընիդ
իր սիրելի ձայնը կը միացնէր մօրը։ Այդ բառը, նուրբ
գրով մը նամակին մէջ գրուած, յամառաբար կը մնար ե-
րիտասարդին աչքին առջեւ։

Բ. Մ Ա Ս

Ա.

Այն վայրկեանին որ գիշերուան կառախումբը Բարիզ
կը տանէր Անտոէն, Տընիզ անկողին ինկած էր։ Առոտուն
գուրս ելեր էր, երթալ տեսնելու համար իվուաոի իր
«պղտիկ ընտանիքը», ու ճամբան փոթորիկի բռնուեր և
պաղ առեր էր, երիտասարդին այցելութեան միջոցին յայտ-
նի չէր ուզեր ընել իր անհանգստութիւնը, բայց իրիկունը
տենդ մը եկեր էր վրան։

Իր փափուկ կազմուածքը, և առողջական տկար վի-
ճակը կը ստիպէին զինքը՝ այսպիսի պարագաներու մէջ՝
մեծ զգուշութիւններ ձեռք առնելու։

Յաջորդ օրը ընտանեկան բժիշկը՝ ծեր, փորձառու
բժիշկ մը՝ Ժընէվէն եկաւ հիւանդը տեսնելու։ Պարագան
լուրջ գտաւ, թէեւ ո՛չ վրդովիչ։ Ուշադիր պիտի հսկէր
հիւանդին, որուն վրայ միշտ վախ ունէր հիւծախտէ։

Տիկին տը կօֆան անտեղեակ չէր այս տեւական սպառ-
նալիքէն։ Բայց երբ իր քրոջ աղջկան առողջական վիճա-
կը լաւ տեսնէր. իր վախերը չափազանցուած կը գտնէր։
Մասնաւորապէս այս վերջին չաբաթները աղջկան առող-
ջութիւնը շաա աղէկ էր։ Եւ ահա յանկարծ՝ սպառնալիքը
երեւան կ'ելլէր։

Այդ օրը, ժամ հինգին, քանի մը օրէ ի վեր տեղացող
անձրեւը դադրեր էր։ Տիկին տը կօֆան մինչեւ երկաթու-
զիի կայարանը բնկերացեր էր տոքորին, և կը վերադառ-
նար՝ խորունկ մտահոգութեան մէջ։ Ամենէն աւելի իրեն

Երկիւզ ազդող պարագան էր մանկամարդ աղջկան վրայ ծանրացող ժառանգականութիւնը:

Արդարեւ, իր հարսը՝ Մաթիլտ տը Լիւզի, Տընիզի մայրը, հիւծախոէ մեռեր էր 38 տարեկան։ Ա. Ին բան ըրած էին զայն բժշկելու համար։ Ժան տը Լիւզի՝ մը հեծելաշօրաց սպայ էր թանի մէջ, հրաժարական տուեր էր, հիւանդին ընկերանալու համար յաջորդաբար ի Սէն—Մօրից, Մանդոն և եզիպտոս։ Կոնջր մահէն ետքը աղջկանը հետ հաստատուեր էր Բրանեի, Ժընէլի մօտ, ընտանեկան ստացուածքի մը մէջ։

Տիկին տը Կօֆան, որ արդէն քանի մը տարիներէ ի վեր այրիացած էր, այն տաեն Բարիզէն հեռացած էր՝ զալ եղբօրը քով ապրելու համար։ Երեք տարի ետքը, ձիէն իյնալու հետեւանօք զոր նախ անվտանդ կարծեր էին, նախուկին սպան ալ կը մառնէր իր Կարդին։ Եւ մանկամարդ տղաջկը, իրաց բնական բնթագքով։ Տիկին տը Կօֆանի զաւակը դարձեր էր դրեթէ։ Այս վերջինը իրապէս մայրական գուրգուրանքով մը կը հսկեր իր եղբօր աղջկան վրայ։ Այս նպատակով, Բարիզի և Հասմի մէջ կարծատեւ բնակութիւններ կ'ունենային, և առաւելապէս կ'ապրէին Ժընէլի շրջականները և իվուասի մէջ։

Երբ Տընիզ հիւանդ կը պառկէր սենեակին մէջ, հօրաքոյրը ակամայ աչքին առջեւ կը բերէր հարսին մտհուան անկօղինը։ Այս ժառանգականութեան կարելիութիւնն էր որ այդ իրիկուն բժիշկին մեկնելէն ետքը Տիկ։ ար Կօֆանի միտքը կը պաշարէր, և սոկայն։ Երբ որ բնակարարանը դարձաւ, եզրօր աղջկան հետ խօսակցելով՝ իր մտահոգութիւնները թեթեւցան։

Տընիզ հօրաքոյրը կը սիրէր մօր մը պէս։ Զանիկա մտահոգ աեսնելով, ինքը սկսու խնդալ, Տոքոյրը իր զեղագիրը զրած էր թուզթի կտորի մը վրայ, որուն ետեւի կողմը քերթուած մը մրստած էր։ Բանաստեղծ-բժիշկը այդ քերթուածին մէջ Ալպեաններու վերելիքի հաճոյքները

կ'երզէր։ Այդ ոտանաւորը մէջտեղ հանելու աշխատութիւնը շատ ծանր եղած էր՝ զատելով բազմաթիւ սրբագրութիւններէն և ձեռք բերուած միջակ արդիւնքէն։

Միասին խնդացին բանաստեղծ-բժիշկին ձախաւերութիւններուն վրայ։

— Իրաւ որ մեծ հեռաւորութիւն կայ տոքոյրին հընչեակին և «Աւվետի հնչեակին» միջեւ, ըստ Տիկ։ աը Կօֆան, Բայ քեզ առանձին կը թողում, սիրելիս, հանգստացիր յաւ մը։

Երկուքն ալ իրենց - չքին առջեւ բերած էին Անտոէն՝ Առվէտի հոչակաւոր հնչեակը կարդալու զբաղած։ Տիկ. աը Կօֆան մեկնելէ ետքը, Տընիզ իր երազանքին դարձաւ նորէն։

Անտոէի մեկնումը զինքը վրդովումի, մտախոնութեան ենթարկած էր։ Երիտասարդին համակրութիւնը նախ զինքը զարմացուցած էր՝ իր բուռն հանգամանքին համար։ Բայց ասիկա կը վերազրէր ֆրանսական խառնուածքին, որ բնականէն խանդավառ է։

Վերջին օրերը սակայն, Տընիզ մղուած էր ինքնիրեն հարցնելու թէ Անտոէի համակրութիւնը արդեօք իր երեւակայածէն աւելի խորունկ չէ՞ր։ Ա. Ին ինչ այդ ենթազրութիւնը կը թելազրէր։ Այս մտածումը սիեւնոյն ատեն քաղցր էր իրեն և վշտալի։

Քաղցր, որովհետեւ անուշ բան էր՝ հօրաքրոջ գրեթէ մայրական գուրգուրանքին քով զգալ գոյութիւնը տարբեր համակրութեան մը՝ առնական և գորովալի, բայց վըշտալի նաև, որովհետեւ ինչի՞ պիտի յանգէր այս փոխազարձ համակրութիւնը։ Տընիզ չէ՛ր ուզեր ամուսնանալ, պէտք չէ՛ ամուսնանար։

Ֆիզիքական յոգնածութեան յաճախաղէպ ժամերուն, Տընիզ ինքինքը լրջօրէն հիւանդ կը զգար։ Այն ատեն կը կարծէր թէ իր մայրն զգենտող սոոկալի ախտին սպառնալիքին տակ կը գտնուի։ Յետոյ, ճիշդ է թէ խիստ

շուտով, իր երկիւղները անհիմ կը գտնէր, կը մոռնար սպառնալիքը, և ապագայի ծրագիւներ կը կազմէր: Այսուհանդերձ ամուսնութիւնը տեղ չունէր այդ ծրագրերուն մէջ: Կը զգար թէ առողջութիւնը խանգարուած է, և այս պայմաններուն մէջ ինքզինքին իրաւունք չէր տար ընտանիք մը հիմնելու:

Այս խնդիրը ներկայացած էր մտքին, բժշկական խորհրդակցութենէ մը ետքը, որուն ներկայ գտնուած էր: Ի զուր փորձած էր զայն մտքէն վանել: Այն տաեն, երկարորէն մտածելէ և ներքին պայքարներ մղելէ ետքը, այն համոզման եկած էր թէ իր պարտքն է չամուսնանալ:

Խնդրոյն այս կերպ լուծումը Տընիզ ինքնիրեն պարտադրած էր, իր միսթիք բնաւորութեան բերմամբ: Մօրը մահէն քանի մը շարաթ ետքն էր: Հակառակ մատաղ հասակին — հազիւ քսան տարեկան էր — Տընիզ արդէն իսկ ներքին զարգացած կեանք մը ունէր: Ծնած էր կրօնակտն զարմանալի տրամադրութիւններով: Իր հոգին կը թուչէր դէպի Աստուած՝ այնքան բնականօրէն, որքան թուզունը կը բարձրանայ դէպի արեւը: Տարակոյսի մեծ տագնապները անծանօթ էին իրեն: Այսպէս, տարիէ տարի իր հաւատքը կը զօրանար: Այդ հաւատքը, թէեւ դիւրաւ ձոռք բերուած, բայց կը զգացուէր թէ ամուր էր, որովհետեւ առաւելապէս կը շարժէր ու կը դորձէր ամէն օրուան կեանքի խոնարհ իրականութեան մէջ: Այս պարզ և խորունկ հաւատքն էր որ Տընիզը կ'առաջնորդէր ամուրիութեան:

Տընիզ վճռական ապացոյց մը գտեր էր իր ուղիղ զատումին՝ ամենապարզ իրողութեան մը մէջ: Օրեր ամբողջ, երբ մասնաւորապէս այս խնդրոյն վրայ կը մտածէր, ասիթ ունեցեր էր զրաղելու իրենց Բրանեիի ստացուածքի պարտիզանին աղջկան պարագայով: Այդ մանկամարդ կնոջ պարագան շատ կը նմանէր իրենին: Թէեւ հիւանդոտ ամուսնացած էր այդ կինը, և հիմա եօթը տարուան ըն-

տանեկան կեանքէ մը ետքը, կը մեռնէր հիւծախաէ, քովիկը ունենալով յայտնապէս այդ հիւանդութենէն բռնըւած տղեկ մը, և ամուսին մը որ գուցէ ան ալ այդ սպառնալիքին տակ էր: Այս պատճառով իր հոգեվարքը վըրդովողը՝ ոչ այնքան իր մահն էր, որքան իր մահէն իր սիրականներուն քով վիշտի դառն ազրիւր մը ձգած ըլլաւու խղճանարութիւնը:

Մահամերձ կնոջ նայուածքին մէջ Տընիզ յստակօրէն տեսնել կարծեց այս ամէնը, և այս տպաւորութիւնը անջնջելի մնաց իր մէջ: Իր սիրով լեցուն սիրտը, ինչպէս նաև փափուկ խիզճը կը բողոքէին կեանքի այս անձնասէր ուղղութեան դէմ: Անվերջ տառապանքի մատնել քու միսիդ և ոսկորիդ մաս կազմող սիրելիներ, շատ սուղ գնել էր քանի մը արեւոս որեր: Ասիկա ոճիր մը կը թուէր իրեն:

Այս կերպով ելք ունեցեր էր եղերական պայքարը: Մանկամարդ աղջիկը ինքնիրեն հանդիսաւորապէս ուխտեր էր երբեք չամուսնանալ: Եւ այս որոշման մէջ գտեր էր որտի աննկարագրելի խաղաղութիւնը մը: Այս կերպով ընթանալ, հետեւիլ չէ՞ր շաւիղին Անոր, որ յօժարակամբարձոցաւ Գողգոթա իրեն համար, ահա՛ Խաչը զոր Աստուած յայտնապէս կը դնէր իր ճամբուն վրայ:

Այս խաչին գառնութիւնը կանխա՛ւ զգացեր էր Տընիզ, իր ամբողջ էութիւնը սէր, գուրգուրանք կը հրաւիրէր: Բայց սիրել էր իրմէ ետքը ճակատագրականապէս արցունքի հեղեղ մը թողուլը, ինչպ'ս փոթորիկը ջուրի կաթիւներ կը թողու ծառերու տերեւներուն վրայ: Ինքը Տընիզ՝ տարբե՛ր կերպով մը պիտի սիրէր, ճշմարիտ սիրով մը, ուրախութիւն սփոնելով իր շուրջը: Այն տաեն դեռ չգիտէր թէ ինչպէս պիտի ընէր. այսուհանգերձ, հակառակ զինքը շրջապատող մութին, վստահ էր ապագային վրայ: Ապազան ամբողջովին Աստուծոյ ձեռքը չի զըտնուիր:

Կեանքի այս ծրագրին Տընիզ վեց տարիէ ի վեր հաւատարիմ մնացած էր խաղաղօրէն:

Իր գեղեցկութեան, իր ձիրքերուն, և թերեւս իր հարստութեան ալ պատճառով քանի՛ քանի անդամներ ամուսնութեան խնդրանք եղած էր իրեն, սակայն Տընիզ փափկօրէն բայց հաստատամիտ կերպով հասկցուցեր էր թէ ուէ պնդում անգուտ է: Եւ քիչ քիչ ամէն մարդ հասկցած էր թէ Տընիզ ամուրիութեան կոչում ունի:

Բայց այսօր խնդիրը նորէն կը զրուէր իր առջեւ, ու բոլորովին տարբեր կերպով: Այլ հիմա տեսականապէս ամուսնութեա՞ն թէ ամուրի կեանքի միջեւ ընտրանք մը ընելու վրայ չէր խնդիրը, այլ գիտնալու թէ ի՞նչ ընթացք պէտք է բռնէր Անտոէի հանդէպ: Իրեն համար բաղդատաբար դիւրին եղած էր հեռացնել այնպիսի թեկնածուներ որոնք անտարբեր էին իրեն, և որոնց կեանքին մէջ գրեթէ ուէ տեղ մը չէր բռներ: Այս ժամուն պայմանները բոլորովին տարբեր էին: Երիտասարդը համակրելի էր իրեն, և գիտէր ալ թէ անիկա եւս զօրաւոր հակում մը ունի դէպինքը: Այս պատճառով պայքարը եղականապէս դժողակ կ'ըլլար:

Հազը, չոր հազ մը, յիշեցուց Տընիզի՝ իր հիւանդութիւնը: Ատիկա գրեթէ մոռցեր էր իր մտածումներու ժխորին մէջ: Խղճանարութիւն, վարանում, երկիւղ, յոյս կը բազինէին մտքին մէջ: Եւ այս ամէնուն մէջ, խղճանարութիւնը կը յաղթէր գերջ ի վերջոյ: Ինչո՞ւ թոյյատրեր էր որ այս սէրը ծնի: Առանց զուշակած ըլլալու Անտոէի սիրոյն սաստկութիւնը. Տընիզ կը զգար թէ լուրջ հանդամանք մը ունի այն: Եւ որովհետեւ երկութն ալ ազատ էին, բնական է որ Անտոէ ամուսնութեան վրայ խորհէր իր բնական վախճան մը այս եսրածին հովուերգութեան: Այս պատրանքը փարատելու համար ի՞նչ ըսած էր, ի՞նչ ըրած էր: Եւ աւելին, երբեմն իր վարուելակերպով քիչ մը յոյս չէ՞ր ներշնչած երիտասարդին:

Իր երբեմի ուղղութեան այս պակասը կը տխրեցնէր Տընիզի սիրտը: Եւ յետոյ, խնդիրը լուծուած չէր: Անտոէի մեկնումը ելք մը չէր հարցին: Հակառակ հեռաւորութեան, կացութիւնը նոյնը կը մնար, թիւրիմացութեան շարունակուելուն վտանգը կար, եթէ Անտոէի սէրը աւելի՛ սաստկանար, երկութին համար ալ վիշտի նոր ազրիւր մը չպիտք ըլլար: Այսպէս, ինչպէս անցեալը, ապագան ալ կը վրդովէր Տընիզը:

Բայց մերթ ընդ մերթ մեծ կոհակ մը, չգիտես ո՞ւրկէ եկած, մէջտեղ կ'ելլէր, և իր կապոյտ ոլիքներուն մէջ դիւրութեամբ կը տանէր բոլոր իր խղճանարութիւններն և երկիւղները: Յոյսն էր ան որ կ'ողողէր Տընիզի սիրտը:

Նոյն ի՞ւկ այս երազանքի պահուն մանկամարդ աղջիկը մէկդի կը թողուր ամուսնութիւնը իբր անկարելի վերջաւորութիւն մը. բայց հաճոյք կը զգար երեւակայելով իր և Անտոէի միջեւ զաղափարական համակրութիւն մը, որ հոգիները միայն կը միացնէ:

Միութեան այս ձեւը հրազուրած էր արգէն զինքը, երբ նախորդ ձմեռը կարդացած էր Լաքոռտէոի կեանքը: Այս նշանաւոր քրիստոնձային հետեւած խստամբեր ճամապուն վրայ Տընիզ երեւան հանած էր տեսակ մը ովասիս: Կնոջ մը սիրտը տաքցուցած էր այս առնական սիրտը: Եւ Նօքո-Տամի մեծ քարոզիչին սիրտի խաղաղութիւնը չէր վրդովուած այս եղբայրական զորովով:

Ինչո՞ւ իր՝ Տընիզի ճամբան ալ չունենար այսպիսի ովասիս մը: Այս կերպով խնդիրը լուծուելուն չնորհիւ, իր խիզճը հանդարտ պիտի մնար, և սիրտը պիտի զեղուր:

Բայց Անտոէ պիտի ընդունէ՞ր հետեւիլ այս նեղ, զըժուարին ճամբուն, որ անշուշտ ամենաբարձր կատարներու պիտի հասցնէր, բայց ո՞պիսի գահավէժներու մէջտեղէն: Եւ եթէ երիտասարդը, օր մը, խանդագառութեան ժամումը մէջ իւրացնէր այս երազը, իր հոգին կարող պիտի ըլ-

լա՞ր ապրիլ։ Իրեն չէ՞ր պակսիր ձիշտ ինչ որ ուժերու ուժը կը կազմէ, այն է հաղորդակցութիւնը Աներեւոյթին հետ։

Այսպէս Տընիզի հոգին երկիւղի և յոյսի մէջ կը տարուբերէր, բայց մտահոգութիւնը տիրող շեշտը կը մնար միշտ, եւ այդ իրիկունը շատ ճնշիչ թուեցաւ իր սրտին, որովհետեւ գիշերը շատ յուղեալ անցուց։

Բ.

Բարիզ հասնելուն, Անտոէ իմացաւ թէ հօրեղբայրը մեռած է կէս գիշերուան մօտ, Հանրի Մարթէն պողոտայի իր ապարանքին մէջ։

Երիտասարդը յոյսը կտրած էր արդէն, բայց հարուածը շատ ծանր եկաւ իրեն, որպէս թէ չէր սպասեր այս աղետալի վախճանին։ Չէր կրնար հաւատալ ընտանեկան շէնքի փլուզումին, որուն վերջնական հանգամանք մը կուտար այս մահը, Անտոէ երբեք ինքզինքն այսքան խորապէս որբ զգացած չէր։

Ուղղակի Հանրի-Մարթէն պողոտան գնաց։ Մեռելական սենեկը տուած այցելութիւնը երեւակայածէն նուազ վշտալի ապաւորութիւն մը գործեց իր վրայ։ Ցաւը ա՛լ հետք չէր թողած այս դիմագծութեան վրայ, զոր մահը խալզակեցուցած կը թուէր։ Եւ այրի տիկ։ Վալէ, հակառակ իր վիշտին, ուժեղ և հանդարտ կը մնար։

Ընտանեկան նկուղ-դամբարանը կը գտնուէր Ժույանժօղայի գերեզմանատան մէջ։ Կ. Վալլէները գիւղին մօտերը մեծ կալուած մը ունէին։ «Լա Լօզուէ»։ Անտոէ որոշեց քանի մը օրուան համար այնտեղ հաստատուիլ, ուր իր հօրեղբօր կնոջ մօտ գտնուելով հանդերձ, Բարիզէն դուրս պիտի ըլլար։

Այստեղ պիտի գտնէր հանդարտութիւն, և ինքն իսկ պիտի հսկէր թազման պատրաստութեանց։

Ժամը 11ին երիտասարդը գնաց գիւղին ծայրը գրանուող գերեզմանատունը։ Դուրսի աղմուկները մինչեւ այն-

տեղ չէին հասնիր։ Մեծ կաղամախիներ, արծաթազօծ տերեւներով, տեսակ մը վարագոյր կը կազմէին, որ այս ան կի նը հողի մնացեալ մասէն բաժնել կը թուէր։ Հորիզոն չկար, և ասիկա իսկ կ'աւելցնէր այս հանդստավայրին խաղաղ մասմիկումը։

Վալլէներու շիրիմը պարզ էր. ճերմակ մարմարիոնէ չորս սիւներ գմբէթ մը կը կրէին, որուն վրայ արձան մը կը բարձրանար շատ գեղեցիկ՝ «Յոյսի հրեշտակը» ներկայացնող։ Հրեշտակը ձախ ոտքովը հազիւ թէ կը հպէր զըմքէթին և թեւերը բացած՝ սլանալ կը թուէր գէպի Անհունը։ Յիշտակարանին ճակատը ոսկի տտուերով փորագրուած էր սա աւետարանական խօսքը. «Մի՛ լաք անյօյսներուն պէս», զոր կարծես կը կրկնէր հրեշտակը։ Գերեզմանաքարին վրայ կը կարդացուէին մեռնողներու անունները՝ իրենց ծննդեան և մահուան թուականով։

Անտոէ մինակ էր, գլուխը բաց, ոտքի կեցած յիշտակարանին առջեւ։ Երկար ատեն կար որ իր մեռեալներուն չէր այցելած։ Այստեղ ամէն բան նոր կ'երեւար իրեն, կարծես բնաւ չէր այցելած։

Բարձրաձայն կարդաց քարին վրայ փորագրուած անունները։ Կարծես պատասխանելով իրենց անունը տըրուելուն, իր նախնիքները մի առ մի գերեզմանէն գուրս ելլել կը թուէին, Անոնք օղակներն էին անտեսանելի բայց ամուր շղթայի մը։ Անտոէ ինքզինքը նուազ առանձին զգաց։ Անցեալի այս ձայները մինչեւ հիմա հազիւ թէ լսած էր. իր չափազանցուած անհատականութեամբ՝ միմիայն իր ձայնին մտիկ կ'ընէր։ Եւ ահա մահուան ապաստանարանէն կ'ելլէր կեանքի մեծ դասը։ Ուժու կորով գտնելու համար անցեալին պէտք է կրթնէր, լսէր անոր դասերը, մէկ խօսքով պէտք է վերահաստատէր ընտանեկան աւանդութիւնը։ Այստեղ ամբողջ ժառանգութիւն մը կար տիրանալիք։

Անտոէ հաճոյք կը զգար խօսակցելով այս մոոցուած

ձայներուն հետ։ Այսօր երկարելով անոնց հետ իր տեսակցութիւնը, իրեն այնպէս կուզար թէ կը մեղմացնէր անոնց հանդէպ իր երկարատեւ ապերախտութիւնը։ Գաղջող մը կար։ Անտոէ նստաւ մերձակայ նստարանի մը վրայ, արեւին մէջ։

Դադրեցաւ դիտելէ գամբարանը, գերեզմանաքարերուն վրայ արձանագրուած անունները, և ատոնց վերյուշած սիրելիները, և ինք իր մէջ ամփոփուեցաւ։ Եւ հոն, ոչ թէ մակերեսին վրայ, այլ իր էութեան ամենահետաւոր խորքերուն մէջ, իրեն այնպէս թուեցաւ թէ կը նշմարէ ու կը ճանչնայ անցեալի այս ժառանգութեան հետքերը։

Առանց իր գիտակցութեան, անցեալը մտածեր է իր անձնաւորութեան կազմութեան մէջ։ Նախնիքներու այս ուժը որ միշտ կը գործէր, առերեւոյթ երկարատեւ քունէ մը ետքը կ'արթննար այսօր։ Ան էր սկզբնական պատճառը բարոյական տագնապին որուն ենթարկուած էր երիտասարդը։ Պարտասումը զոր կը զգար ան, ուրիշ բան չէր, եթէ ոչ իրեններուն բողոքը՝ ամբողջ իրենց պատուաւոր անցեալով՝ իր իսկ այլասերման, անկումին դէմ։ Անտոէ, հիմակ իրեն օգնութեան կը կանչէր անցեալի սիրեցեալ ուժորը։

Այս թանկագին ժառանգութեան մէջ իրաւ է որ ըստուեր մը կար։ — Մաքս հօրեղբօր պարագան, Անտոէ մըտքին առջեւ բերաւ այն տասմը որ այս կամաւոր մահը առաջ բերած էր։ Բայց ատիկա տիղմն էր զոր զեար կը քչէ կը տանի. զեար չէր ան։ Եւ հաղորդակից գոնուելով հօրը, մօրը և Ալգասի իր բազմաթիւ նախնիքներուն, որոնք ուղղամիտ հոգի մը ունէին, Անտոէ ուրացաւ իր իսկ անցեալը, որ շատ կը նմանէր Մաքս հօրեղբօրը։ Ինքինքին առջեւ ամօթ կը զգար, ինք ալ վայրկեան մը անձնասպանութեան վրայ խորհելուն համար։ Կիւսթավ հօրեղբայրը որ վազը իր կարդին պիտի հանեչէր այս քարին տակ, հաւատարիմ պահակ զինուոր մըն էր զոր իր

պատուոյ պաշտօնէն կ'արձակէր, իսկ ինքը պիտի նմանէր այն զինուորին, որ մատնաւթիւն գործելու պահուն բոնուելով փախուստ կուտայ։

Եւ արդէն, երիտասարդը այսօ՛ր կ'անդրագառնար, թէ քանի մը օրէ ի վեր ինքը միեւնոյն ըմբռնումը չունի իրաց ծաղումին և վախճանին մասին։ Երկար ատեն այն ամոզւմը ունեցած էր թէ մարդուն մէջ ամէն ինչ հող է և հող կը դառնայ։ Իր ապրելակերպը կերպով մը կը հարկագրէր զինքը՝ կեանքի այս նիւթապաշտ վարդապետութեան։ Երբ մարդ ամէն օր կ'ապրի պարտակա ութեան դէմ ըմբռստ կեանքով մը, տրամաբանօրէն կը մզուի ուրանալու Առառածոյ գոյութիւնը։ Կրօնքը ստութիւն մը կը թուի իրեն, որովհետեւ նեղացուցիչ, խանգարիչ է զբանաքներու։ Բայց Տընիզի հանդիպումը խախտած էր այս փատծ շէնքը։ Մանկամարդ աղջիկը յայտնապէս հոգեկան ուժ մը, հոգի մըն էր։ Կարելի չէր որ անոր մէջ ամէն ինչ փոշի գառնար։ Իր ամենին յարգելի նախնիքներուն պէս, որ այս գերեզմանին մէջ կը հանգչէին, նոյն իսկ լուս մնալու պահուն՝ Տընիզ նայուածքը կ'ուղղէր դէպի հեռաւոր հայրենիք մը, անշուշտ այնտեղ ուր «Յոյսի Հրեշտակը» սաւանիլ կը թուէր։ Յորմէնետէ կը սիրէր Տընիզը, Անտոէ այլեւս վստահ չէր թէ մահը գերագոյն քունը եղած ըլլայ։

Անշուշտ անկարելի էր իրեն՝ մօրը և Տընիզի հետ անկեղծութին կրկնել այն բառը որ յամառօրէն կը հետապնդէր զինքը։ — «Աստուած կայ»։ Հաւատքի այս յաղթական հաւատասումը չէր կրնար տակաւին իւրացնել։ Բայց այլեւս վստահ չէր թէ Աստուած չկայ։ Եւ տարակուսանքի մէջ՝ ի՞նչպէս անցընել և կերջացնել իր կեանքը տիղմին մէջ։ Այն մտածումին մրայ թէ գերեզմանէն անդին կրնայ յարունակուիլ կեանքը, և ատոր հետ՝ խղճահարութիւնը, Անտոէ թագուն երկիւզով մը համակուեցաւ։

Որոշումը անդառնալի էր, ատոր վկայ կը բռնէր հայրը, մայրը, կիւսթավ հօրեղբայրը որուն մարմինը տակաւին չէր

պաղած, նաեւ Տընիզը: Պիտի կոռուէր՝ կանգ առնելու համար շարաշուք զառիթափին վրայ: Անոնց օգնութեամբ պիտի ջանար վե՛ր նայիլ:

Հրեշտակին մէկ թեւին վրայ թռչուն մը կեցած էր: Անտոէի՝ ոտքի ելլելու համար ըրած մէկ շարժումին վրայ՝ թռչունը թռաւ երգելով: Երիտասարդին այնպէս թռւեցաւ թէ թռչունին հետ հրեշտակն ալ երկրէն վեր կը բարձրանար՝ գոչելով. «Խատուած կա՛յ»:

Կէս օրէն վերջ Տիկ. Կիւսթավ Վալլէ ևկաւ Անտոէի քով ի ժույ: Կը փափաքէր աչքէ անցընել և կարգի դնել ամուսնոյն թռողթերը: Այս աշխատութիւնը վերջանալէ ետքը, Տիկ. Կ. Վալլէ Անտոէի յանձնեց ամուսնոյն պատկանու մէկ քանի առարկաներ:

Երբ հօրեղոր կինը Բարիզ դարձաւ, Անտ է աչքէ անցուց այս զանագան յիշատակները: Անոնցմէ մէկը իր մասնաւոր ուշադրութիւնը գրաւեց: Բանաստեղծութեանց հատոր մըն էր, սա բառերը զրուած սկիզբը, իբր ուղերձ: «Միրել աշխարհի համար միայն՝ շա՛տ քիչ էս: Ստորագրած էր՝ «Մատլէն Վալլէ»: Այսպէս, ամէն ուր որ կը դանէր իր սիրեցեալ մօր հետքը, հորիզոնը կ'ընդարձակուէր, յաւի տենականութեան շունչ մը կանցնէր:

«Աշխարհի համար միայն սիրել շա՛տ քիչ է»: Անտոէ կը սիրէր իր հաւատքը յայտնելու շատ մարդային կերպը: Այդ ուղերէին թռաւականը, որ իր ծննդեան առաջին տարեդան էր, կը շնչառէր իրեն համար ուղերձին կարեւորութիւնը: Ուրեմն ի՞նքն եղած էր այս խօսքը ներշնչողը: Մայրը զի՞նքը ա՛յն աստիճան կը սիրէր, և իր կեանքը այնքան կարծ կը զգար, որ կ'երազէր սէր մը որ տեւէր զերեզմանի վարագոյրը իյնալէն վերջն ալ:

Անտոէ ևս կը սիրէր: Գերեզմանատունը իրե՞ն սայայտներ էր այժմ թէ ո՛րքան արազօրէն կը սահի մեր կեանքը: Ճշմարտութիւն է թէ ա՛յս աշխարհի վրայ շատ քիչ ժամանակ կը սիրենք, և զէշ կը սիրենք: Ինչո՞ւ չպի-

տի կրնար օր մը, իր մօրը նման, յաւիտենականութիւնը տալ իր սիրոյն իրեն հորիզոն:

Հանգստեան եկեղեց. պաշտօնը կատարուեցաւ Բասիի Աւետարանական եկեղեցիին մէջ: Երեցը կը կարդար նուիրական Խօսքը: աղոց երգչախումբը մը փոխերը կ'երգէր՝ ընկերուկցութեամբ երգէոնի և քառաձայն տաւիզներու:

Անտոէ ուշադրութեամբ հետեւեցաւ արարողութեան, որուն պարզութիւնը իր ուշադրութիւնը գրաւեց: Եկեղեցական պաշտամունքի խօսքերը իր առջին բարձրացնել կը թռուէին վեհափառ շէնք մը՝ տնկուած Խաչըն շուրջը: Քրիստոսի եկեղեցին էր այն: Յուղայի մարգարէներուն խօսքերովը՝ շէնքը իր հիմերը կ'արձակէր ամենահեռաւոր հնութեան մէջ: Աւետարանը անոր կատարն էր: Յետոյ դարերը, մի առ մի, հաւատացեալներու ձեռք բերած փորձառութիւնց ձեւին տակ, կուգային անդադար ճոխացնել, երիտասարդացնել զայն: Եւ այս կերպով եկեղեցին անխախտ անսասան մնալու տպաւորութիւնը կը թողուր: Դարերը կանցնէին և ինք կը մնար. իրեն կը կոչէր այլազան քաղաքակրթութիւններ: Կ'ուղէր ապաստան ընծայել բոլո՛ր հոգիներուն: Յաջորդաբար կը խոստանար ներում, ուժ, յոյս և խաղաղութիւն:

Եւ այս երկրային շէնքէն, տեսանելի եկեղեցիէն, անդին, եկեղեց. պաշտամունքը կ'ուրուագծէր յատկագիծը ուրիշ շէնքի մը. անտեսանելի՝ եկեղեցին: Երկրորդը՝ երկարաձգումը, ելքն էր առաջինին, բայց կը գերազանցէր զայն իր կեղեցկութեամբ:

Տղոց երգչախումբը կը խորհրդանշէր հաւատացեալ հոգին: Այս զին, պաշտամունքի կոչերուն վրայ, կամարները կը թնդացնէր իր զուարթ «Ալէլուիա»ներով: Անդին օրհնութեան սքանչելի խօստումներով ձայները երիցս կը կրկնէին՝ յուղիչ աստիճանաւորումով մը: — «Ամէ՛ն»: Զրուցարութիւնը զրաւիչ էր: Երբ երեցը կ'ընդհատէր, խըմ-

բերգը հետզնետէ կ'երգէր գեղեցկութիւնը Հոգիներու Ոստանին, և անձառելի երջանկութիւնը՝ այնտեղ բնակելու ։

Պահ մը Անտոէ երեւակայեց թէ պղտիկ տղայ մը եղածէ: Վեհերոտութեամբ կը մտնէր երգչախումբին մէջ, կը փորձէր իր ձայնն ալ խառնել անոնց: Բայց չափազանց անփորձ ըլլալով, կը գոհանար հառաչելով այս խալազութեան բնավայրին ետեւէն ուր հոգին վերջապէս հանգիստ կը գտնէ:

Անտոէ նուածուած էր պաշտամունքի վաեմութենէն: Անշուշտ ասիկա իր իմացականութեան համոզուած մէկ հաւանութիւնը չէր: Բայց ալիեւս չէր լսեր իր երբեմնի ներքին ընդգործմները: Կը սկսէր ինքնիրեն հարցնել թէ ինչ որ մինչեւ հիմա հրնացած աւանդութիւն մը կը նկատէր, իր էութեան մէջ յաւիտենական ճշմարտութիւն մը չէ՞ր արդեօք:

Ջինքն անվերապահօրէն գրաւողը կրօն, երաժշտութեան խորազգեցիկ քաղցրութիւնն էր: Հոգիին կը դպչէր ան, դէպի լոյս կը հրաւիրէր, և իրեն կուտար խորհուրդի զգացողութիւնը, որ թերեւս հաւատքի առաջին հանգրուանն է:

Այսուհանդերձ, արարողութիւնը վերջանալուն, զգացած տպաւորութիւնները փարատեցան, ինչպէս կը ցնդի կը շոգիանայ խունկը: Կրնար ըլլալ որ եկեղեցին օրհնեալ իրականութիւն մը ըլլար: Ամէն պարագայի մէջ, Անտոէ զուրկ էր անոր ընծայած խաղաղութենէն: Հիմա չունէր ո՛չ անտարբերին անհոգութիւնը, և ոչ հաւատացեալին սրտի պարզութիւնն ու հանդարտութիւնը: Զէր կրնար, չէ՛ր ուզեր ետ դառնալ, և չգիտէր թէ ե՞րբ և ինչպէս պիտի կըրնար յառաջ երթալ: Կը ճանչնար անձկութիւնը երկմիտ սիրտերո, որոնք լոյսի ծարաւն ունին, բայց կը քաշքշուին տակաւին մութին մէջ:

Եւ սակայն չէր ուզեր այլեւս յուսահատիլ: Նախնիքները զինքը պիտի սիրէին այս կերպով: Տընի՞զ ալ պիտի սիրէր: Աչքին առջեւ կը բերեր Տընիզը, որ ձեռքէն կը

բոնէր անդունդին խաւարին մէջէն, և առանց ուսուցման, առանց խօսքի, սիրով միայն կ'առաջնորդէր դէպի հաւատքի պայծառ բարձրութիւնները:

Գերեզմանատունէն վերադրօնին, Անտոէ հօրեղբօրը կնոջ հետ Ռօզըռէ գնաց: Ճաշեց անոր հետ, յետոյ՝ ինքնինքը խիստ յոգնած զգալով՝ ժույէն մեկնեցաւ և իր ըընակարանը գնաց Շանզ-ելիդէի պողոտան: Բարիզէն իրեն դիւրին պիտի ըլլար ամէն օր հօրեղբօրը կնոջ քով երթալ: և պահ մը տեսակցիլ:

Անտոէ մինակ մնալու պէտք ունէր:

Թօնօնէ դառնալէն ի վեր, հօրեղբօրը յուղարկաւորութեան պատրաստութեանց պատճառած զբաղումները քիչ մը մոոցուցած էին իր վիշտը: Բայց հիմակ այդ ախուր պարտականութիւնը կատարած էր, միտքը անզրազ կը մնար և Տընիզէն հեռու էր:

Երբ ինքինքը իր աշխատութեան սենեակին մէջ գրտաւ, Անտոէի վրայ ճնշո՞ղ ազդեցութիւն մը ըրաւ այն մինակութիւնը զոր ինքը փնտոեր էր: Որքան կը պակսէր իրեն Տընիզը: Դեռ չէր գիտեր թէ ո՞րքան անհուն տեղ մը կը բռնէ մանկամարդ աղջիկն իր կեանքին մէջ: Անոր բացակայութիւնը նոր յայտնութիւն մըն էր իր սիրոյն խորութեան:

Անտոէ յիշեց բարոյախօսին այն շատ ճշմարիտ խօսքը, թէ բացակայութիւնը կը նմանի հովին, որ շատ զիւրաւ կը մարէ ճրագ մը, իսկ հրգեհ մը յառաջ կը բերէ՝ երբ կ'անցնի բոցավառ խանձողի մը վրայէն: Իր սէրո այդ բոցավառ խանձողն էր: Կուրծքին տակ կը զգար Տընիզի հեռացումէն յառաջ եկած բոցը: Անոր տարօրինակ այրուցքին մէջ քաղցրութիւն մը կար սակայն: Եթէ կարենար իսկ չպիտի ուզէր զայն բուժել: Բանասահղծին՝ սիրոյ վրայ գրած զեղեցիկ տողը՝

Բոլոր ուրիշ հանոյիները ոչինչ կ'արժեն:

Իր պատճառած վիշեերուն բով, որ ըստ երեւոյթին անհեթեթ կը կարծուի ճշմարտութիւնն իսկ կը թուէր Անտոէի:

Այն վայրկեանին որ կարող ըլլար, պիտի փութար Տը-նիզի մօտ դառնալու։ Այսու հանգերձ տակաւին քանի մը որ եւս Բարիզ մնալն անհրաժեշտ էր, Զէր կրնար լքանել հօրեղբօր կինը՝ իր սուզին յաջորդ օրն իսկ։ Սակէ զատ, հօրեղբօրը երկու ընկերակիցներուն հետ գործի մասին ժամադրութիւններ ունէր։ Ճիշտն ըսելով, այդ վերջին պարականութիւնները կը կատարէր, իբր ծանր բեռ մը նկատելով։ Իր ամրող հոգիով լէմանի եղերքը կը գտնուէր։

Եւ այնտեղէն լուր չունէր։ Ասիկա իսկ աւելի՛ զգալի կ'ընէր Տընիզի հեռու գտնուիլը, Յուղարկաւորութեան առառուն հեռագիր մը ստացած էր Տընիզէն և անոր հօրաքրոջմէն ստորագրուած։ Համակրական այս հեռագիրը մեծ հաճոյք պատճառած էր իրեն։ Բայց աւելի պիտի ուրախանար նամակ մը ստանալով։ Ի՞նչ վիճակի մէջ էր մանկամարդ աղջիզը։ Իր Թօնօնէն մեկնած օրը Տընիզ բաց դաշտին մէջ հեղեղանման անձրեւի մը բոնուած էր։ Անտոէ կը վախնար որ մի՛ գուցէ ցրտառութիւն մը ունեցած ըլլայ։ Տընիզի կամ անոր հօրաքրոջ— լաւ և Տընիզի— կողմէ գրուած երկառող մը պիտի ապահովցնէր զինքը, և թերեւս այդ երկառողին մէջ բառ մը, արձագանգ մը, ապացոյց մը պիտի գտնէր իր նրազած սիրոյն։

Բայց ի՞նչպէս ըսել որ Տընիզ նամակ գրէ իրեն։

Վաղայաջորդ օրը, շատ կանուխէն, տպագրուած թուղթի ծրառ մը բերին Անտոէի։ Իր հօրեղբօր յուղարկաւորական արարողութեան գերաբերեալ տետր մըն էր։ Սաւերով եղերուած այդ տետրին երկրորդ էջին վրայ կար կիւսթավ վալլէի խիստ նմանող լուսանկար մը։ Յետոյ կուզար պանուայի բաժնեկիցն՝ րէն մէկուն արտասանած դամբանականը՝ գերեզմանատան մէջ, Վերջապէս կար նաև Բարիզի մեծ լրագրի մը մէջ երեւցած յօդուածի մը արտատպումը։ Անտոէ այս տետրէն օրինակ մը փութաց զրկել Տընիզի՛ կարծ ուղերձով մը։ Այս էջերը անուղղակի կերպով Տընիզի պիտի

խօսէին իրեն՝ Անտոէի մասին։ Եւ թերեւս այս տետրին զրկուիլը առիթ ըլլար մանկամարդ աղջկան՝ պատասխան մը դրելու։

Անտոէ անձամբ նամակատուն տարաւ այս տետրը։ Յետոյ սկսաւ տենդոտ անհամբերութեամբ սուրհանդակի վերադարձին սպասել։

Երկու երկար օրերու սպասումէ ետքը, վերջապէ՛ս եւ կաւ նամակ մը որ Թօնօնի թղթատան կնիքը կը կրէր։ Բայց Տիկ։ տը Կօֆանի զիրն էր։ ասիկա առաջին յուսախաբութիւն մը եղաւ երիտասարդին համար։

Նամակը երկար էր։ Անտոէ կարդալէ առաջ հարեւանսցի ակնարկ մը նետեց վրան։ Արագօրէն անցաւ Տընիզի չվերաբերող կէտերուն վրայէն։ Նամակին ամրողջական ընթերցումը զգետնեց զինքը, ինչ որ թեթեւ հարբուխ մը կարծած էր, ցնցղատապ մըն էր։ Վրդովիչ ախտանիշ մը չկար սակայն, միայն թէ սժիշկը բացարձակ հանդիսապատուիրած էր։ Եւ արդէն հիւանդին վիճակը բարւոքման մէջ էր, տենդը կը նուազէր։ Այսուհանդերձ ապաքինութեան շրջանը երկար պիտի տեւէր, ի նկատ առնելով Տընիզի փափուկ կազմուածքը։ Եւ որովհետեւ պանդոկը հետզետէ աղմկալի կը դառնար և իվուառի տան նորոգութիւնն ալ չէր յառաջանար, որոշած էին Ժընէվ դառնալ։

Անտոէ սաստիկ յուզուեցաւ, իր սէրը ոչի՞նչ գուշակած, ոչի՞նչ նախազգացած էր։ Այէն անգամ որ իր նայուածքը կ'ուղղուէր Թօնօնի կողմը, կը բազծար հարցափորձել հովեւ ու ամպերը՝ Տընիզի սրտի տրամադրութեանց մասին, բայց անոր առողջութեան մասին ո և է լուրջ մասհոգութիւն չէր ունեցած։

Եւ ահաւասի՛ հորիզոնը նորէն կը մթագնէր, նախ որ Տընիզի սիրոյն վրայ համբ կը մնար Տիկ։ տը Կօֆանի նամակը։ Ի զուր կրկին և կրկին կը կարդար նամակը, զայդ յայտնող հետք մը չէր զտներ։ Այս ցաւազին անստուգու-

թեան վրայ կ'աւելնար հիմա վրդովիչ ստուգութիւն մը : Տընիզի առաջութիւնը խանգարուած, վտանգուած էր գուցէ :

Ո՞րքան կը բազմար որ կարենար երթալ իր սիրելիին քով, միասին Բարիզէն տանելով մեծ բժիշկ մը, որ թերեւս կարենար փութացնել անոր ապաքինումը, և հեռացնէր ամէն վտանգ : Աւա՛զ, ատիկա չէր կրնար ընել : Պիտի զրէր Տիկ, աը կօֆանի, և անշուշտ ան պիտի տեղեկացնէր իրեն՝ հիւանդին վիճակը օրը օրին : Առ այժմ ա՛յօչափ միայն յոյս կրնար ունենալ :

Քանի մը օրէն տեսնենք : Արդէն ծրագիր մը կը պատրաստուէր Անտոէի մտքին մէջ : Շատ չանցած Ժընէվ պիտի երթար և պիտի հաստատուէր քաղաքին մէկ պանդոկին մէջ : Ու այս կերպով, նորէն Տընիզի մօտ պիտի ըլւար :

Բայց հիմակուհիմա, կակծագին բաժանումի մը ենթակայ էր :

Հանգարտեցնելու համար իր սիրտը, և իր Թիզերն ալ, երիտասարդը սկսաւ գրել, Միշտ հակամէտ եղած էր աւելի՛ գրականութեան քան թէ պանքայի գործերուն : Զեռք առաւ իր կանքի օրագիրը : Բայց փոխանակ հոս ու հոն անկարգ յուշագրութիւններ արձանագրելու, փորձեց կարգաւորել և ընդարձակել զանոնք : Ամէն օր յուշագրեց իր մտածումները, և մանաւանդ երազանքները : Հիմա որ կը սիրէր, նիւթը չէր պակսեր անշուշտ, և իր ներքին կեանքը ուսումնասիրելու այս աշխատութիւնը զինքն աւելի կը մօտեցնէր Տընիզին :

Սկզբնաւորութիւնը շատ դժուարին եղաւ : Շատ անգամ զինքը գոված էին սահուն ոճին համար : Բայց այսօր կը զգար իր անկարողութիւնը՝ ճշգրիտ կերպով թարգմանելու իր սրտին մէջ երգող մրմունջը : Բառերը շատ գէշ կը բացատրէին ինչ որ ինք կը զգար : Խնամով ցուցակագրուած բուսաբանական հաւաքածոյի մը նման, ծաղիկները այստեղ ո՛չ բոյր ունէին և ոչ թարմութիւն :

Անտոէ յարատեւեց սակայն, և քիչ քիչ իրեն այնպէս թուեցաւ թէ կը յաջողի լաւագայն կերպով պարզելու իր ներքին գաշնաւորումը : Գրուած բառերը կը յաջողէին գուշակել տալ զգացուած բաները : Զեռք բերած այս յաջողութիւնը հաճելի եղաւ իրեն : Եւ արդէն այս կերպով սէրը պատմելը ներքին գոհունակութիւն չի պատճառեր : Երկարօրէն, խնամով յուշագրուած այս մահրմասացութիւնները մոռացում կուտային իր վիշտին :

Երիտասարդն այսպէս օրը քանի մը ժամ կ'աշխատէր : Մնացեալ ժամանակը յաճախ չէր գիտեր թէ ի՞նչպէս անցընէ : Ամէն օր իր հօրեղբօր կնոջ երկարատեւ այցելութիւններ կուտար : Եւ այս տիսուր օրերուն Անտոէ գորովալի զաւակ մը եղաւ անոր : Միշտ կը գտնէր այն բառը զոր պէտք է ըսէր : Հօրեղբօր կինն ալ՝ իրեն նման՝ կը տառապէր առանձնութենէ, բայց անոր համաց այդ առանձնութիւնը մարգկային կարծ տեւողութեամբ մըն էր, առանց վազորդայնի : Անտոէ ո՞րքան լաւ կը հասկնար անոր ցաւը : Այսպէս ամէն ինչ զինքը կը տանէր Տընիզի :

Այցելութիւնը աւարտելէ ետքը, երիտասարդը երկար պտոյտներ կ'ընէր ժույի շրջակայ անտառներուն մէջ, Յորմէհնետէ կը սիրէր, հաճոյք կը զգար քայելէ և մինա՞կը քայելէ : Կը խուսափէր տափակ հանդիպումներէ : Այս կերպով ո՞չ մէկ բան կը վրդովէր իր ներքին երազանքը :

Երբեմն կը կարծէր տեսնել Տընիզը՝ որ սկսեակէն զուրս կ'ելլէր . և առաջին քայլափոխերը կ'ընէր դարատափին վրայ : շուտով կը գտնէր ան իր առուգութիւնը : Անտոէի անոր մօտ վերադարձ կը փութացնէր անոր ապաքինումը : Կը սիրէին իրար, և իրենց կեանքը հմայիչ կախարդանք մըն էր միայն :

Երբեմն ալ, և աւելի՛ յաճախ, Անտոէ կ'երեւակայէր մանկամարդ աղջիկը հիւանդ, տառապագին վիճակի մէջ : Հակառակ տրուած խնամքներուն, ուժը կը պակսէր : Շատ չանցած, ինչպէս իր հօրեղբօր սենեակին մէջ՝ մահամերձ մը միայն կար անկողնին վրայ :

Այն ատեն երիտասարդին այնպէս կուգար որ գիղիքական բարոյական ամբողջ կորովը կը ջլատուէր: Եւ ուժունորէն կը փորձէր գանել այս չարաշուք պատկերը:

Օր մը, Շավիլի անտառին մէջ նմանօրինակ տեսիլքէ մը հայածուած, Անտոէ կանդ առաւ ցնորագին: Նստաւ խոտին վրայ:

Մանկութենէն ի վեր, կեանքի մէջ առաջին անգար ըլլալով, փորձեց լրջօրէն ազօթել: Ուզեց մանկամարդ աղջկան բժշկութիւնը խնդրել: Բայց հակառակ իր սիրոյն, հակառակ իր բարիկամեցողութեան, քանի մը անիմաստ բառ միայն կրնաւ արտասանել: Թէև ձեռքերը միացու ցած էր, բայց իր սիրելիին կ'ուզլէր իւսքերը և ո՛չ թէ Աստուծոյ: Ուրեմն Տընիզը միայն կը պաշտէր, նոյն իսկ երբ աչքերը յառած էր դէպի կապոյտ երկինքը: Իր շրթունքն'րը միայն կը շարժէին, երբ կ'ուզէր խօսիլ Արարչին:

Կտժքի այս անկարողութիւնը, իր սիրոյն անազդեցիկ ըլլալը՝ կրօնքի խնդրը լուծելու, աւելի՛ ևս շեշտեց իր վիշտը, եթէ Աստուծած կար, ինչպէս կը հաւաստէր իր մայրը, և ինչպէս կը հաւատար Տընիզ, իրեն համար ցայսօր անմատչելի էակ մըն էր: Այսպէ՞ս պիտի ըլլար միշտ: Տարկոյսը կը սկսէր անձկութեան մատնել զինքը:

Գ.

Տիկին աը Կօֆան մէկ քանի օր անպատասխան թողուց Անտոէի նամակը: Այս յապաղումը ըստ ինքեան անսովոր բան մը չունէր: Երիտասարդը Տընիզի ո՛չ տզգականն էր և ոչ ալ խօսեցեալը: Ի՞նչ շարժառիթով ամէն օր անոր մասին տեղեկութիւն պէտք է տար: Եւ արդէն Անտոէ այդպիսի տեղեկութիւն չէր ուզած, չէր համարձակած ուզել:

Այսու հանդերձ այս լուութիւնը սպառնալից թուեցաւ իրեն: Երկու օր երկու զիշեր ամբողջ մարմինովը ցաւազին տառապանք մը ունեցաւ: Եւ սակայն բեղուն, բարերա՛ր թուեցաւ Անտոէի՝ այդ տառապանքը:

Մինչեւ հիմա ինքն իրեն համար միայն ապրած էր.

Աէրը և վիշտը կարծես կը հրաւիրէին զինքը՝ դուրս ելլեւ այս եսասիրութենէն, որ առաջին ազրիւրն էր իր տագնապին:

Պարզ, սովորական միջաղէպ մը մղեց զինքը՝ մոռնալ ինքինքը: Այդ օրը Անտոէ պայտ մը կ'ընէր Բարիզի մէջ: Եւրոպայի Արուարձանը հասնելուն, սկսաւ փոթորկալից անձրեւ մը տեղալ: Ուստի երիտասարդը Սէն Լազարի կայարանը ապաստանեցաւ: Բանի մը վայրկեանէ ի վեր կը պտտէր սպասման սրահն առաջնորդող երկար անցքին մէջ, երբ իր ուշադրութիւնը գրաւեց տարօրինակ բազմութիւն մը: Սրահին մը մէջ իրարու վրայ խռնուած էր աղքատ, ցնցոտիներ հազած մարդոց բազմութիւն մը: Խտալացիներ էին օր Հավուի ճամբով Հարաւ. Ամերիկա կ'երթային:

Յանկարծ քարափն առաջնորդող դուռը լայնօրէն բացուեցաւ: Գաղթողները ուժքի ելան, և դանդաղօրէն, կարծես ակամայ, յառաջացան դէպի կառախումբը որ զիրենք պիտի տանէր: Իրենց այնպէս կուգար որ իւրաքանչիւր քայլափոխ զիրենք կը հեռացնէր իրենց ծննդավայրէն:

Անտոէ հետեւեցաւ այս մարդկային կոհակին,

Գաղթողները խռնուեցան իրենց նախընտրած վակօններուն մէջ: Մեծ մասը համակերպող դէմք մը ունէր, որ կարծես ըսել կը թուէր. «Այստեղ ըլլալ թէ այնտեղ, ի՞նչ կարեւորութիւն ունի!»

Քիչ յետոյ, ամէն ոք տեղաւորուած ըլլալով, քարափը պարապ մնաց, երիտասարդը վեր վար կը պատէր, այս տեսարանէն շահագրգուած: Այս մարդոց մեծազոյն մասը դուցէ ունէր երազ մը զոր իր անհրաժեշտ գարձած մէկնումը ցաւալի կերպով կ'ընդհատէր: Եւ այս զարմացկոտ աչքերը կ'ողջունէին տակաւին ձենովան, նարոլին կամ Սօրէնդէն, և այնտեղ թողուած սիրեցեալ մարդիկը կամ իրերը: Այս գաղթողներուն վիճակուած բախտը կը գրաւէր երիտասարդին միտքը, ինք անոնց չէ՞ր նմաներ քիչ մը: Ինք ալ քանի՛ օրէ ի վեր իր սիրած տեղէն հեռանալ հարգազրուեր էր և կարծես տարագրութեան մէջ կ'ապրէր:

Կէսօրը կէս ժամ անցած էր։ Անտոէ կը պատրաստուէր մեկնիլ, երբ փափուկ տեսարան մը նորէն կեցուց զայն։ Գաղթողներէն մէկը վերջին վակօնին դրան մէջ կեցած էր։ Երեսուն տարեկանի չափ կար։ Մազերը սեւ էին, սև էր նաև երկայն մօրուքը։ Իր մտացի դիմագծութիւնը շատ քաղցր արտայօյտութիւն մը ունէր։ Քարափին վրայ, իրեն դէմ կայնած էր մանկամարդ աղջիկ մը։ Երկուքն ալ իտալերէն կը խօսէին, միեւնոյն լոճապարտական շեշտով։ Անտոէ լսեց այս խօսակցութեան մէկ քանի բառերը։

Երիտասարդը վենեցուէլլա կ'երթար, իսկ աղջիկը Բարիդ կը մնար՝ մօրը և քրոջը հետ, որ անշուշտ այն պըզտիկն էր որուն ձեռքը կը բռնէր։ Պիտի շարունակէր իբրև տիպար ծառայել միեւնոյն նկարիչին քով։ Աւելի՛ ետքը պիտի երթային միանային։

Կառախումբը սուլեց քանիցա՝ աղմկալի կերպով։ մեկնումի ժամը կը մօտենար։

Երկու երիտասարդները ա՛լ լուծ էին, իրենց ակնարկները մերժ ընդ մերթ իրարու կը հանդիպէին, բայց աւելի յաճախ կը խուսափէին իրարմէ։ Անշուշտ կը վախնային յատնի ընելէ իրենց բաժանման սրտացաւը։ Երիտասարդին ձեռքը կը հանգչէր աղջկան ձեռքին մէջ, որ ջրածգօրէն կը սեղմէր վակօնին դուռը։

Ու վայրկեանները կ'անցնէին։ յայտնի կը դուշակուէր թէ ո՛րքան անձկութեամբ համակուած էին այս երկու էակները, զորս սէրը կը միացնէր, բայց կեանքի անհրաժեշտութիւնները ընդհուպ պիտի ոսմնէին։ ո՞րչափ ժամանակի համար, միթէ մարդ կրնայ գիտնալ։

Վերջին սուլիւն մը լսուեցաւ։ Աղջիկը իր մանեակին վրայէն սուրբի արձանիկ մը հանեց, և սիրականին երկնցուց։ Այս վերջինը առաւ, խորունկ համբոյր մը դրաւ վրան։ Կառախումբը յամրօրէն կը սահէր երկաթէ գիծերուն վրայ։ Առաջին անգամ աղջիկը արտասուել սկսաւ։ Երիտասարդն ալ ձեռքերը արցունքէն մթազնած աչքերուն վրայ զրաւ։ Մէկ անգամ միայն, փորձեց նորէն տեսնել իր սիրեցեալին դէմքը։

Աղջիկը կը մնար հոն անշարժ, փնտռելով կառախումբը որ արդէն հեռուն էր, և սիրականը որ աւելի՛ հեռուն կը գտնուէր։

Անտոէ չէր կրցած սպասել այս յուզիչ տեսարանին վախճանին։ Աղջկան աչքերէն առաջ իր աչքերը թրջած էին ակամայ։ Արագաքայլ հեռացաւ, դուրս ելաւ Սէն—Լաղառի կայարանէն, երիտասարդ իտալուհին պատկերը միացնելով Տընիզին։

Զուզելով իր սպասաւորին յայտնի ընել իր տեւական յուզումը, Հոռմ փողոցի ճաշարանի մը մէջ ըրաւ ցսրեկուան ճաշը։

Հի՛մա կը հասկնար բոլոր վիշտերուն իրարու ունեցած մերձաւորութիւնը, Մենք չենք հասկնար ուրիշներուն վիշտերը, և իրապէս չենք մասնակցիր անոնց, մինչեւ որ մենք ալ տառապած չըլլանք։

Իր խորհրդակցութեանց միջացին, որոնք հետզհետէ կ'երթային Տընիզին իտալուհին, և իր իսկ անձէն՝ գաղթող իտալացիին, յանկարծ ինքնիրեն հարցուց թէ ի՞նչ էր այս բիրտ բաժանման շարժառութը։ Դժուարութիւն չկրեց հասկնալու թէ երիտասարդ իտալացին հեռաւոր երկիրներ կը պանդիսէր մի՛ միայն դրամ շահելու նպատակով։ Այն ատեն խղճահարեցաւ չմիջամած ըլլալուն համար։ Շատ գիւրին և շատ ալ հաճելի պիտի ըլլար իրեն՝ մասնակցիլ ընտանեկան բոյնի մը կազմութեան, սպասելով որ ինք ալ իր ընտանեկան յարկն ունենալու երջանկութիւնը վայելէ։

Ինչո՞ւ այդ մտ սծումը չէր եկած իրեն, երբ կարելի էր անոր իրականացումը։ Բայց շա՞տ ուշ էր հիմա։ Անտոէ անմիջապէս դուրս ելաւ ճաշարանէն և դէպի Սէն—Լաղառի կայարանը ուղղուեցաւ։ Մանկամարդ իտալուհին թերեւս այնտեղ եկած կ'ըլլար, ինչպէս թուզունը կուզայ այն ճիւղին վրայ ուր կը գտնուէր երբեմն իր բոյնը։ Կէս ժամի զուր սպասելէ ետքը, Անտոէ որոշեց ի՛նքը փնտռել պանդիստող իտալուհին նշանածը։

Այս նպատակով կես օրէն մինչեւ իրիկուն թափառեցաւ Մօնմառտոի բազմամբոխ թաղը : Քանի՛ քանի անգամ անցաւ դարձաւ, ուր գիտէր թէ մաւառորապէս կը բնակին այն ընտանիքները, ուր ծանօթ նկարիչներ սովորաբար կը փնտոեն իրենց տիպարները: Բայց քանի՛ կը նուազէր իր մատրած նպատակին յառաջ բերած տենդը, այնոքան աւելի կը հասկնար թէ ո՛րքան յիմարութիւն է իր ծրագիրը, որ գրեթէ բնաւ հաւանականութիւն չունէր յաշողելու:

Դազրեցուց իր հետախուզութիւնները: Բայց յուսախաբութիւն մը եւս ունեցած էր: Տընիզ կը տառապէր, հոգեվարք էր թերեւս: Ի զուր փորձած էր աղօթել անոր համար: Բացակայ աղջկան վրայ մտածելու ատեն, գոնէ ուզեր էր իրարու միացնել զիրար սիրող երկու նշանածներ զորս աղքատութիւնը կը բաժնէր: Կը խորհէր թէ այսպէս վարուելով, կերպով մը աղօթած կ'ըլլար նորէն: Եւ ահաւասիկ այս ուրախութիւնն ալ կը մերժուէր իրեն:

Եւ սակայն երիտասարդին փնտուքները ապարդիւն եղած չէին: Եթէ իտալունին գտած չէր, այս անձրեւոտ յետմիջօրէին, երեւան հանսած էր այն արեւէ զուրկ գետինը որ «Ճարդկային տառապանք» կը կոչուի: Մինչեւ հիմա անոր քովիկէն անդած էր առանց տեսնելու: Եթէ երբեք պահ մը նշմարած իսկ էր, ամիջապէս աչքերն անդին դարձուցած էր: Այսօր անիկա տարտամօրէն զինքը իրեն կը քաշէր: Այս վէրքերէն մէկ քանին դարմանելու համար հարստութիւն ունէր: Ունէր նաև կամեցողութիւն: Իրեն պակսածը զործելու ուժը պիտի ըլլար զուցէ: Տընիզ պիտի օգնէր իրին ասոր համար: Անիկա արդէն իր սիրովը բաղձանք ծնուցեր էր իր մէջը՝ ուրիշներուն օգտակար ըլլալու: Պիտի աւարտէր սկսուած զործը: Երկուքը միասին ապահովար շատ արցունքներ պիտի սրբէին:

Յաջորդ առտուն Անտոէ Վանտօմի հրապարակին գրասենեակը զնաց: Մ. Վալլէի երկու նկերակիցները այս ժամագրութիւնը որոշած էին, վերջապէս լուծելու: Համար իր հօրեղմօրը մահուամբ յառաջ եկած մէկ քանի խնդիրներ:

Անտոէ վերջնական որոշումը տուած էր: Պանքայէն կը քաշուէր: Երկու ընկերակիցները պնդեցին, խօսեցան իր ընտանեկան աւանդութեանց վրայ, նաև ընդհանուր և անհատական շահերու վրայ: Կը զգացուէր թէ Անտոէի որոշումը վճռական է: Զէր ուզեր ուէ կերպով կապուիլ առեւտրական գործերով: Իր բաղձացածը ազատութիւնն էր:

Տընիզ պիտի օգնէր իրեն՝ իր կեանքին տալու ուզութիւն մը որ՝ տարտամօրէն կը զգար թէ բոլորովին նոր պիտի ըլլար, թէեւ չէր կրնար զեռ որոշել, և պիտի թոյւատրէր իրեն՝ երթալ ո՛ւր որ Տընիզի ներկայութիւնը կը կանչէր զինք:

Տեսակցութիւնը որ ժամ իննին սկսուած էր, տեւեց մինչեւ կէսօրէն քառորդ ժամ ետքը: Ճշգուեցաւ Անտոէի և Տիկին կ. Վալլէի հարստութիւնը, երիտասարդը իրը երկու հարիւր հազար ֆրանք եկամուտ ունէր: Հաստատապէս մտագրեց այսուհետեւ օգտակար կերպով գործածել այս զըրամը, որ մինչեւ այն ատեն բարքի ապականութեան միջոց մը եղած էր: Այստեղ ալ Տընիզ պիտի առաջնորդէր բըռութելիք ուզզութեան մէջ:

Տիկին Վալլէի և Անտոէի հարստութիւնները պիտի մնային պանքային մէջ: Պանքային ընկերային անունը «Վալլէ և ընկ» չպիտի փոխուէր: Իրապէս վրդովիչ խանգարում մը չպիտի ըլլար Վանտօմի հրապարակին սեղանաւորական տան մէջ, Աւանդութիւնը կը շարունակուէր: Միայն թէ երիտասարդը կը ստանար կատարեալ աղատութիւն, և այս երկու որոշումներն ալ իր որտին համաձայն էին:

Ե.

Այնքան անհամբերութեամբ սպասուած նամակը եկաւ վերջապէս : Տիկ . աը Կօֆան կ'ապահովէր երիտասարդը՝ Տընիզի հրւանդութեան ելքին մասին : Ապաքինութիւնն ըստ կսած էր, հաւանաբար երկար պիտի ըլլար . բայց քանի որ բժիշկը կ'արտօնէր տեղափոխութիւնը, թօնօնէն կը մեկնէին Բրէնեի երթալու համար :

Անտոէ որոշեց յաջորդ օրն իսկ ժընէվ երթալ : Հօրեղբօր կինը երկու օրէն Լուսոն պիտի երթար, ընտանիքին մօտ : Գործի վերաբերեալ բոլոր սահիպողական բնդիրները լուծում գտած էին : Անտոէ առտուան ժամը 11ին Բարիգէն պիտի մեկնէր, և իրիկուան ժամը 8ին ժընէվ պիտի հասնէր : Այս որոշումը հանդարատեցուց իր վրդովումը : Տընիզ լաւ էր . ընդհուպ պիտի տեսնէր զայն, ապագան անմիջապէս նուազ մութ երեւցաւ իրեն :

Արդէն նոյն սուրհանդակով Անտոէ ստացած էր ուրիշ նամակ մըն ալ իր բարեկամ ժան Տառիէն, հոչակաւոր վիպագիր մը զոր իր վերջին հատորը՝ Լո՛ Թրանս . Ակադեմիոյ անդամ ըրած էր զինքը, զեռ երիտասարդ հասակի մէջ :

Ժան այդ միջոցին Բարիգ էր, իր բարեկամը ճաշի կը հրաւիրէր Պուլօնեի անտառը ժամ 8ին, Բավիյյօն Ռուայեալի ճաշարանը :

Այս անակնկալ հրաւ էր անհամոյ չեղաւ Անտոէի : Ժան անձնուէր բարեկամ մըն էր իրեն : Սէրը զիխաւոր առանցքըն էր իր վէտերուն . յօմարակամ հետը պիտի խօսակցէր այս նիւթին վրայ որով լեզուն էր իր սիրտը : Թերեւս այս կերպով Անտոէ, առանց անունը տալու, պիտի սորվէր լաւագոյն կերպով ճանչնալ Տընիզը : Ժան Տառիէի պիտի յայտնէր նաև իր ապագայի ծրագիրը :

Ճաւթու պայուսակները պատրաստելէ ետքը, Անտոէ քայելով անտոռ դնաց . ծառուղիները ամայի էին զրեթէ : Այն վայրկենին որ Բավիյյօն Ռուայեալի կը մօտենար, ան-

գամ մըն ալ հրապուրուեցաւ պզտիկ լիձէն՝ իր շնորհալի շրջագիծերով, մեղմ զառիվայր մը ունեցող ծառուղիներով, կապուած նաւերով, իր քնացող ջուրերը յուզող կարապներով, և իր կանաչազարդ կղզեակով որ օրօրոցի մը նման կը հանգչէր այնտեղ, ալիքներուն վրայ :

Ժան իր բարեկամը կանխած էր ժամադրավայրը : Առանց անկէ տեսնուելու, մանր, թեթեւ քայլերով մօտեցաւ անոր, և յետոյ՝ ըստ իր սովորութեան՝ իր թեւն անոր թեւին անցուց :

Անտոէ թեթեւ զարմացումէ մը ետքը, հակառակ իր սուզի հագուստներուն, ժպտուն դէմք մը ցուցուց անոր : Ուրախ էր անոր հետ ճաշելուն : Եւ արդէն վերջին իրիկունն էր այս զոր կ'անցընէր Տընիզէն հեռու :

Ճաշարանը շատ մարդ չկար . այսու հանդերձ, առանձին ըլլալու համար, հովանուտի մը տակ նստան :

Մութը կը կոխէր, ելեկտրական լամբարները խաւարին մէջ կ'արձակէին լոյսի ճառագայթարձակ ցոլացումներ : Ժատերական ճշմարիտ զարդարանք մըն էր, ժպտուն, անտառին կողմէն ունենալով բնութեան լուսթիւնը, և ճաշարանին կողմէն տօնական ոգեւորութիւն մը, որսվհետեւ սեղանները հետզհետէ կը լեցուէին ուե հագուստ կրող այրերավ և բաց գոյն արդուզարդ ունեցող կիներով :

Անտոէ կոնակը զարձուցած էր այս խրախճանքին, կը նեղուէր նոյն իսկ պատահաբար անոր խառնուած ըլլալուն համար :

Երկու բարեկամները նախ փոխադարձաբար իրարու պատմեցին իրենց կեանքի դէպքերը, իրենց վերջին հանդիպումէն ի վեր որ Յունիսի կէսին եղած էր :

Յետոյ մէկմէկու յայտնեցին իրենց ծրագիրները : Ժան հաւանեցաւ իր բարեկամին որոշման : Դիտէր թէ ան աւելի գրականութեան համար ստեղծուած էր քան սեղանաւորութեան : Կարեւորն այն էր որ ինքն իսկ գանէր իր ճամբան : Զէր համարձակիր հաստատ ուղղութիւն մը ցուցնել :

ի վերջոյ խօսեցաւ Լոռի վրայ, որ ժան Տառիէի վերջին գործն էր: Երկուքն ալ համամիտ գտնուեցան թէ տարւոյն զրական կարեւոր դէպքն է այն: Անտոէ գովեց անոր ինքնատպութիւնը: Այս կերպով մղուեցաւ վերլուծելու Լոռի նկարագիրը: Այս մասին վեհերոտ կերպով քանի մը վերապահումներ ըրաւ: Կը հարցնէր թէ այդ կնոջ հիմնական թեթեւութիւնը ի՞նչպէս կը հաշտուէր այն խորունկ զգացման հետ որով հեղինակն օժտած էր իր հերոսուէին: Ժան կը պաշտպանէր Լոռը: Զուարթօքէն կը ծաղրէր իր բարեկամը, զայն փոխուած կր գտնէր, իր դատաստանները՝ գաւառայնութեամբ արտաւորուած կը թուէին ժանի:

Ժատ չանցած մոռնալով վէպին հերոսուէին, երկու բարեկամները ոկան խօսիլ սիրոյ վրայ: Մէկը զգայական տարփանքը կը ներբողէր, միւսը՝ սրտի զգացումները:

Ժան Տառիէի տարփոտ և հեթանոս հերոսուէին դէմ, կը կանգնէր ուրիշ դէմք մը զոր պարզօքէն կ'ուրուագծէր Անտոէ: — Մաքուր, քրիստոնեայ կնոջ դէմքը: Այս գաղափարական տիպարին ներշնչողն էր Տընիզ: Նոյն ինքն ժան կը զգար այսպիսի դէմքի մը զեղեցկութիւնը, բայց այնքան իրական, մարդկային չէր գտներ զայն: Իրջանիկ պիտի ըլլար՝ սակայն՝ եթէ իր բարեկամը իր առաջին վէպին մէջ գնէր այդ դէմքը:

Երիտասարդ ակադեմականը կանուխ մեկնեցաւ ճաշարանէն: Էնկիէնի մէջ իրեն կը սպասէին:

Անտոէ, իբրեւ անզբաղ մէկը, վայրկեան մը ևս մնաց այնտեղ:

Իր բարեկամին տեսաւթիւնները իր մէջ արթնցուցած էին տարփոտ էակը զոր կանխահասօրէն մեռած կը կարծէր: Նուազախումբին հեշտագրդիո եղանակները, և իրիկուան եղկ ու մեղկ մթնոլորտը նպաստած էին այս յանկարծական զարթնումին: Եւ այսպէս, Լոռի վրդովիչ դէմքը վայրկեան մը սքօղեց Տընիզի պատկերը:

Ժամը 11ին մօտ Անտոէ Պուլօնեի անտառէն ելլելով Շանզ-Ելիզէ դարձաւ: Վայրկեան մը կանգ առաւ պղղոտային վրայ գտնուած շքեղ զրօսարաններէն մէկուն առջեւ: Գետնայարկի սրահները կը շողային լոյսերու մէջ: Զոյգեր կը պարէին: Տեսարանը կը հրապուրէր երիտասարդը: Ակնարկովը կը հետեւէր մէկ քանի պարունիներու շնորհալի շարժումներուն, երբ վայելչագեղ կին մը դուրս ելաւ զրօսարանէն: Ժան Տառիէի «Լոռ»ին կը նմանէր: Անտոէ անոր հետեւեցաւ հեռուէն: Զայն ճանչնալ կարծելով, քայլերը փութացուց անոր միանալու համար, երբ փողոցի մը անկ/ւնը—Բիէռ Շառոն փողոցը— մանկամարդ կինը կառք մը նստելով անհետացաւ:

Անտոէ՝ յուսախար և ինքինքէն ամչնալով՝ իր տունը դարձաւ: Աւարտեց մեկնումի պատրաստութիւնները, կարգի դրաւ քանի մը թուղթեր ալ զորս միաօին տանիլ կ'ուղէր: Անոնց մէջ էր իր օրագրին առաջին հատորը, զոր երեք տարի առաջ գրած էր: Արագ ակնարկ մը նետեց անոր վրայ:

Ստուգիւ փոխուած էր ինքը, ինչպէս Ժան Տառիէ դիտած էր: Այս էջերը՝ անցեալին վկաները, յայտնի մէկ ապացոյցն էին ատոր: Հիմա, երեք շաբաթ առաջ Բարիգէն մեկնելու ատենէն աւելի կը զգար թէ չի կրնար հետեւիլ երբեմի իրեն սովորական եղած ճամբաններուն: Յոգնութիւն և զզուանք միայն պիտի զտնէր այնտեղ: Եւ տագնապը ոչ թէ փիզիքական էր, ինչպէս կարծած էր առաջ, այլ բարոյական: Բաց օգին այս մէկ քանի շաբաթուան հանգիստը նոր կորով մը տուած էր իրեն: Հակառակ ատոր, խղճմտանքը առաւել քան երեք կը բողոքէր հին սովորութեանց վերսկսուելուն դէմ:

Բայց իր էութեան այս նոր իրականութիւնը աւելի՝ ձգտումի վիճակին մէջ կը մնար քան թէ ուժի: Փորձառաբար կը չափէր թէ բարոյական կալուածին մէջ ո՛րքան հառաւորութիւն կայ բաղձանքին և անոր իրականացումին

միջեւ։ Ստոյգ է որ ջերմապէս կը բաղձար բուժումի, բայց
ո՞րքան կը յապաղէր ան։ Այն ժամուն որ գրեթէ նաւա-
հանգիստ հասած կը կարծէր, ալիք մը կուգար և զինքը
եղերքէն հեռու կը տանէր։ Ո՞րքան թոյլ, վատ էր ինքը։
Տակաւին քիչ առաջ, եթէ խղճալի կերպով չէր ինկած
երբեմնի մոլորումներուն մէջ, ատիկա ոչ թէ իր կամքի
ուժին, այլ դիպուածական պարագայի մը կը պարտէր։

Ինքինքէն կ'ամչնար այդքան տկարութիւն բոյց
տալուն համար, հակառակ Տընիզի հանդէպ զգացած սի-
րոյն։ Յուսացած էր որ այդ մաքուր սէրը պիտի մաքրէ
զինքը անցեալին արատներէն։ Այդպէս չէր եղած։ Ստոյգ
է որ ներքին զիտակցութիւնն ունէր թէ իր բարեշրջու-
մին մէջ ո՞րքան բան կը պարտէր այս նոր զգացումին,
բայց հարկադրուած էր հաստատելու թէ իր սրտին մէջ
այս դաշնակցին գոյութիւնը չէր արգիլած իր պարտու-
թիւնը։

Կը յուսար որ յառաջիկային այսպէս չպիտի ըլլար,
երբ մանկամարդ աղջիկը մասնակցէր իր սիրոյն։ Այն ա-
տեն, հաւանաբար, ձեռք ձեռքի տուած քալելով՝ պիտի
դիմէին դէպի յաղթութենէ յաղթութիւն, Միայն թէ մո-
լութիւնն որուն ենթարկուած էր, անբուժելի ըլլար։
Այս կարգի ֆիզիքական հիւանդութիւններ կան, ինչո՞ւ
չըլլան բարոյական նմանօրինակ հիւանդութիւնները, Զկա՞ն
գուցէ արմատացած, հին ախտեր, զորս մարգկային ոչ մէկ
ուժ, ոչ իսկ փոխադարձ սէրը, չի կրնար բուժել։

Ու ձայն մը կը պատասխանէր, — մօ՞րը թէ Տընիզի
ձայնն էր, չգիտէր։ — «Աստուած կայ»։

Գ. Մ Ա Ս

Ա.

Անտոէ իրիկուան ժամ 8ին Ժընէվ հասաւ։ Քաղաքին
մէջէն անցնելով ծառախիտ, ժպտուն ճամբաներէ, ելաւ
Շամբէլի բարձունքը, և գնաց Պօ - Սէժուռ պանոդոկը։

Յաջորդ օրը երիտասարդը կանուխ ելաւ։ Քննական
ակնարկ մը նետեց չորսդին։ Պանդոկին դարատափը գեղե-
ցիկ ծառեր ունէր։ Այդ խիստ բարձր ծառերուն վերին
ճիւղերը իրար կը խառնուէին և կանաչութեան խիտ գեմ-
բէթ մը կը ձեւացնէին։ Վարը կը հոսէր Առվ գիտակը, ա-
րագ և տղմուտ ալիքներով։ Հոն կ'երթցուէր թեթեւ իմն
դար ու փոս ճամբաներէ, որոնց եղերքը կանանչ թուփեր
տնկուած էին։

Քաղաքին ժխորները չէին հասնիր մինչեւ այնտեղ։
Անտոէ կը սիրէր արդէն այս հանդարտիկ վայրը։

Հազիւ թէ նախաճաշն աւարտած էր, երբ պանդոկին
դոնապանը իրեն յանձնեց նամակ մը զոր ծառայ մը բերած
էր։ Տիկին տը կ'աֆան այդ երկտողով կը ծանուցանէր
Անտոէի թէ հաճոյքով պիտի ընդունի զինքը նոյն օրը
ժամ 5ին։ Եղօր աղջկան առողջական վիճակը աւելի՝ բար-
եքած էր։

Այս նամակը հրճուանք պատճառեց երիտասարդին։
յոյսը կը վերածնէր։

Ժամ 4ին միջոցները դուրս ելաւ պանդոկէն։ Մեղմ զառիվայրով իջնող ճամբաներէ հասաւ քաղաք։ Սքանչ սումով դիտեց համալսարանը, զոր կը շրջապատէին գեղիկ պարտէզներ։ Շողենաւակ մը զինքը առաջնորդեց դէպի թթէների։

Զուրերը վճիտ կապոյտ էին, շողենաւակը իր արագ մոթացքով հազիւ թէ կը վրդովէր անոր հանդարտիկ մակերեսը։ Քարափներէն ետքը, եզերքի շենքերը հիանալի գեղեցկութիւն մը ունէին։ Կանաչ մարգագետիններ՝ հոռհոն ծառի խումբերով՝ կը տարածուէին լճեզերքը։

Նաւահանգստին գրեթէ ծիշտ դիմացը ահա՝ «կայորուհի» կոչուած ճամբան։ Ուսուտ արմատներով ծառեր կ'եզերեն այս փոս ճամբան։ Թանի՛ կը շարունակուի վերելքը, լիճը ու պահ մը աչքէ անտես եղած էր, վերստին կ'երեւայ։ Եզերքէն քիչ հեռու Անտոէ ճանչցաւ Տընիզի բնակարանը։

Անցած զառիվերէն աւելի, յուղումէն կը տրոփէր Անտոէի սիրտը։ Երկաթուղին անցնելէ ետքը, քայլերը անդաղցուց։ Հազար ու մէկ մտածումներ կը վրդովէին մինքը։ Ի՞նչ վիճակի մէջ պիտի գտնէր Տընիզը։ Անոր էմքը շատ յայտնի կերպով չպիտի՝ կրէր ենթարկուած հիւանդութեան հետքը, և իր սի՞րտը, ա՞ն ինչ կ'ըսէր։

Դրան սեմին վրայ կանդ առաւ։ Զգիտէր թէ կամառ սպասումի այս վայրկեանը դա՞ռն էր թէ քաղցը։

Շուն մը հաջեց, և երիտասարդին վարանումը վերջ գտաւ։ Քանի մը քայլ առնելէ ետքը, ինքզինքը դարատափին վրայ գտաւ։ Մեծ ծառի մը տակ տեսաւ Տընիզն և անոր հօրաքոյրը։

Տիկ։ տը Կօֆան բարձրաձայն կը կարդար, Մանկաւ մարդ աղջիկը երկայն թիկնաթոռի մը վրայ երկնցած էր, ոչքերը լիճին դարձուցած։

Անտոէ գտած էր իր հաւասարակը շոութիւնը, եթէ իր հանդարտութիւնը։ Խիստ շուտով խօսակցութիւնը մտերժական չեշտ մը առին։ Կարծես ընաւ բաժնուած չին։

Երիտասարդը Տընիզը տժգունած կը գտնէր։ Դէմքը նիհարցած էր, զիմազծութիւնը կծկուած, և աչքերը աւելի՛ խոշորցած կը թուէին։ Բայց նայուածքը թօնօն գտնուելու ատենէն աւելի սիրալիք էր։ Տարակոյս չկար որ եթէ ֆիզիքական ուժերը նուազ էին, սիրտը նոր ուժերու բողբոջում մը ունեցած էր։ Բառերէն աւելի, Տընիզի յանկարծ շիկնիլը՝ երիտասարդին ժամանած պահուն, կը յայտնէր այս նորածին սէրը։ Սէրը իր մէջ բոյն գրած էր գլեթէ իրեն հակառակ, կամ գոնէ անգիտակից կերպով։ Խղճահարութիւն, լուրջ խորհրդածութիւն, բացակայութիւն, հիւանդութիւն, ո՛չ մէկ բան կ'արգիլէր գերագոյն ուժին յառաջացումը։

Ընդհակառակն այս բոլոր առերեւոյթ խոչընդուաները օժանդակներ կ'ըլլային։ Ուրկէ կուգար այս նոր ուժը։ Մանկամարդ աղջիկը չէր գիտեր, ե՛րբ երեւան ելած էր։ Ասիկա ալ զաղանիք մըն էր։ Բարեկամութեա՞ն կը յաջորդէր կամ թէ արդեօք բարեկամութիւնը փոխանցումի կնրապարանք մը չէ՞ր զոր սէրը առած էր՝ աւելի հանդարտորէն կատարելու համար իր յառաջացումը։ Մարդ կրնա՞յ գիտնալ։ Տընիզի գիտցածն այն էր որ այդ ուժը գանդաղայլերով, առանց աղմուկի կը յառաջանար, կը յառաջանար միշտ, գիշեր թէ ցորեկ, և իր մէջ անհունօրէն ծաւալուն զօրութիւն մը ունենալ կը թուէր։ Կարծես ո՛չ մէկ մարդկային ձայն չպիտի կրնար իրեն ըսել, — Մինչեւ այդտեղ պիտի երթաս, բայց ո՛չ աւելի հեռուն։

Մանկամարդ աղջիկը ինքնիրեն խօսացած էր Անտոէ։ Էն ծածկել իր սէրը։ Բայց սիրոյ առպարէզին մ.ջ ի՞նչ կ'արժեն մեր նախզգուշութիւնները կամ նիստ ու կացի ու խօսքի հնարքները։ Երբ արեւը կը ծագի, ո՛չ մէկ բան կարող է աչքերէ ծածկել հորիզոնին վրայ բարձրացող պայծառութիւնը։

Տընիզի սիրտը լեցնող այդ շողարձակ պայծառութեան առաջին ճառագայթները նշարեր էր Անտոէ, և շացեր

Էր անոնցմէ: Այս ժամուն՝ օրը իրիկուն կ'ըլլար, գիշերուան ստուերը հետզհետէ կը տարածուէր ամէն բանի վրայ, բայց ի՞նչ կարեւորութիւն ունին դուրսի ստուերները երբ սիրառ կը յորդի լոյսով.

Տիկ, տը Կօֆան իր եղրօր աղջկան և Անտոէի ընկերակցութեամբ գետնայարկի սրանը մտաւ, և Անտոէի այցելել տուաւ տանը ամէն կողմերը: Սենեակներն ընդառակ էին. ամէն ինչ այնտեղ անցեալը կը պատմէր, կարասիները, վարագոյրները, գեղօրները: Այս այցելութեան միջոցին յիշուեցաւ Փօզէֆին կայսրուհին այս բնակարանին մէջ բնակութիւնը: Բնակարանը և հոն առաջնորդող ճամբան իրենց անունն անոր կը պարտէին:

Երիտասարդը հրաժեշտ առաւ. քանի որ կ'արտօնէին, յաճախ պիտի գար Բրէնեի:

Սիրտը ուրախութեամբ կը գեղուր: Տընիզ կը սիրէր զինքը, ատիկա յայտնուած էր իրեն՝ այս անմոռանալի յետ միջօրէին: Ատիկա հաստատող որոշ բան մը չկար, բայց ներքին զգացում մը կ'ըսէր իրեն թէ սխալած չէ, եւ այս ներքին ստուգութեան առջեւ տարակոյսները կ'անհետանային, երկիւղները կը ցրուէին: Ապագան ժպտուն կ'երեւար:

Կայսրուհին ճամբէն իջնելու ատեն Անտոէ կ'երգէ՛ր: Տընիզի ուրախութիւնը նուազ սաստիկ չէր, թէ եւ աւելի՛ զսպուած: Վերջին հիւանդութենէն ի վեր մանկամարդ աղջիկը յաճախ ջլատուած կը զգար ինքինքը, ժամեր կային որ իրեն այնպէս կուզար թէ իր ֆիզիքական ուժերը կը լքէին զինքը: Այս իրիկուն, ընդհակառակն, ամէն յոգնութիւն անհետացած էր: Ախորժակով կերաւ: Ճաշէն վերջ դաշնակ զարկաւ, և պառկելու ատեն ինքինքը լաւ զգաց: Թաքուն ուժեր թափանցած էին իր մէջ, Անտոէի այցելութիւնն այս հրաշքը գործած էր:

Այն ատեն ասիկա նոր հանգրուան մը եղաւ իրենց այն ճամբուն վրայ օրուն կը լետեւէին: Ճանչցան հողին

այն յաւիտենական շարժումները որ կը կազմեն սիրոյ տուամին ամբողջ շահագրգութիւնը: Դարերը կ'անցնին, քաղաքակրթութիւնները կը փլչին, և ընկերութիւնները կը բարեշրջուին. ան միայն ինքինքին յարեւնման կը մնայ՝ իր էական սկզբունքներուն մէջ: Ուրնէի, Վէրթէրի, Դորոթէայի, Շարլօթի նման, Տընիզ և Անտոէ պարզապէս կը սիրէին մէկզմէկ:

Ամէն օր, նոյնիսկ ամէն ժամ, իրենց կը բերէր նոր կախարդանք մը: Եւ այս գինովութենէն չէին յոգնիր, չէին ձանձրանար: Երբեմն, առանց արտաքին պատճառի, առանց ուրիշ շարժառիթի՝ եթէ ոչ իրենց սրտին մասնաւոր մէկ արամագրութիւնը, անշուշտ, իրենց հօգին պըրկող յուզումը կարծես կը ցնցէր այն զետինն իսկ որուն վրայ կեցած էին: Այն ատեն կը խորհէին թէ ոչ ոք իրենց պէս սիրած չէ, թէ սիրոյ գերագոյն կատարը հասած են... և յաջող օրը նոր յուզումներ կը բերէր իրենց:

Երբեք իրարու խոստովանած չէին իրենց սէրը, երկուքն ալ կը նախազգային թէ իրենց պարագային մէջ բառերը անօգուտ են, եթէ վնասակար իսկ չեն, չեն իմացներ բան մը զոր արդէն իսկ գիտցած չըլլան, և երբեմն շատ գէշ կը բացատրեն ինչ որ իրենք կը զգան:

Այս պատճառով յաճախ Անտոէ և Տընիզ կը լոէին: Այս լուսթիւնը հաշուուած, կամաւոր չէր, այլ պարզապէս իրենք կ'ենթարկուէին ատոր: այդ վայրկեանին մանկամարդ աղջիկը ինքինքը ամբողջովին իր ասեղնագործութեան տուած կը թուէր, և երիտասարդը ալպեա հորիզոնին հայեցողութեան մէջ սուզուած կ'երեւար: Բայց իրապէս Անտոէ Տընիզը միայն կը ատենէր, և Տընիզ՝ Անտոէով միայն կը զբաղէր: Եւ երբ չէին խօսիր, այն ատեն աւելի քան երբեք կը հասկնային իրար: Այն ատեն մանաւանդ կը զգային թէ կ'ամպին, երբ կը նշմարէին իրենց փոխազարձ սիրոյն բարախութիւնները: Եւ այս լուսթիւնը՝ շրջագայութիւնը լուսթեամբ օրորուելով՝ իր ուժեղ ձայնով լեցնել կը թուէր անհուն տարածութիւնը:

Այս պահուն երկուքն ալ կը զգային թէ խօսելու ժամը եկած է։ Տակաւին երկարել լոռւթիւնը՝ չափը անցընել, հաւասարակշռութիւնը կորսնցնելու վտանգին ենթարկուիլ պիտի ըլլար։ Այն ատեն ձայն մը կը բարձրանար, երբեմն, լաւ եւս յաճախ, Տընիզի ձայնը, և երբեմն ալ Անտոէինը։

Մէկմէկու ուէէ խօսք մը կ'ընէին և մէկմէկու ձայնի հնչիւնը լսել՝ տեսակ մը հանգիստ էր։ Հիմա որ իրարու կը խօսէին, շատ քիչ բան կ'ըսէին մէկմէկու, և իւրաքանչիւրը ինքզինքը կը բռնէր։ անհրաժեշտ դադար մըն էր այս։

Եւ արդէն իրենց միջեւ ամենէն տախակ խօսակցութիւնը նշանակալից կը գառնար։ Տընիզ անգիտակցօրէն ամբողջ հոգին կը զնէր իր նայուածքին մէջ։ Ընդհակառակն ինչ որ ամենէն աւելի կը վրդովէր մանկամարդ աղջկը, Անտոէի ձայնն էր։ Պահեր կային որ այդ ձայնը լուրջ շնչա մը կ'առնէր, և այն ատեն, ինչ որ ալ ըլլային ըսուած բառերը, կը սքանչացնէր Տընիզը, կը թափանցէր մինչեւ անոր սրտին խորքը։

Յաճախ կը խօսակցէին իրենց կարդացած գիրքերուն վրայ։ Հիմա մասնաւոր հակամիտութիւն մը ունէին վէպերու։ սէրը որ անոնց հիմնական նիւթն է, իրենց համար յարմար առիթ մըն էր զգուշութեամբ խօսելու իրենց սիրոյն վրայ, և իրարու ըսելու թէ ինչպէս կ'ըմբռնեն այս զգացումը։

Եւ այսպէս, առանց բնաւ իրենց անձին վրայ խօսելու, մէկմէկու կը յայտնէին իրենց սրտի թագուն զգացումները։

Եւ օրերը կ'անցնէին խաղաղօրէն։ Սեպտեմբերը վերջանալու վրայ էր, մթնոլորտը հետզհետէ կը կորսնցնէր իր ջերմութիւնը։ Առառու մը գետինը ծածկուած երեւցաւ եղեամով։ Միայն սիրտերը կը պահէին իրենց սիրոյ ջերմութիւնը։ այս կողմը ոչինչ կար որ աշնան նախագուշակ ըլլար։

Այսուհանդերձ օր մը, անակնկալ կերպով, հորիզոնը

մթագնեցաւ։ Արեւոտ յետ-միջօրէի մըն էր։ Երկնքին վրայ ո՛չ մէկ ամպ կար, ոչ մէկ ամպ՝ նաև իրենց միշեւ։

Այդ օրը երիտասարդը ժամը երկուքին ատենները եկեր էր Բրէնեի։ Տիկին առ Կօֆան կը հանգչէր իր սենեակին մէջ։ Անտոէ և Տընիզ կը խօսէին դարատափին վրայ։

Յանկարծ երկու երիտասարդները լսեցին ինքնաշարժի մը խմլտուքը, և երկու մարզիկ ներս նետուեցան։ Տընիզ ճանչցաւ Մ. Մէլքօֆը և անոր աղջիկը՝ Ֆետիա։ Նախորդ ձմեռը Ժընէվ անցուցած էին։ Բարեկամներու կողմէ ներս կայացուած ըլլալով Տիկ։ առ Կօֆանի, երբեմն տեսած էին իրար։ Երկու մանկամարդ աղջիկները մասնաւորապէս շատ անգամ պտոյտներ ըրած էին։ Եւ սակայն իրենց ճաշակ։ ները շամ չէին յարմարիր իրարու։ Ֆետիա ունայնամիտ, թեթեւ աղջիկ մըն էր։ բայց այնքան չնորհալի էր, և այնքան համոյակատար հոգածութիւն մը ցոյց կուտար, որ Տընիզ համակրութիւն ցուցուց անոր։

Այցելուներու ժամանումէն ետքը, մանկամարդ աղջիկը ակամայ ջղայնոտ վիճակ մը առաւ։ Ասոնք կուգային կը վրդովէին, կամ գոնէ կ'ընհատէին մտերմութեան այս քաղցր պահը։ Բայց իր գժգուութիւնը յայտնի չըրաւ բընաւ, ներկայացուց Անտոէն և կանչել տուաւ Տիկ։ առ Կօֆանը։

Մ. Մէլքօֆ և իր աղջիկը ամառն անցուցած էին Հուլանտա այցելելով։ Պատմեցին իրենց ճամբու տպաւորութիւնները։ Անտոէ որ կը ճանչնար այս երկիրը, փոյթեռանդն մասնակցեցաւ խօսակցութեան։ Ուսւա մանկամարդ աղջիկը հազար ու մէկ հարցումներ կ'ուղղէր անոր։ յայտնապէս առինքնուած երիտասարդէն, կարծես իրեն գրաւել կ'ուղղէր։

Տընիզ սրտէն խայթուածք մը զգաց։ Պիտի բաղձար ատոր հակազդելու կարող ըլլալ։ կը սրտմտէր Ֆետիայի,

նաև Անտոէի դէմ։ Այս վերջինը գուշակեց իր սիրելիին բարկութիւնը, և անմիջապէս աւելի՝ շեշտեց այն վերապահ վարժունքը որմէ երբեք հեռացած չէր արդէն։ Բայց հակառակ այդ ամէնուն, նախանձը կը շարուն ակէր իր գործը Տընիզի սրտին մէջ։

Մ. Մէլքօֆ և աղջիկը վերջապէս մեկնեցան։

Տիկ. ար Կօֆան այցելուներուն բնկերանալէ ետքը վերադարձեր էր Անտոէի քով։ Պալով Տընիզի, կ'ուշանար գալու։ Երիտասարդը՝ գիտակ անոր դժգոհութեան՝ խորին ցաւ կը զգար այս փոթորկալից հովէն որ առաջին անգամ ըլլալով կ'իյնար իրենց սիրոյն վրայ։ Վայրկեանները կ'անցնէին յամրօրէն։ Անտոէ պահ մը խօսակցեցաւ Տիկ. ար Կօֆանի հետ։

Վերջապէս Տընիզ երեւցաւ։ Սաստիկ տժգունած էր, դիմագծութիւնը կծկուած։ Պատրուակելով թէ յոզնած է, լուս կը մնար։ Իր սենեակը դառնալու պահուն, պարզ բարեկրթութեամբ յը բարեւեց Անտոէն։ Երիտասարդը մեկնեցաւ տիսուր։

Կայսրուհի ճամբէն իջնելու ատեն, սաստիկ կը յանդիմանէր ինքգինքը։ Հազար անգամ լաւագոյն չէ՞ր անքաղաքավար գտնուիլ մանկամարդ ոուս աղջկան հանդէպ, որու նկատմարդ բացարձակապէս անտարբեր էր ինքը, քան թէ դժգոհ թողուլ Տընիզը։ Իր այս վհատութիւնը անգամ մըն ալ իրեն կը յայտնէր սիրոյն մեծութիւնը։ Հազիւ թէ ընթրեց, և պառկեցաւ։ Քունը վրդովալից եղաւ։

Յաջորդ օրը կը տատամսէր Բրէնսիի ճամբան բռնելու։ Ի՞նչ արամագրութեան մէջ պիտի գտնէր Տընիզը։ Եթէ անոր դժգոհութիւնն աւելի՛ շեշտուած էր։ Եթէ խզում մը պիտի րիլար, վախճա՞նը իրենց մտերմութեան։ Եւ դանդաղորէն կը յառաջանար, սիրու տիրած, հոգին գնատած։

Տընիզ դրան առջեւ կը սպասէր։ Անտոէ շունչ առաւ։ Մանկամարդ աղջիկը առաւել քան երբեք գորովալի եղաւ։ Իրենցմէ ոչ մէկը չարծարծեց նախօրդ օրուան վշտալի յիշատակը։

Այդ օրը Տընիզ ինքզինքը ֆիզիքապէս աւելի ուժով կը զգար։ Անտոէի հետ կարճ պտոյտ մը ըրաւ Արիանայի հիանալի պարտէզին մէջ, որ մօտիկ էր մանկամարդ աղջը-կան տանը։ Ժամանակը ուշ էր, և իրենցմէ ուրիշ պտոյտ ընող չկար։ Մութնալու վրայ էր։ Զախ կողմը լիճը աղօտ, զորչ գոյն մը կ'առնէր. աջակողմը, քաղաքը կծկուած կը թուէր մայր եկեղեցին չուրջը, որ իր հոյակապ տեսքով և երկու աշտարակներով կ'իշխէր ամէնուն վրայ։ Ցուրտ հով մը կը սկսէր փչել։ Քայլերնին փութացուցին, և Տընիզի բնակարանին դրան առջեւ Անտոէ հրաժեշտ առաւ անկէ։

Երիտասարդը կը ճառագայթէր։ Իր սէրը որ պահ մը վտանգուած էր նախօրդ օրուան փոթորիկէն, կը վերականգնէր, և նոյն իսկ այդ փոթորիկին մէջ նոր աշխոյժ մը գտնել կը թուէր։ Երիտասարդին զգացած ուրախութիւնը չափազանց քաղցր էր։ Ամպոտ օրէ մը վերջ, արեւոտ առտու մը՝ մասնաւոր պայծառութեամբ մը կ'երեւայ մեր աչքին։

Նախանձի համբ տեսարանէն ետքը, որ պահ մը այնքան վշտագներ էր երիտասարդը։ Անտոէ առաւել քան երբեք համոզուեր էր թէ Տընիզ կը սիրէ զինքը։ Բարեկամութիւնը չունի այսպիսի պոոթկումներ, վայրկենական զայրոյթներ, կամ գոնէ, եթէ դիպուածով այդպիսի բան մը պատահի, աւելի յամրաբար նախկին վիճակը կը գտնէ։ Հիմա, ա՛լ տարակոյս չկար։ Տընիզ զինքը կը սիրէր, ինչպէս ինք կը սիրէր Տընիզը։

Այս ստուգութիւնը նոր շլացում մը պատճառեց երիտասարդին։

Տարւոյն այդ եղանակին, գիշերը շուտ կուգայ արդէն։ Անտոէ քալելով կտրեց Բրէնսիէն նամբէլ տանող ճամբան։ պէտք կը զգար քաւելու։ Իր ուրախութիւնը պոռալու ամայի ճամբաներուն վրայ։

Յաջորդ օրը երկու երիտասարդները վերսկսան իրենց

անուշ սովորութիւնները։ Ա'լ չկար մտահոգութիւն կամ անձկութիւն։ փոխադարձ համակրանքի ստուգութեան մէջ կ'ապրէին, Ամէն օր իրենց հոգինները կը ձուլուէին իրարու մէջ։ Ժամեր կային օր իրենց այնպէս կը թուէր թէ իրենց մտերմութիւնը կատարեալ է։ ա'յնքան բացարձակ էր իրենց երջանկութիւնը։

Բ.

Հոկտեմբերը վերջանալու մօտ էր։ հիւսիսային ցուրտ հով մը կը փչէր յաճախ, իմծը յուզուած էր։ վեր բարձրացող ալիքները իրարու կ'ընդհարէին, և յետոյ կուգային յամրօրէն և ներդաշնակօրէն կը զարնուէին եղերքին։ Այս աղմուկը չարաշուք բան մը ունէր իր մէջ։ Ծառերը, այն գեղեցիկ հսկայ ծառերը որոնք երբեմն կը հոգանաւորէին Տընիզի տան դարատափը, կը կորսնցնէին իրենց տերեւնները։ Մի առ մի կ'իյնային անոնք յամրօրէն։ օդին մէջ պտակելով կուգային մեղմիւ կը կենային ճամբուն ջրակոյտներուն կամ մարգագետնին գունատած խոտերուն վրայ։

Մէկ քանի օրեր բաւական եղեր էին բնութիւնը փոխակերպելու համար։ Ա'լ չկային պայծառ լոյսեր, այլ աղօտթերասուերներ միայն։ Թոշունի դայլայլներն ալ նուազած էին, և տերեւաթափ ճիւղերուն մէջ հովին ողբագին սուլիւնը կը լսուէր։

Մարդ ակամայ կ'ազդուէր իրերու այս մելամաղձոտութենէն, Ի զուր կը փորձէիր հակազգել, դուրսի ցուրտին հակազգել ներքին ուրախութիւնը, փոխուած բան մը կար։ Սիրտը կ'ենթարկուի տարւոյն եղանակներուն օրէնքին։ Աւելի՛ ոգեւորութիւն կայ զարնան, աւելի՛ թուլութիւն աշունին։ Տընիզի և Անտոէի սէրը կ'ենթարկուէր այս օրէնքին։ Անտոէ, առանց յայտնի պատճառի, կ'ունենար թախծոտ, բայց շատ քաղցր պահեր, որոնք կը ներդաշնակէին վայրկենին շրջադին։

Այս մելամաղձութիւնը պիտի շեշտուէր տակաւին։ Աննշան միջադէպ մը իրերը գահավիժեց։

Տընիզ, առաջին ցուրտերէն մտրակուած, և կարծելով թէ վերսափին ձեռք բերած է իր ուժը, վերսկսեր էր իր երբեմնի զբաղումները։ Ուստի որոշեց երթալ մինչեւ իւ վուառ, տեսնելու իր «պղտիկ ընտանիքը» Տեղւոյն վրայ կարգ մը հրահանգներ պիտի տար, զորս անհրաժեշտ կը նըկատէր։ Եւ արդէն այնպէս կը կարծէր թէ լիճին վրայ պտոյտ մը օգտակար պիտի ըլլայ իրեն։

Հիւսիսային հովը դադրած էր։ Աշնան այնպիսի օր մընէր որ կարծել կուտար ամառուան վերադարձ։ Անտոէ պիտի ճաշէր բարեկամ ընտանիքի մը մօտ, որ Տիվօն օդափոխութեան եկած ըլլալով, տակաւին հոն կը գտնուէր։ Յաճախ, և հազարումէկ պատճառանքներով Անտոէ մերժած էր անոնց հրաւէրը։ Բայց որովհետեւ միշտ կը պնդէին, ա'լ չէր կրնար փախուստ տալ։ Իրեն շատ դժուար կուգար սակայն խախտել իր սիրելի ոռվորութիւնները։ Տընիզը ամէն օր տեսնել, հոգ չէ թէ վայրկենի մը համար, իրեն համար պէտք մը եղած էր։ Բայց կը յուսար կանուխ դառնալ ինքնաշարժով, և անցած ատեն բարեւել մանկամարդ աղջիկը։

Տընիզ միեւնոյն կերպով կը մտածէր, կը յուսար Բրէնեի հասնիլ կանուխկէկ։ «Խոհեմութիւն ըրած կ'ըլլաք», կ'ըսէր Տիկ։ աը Կօֆան։ «Ծատ քաղցր պիտի ըլլայ», կը մտածէր Տընիզ։

Առտուան ժամը իննին մանկամարդ աղջիկը կը մեկնէր Ժընէվի կայարանէն, և քալելով կ'երթար Մօն Պլան փողոցը, Թեթեւ մշուշ մը ծածկած էր լիճը։ Հազիւ կը նշմարուէր շոգենաւը որ քանի մը մեղք հեռուն կը գտնուէր։ Գիտնալով որ ժամանակէն առաջ եկած է, Տընիզ գանդազորէն կը յառաջանար, գլուխը խոնարհած։ կրնար ըսուիլ թէ իր երազն էր որ այդ զիրքը տուած էր իրեն։ Ոչինչ այնքան խոնարհ կ'ընէ մարզս։ որքան փոխադարձ ոէրը։

Քարափին վրայ մէկ քանի հոգի կ'երագէին իրենց քայլերը : Ճամբորդներ էին որ կը կարծէին թէ ուշ մնացած են : Տընիզ պիտի անցնէր փողոցը քարափէն քաժնող կառուղին, ուստի զլուխը վեր առաւ : Իր քիչ մը տժգոյն այտերը կարմրեցան, Անտուէն տեսեր էր, որ խոնարհութիւն մը ըրաւ, հարցուց ի՞նչպէս ըլլալը, բարի ճամբորդութիւն մաղթեց և ըսաւ պարզապէս . «Այս իրիկուն» : Այս ամէնը շատ արագօրէն անցաւ, բայց ի՞նչ քաղցր էր :

Քարափին վրայ Անտուէն ինքնաշարժը յամրօրէն կը յառաջանար : Տընիզ նստած էր նաւուն յառաջակողմը և նայուածքովը կը հետեւէր երիտասարդին : Մեկնումի ոուր ճիշը սարսուցուց մանկամարդ աղջիկը : Նաւը բացրւեցաւ, յետոյ սկսաւ առաջանալ լիճին զուիցերիտական եղերքէն : Հեռաւոր հորիզոնին վրայ, ինքնաշարժը աներեւոյթ կ'ըլլար :

Տընիլ երջանիկ էր : Մշուշը կը փարատէր, Արեւը կը խաղար ջուրերուն վրայ, կը զունաւորէր նաւուն թողած հետքը : Յետոսակողմը նուագախումքը ծանօթ քաղցր եղանակներ կը զարնէր : Մանկամարդ աղջկան երաղանքը՝ նաւուն մեղմ շարժումներուն և երգուած քաղցր եղանակներուն երդաշնակութեան տակ՝ կարծես սովորականէն աւելի թոփչ կառնէին :

Նիօն իջնելէ ետքը, Տընիզ ուրիշ նաւ մը նստաւ որ կը բանէր լիճին ֆրանսական եղերաց վրայ գտնուող գիւղերու միջեւ, նախ Նէսնիէ մօտեցաւ, յետոյ իվուառ : Ժամը 11 էր : Ալ մշուշ չկար լիճին վրայ, Ցամաքը կը շողար պայծառ լոյսերու մէջ :

Իվուառի մէջ Տընիզ անցաւ երկար անցքէն որ կը միացնէ նաւամատոյցը գիւղին : Ծայրը հասնելուն ծանօթ ծերուկ ձկնորս մը բարեւեց զայն, և ինքինքն անոր տրամադրութեան տակ զրաւ : Մէկ անակնկալն էր այս, իր բարեկամուհիներէն մէկու՝ Օր. Ա...ի որուն բնակարանն իրենին մօտ էր : Իր բարեկամուհին ճամբու յոզնութիւնը խնայելու համար, իր նաւակը զբկեր էր անոր :

Տընիզ քիչ մը չափազանց արագօրէն ցատկեց թեթեւ նաւակին ծայրը, որ կապուած էր կամրջակին ցիցերէն մէկուն : Ատքը սահեցաւ, նաւակը ծոեցաւ, դարձաւ, և Տընիզ ինկաւ ջուրը, որ բարերախտաբար շատ խորունկ չէր այդտեղ, Երկիւղի կարմատեւ վայրկեանէ մը ետքը, աղջիկն զգաց որ ձկնորսը իր հուժկու բազուկներով վեր կը հանէ զինքը : Հիմա կը ժպտէր : Ձկնորսը ուժով թիավարել սկսաւ, թիկնոցը աղջկան ուսին վրայ ձգելէ ետքը :

Տընիզ բարեկամուհւոյն տունը հասնելուն պէս հագուստը փոխեց, նստաւ ալուոր կրակի մը առջեւ ուր դիզած էին շագանակենիներու ճիւղեր, ինդաց պատահածին վրայ, և կէս օրէն ետքը իր գործերովը զբաղեցաւ : Ժամ 5ին Օր. Ա...ի ինքնաշարժը Բրէներ կը տանէր զինքը :

Գլխուն եկածը պատմեց նախ հօրաքրոջը, յետոյ Անտուէր, որ կուգար կէս ժամ ետքը : Երկուքն ալ իրեն հետ փորձեցին խնդալ, բայց վախնալով որ Տընիզ մի՛ զուցէ պազ առած ըլլայ, համոզեցին որ երթայ պառկի : Հակառակ իր ոգեւորութեան, ուր քիչ մը զղայնոտութիւն կը նշմարուէր, վրովիչ տժգունութիւն մը պատած էր դէմքը :

Յաջորդ օրը քիչ մը տենդ ունեցաւ : Ընտանիքին բըժիշկը կանչուեցաւ, որ ո՛չ թէ անոր քիչ մը պազ առած ըլլալը, այլ առողջական ընդհանուր վիճակը ստահոգոււթեան արժանի գտաւ, որովհետեւ չէր բարւոքիր : Հաւասնաբար Տընիզ պիտի հարկադրուէր ձմեռը տաք կլիմայի մը տակ անցընել :

Անտաէ ամէն օր այցելութիւն մը կուտար Բրէներ : Եւ որովհետեւ Տընիզ սենեակէն դուրս չէր ելլեր, Տիկատը կօֆան էր որ զինքը կ'ընդունէր : Դժուարութիւն չէր կրած գուշակելու այն կապը որ երկու երիտասարդներն իրար կը միացնէր : Առանց այդ կապին ուժգնութեան վրայ ճշգրիտ զաղափար մը ունենալու, գիտէր միայն թէ շատ լուրջ էր, և այդ պատճառով իսկ աւելցած էր իր հաւ-

ժակրութիւնը Անտոէի վրայ, զոր արդէն իսկ զաւակ մը կը նկատէր: Ուսաի Տիկ. տը Կօֆան բացուեցաւ անոր.

— Իրաւ որ, սիրելի բարեկամս, ըսաւ, վախ մը ունիմ սրտիս մէջ:

— Ինչո՞ւ վախնաք, պատասխանեց Անտոէ: Օր. Տը-նիզ երկու ամիս առաջ աւելի՛ հիւանդ էր թօնօնի մէջ, քան թէ այսօր: Ընդհուպ կատարեալ ապաքինութեան շրջանի մը մէջ պիտի գտնուի, և ձմեռը արեւոտ երկիր մը անցընելով, առաւել քան երբեք առողջ պիտի ըլլայ:

— Աստուած տայ, որ այնպէս ըլլայ:

— Այդպէս պիտի ըլլայ: Վստահ եղիք: Եւ տեղափոխութեան ձեր բոլոր ծրագիրներուն մէջ, ազատորէն կը ընաք զիս ալ ձեր տրամադրութեան տակ ունենալ: Ասով մեծապէս գոհ պիտի թողուք զիս:

Անտոէ կարելին կ'ընէր Տիկ. տը Կօֆանը ապահովելու համար, բայց ինք ալ երեւալ ուզածէն աւելի մտահոգ էր:

Հիւանդութեան այս քանի մը օրերը որքա՞ն երկար կ'երեւային իրեն: Անշուշտ Տիկ. տը Կօֆանի հետ Տընիզի վրայ խօսիլը իրեն համար զուրկ չէր շահագրգութենէ, այս կերպով կ'իմանար շատ բաներ, զորս անկարելի էր որ զիտնար առանց աւոր, և որոնք հազար անգամ աւելի սիրելի կ'ընծայէին իրեն մանկամարդ աղջիկը: Այսու հանդերձ Տընիզի ներկայ չգտնուիլը մեծ պակաս մըն էր իր սրտին: Անշուշտ զիտէր թէ մօտիկն էր և միայն իր վրայ կը մտածէր, բայց չէր տեսներ զայն, և ասիկա վիշտ մըն էր իրեն:

Վերջապէս, իվուառի դէպքէն տասր օր ետքը Տընիզը գտաւ, սովորականէն աւելի տկար: Անոր կենսունակութեան մէկ մասը գացած էր կարծես. պիտի վերագառնա՞ր երբեք: Որքա՞ն տկարութիւն կար հիմա իր շարժումներ ուն մէջ:

Մտահոգութեան այս պատճառին վրայ եկաւ ուրիշ մըն ալ աւելից առաջաւագան կ'առաջ առաջ մըն էր անդադին պատճառով: Իր սիրականը, Տանիէլ, չէր հասկցած այս խղճահարութիւնը, և Սղէլլայի մերժումը անոր սիրոյն պաղելուն վերագրելով, յուսահատութեան վայրկեանի մը մէջ անձնասպան եղած էր:

Նապէս, այլ եւ ներքնապէս: Իրեն հետ ունեցած յարաբերութեանց մէջ բոլորովին տարբե՛ր էր: Անտոէ կը զգար զայս: Եւ այս փոփոխութիւնը, որուն կարեւորութիւնը կը գուշակէր երիտասարդը, չէր կրնար սակայն սահմանել զայն: Տընիզի սէրը իր վրայ՝ չէր նուազած, ընդհակառակն աւելի սաստիացած կը թուէր, նոյնիսկ անոր թախծոտ նայուածքէն կը գուշակուէր: Բայց փոխանակ արտայայտուելու, կ'աշխատէր թաքուն մնալ, Ինչո՞ւ այս յետագարձ շարժումը: Ինչի՞ պէտք էր վերագրել ընթացքի այս փոփոխութիւնը: Տընիզ իմացած էր արդեօք իր անցեալ ամօթալի կեւնքը: Իրիկունը և գիշերուան մէկ մասը պարապ ենթագրութիւններով անցուց:

Յաջորդ օրուան այցելութիւնը ճշմարտութիւնը յայտնեց իրեն: Տընիզի ի զուր փորձեց հաճելի երեւալ. ամպը կը շարունակուէր: Անտոէն մտահոգ տեսնելով, հասկցաւ թէ պարտաւոր էր ուղղամտօրէն բացատրութիւն մը տալ անոր: Եւ ատիկա՝ անմիջապէս:

Հստ սովորութեան, անուղղակի եղաւ այդ բացատրութիւնը: Երբեք յայտնապէս իրարու խոս սպանած ըլլայով իրենց սէրը, չէին կրնար նաեւ ըսել անոր փթթու. մին արգելք եղող խոչընդուաները: Բայց երկուքն ալ շատ լաւ կը հասկնային այս ծածուկ յեզուն:

Մանկամարդ աղջկան կարդացած վերջին գիրքերէն մէկը՝ նորէն մէջտեղ կը գնէր եղերական կերպով այն վըրգովիչ խնդերը որ յաճախ յու զած էր մանկամարդ աղջիկը: Գրքին անունն էր՝ Խղճահարութիւններ, և հեղինակն էր իտալացի յայտնի վիպագիր մը: Հերոսուհին, Սղէլլա, հակառակ իր սիրոյն, ետ կը կենար ամուսնութենէ, իր հիւանդացին վիճակին պատճառով: Իր սիրականը, Տանիէլ, չէր հասկցած այս խղճահարութիւնը, և Սղէլլայի մերժումը անոր սիրոյն պաղելուն վերագրելով, յուսահատութեան վայրկեանի մը մէջ անձնասպան եղած էր:

Տանիէլի անձնասպանութիւնը խորապէս վրդոված էր

Տընիզը: Իր կացութիւնն ալ ճիշդ ու ճիշդ Սղէլլային չէ՞ր նմանիր: Այս վերջին հիւանդութիւնն և վերջին ընթերցումը իրեն առիթ եղեր էին ցաւագին զարթնումի մը: Աշնան այս գինովցնող շաբաթներու միջոցին, Անտոէի մօտ, ամէ՛ն բան մոռցեր էր, և' ծանր հիւանդութիւնը որմէ բռնուած կը կարծէր ինքզինքը. և' խղճահարութիւնները որոնք վրդովներ էին զինք երբեմն: Սէրը չի՞ վարագուրեր բոլոր ինչ որ արգելք կ'ըլլան իրեն:

Բայց հիւանդութիւնը նորէն երեւան ելեր էր յանկարծ, և զարթնումն ալ տղի ունեցեր էր անխուսափելի կերպով: Մասնաւորապէս իրիկուն մը, տենդի նոպայէ մը վերջ. Տընիզ այն համոզումն ունեցեր էր թէ իր օրերը համրուած են: Աչքերը արցունքով լիցուած, փորձեր էր վանել այդ մահաշուք նախազգացումը, բայց ի զուր: Ազօթեր էր, բայց վարի ձայներն ալ վերի ձայներուն հետ կը ներդաշնակէին կարծես, Տընիզի յիշեցնելու իր կեանքի դիւրաբեկութիւնը:

Ժամանակաւ ներքին բուռն պայքարներէ ետքը, մանկամարդ աղջիկը համակերպեր էր իր մօտալուտ վախս ճանին: Քրիստոնէական հոււատքը ամրապնդեր, մխիթարյեր էր զինքը: Բայց այսօր մինակ չէ՞ր: Անտոէ մաս կը կազմէր իր կեանքին, լինդիրը աւելի՛ կնճոռտ էր: Կեանքի՛ն կապուած էր այժմ: Ուստի հիմակուան պայքարը առաջուընէ աւելի բուռն, վշտագին էր: Երիտասարդին ձեռքը զինքը աշխարհի կը կապէր: Անոր ընկերակցութեամբ, կեանքը ճոխ, գեղեցիկ կը թուէր իրենւ «ինչո՞ւ, ինչո՞ւ» կը զոչէր իր խորհրդաւոր ճակատագրին դէմ մղած այս պայքարին մէջ: Ո՞հ, հիմա ո՞րքան կը բաղձար վերստին ձեռք բերել իր առողջութիւնը: Բայց կը զգար թէ իր ըմբռոսացումը զուր էր, և իր բաղձանքին իրազործումն անսկարելի...: Բարեբախտաբար մանկամարդ աղջկան, հաւատոքը յաղթական կը մնար, և պայքարը, հակառակ ամէնուն, կը վերջանար Տընիզի խաղաղ համակերպութեամբ:

Այսուհանդերձ պէտք էր Անտոէի յայտնել տրուած որոշումը, և յետոյ, ու մանաւանդ, օգնել որ ընդունի զայդ: Տանիէլի անձնասպանութիւնը մղձաւանջի մը պէտք էր հետապնդէր Տընիզը:

Անտոէի տուաւ Խղճահարութիւններու հատորը, հարցուց թէ ի՞նչ զաղափար ունի այս գրքին վրայ: Ասիկա մանկամարդ աղջկան համար նախատեսուած առիթը եղաւ, անկեղծ բացատրութիւն մը տալու երիտասարդին:

Մինակ էին: Տիկ. աը կօֆան իրիկուան ճաշի ատենը միայն պիտի գար: Սենեկապանուհին նոր վառեր էր քառիւղի հին յամբարը, և վարագոյրներն ալ իջեցուցեր էր:

Ամէն թիւրիմացութիւն փարատելու ժամն եկածին պէս, Տընիզ ակար կը զգար ինքզինքը: Թերեւս պիտի ուզէր յետաձգել խնդիրը. բայց տիրող լուսութիւնը զայն մէջտեղ դրած էր կարծես: Անտոէ՝ մտածկոտ՝ կը սպասէր արուելիք բացատրութեան: Մանկամարդ աղջիկը յայտնապէս զգաց ատիկա, Այն ատեն պատմեց Խղճահարութիւններու նիւթը: Այդ միջոցին սքօղուած բառերով իր համակրութիւնը յայտնեց Սղէլլայի: Առանց վերապահութեան կը գնահատէր աղջկան որոշումը: «Ատէ ուրիշ բան չէր կրնար ընել» ըստաւ, կը մեղքնար Տանիէլը, բայց չէր յաջողիր զայն հասկնալ, կը ցաւէր անօթ անձնասպանութեան վրայ, որ լուծում մը չէր խնդրոյն: Քաջարի, քրիստոնէական համակերպութիւն մը ճակատագրին, զոր մերինէն տարբեր Զեռք մը կը վարէ, ո՞րքան իմաստուն — և գեղեցիկ ալ — պիտի ըլլար:

Այս նիւթին վրայ Տընիզ կը ճոխանար, և Անտոէ երբեք չէր տեսած մանկամարդ աղջիկն այս աստիճան պերճախօս, բառին իրական իմաստով: Կը տարփողէր հոգիի կապերը, ուր որ անոնք չկային, կարելի՞ էր խօսիլ սիրոյ վրայ, եւ կարգ մը պարագաներու մէջ, որոնք թէեւ բացառիկ, բայց իրական և անողոք են, — և կարծես Տընիզ յալտնապէս ըսել կ'ուզէր՝ «մեր պարագային» —, այդ հո-

գիր կապերը բաւական չե՞ն։ Ինչո՞ւ խարուիլ, անկարելին երազել։ Իմաստութիւնն այն չէ՞ որ մեր կամքէն անկախ իրերէն և պարագաներէն հանենք հնար եղած երջանկութիւնը։

Տընիզ լոեց։ Կը մտածէր թէ սպառած է բոլոր այն փաստերը որոնք կը հաստատէին իր պարզած ու պաշտապանած թէզը։ Անտոէ երբեք զայն միեւնոյն տաեն այնքան մօտիկ զգացած չէր իրեն, — և իր սիրար այս հոգեկան գրկախառնումին տակ կը նուազէր ուրախութենէն —, ոչ ալ այնքան հեռու զգացած էր։ Իր մարմինը այս պահուստ եթերային ձեւ մը առած էր։

Այս խօսակցութեան միջոցին, երիտասարդը մերթ ընդ մերթ միավանկերով պատասխանած էր, որոնք ի յայտ կը բերէին իր երկմտութիւնը՝ այս կակածալի պարագային մէջ։ Իրաւ է որ խնդրոյն ծագումը հեռուէն նշմարած էր, բայց զիտմամբ չէր մտածած անոր վրայ։ Եւ հիմա, խնդիրը կը ներկայանար եղերական կերպարանքով մը։ Տընիզ գուցէ իր կինը չպիտի ըլլար բնաւ։ Մանկամարդ աղջիկն այս կէտին վրայ անողոք կը թուէր այս վայրկեանին։ Եւ յետոյ, դէպքերը գուցէ հարկադրէին խնդրոյն այս ցաւազին լուծումը։ մի՛ գուցէ երկարատեւ հիւանդութիւն մը կամ մա՛կը

Այս մտածումին վրայ Անտոէ սրտին մէջ ակամայ և անակնկալորէն սոսկալի ընդզում մը զգաց, և չուզելով բան մը յայտնի ընել Տընիզի առջեւ։ որ արդէն դառն տիրութեան մէջ ընկմած էր, լոեց։ Զկրնալով պատասխան մը գտնել, մեկնեցաւ մանկամարդ աղջկան քովէն։ Թեւին տակն առած էր Տընիզի տուած գիրքը՝ Խղճանարութիւններ։ Կը բազձար զայն բանալ անմիջապէս և աճապարանքով կարդալ։ բայց ճամբան մութ էր։ Լօգան փողոցին մէջ կառք մը նետուեցաւ, շուտով իր պանդոկը հասնելու համար։

Ժամը եօթն էր։ Անտոէ կարակուրը իր սենեակը բե-

րել տուաւ։ Ճաշելով հա՛ գերձ, կը կարդար Խղճանարութիւնները։ Քանի՛ կը դարձնէր գրքին էջերը, կ'ուրուագծուէր Սղէլլայի գրաւիչ, բայց նաեւ վրդովիչ դիմաստուերը։ Տընիզի քոյրն էր ան պարզապէս։ Սղէլլա կաթոլիկ իտալացի էր. Տընիզ՝ բողոքական, ֆրանսացի, բայց երկուքն ալ քրիստոնեայ էին, և ցեղի ու գաւանութեան խորութիւնը կ'անհետանար իրենց հոգիին նոյնութեան մէջ։ միեւնոյն կերպն ունէին զգալու, լուծելու բարոյական կեանքի մեծ խնդիրները։ Կրօնական խորհրդագածութիւնը հրկուքին մէջ էր։ Կ'ընեն անհրաժեշտ զոհողութիւնը՝ սիրտերնին արիւնի մէջ, որովհետեւ կին են խորապէս։ բայց այս զոհողութիւններն իսկ իրենց համար քաղցրութիւն մը ունին, հակառակ իրենց դառնութեան։ Ո՛չ, պատճառն այն է որ սէրը, կեանքը, մահը, յաւիտենականութեան տեսակէտէն զիտելով՝ բոլորվին առարեր իմաստ մը կ'առնեն։

Ասիկա Անտոէի համար յայտնութիւն մըն էր նոր մարդկայնութեան մը, կը կարծէր ճանչնալ կինը։ չէր ճանչնար ո՛չ Սղէլլան, ոչ Տընիզը, լաւ եւս կէս մը միայն կը ճանչնար։ Ինչ որ Քրիստոնէութիւնը կը ներշնչէր անոնց, նոր, խորհրդաւոր կուգար իրեն։

Ընթերցումը աւարտելէն ետքը, ընդվզումը կը գոռար միշտ երիտասարդին սրտին մէջ։ Աւելի լաւ կը հասկնար Տանիէլը, քան Սղէլլան։ Այս վայրկեանին իր մէջ հեթանոս լարը միայն զգալի կ'ընէր իր ձայնը, բողոքելով բախտի անիրաւութիւններուն դէմ։ Կրօնական կեանքի սերմերը զոր կարծած էր նշմարել իր հոգիին մէջ, վայրկենական քունի մէջ էին կամ մեռած։ Կարծելով գուշակել թէ Տընիզի խղճանարութիւնները զլխաւորաբար իր հաւատքէն առաջ կուզային, զայրացաւ անոր քրիստոնեայ ըլլալուն։

Իր վրդովումին մէջ հկտղհետէ ամէնէն յիմարական որոշումները կուտար։ Նախ կը խորհէր մընէվէն հեռանալ,

փախչիլ Տընիզէն և միանգամայն այն կարգ մը պայքարոներէն, որոնց յառաջաբանն էր միայն այդ օրը: Բայց յաւմտածելով, այսպիսի որոշում մը վատ և անիրազործելի կ'երեւար իրեն. ի՞նչ պիտի րլար ինք Տընիզէն հեռու:

Յետոյ, լաւագոյն կը համարէր Տընիզի խօսիլ: Տանիէն աւելի մտացի, վճռական ապացոյցներ պիտի գտնէր որոնք պիտի կակուղցնէին Տընիզի կամքը, և զայն պիտի մզէին իր սրտին միայն մտիկ ընելու:

Բայց ի վերջոյ բանականութիւնը լսելի կ'ընէր իր վճիտ ձայնը: Կը ցուցնէր թէ խոչընդոտը ո՛չ թէ մանկամարդ աղջկան սրտի կամ կամքի քմահաճոյքներուն, —որովհետեւ ան չպիտի ուզէր զուր տեղը զինքը տառապիցնել —, այլ բուն իսկ իրականութեան մէջ էր: Հիմնական խոչընդոտը Տընիզի հիւանդութիւնն էր: Ի՞նչ ընթացք պիտի ունենար այդ հիւանդութիւնը: Այս նոյն ինքն խնդրոյն հանգոյցը: Եթէ ատոր ծնուցած մտահոգութիւնները անհիմն կամ գոնէ չափազանցուած էին. — և ատիկա ապագան միայն կրնար ցուցնել —, այն ատեն Տընիզի խղճահարութիւնները, գոյութեան պատճառ չունենալով, ինքնին պիտի իյնային, և մանկամարդ աղջկն իր կինը պիտի ըլլար: Եթէ, ընդհակառակն, հիւանդը ուժէ իյնար միշտ և մահը վրայ հասնէր, անհրաժեշտ պիտի ըլլար տեղի տալ անխուսափելին առջեւ:

Կրնար ըլլալ նաև որ, — և ատիկա երրորդ լուծում մըն էր —, Տընիզ քաջառողջ զիճակ մը չունենալով հանդերձ, կայուն մնար: Մեր չուրջը ո՛քան տկարակազմ մարդիկ մինչեւ խոր ծերութեան կը հասնին: Այս պարագային, պատեհ ժամուն պիտի կրնար ողոքել մանկահարդ աղջիկը:

Այսպէս, ժամանակը, գերազոյն դաշտաւորը, պիտի որոշէր ամէն բան: Թանի որ Տընիզ ձմեռը տաք կլիմայի մը տակ պիտի անցընէր, հարկ պիտի ըլլար գարնան կամ գուցէ աւելի ետքի ձգել ու է վճռական որոշում: Վաղը, երիտասարդը բան մը պիտի չըսէր իր ընդվզումին վրայ:

Պիտի չվիճաբանէր ալ անոր հնտ, չվտանգելու համար անոր այնքան սիրելի և երերուն առողջութիւնը: Ժոմանակը նրբեմն մեզմէ շատ աւելի լաւ ելք մը կուտայ ըստ երեւութիւն ամէնէն աւելի անել կացութիւններու: Այս սփոփարար մտածումներով երիտասարդը սկսաւ քնանալ:

Նոյն իրիկունը Տընիզ չկրցաւ հանդարտ անցընել: Ճաշէն առաջ պառեցաւ, ինքզինքը ջլատուած զգալով: Կ'երեւակայէր Անտոքն՝ Խնճահարութիւնները կարդալու զբաղած, և կարծես կը տեսնէր անոր բարկութիւնը:

Ինքը շատ խիստ վարւած չէր քիչ առաջ անոր հետ: Առանց ո եւ է զգուշաւորութեան՝ թանձր պատ մը քաշած չէր անոր և իր միջեւ: Եթէ, Տանիէլի նման, յիմարութեան վայրկեանի մը մէջ ինքզինքը սպաննէր. կամ զինքը լքէր, փախչէր...: Եւ այս ենթագրութիւնները նորա. Դում կը պատճառէին իրն:

Սրտի հանդարտութիւնը այն ատեն միայն կը գտնէր, երբ վերը կը նայէր:

Ինքրոյն լուծում մը կար, միակ լուծում մը, Տընիզի հայեցակէտով: Եւ առ էր որ Անտոէ պէտք է Քրիստոնեայ ըլլար: Այն ատեն, և այն ատեն միայն, պիտի հասկնար, պիտի համակերպէր: Տեսանելի ընտանեկան յարկ մը պիտի չկազմէին. պղտ՝ կ տղաքներ պիտի չզուարձացնէին իրենց տունը: Բայց իրենք երկուքը, զիրենք միացնող հոգիի կապերով, պիտի կազմէին անտեսանելի ընտանիք մը, որ զուրկ պիտի չըլլար ուրախութենէ: Քիչ առաջ, երիտասարդին նորածին ընդվզումէն Տընիզ հասկըցած էր թէ ո՛քան անկատար է տակաւին իրենց սէրը: Իրաւ է թէ իրար կը սիրէին, և կը սիրէին՝ մէկմէկէ չկրնալ բաժնուելու աստիճան. բայց իրենց հոգիները շատ մը կէտերու մէջ, և էակա՞ն կէտերու մէջ, օտար կը մնային իրարու: Այսպէս պէտք չէր ըլլար: Մանկամարդ աղջկէր չէր կրնար զոհանալ անկատար սիրով մը, ուստի զէպի Անհունը ուղղեց սա սրտառուչ աղաղակը.

«Աստուած եմ, փոխէ՛ Անտոէի հոգին»:

Յաջորդ օրը երիտասարդը բերաւ գիրքը լիստ Հանդարատօրէն Տընիզի խօսեցաւ Սթէլլայի և Տանիէլի վրայ։ Ինք ալ, Տընիզի նման, երիտասարդին անձնասպանութիւնը յիմարական գործ մը կը նկատէր, զոր յուահատութիւնը կը բացատրէր՝ առանց արդարացնելու։

Տընիզ, իր սիրելիին կեանքին մասին ապահովուած, նուազ տենդոտ կերպով մտիկ բրաւ անոր բացատրութեանց։

— Տանիէլի և Սդէլլայի համար, աւելցուց Անտոէ, — և իր շեշտը կարծես կ'ուզէր լոելեայն հասկ, նել՝ «ինչպէս մեր երկուքին համար ալ» —, միակ իմաստուն ընթացքն էր սպասել գիտնալ։ Երկուքին քով ալ՝ ինչո՞ւ այս կանխահաս որոշումը։ Իրենց ընթացքը կրնար ամէն բան փոխել։ Ինչո՞ւ այս սրտամորմոք վիճակը, երբ դէպօքերը զայն չեն հարկադրեր անողոքելի կերպով։

Տընիզ իմաստուն գտաւ մասձելու այս կերպը։ Ինք ալ ուրիշ բան չէր խնդրեր, եթէ ոչ յուսալ, նոյնիսկ հակառակ ամէն յոյսի, յուսա՛լ միշտ։ Եւ սակայն քրիստոնէական իմաստութեան գեղեցիկ խօսք մու աւելցուց։

— Այո՛, ըստ, Սդէլլա շատ աճապարած է։ իր պարագային լաւ կը պատշաճէր Աւետարանին խօսքը։ «Նատէ աւուրն չար իւր»։ Այսուհանդերձ, եզրակացուց, սպասնալիքը կախուած մնալով իրենց սիրոյն վերեւ, լաւադոյն պիտի ըլլար որ երկուքն ալ պատրաստ գտնուէին ընդունելու Աստուծոյ կամքը, ինչ որ ալ ըլլայ։ Այս կամքին գէմ կ'ընդվզէր Տանիէլ, ասիկա իր տկարութիւնն էր։ Սդէլլա՝ ընդհակառակն՝ իր հաւատքին շնորհիւ, կ'ընդունէր զայն, նոյնիսկ երբ կը խորտակէր իր երազները, և ասիկա իր ուժն էր։

Անտոէ չէր խորհած այս չորրորդ լուծումին վրայ, որ լաւագոյնն էր, որովհետեւ ներքնապէս օրը օրին կը լուծէր ամէնէն ողբերգական պարագաները։ Միրտ մը որ կան-

խաւ հանդարտօրէն կ'ընդսւնի ինչ որ Աստուած կը կամի իրեն համար, զերազանցօրէն իմաստուն սիրտ մը չէ։ Սիրոյ և խաղաղութեան այս ճամբան, զոր կ'ուրուազգծէր Տընիզ, երկար ատեն ներկայ մնաց երիտասարդին աչքին, և ատոր նայիլը բաւական կ'ըլլար հանդարտեցնգլու նախորդ օրուան իր ընդվզումը։

Պ.

Նոյեմբերի առաջին օրերուն Տընիզ ինքողինքը աւելի՛ աղէկ զգաց, ուստի վարանեցաւ ժընեւէն հեռանալու։ Այդ ասրին արդէն եղանակը բացառիկ կերպով նպաստաւոր էր։ Տիկին, աը Կօֆան կը բաղձար մեկնումը փութացնել, բայց եղբօր աղջկան պնդումին վրայ աեղի տուաւ։ Աւելի՛ ետքը պիտի մեկնէին Քան կամ Բօ։

Խիստ գեղեցիկ էին աշնան այս օրերը Լեմանի եղերքներուն վրայ։ Գիշերները ցուրտ էին, առառուները ծառերու ճիւղերը ցողով ծածկուած։ Հեռուէն մարգագետինները կը նմանէին կակուղ գորդի մը՝ արծաթի նուրբ թեւերով հիւսուած։ քանի մը թռչուններ առանց աղմուկի կը սահէին ճիւղերուն մէջէն։ Երբ իրենց թեւերը կը դըպչէին բարակ ճիւղի մը, ցողը վար կ'իյնար յամրաբար։ Կարծես աստղի անձրեւ մըն էր, որովհետեւ արեւը՝ հակառակ իր տժգունութեան՝ կը շողացնէր իւրաքանչիւր կաթիլը։

Գետինը ամուր էր, և այդ գետինին վրայ Անտոէի կորովի, ներգտանակ քայլերը կը թնդային։ Տարւոյն այս եղանակին, երիտասարդը կը սիրէր երկար պառյաներ ընել, որոնք կ'օրօրէին իր մահողութիւնները, կը մարզէին իր մարմինը, և թոփչ կուտային իր երեւակայու-

թեան։ Մասնաւոր հակամիտութիւն մը ունէր այն ճամբաներուն որոնք լիճէն կը բարձրանան մինչեւ թրէնեիի բարձունքը՝ անոր կատարին շուրջը դառնալով, և յետոյ կը հակին զէպի ժիւաս։ Կը սիրէր զանոնք՝ բուն իսկ իրենց համար, անոնց լուրջ գեղեցկութեան համար բայց կը սիրէր նաև՝ իրենց արթնցուցած յիշատակներուն համար։ Այնտե՛ղ հանդիպած էր օր մը Տընիզի, հօրաքրոջը հետ պատկած ժամանակ։ Այնտե՛ղ մանաւանդ կ'երեւակաւ յէր զայն՝ իր թեւը մտած, ամբողջովին իրեն նուրիրուծ, առողջութիւնը գտած, որով մեծ ուրախութիւն կը պատճառէր իրեն։

Ժընեւ վերստացած էր իր սովորական կեանքը։ Փողոցներուն մէջ օտարականներ շաա աւելի քիչ թուով կ'երեւային։ Տեղացի տարրը աւելի ստուարաթիւ էր։ Անտոէ կը սիրէր այս պարզ և քիչ մը խստամքեր զէմքերը։ Այս ամբոխը, որ երբեք խիտ չէր, իր ամբողջութեան մէջ փիզիքական առողջութեան մը տպաւորութիւնը կը թողուր իր վրայ։ Այսուհանդերձ այն չնորհալի հրապոյրը, այն չգիտեմ ինչը որ երբեմն կը թեւածէր հին Յունաստանի օդին մէջ, և զոր երբեմն մարդ կը գտնէ ի Բարիզ, Անտոէ հազուադէպ կերպով կը զգար հոս, և ատիկա կը պակսէր իրեն։

Ատոր փոխարէն ի՞նչ որ Ժընեւի մէջ ամէնէն աւելի աչքին կը զարնէր, իմացական սեղմ կեանքն էր։ Համալսարանը շրջապատող պարուէզներուն մէջ ուսումնատենչ, զուարթ երիտասարդութիւն մը կ'եռար։ Ուսանողներու գտակներ՝ վառ գոյներով՝ զուարթ երանգ մը կը զնէին այս ոգեւորութեան մէջ։

Կազմուած խմբակներուն մէջ քանի մը ուսանողուն իիներ ալ կ'երեւային՝ մեծ մասամբ Արեւելքի երկիրներէն եկած, կը խօսէին առաւելապէս գիտութեանց և փիլսոփայութեան վրայ, հազուադէպ կերպով՝ գրականութեան, գեղարուսատի վրայ։ Գրեթէ այս բոլոր զէմքերը խոհուն էին, և ոմանք կանխահասորէն լուրջ։

Անտոէի համար այս օրերը, հակառակ սովորութեանց կանոնաւորութեան, կ'անցնէին առանց միօրինակութեան։ Տընիզ ատոր հոգին կը մնար միշտ։ Բրէնեիի ամենօրեայ այցելութիւնը որ երբեմն սինչեւ իրիկուան ընթրիքը կ'երկարաձգուէր, այդ օրերու հիմնական կէտն էր։ իր ենթարկուած տպաւորութեանց համեմատ, ամէն բան պայծառ էր կամ մռալլ։ Մնացեալը՝ պտոյներ, ընթերցում, քաղաքին մէջ կառքով պտոյտ, Համալսարանին մէջ պահ մը հանգիստ, կը լեցնէին օրերը, բայց ոչ կեանքը։

Երկու երիտասարդներու ամենօրեայ յարաբերութեանց մէջ՝ անցնող ժամանակը ուեւէ փոփոխութիւն չէր բերեր։ Տընիզ իր գիրքերուն վրայ կը հոկէր՝ ասպէս ըսելու համար։ Վտնի՛ կը լուածէր, չամուսնանալու համար տուած որոշումը՝ բանաւոր գէպքերէն պարտագրուած և Աստուծոյ կամքին համաձայն կը թուէր իրեն։ Ուստի հակառակ կրած վիշտին։ Կը ջանար հոգին վարժեցնել իրաց այս վիճակին, իսկ Անտոէ կը փորձէր ամէն օր լուցնել իր ընդվզումները, սիրել մանկամարդ ալջիկը՝ ճիշդ այնպէս ինչ պէս որ կ'ոռզէր ան, բայց պայքարը ցաւառիթ էր միշտ, և արդիւնքը միշտ անստոյգ։

Տանիէլի և Սգէլլայի նկատմամբ Տընիզի հետ ունեցած խօսակցութենէն ի վեր, կրօնական խնդիրը հարկեցուցիչ կերպով գրուած էր իր առջեւ։ Յստակ, պայծառ ողջմտութեամբ մը, Տընիզ հանդիսաւորապէս հայտատած էր թէ իրենց սիրոյն մէջտեղ դրած խնդրոյն լուծումը՝ երիտասարդին հաւատքի գալուն մէջ կը կայանար։ Այն օրը որ Անտոէ հաւատացեալ մը ըլլար, իրենց մտերմութիւնը և հետեւապէս իրենց երջանկութիւնը աւելի՛ պիտի մեծնար, և այս կամ այն կերպով իրենց ենթարկուելիք փորձին աւելի տոկունութեամբ պիտի գիմագրէին։

Տընիզի այս յուղիչ կոչին՝ երիտասարդը պիտի բաղձար նոյն վայրկեանին իսկ պատասխանել։ «Կը հաւատա՛մ»։ Իր էութեանը բոլոր ուժովը կը բաղձար հաւատալու, կը

փնտոէր, կրօնական գիրքերը կը եարդար, կը փորձէր ազօթել: Բայց եթէ ծարաւը աւելի սաստիկ կ'ըլլար, դժբախտաբար չէր գիտեր կեանքի Աղբիւրին ճամբան:

Երբեմն կը յուսար նպատակին հասնիլ: Իր իմացականութիւնը չէր բողոքեր այլեւս քրիստոնէական կրօնի տարրական հաւաստումներուն դէմ: Հոգեպաշտ կ'ըլլար: Բայց այս տարրական հաւատքը Տընիզի սպասած փոփոխութիւնը չէր: Ապահովաբար «հաւատք» բառը իր բերնին մէջ տարբեր նշանակութիւն մը ունէր: Երիտասարդին սիրով պաղ էր, և Աստուած եթէ կար, իրեն համար տակաւին ծածկուած Աստուած մը կը մնար:

Օր մը Անտոէ՝ Տընիզի տունը հանդիպեցաւ Ժընեւի համալսարանին ամէնէն համբաւաւոր ուսուցին, Բրօֆէսէօր Տիւպուայի, որ փոքրահոտակ, նեղ ուսերով, թեւթեւապէս կորաքամակ մարդ մըն էր, սեւ և միջակ երկայնութեամբ մօրուք մը և ցանցառ մազեր ունէր: Բազմութեան մէջ անտեսանելի կը մնար, ինչ որ զինքը կը բնորոշէր, երբ հետազոտող նայուածքով մը դիտուէր, ատիկա իր բարոյական բնաւորութիւնն էր: Անտոէ հաղիւթէ խօսած էր անոր հետ, երբ նշմարեց թէ Բրօֆ. Տիւպուա զօրաւոր իմացականութեան և պայծառ մտքի տէր էր:

Այս մարդը խորաթափանց նայուածք մը ունէր, ուստի Անտոէ բազգատաբար պաշտպանողականի վրայ մնաց նախ: Իրեն այնպէս կուգար թէ այս անծանօթը իր հոգին պիտի կարդար բաց գրքի մը պէս, և ամօթխածութեան զգացում մը մզեց զինքը ինքնամփուելու:

Յուսացեր էր որ Բրօֆ. Տիւպուայի այցելութիւնը կարծատեւ պիտի ըլլայ: Բայց, շատ չանցած, ինքնատիպ, գրաւիչ գտաւ զայն: Իրեն հետ խօսակցութիւնը զուարթէր, ժպտուն, և բարձր գաղափարներով լեցուն:

Մեկնելու ատեն բժօֆէսէօրը հրաւիրեց զինքը՝ այցելու իր տունը, Քոլոնեի:

Տընիզ, պատասխանելով Ան ոռէի հարցումներուն, զոր մեծապէս շահագրգուած էր բրօֆէսէօրը, Ժաք Տիւպուայի վրայ կարգ մը տեղեկութիւններ տուաւ, Մ. Տիւպուա Ժընեւի Համալսարանին մէջ գրականութեան ուսուցիչ էր, և իր քառասուն տարեկան էր: Գիւղացիի զաւակ էր, ինքնազարգացմամբ յառաջ եկած: Իր ծնողքը, որ Նէօշաթէլի Քանդօնէն էին, երկար ժամանակ Սավուայի մէջ մշակած էին Տիկ. ար Կօֆանի սեփական ազարակ մը: Իրապէս Տիկ. ար Կօֆան էր որ գուշակած էր Մ. Ժաք Տիւրպուայի արժէքը: Հողագործ ընել կ'ուզէին: Տիկ. ար Կօֆան իր ծախքով Ժընեւի մէջ ընտանիքի մը քով դրաւ զայն: Եւ աղան խիստ շուտով յուսացուածէն շատ աւելի մեծ յառաջդիմութիւն ցուցուց:

Ուսման հիմնաւոր պաշար մը ամբարելէ ետքը, հինգ տարի շարունակ զաստիարակ եղած էր Ամերիկացի մեծահարուսանիքի մը մէջ, և անոր հետ բազմաթիւ ճամբորդութիւններ ըրած: Ցետոյ հաստատուած էր Ժընեւ: Իր հեղինակած մէկ գիրքը՝ Բարօյախօս՝ յանկարծ զինքը յայտնած էր ֆրանսախօս Զուիցերիոյ զարգացեալ դասակարգին: Վեց ամիս ետքը զինքը կը կոչէին Ժընեւի Համալսարանին ֆրանսական գրականութեան ուսուցչութեան աթոռին: Խիստ շուտով իր համբաւ ը աւելցաւ: Ուշագրաւ յօդուածներ հրատարակեց Քօրէսքօնտանի մէջ: Բարիզի մէջ Քանի մը ամիս Ժաք Տիւպուայի անունը յիշուեցաւ ապագայ խոստացող երիտասարդ գրական քննադատներուն մէջ:

Տիկին ար Սդալի վրայ րրած մէկ ուսումնասիրութիւնը՝ առաջին աստիճանին վրայ դրաւ զինքը: Իր զաստիոսութիւնները, իր բանախօսութիւնները՝ մանաւանդ ատկէ վերջը՝ բազմաթիւ ու կնդ ըներ հրաւիրեցին իրեն:

Յաջողութեան ծայր աստիճանին մէջ, իր երեսուն և երեք տարեկանին, երիտասարդ բրօֆէսէօրին առողջութիւնը ամենածանր խանգարում մը ունեցաւ: Երկու տարի շարունակ հարկադրուեցաւ Ժընեւէն հեռու մնալ և իրեն

տեղը փոխանորդ մը գնել . տակաւին նախորդ ձմեռը ան-
կարող եղեր էր կատարել իր դասախոսութիւններ :

Բայց հուսկ ուրեմն ընդհուպ պիտի սկսէր իր դասե-
րուն, ինչ որ ժընեւի գրասէր դասակարգին համար կարե-
ւոր դէպք մըն էր : Ծանուցուած նիւթն էր Բամբալ . Ա-
ռաջին բանախոսութիւնը որոշուած էր նոյ . 20ի երեք .
շաբթի օր ժամը 4ին : Տընիդ կը յուսար որ կարենայ ներ-
կայ գտնուիլ : Անտոէ խոստացաւ իրեն ընկերանալ, և հար-
ցուց անոր :

— Մ . Ժաք Տիւպուա ամուսնացած է :

— Ո՞չ, պատասխանեց Տընիդ : Ընդհանրապէս կը կար-
ծուի թէ բնաւ պիտի չամուսնանայ : Այս է մեր կարծիքն
ալ : Կ'ըսուի թէ մանկամարդ Շուէտուհի մը, որ իր դասըն-
թացքներուն կը հետեւէր . անոր սրտին մէջ համակրանք
մը ծնուցանելէ ետքը, լքեր է զայն :

Երկու երիտասարդները լոեցին : Սիրոյ մէջ դժբախտ
ըլլալուն, Ժաք Տիւպուա կրկնապէս համակրելի կը դառ-
նար Անտոէի :

Այս հանդիպսւմէն երկու օր ետքը, առտուան ժամը
ինսին երիտասարդը հեռածայնէն կանչեցին : Տիկ . տը կօ-
ֆան կը փափաքէր տեսնել զինքը, և այս նպատակաւ
պիտի գար Պօ-Սէժուուի պանդոկը : Երբ հասաւ, Անտոէի
անմիջապէս յայտնեց իր այցելութեան նպատակը : Գիշերը
Տընիդ նորէն սաստիկ տեսն մը ունեցած էր : Տոքլորը կը
պահանջէր որ մանկամարդ աղջիկը անյապաղ տաք կլիմա-
յի մը տակ փոխադրուի : Կ'ըսէր թէ այսուհետեւ հիւանդ
մը պէտք է նկատել զայն :

Անտոէ մտիկ կ'ընէր, սիրտը սեղմուած : Տիկ . տը
կօֆան և ինքը երկարօրէն խօսեցան Տընիդի վրայ : Որո-
շեցին հնար եղածին չափ չուտ գործել, հիւանդը խարխա-
փումներէ զերծ պահելու համար :

Քանի որ Տոքլորը նախապատիւ կը սեպէր Բօ քաղա-
քը, Տիկ . տը կօֆան անմիջապէս խորհեցաւ իր բարե-

կամու ւոյն՝ Տիկ . Մօրկանի վրայ, որ իր հիւծախտի են-
թարկուած և այժմ բուժուած զաւակը փրկելու համար Բօի
մօտ վիլլա մը շինել տուած էր : Պանդոկէն հեռածայնեցին
Տիկ . Մօրկանի : Ժամ մը եռքը ամէն պատրաստութիւն
տեսնուած էր : Տընիդ քանի մը օրէն պիտի մեկնէր : Հօրա-
քոյրը պիտի ընկերանար իրէն, իսկ Անտոէ ընդհուպ պի-
տի երթար անոնց միանար :

Մեկնումի նախորդ իրիկունը Անտոէ Բրէնեիի մէջ
ճաշեց : Երեքն ալ փորձեցին քիչ մը ոգեւորութիւն գնել
ընտանեկան յարկին մէջ անցուած այս վերջին երեկոյթին
միջոցին, բայց ի զսւր Միեւնոյն մտածումը կը սեղմէր
ամէնուն ու սիրտը : Ամէնքն ալ իրար պիտի գտնէին այս-
տեղ յաջորդ գարնան :

Տըն զի մեկնելէն ետքը, անհուն եղաւ Անտոէի վիշտը :
Զայն իրմէ հեռու զգալով՝ հիւանդ, թերեւս մահացու կեր-
պով, աւելի կը սեղմուէին այն կապերը որ մանկամարդ
աղջի և իրեն կը միացնէին : Իրաց ընթացքը քանի՛ խոչըն-
դոտներ կը յարուցանէր իրենց սիջե, այնչափ կ'աւել ար
իրենց սէրը : Այս մեկնումը և անոր ծնուցած մտահոգու-
թիւնները այն տպաւորութիւնը ըրին երիտասարդին վրայ,
թէ անդունզի մը եղերքը կը գտնուին, և հազիւ կը հա-
մարձակէր ծովի՝ չափելու համար անոր սարսափելի խորու-
թիւնները :

Տիկ . տը կօֆանէ հասած հեռագիր մը ապահովիչ լու-
րեր կուտար : Ճամբորդութիւնը շատ յոգնեցուցիչ եղած չէր :

Անտոէ նորէն առանձնութեան պէտք ունէր : Տընիդէն
և անոր վերաբերեալ բաներէն զուրս, ուրիշ ոչինչ կը շա-
հագրգոէր զինքը : Առառուն կանուխ պանդոկէն կ'ելէր, եր-
կար պտոյներ կ'ընէր, մեկուսացած պանդոկի մը մէջ կը
ճաշէր, կը կ'րդար, կ'երազէր մանաւանդ, յետո, իրի-
կունը ժընեւ կը դառնար :

Օր մը, Սալէվի ստորոտը, այս կերպով անցեր էր Սա-
թեպի Լոյսը

վուսի փոքր գիւղէ մը , զոր կը կազմէին իրարու կից քառնի մը տուներ և եկեղեցի մը : Եկեղեցին ալ խոնարհ երեւոյթ մը ունէր : Բոլոր այս չէնքերը կը հանգչէին բլրակի մը վրայ , ուր կ'ելուէր քալուտ ճամբէ մը , որ փոթորիկի օրերուն հեղեղ մը կ'ըլլար :

Արեւը արագօրէն կը խոնարհէր : Անտոէ քիլոմեդրական նշանագծի մը վրայ նստոծ . կը տաքնար անոր վերջին ճառագայթներուն տակ : Յաջորդաբար կը նայէր՝ մէյ մը խոնարհող արեւուն , մէյ մըն ալ խաղաղիկ գիւղին : Յանկարծ եկեղեցիին զանգակը հնչեց : Բամբ և դա դադ ձայն մըն էր : Անտոէ անգիտակցար ը աչքերը դէպի երկինք բարձրացուց : իր հոգիին մէջ կարծես կրօնական շունչի մը անցնիլը զգաց :

Քայլափոխի մը ձայնը Անտոէն սթափեցոնց իր երազանքէն : Յուղարկաւորական թափօր մը կը մօտենար : Երիտասարդը զիխարկը հանեց : Թափօրը կը բանար քահանայ մը , իրեն յառաջապահ ունենալով երգեցիկ տղայ մը : Չորս ուժեղ գիւղացիներ՝ բաճկոնակ հագած և կակուղ թաղիքէ զիխարկ դրած՝ կը կրէին դագաղը որ ճերմակ ասուիով ծածկուած էր : Աղջկան մը յուղարկաւորութիւն նէր : Դագազին ետեւէն կուգային՝ երկու կարգի վրայ շարուած՝ ճերմակներ հագած աղջնակներ : Յետոյ կուգար խառնիխուուն բազմութիւն մը , կիրակի օրուան զգեստ հագած : Կիներու մեծ մասը որբուկոծով կ'արտասուէր : Խումբ մը այլեր կը փակէին թափօրը :

Անտոէ աչքերը չէր կրնար հեռացնել այս թափօրէն , որ զիկզակ գնացքով մը կը յառաջանար բլուրին կողին վրայ , իրեն այնպէս կուգար թէ Տընիզն էր դագաղին մէջ պառկողը . Պէտանցիներ զայն ալ կը տանէին դաշտին մէջ կորուած գերեզմանատուն մը . ինք ալ անմիջապէս դագաղին ետեւէն կ'երթար : Գլուխը անդին դարձուց , ա՛լ չտեսնելու համար քիչ մը առաջուան թափօրը :

Նորէն լսուեցաւ զանգակին ձայնը : Այս անգամ իրիկաւան ժամերգութեան զանգակին էր : Իրիկուան երգը խաղաղեցուց երիտասարդին հոգին , զգածեցնելով զայն : Զանգակին ձայնը խորհրդաւոր լեզուով մը կը խօսէր գերեզմանէն անդին զարթումի վրայ , և կ'երգէր ուրիշ արշալոյսներ , յաւիտենական արշալոյսներ , արեւամուտէն ետք :

Անտոէ այս ժամուն բոլոր հոգիովը կը բաղձար կարենալ իւրացնել այդ սփոփարար հաւատքը : Այս թափօրը , ժամուն եղկութիւնը , զանգակին հնչիւնը , Տընիզի հիւանդութիւնը իր զգացումներուն աստիճանական փոխակերպութիւնը կոչ կ'ընէին այս Յոյսին :

Մութը կոխած էր . և որովհետեւ այս ճամբաները այնքան լաւ չէր ճանչնար , Անտոէ որոշեց գիւղ ելլեւ : Եիտակ գիւղական պանդոկը գնաց . սրահը պարապ էր : Քանի մը կոշտ սեղաններ , աթոռակներ և աթոռներ կը կազմէին անոր ամբողջ կարասին , Պատին վրայ կախուած էին ֆրանսայի հանրապետութեան նախագահ Ֆէլիքս Ֆօոփ և Զօր . Պուլանժէի վիմատիպ պատկերները :

Անտոէ խսեցաւ պանդոկը բռնող կնոջ հետ , որմէ իմացաւ թէ ամէն իրիկուն կառք մը կը կենայ գիւղին մէջ , և ճամբորդները կը տանի մինչեւ Ք . . . ի կայարանը , որ կը գտնուի Ժընեւեի զծին վրայ : Կառքը կը մեկնէր ժամը եօթնին . հեռեւապէս ճաշելու ժամանակ կար :

Սպասելով որ ճաշը պատրաստուի , երիտասարդը մնաց պանդոկին սրահը : Վառարանին մէջ փայտէ լաւ կրակ մը կը վառէր : Լամբարը դրուած էր մերձակայ սեղանի մը վրայ :

Երիտասարդը սեղանին վրայէն առաւ գտնուած միակ լրագիրը , Բիրի Բարիզիկին էր : Հաճոյք զգաց զայն աչքէ անցընելով : Իբրեւ անգործ մէկը , իրարու ետեւէ կարդաց զանգան լուրերը , որոնք ամբողջ երես մը կը լեցնէին : Ճաշը բերուելին ետք ալ չարունակեց ընթերցումը : Յան-

կարծ գոյնը նետեց : Յուսահատական արարք մը խորագրին տակ կը պատմուէր ոգիսականը մանկամարդ աղջկան մը , Օր . Գ . Ժ . . . ի , որ Բարիդ Բէ փողոցի նորոյթի մեծ վաճառատան մը մէջ պաշտօնեայ էր : Իր անկողնին մէջ ածխային թթուէ չնչահեղձ եղած գտեր էին զայն : Լրագիրը կ'աւելցնէր թէ այս յուսահատական արարքը պէտք էր վերագրել խղճահարութեան : Օր . Գ . Ժ . . . կը պատկանէր շատ պատուաւոր երկրագործ ընտանիքի մը : Իր ապրած թեթեւարարոյ միջավայրէն ազգուած՝ սիրային արկածներ ունեցած էր : Արեւելեան Ֆրանսայի լիսէի մը մէջ ուսուցչական պաշտօն վարող իր մէկ քրոջ ժամանումը իրեն յայտնեց իր անկումը : Վրդովուած , շփոթած , գիտնալով որ մայր պիտի ըլլայ , Օր . Գ . Ժ . . . անձնասպան եղած էր :

Անտոէ դժուարութիւն չկրեց ճանչնալու սկզբնատառերուն տակ ծածկուած անունը : Մանկամարդ աղջիկը Բէ փողոցի վաճառատունը մանելէ առաջ , իր մէկ ազգականին տունը՝ անոր զաւակներուն հսկողն էր : Գաւառէն նոր եկած էր : Ինքը՝ Անտոէն էր որ քանի մը ամիս առաջ վաղանցիկ քմահաճոյքով մը հրապուրեր էր զայն : Յետոյ զէպի Արեւելք բաւական երկարատեւ ուղեւորութեան մը միջոցին հետզհետէ լքեր և վերջը բոլորովին մոռցեր էր :

Գիւղական պանդոկի այս սրահին լոռութեանը մէջ , անցեալը կը նորոգուէր իր բոլոր զձառութիւնով , և կը կանգնէր իրեւեւ զատախազ : Այն զոհերուն մէջէն որոնց նոյնիսկ անունը մոռցած էր , ահաւասիկ մէկը՝ որու յիշատակը կը տնկուէր իր գիմացը : Ոճրագո՞րծ մըն էր ինքը : Մանկամարդ գործաւորուհին արիւնը մասամբ իր վրայ կը ժայթքէր : Անոր կիզիչ հետքը կը զգար ձեռքերուն վրայ :

Երիտասարդը զադրեցաւ ուտելէ : Վերյիշումը կը շարունակուէր անողաքաբար . երբեք այսքան սաստօրէն զդացած չէր թէ ո՞րքան ուժ կար՝ կամքէ անկախ կերպով անցեալի այս շաւագին վերյիշումին մէջ : Մինչդեռ իր

շաւագնած սիրտը կը մրմնջէր . «Բաւական է» , օտար ձայն մը կը թուէր պատասխանել՝ «Ո՞չ տակաւին» : Մի առ մի չարաղէտ յիշատակները կ'ելլէին իրենց դագաղէն : Կարծես իրար կը կանչէին : Յետոյ՝ տեսակ մը մոայլ շղթայով միացած՝ կը դառնային Անտոէի շուրջը , կը մօտենային անոր , կը գրկէին , կը սեղմէին : Շանզ'ելիզէի իր յարկաբաժնին մէջ , այն տագնապին սկիզբը որ զինքը մինչեւ այստեղ բերած էր , ճանչցած էր զուր տեղը իր երիտասարդութիւնը զեղիսութեան մէջ անցուցած ըլլալու վիշտը : Բայց հիմա խղճի խայթն էր որ կուգար : Եւ ի՞նչ խղճահարութիւն : Անտոէ կը զգար որ մահացու կերպով վրդովիչ էր ան , և տեւական պիտի ըլլար :

Քանի՛ կ'անցնէին վայրկեանները , փոթորիկը՝ փոխանակ նուազելու , աւելի կը սաստկանար : Ի զուր կը փորձէր հակազդել , մէջ բերելով ընդունուած սովորութիւնը , և խիզճը քնացնող հազարումէկ իմաստակութիւնները , որոնցմէ կազմուած է օրուան տափակ բարոյականը . այս մեղմացուցիչ գեղերը , որոնք երբեմն այնքան ազդեցիկ էին , հիմա ո եւ է աղդեցութիւն չունէին այլեւս :

Շատ չանցած , անձնասպանութեան դիմոզ մանկամարդ աղջկան դիմագծութեան քով եկաւ կեցաւ Տընիզի անուշ գէմքը : Այս վերյիշումը , որ այնքան քաղցր էր Անտոէի , առաջին անգամ ըլլալով ցաւասիթ եղաւ անոր : Եթէ Տընիզ գիտնա՞ր , պիտի ներէ՞ր արդեօք : Եւ եթէ ներէր իսկ , ինքը՝ Անտոէ՝ պիտի գտնէ՞ր սրտի հանդարտութիւն :

Մարդկայնօրէն ո եւ է ելք չկար : Ո՞չ ոք կարող էր չնջել անդարմանելին : Ո՞չ մէկ ձեռք , նոյնիսկ Տընիզի ձեռքը , չէր կրնար քիչ մը խորունկ խաղաղութիւն ձգել այս այլեւս վրդովուած խղճին մէջ : Անիծեալ անցեալէն հիմա և միշտ պիտի բարձրանային սրտակեղեք յիշատակներ , ջախջախիչ ամբաստանութիւններ :

Պանդոկին առջեւ հանրակառքը կանգ առաւ : Բաց գոյն դեղին ներկուած և երկու ձի լծուած էր : Ապակեփեղեղերէն

մէկուն վրայ, կարմիր գրերով գրուած էին անուններն այն գիւղերուն ուր կը հանդիպէր կառքը, կառապանը մըտրակը կը շաչեցնէր, ինչ որ իր մեկնումի նշանն էր:

Երբ Անտոէ կառքին մօտեցաւ, ներսի վեց տեղերը բանուած էին սեւեր հագած զիւղացիներու կողմէ, որոնք շրջականերէն եկած էին քիչ առաջ կատարուած յուղարկաւորութեան համար: Կառավարը պարտպ տեղ մը ցուց իրեն՝ կառքին յառաջակողմը: Երիտասարդը ցատկեց երեք սանդղաստիճաններէն վեր, և նստաւ կառապանին ետին, փայտէ նուտարանի մը վրայ, ամէն կարգի բեռներու մէջտեղ: Կառքը ճամբայ ելաւ, կառավարը ծանօթերգի մը յանկերգը կը մրմնջէր:

Դաշտը լուռ էր: Կառքը, իր խուլ աղմուկովը միայն կը վրդովէր գիշերուան լոռութիւնը: Այս վճիտ, անխոռվ հանդարտութիւնը, զոր իրիկուան պահուն կ'ունինան ամայի դաշտերը, փոխանակ խաղաղեցնելու Անտոէի խիզճը, աւելի կը վրդովէր զայն: Լաւագոյն պիտի սեպէր մըտրակող անձրեւ մը, ճամբան եղերող կաղամախիները իրենց հաստ արմատէն ծռելու կարող սաստիկ հով մը, ինչպէս խզճի խայթը կ'աւերէր իր հոդին:

Արդ, քանի՛ կը խորամխուէին լոին ճամբաներուն մէջ, լոին հանդարտութիւնը աւելի՛ կը շեշտուէր: Զառիվեր մը հասնելուն, ձիերը դանդաղցուցին իրենց ընթացքը. աւելի լաւ շունչ առնելու համար, կամաց կամաց կը քալէին: Գետինը խոնաւ էր, և անիւներուն ճայնը այլեւս չէր լրսուիր. աջ կողմը լճակ մը կար, ձախ կողմը՝ շոճի անտառ մը. ամէն բան անշարժ կը թուէր, կարծես խաղաղութեան մեծաշուք, տպաւորիչ աստուածացում մըն էր: Երբեք Անտոէի հոգին այսքան խորապէս վրդովուած չէր: Այս վայրկեանին, անշուշտ, Բօթ շրջակայ խաղաղ բլուրներուն վրայ, Տընիզ զերծ էր այսպիսի սիրտ գալարող տառապանքէ մը: Անտոէ ո՞րքան կը բաղձար անոր մօտ գտնուիլ, անկէ ինսդրելու համար սրտի խաղաղութեան գաղանիքը, որովհետեւ սէրը, առանց ներքին խաղաղութեան, անկատար սէր մըն էր: Անտոէ հիմա՛ կը զգար

Գ. Մ Ա Ս

Ա.

Յաջորդ օրն այն իրիկուան, որուն յիշատակը բնաւպիտի ջնջուէր իր միտաքէն, Անտոէ անկողնէն ելաւ ընկածուած վիճակի մէջ: Խղճահարութիւնը վայրկեան մը չէր լքաներ զինքը: Առաւոտեան առաջին թղթաբերին երկառզ մը սատցաւ Ժաք Տիւրուայէն, որ մուտքի տոմս մը կը դրկէր անոր, իր առաջին բանախօսութեան համար որ նոյն օրը ժամը չորսին որոշուած էր: Երիտասարդը անփութօրէն մէկ կողմ զրաւ այդ երկառզը, որ սակայն շատ սիսեալիր ոճով մը գրուած էր, ինչպէս պիտի հասկնար ի վերեալիր ոճով մը գրուած էր, ինչպէս պիտի հասկնար ի վերեալիր ոճով մը գրուած էր: Այստեղ կը գտնուէին շատ երիտասարդներ, մանկամարդ աղջիկներ, նաեւ Հասուն տարիքէ քանի մը այրեր ու կիներ:

Եւ սակայն, որոշեալ ժամն հասնելուն, առանց լաւ գիտնալու թէ ինչո՞ւ և ի՞նչպէս, Անտոէ ինքզինքը կը զանէր համալսարանի բանախօսութեան սրահին մէջ որ հետզետէ կը սկսէր լեցուիլ: Այստեղ կը գտնուէին շատ երիտասարդներ, մանկամարդ աղջիկներ, նաեւ Հասուն

տարիքէ քանի մը այրեր ու կիներ:

Ժամը 4ին սրահ մտաւ Ժաք Տիւրուա որոտազին ծառագիտութիւնը, մասնաւորապէս ուսանողները ջերմօրէն յայտացին իրենց ուրախութիւնը, իրենց ուսուցիչը վերստին նեսնելնուն առթիւ: Բրօֆէսէօրը գլխու թեթեւ խոնարականելնունուն առթիւ: Բրօֆէսէօրը գլխու թեթեւ խոնարականելնունուն առթիւ: Բրօֆէսէօրը գլխու թեթեւ խոնարականելնունուն առթիւ: Այս ջերմ ընութեամբ մը չնորհակալութիւն յայտնեց: Այս ջերմ ընութեամբ մը չնորհակալութիւն յայտնեց:

դունելութիւնը յուղած էր զինքը, բայց չէր գինովցուցած: Իր ամբողջ էռթիւնը կը պարզէր ճշմարիտ խոնարհութեան մը երեւոյ ը, կը գուշակուէր թէ ծափահարութիւններէ տարբեր բան մը կը փնտոէր ան:

Առաջին բառերուն իսկ շեշտուեցաւ այս տպաւորութիւնը: Բրօֆէսէօրը կը կարդար, կը թուէր թէ իր ձայնին բնական լրջութիւնն աւելցած էր այսօր. իր ոճին մէջ ալ կը նշմարուէր դիտումնաւոր և ժուժկալ զգուշաւորութիւն մը: Յայտնի ջանք մը կը տեսնուէր իր մօտ ամէն բան, իր դիրքը, ոճը, ձայնը ներդաշնակութեան մէջ զնելու ընտրած նիւթին հետ, որ էր Բասկալ:

Դասախոսութիւնը կատարուեցաւ Խորհրդածութեանց հեղինակին դարձին վրայ միայն զրեթէ: Առաջին մասի մը մէջ ժաք Տիւրոա յաջորդաբար պատմեց Բասքալի պերճ և հաճոյամոլ կեանքը, որ յուսախաբութեանց և տիրութեանց շարք մը եղած էր զրեթէ. յետոյ նկարագրեց անոր բնակութիւնն ի Բօո-Ռուայալ տէ Շան, ուր հուսկ ուրեմն գտաւ խաղաղութիւնը: Առաջին մասը որքան մոայլ էր, երկրորդ մասը՝ նոյնքան լուսաւոր: Այս վերջին մասը իրեն իրր պսակ ունէր Խորհրդածութեանց հեղինակին ծանօթ աղնաղակը՝ իր դարձի իրիկունը. «Ուրախութիւն, ուրախութիւն, ուրախութեան արցունքներ»: Մէկ հանգրուանէն միւսը անցքը վերլուծուած էր խորաթափանց յուղումով մը:

Դասախոսութեան երկրորդ մասին հետ կը փոխուին բանախօսին շեշտն ու ոճը, և կը գառնան նոււազ անձնական, բրօֆէսէօրը կը դադրի գրական քննադատ մը ըլլալէ և հիմա ներբողը կ'ընէ քրիստոնէութեան: Բասքալ ստուերին մէջ կը մտնէ, և դուրս կ'ելլէ դարձը: Ժաք Տիւրոա այդ յանկարծական կամ աստիճանական «Նոր Ծնունդ»ին մէջ ի վեր կը հանէ գերազոյն վերագարթումը:

Այս ներքին տառամին օտար մնալ՝ մարդ ըլլալէ դարձի կը նշանակէ, բառին խոկական իմաստով: Ա՛ն, միայն

ա՛ն է աղբիւրը ամէն ազնուականութեան և ամէն զեղեցկութեան: Ճշմարիտ կեանքը, հոս և վերը, ուրիշ բան չէ վերջապէս, եթէ ոչ փթթումը այս արմատական փոխակերպութեան: Դարձի շնորհիւ միայն կեանքը իմաստ մը կը ստանայ, խիզը կը գտնէ խաղաղութիւնը, և սիրտը՝ անսահման սէր մը որ զինքը կը գոհացնէ:

Բառերը կը յորդին հիմա, ճշմարիտ և ժուժկալ ոճով մը, և ներքին խորունկ յուղում մը կը համակէ հետադիտէ ունկնդիրներու աւելի մեծ թիւ մը:

Ժաք Տիւրոա կանգ կ'առնէ: Պահ մը կը կարծուի թէ գասախօսութիւնը վերջացած է: Եւ սակայն ո՛չ ոք կը շարժի տեղէն: Նոյնինքն բրօֆէսէօրն ալ անշարժ կը մնայ, Քիչ յետոյ կը վերսկսի խօսիլ՝ դիմագծութիւնն այլայլած իր խոր յուղումէն, Ա՛լ չի կարդար, քաղցր ու քիչ մը նուազուն ձայնով մը, զինքը շրջապատող բարեկամ ունկնդիրներուն կ'ընէ խոսափանութիւն մը, ի՛ր իսկ դարձին պատմութիւնը: Առաջին անգամ ըլլալով կը պատմէ հրապարակաւ, խօսակցութեան ձեւով, իր հիւնգութիւնը, իր խզի վրդովումները, իր բնակութիւնը գերմանական Զուիցերիոյ քրիստոնեայ տան մը մէջ, իր պայքարները, իր հապարտութիւնը, և վերջապէս իր զզումը, որուն կը հետեւի վերջնական ազատազրումը: Այդ օրէն ի վեր իր կեանքը հետու է անշուշ ըլլալէ այն ինչ որ պիտի ուզէր, ունեցած է իր թշուառութիւնները, իր տպեղութիւնները, հրապարակաւ կը յայտնէ իր ամօթահարութիւնը: Եւ սակայն ներքին խաղաղութիւնը հեռացած չէ իրմէ. կը զբայ թէ անոր ժայռին վրայ կը գտնուի: Ատէ դուրս ամենայն ինչ կեզծ է և զուր:

Այս անակնկալ խոսափանութեան առջեւ ունկնդիրներն ապշահար կը մնան: Բրօֆէսէօրին յուղումը անհատապէս հաղորդուած է իւրաքանչիւր ունկնդրի: ա՛յնքան անկեղծութիւն, նաեւ համեստութիւն կայ այս խոսափանութեան մէջ: Յայտնի կը զզացուէր թէ Ժաք Տիւրոա

ո՞ր ասօինան հարկադրուեր էր պայքարիլ, յաղթելու համար իր ինքնամփոփ բնաւորութեանը, որպէսզի այսպէս ամէնուն առջեւ պարզէ իր ներքին կեանքը։ Ասիկա կ'ընէր պարտականութիւնը կատարելու համար, Բասքալէ վերջը իր անձնական վկայութիւնն ալ տալու համար Աներեւոյթին գեղեցկութեան։

Խոսքը վերջացնելէ ետքը, մեղմիւ կը թողու իր տեղը։ Ու եւ է ծափահարութիւն չի գար վրդովել սրահին խոր, տպաւորիչ լուսութիւնը։ Ամէն մարդ առւն կը դառնայ՝ հոգին վրդոված իր ամէնէն մաֆերիմ խորութեանց մէջ,

Անտոէի յուզումը շատ բուռն եղաւ, կարծես թէ այս բանախօսութիւնն իրեն համար եղած էր։ Նիւթը, կատարուած խորհրդածութիւնները, անձնական վկայութիւնները, ամէն բան, նախ խորապէս ազդեր էին իր վրայ, յետոյ յուզեր և վերջապէս համոզեր էին։ Այստեղ ամէն տարակոյս կը Փլէքր, ա՛լ չգտնելով ո եւ է յենակէտ։ Հաւատքը, կենդանի հաւատքը, Բասքալի և Ժաք Տիւբուայի ալ հաւատքը, կը հիմնուէր ներքին փորձառութեան մը վրայ։ Այս փորձառութիւնը կարելի էր։ պատմութիւնը կը հաստատէր զայդ։ Ինքն ալ ինչո՞ւ չպիտի ընէր իր կարգին այս դարաւոր փորձարկութիւնը։ Ինչո՞ւ ծունկի չպիտի այս դար։ Ինչո՞ւ իր խղճահար հոգին ամբողջովին չպիտի դնէր միակ աղաղակի մը մէջ, որուն թերեւ, պիտի պատախանէր այս կարեկից Անսերեւոյթը, իրեն համար աղօթած էր ապահովաբար իր մայրը, ինչպէս նաեւ Ծընիք։ Ինչո՞ւ համար հաւատքի և սիրոյ բոլոր այս աղօթքները պիտի չընդունուէին։

Այս բոլոր խորհրդածութիւնները ընելով հանգերձ, Անտոէ հասած էր Բէէնեի բարձունքները։ Հիմա կ'իջնէր իր նախասիրած մէկ ճամբայէն որ կը բարձրանար գէպի Ժիւոա։ Աստղերը մէկիկ մէկիկ կ'երեւային պայծառ երկնքի մը վրայ։ Իրիկունը յուրատ էր, դաշտը ամայի։ Այս լուսութիւնը ճնշեց իր վրայ։ Կանգ առաջ առաջ կը գտնէր իր հոգին մը պատճեն կատարած էր աղօթքները և անմատչելի գագաթի մը վրայ կամ լիճին խորքերուն մէջ։ Աստուածային ներուժն էր այս, ներուժ մը, որ վերջնական էր ու կատարեալ։ Անտոէ կը զզար զայս։ Ինչ որ մարդկային ո եւ է ձեռք չպիտի կրնար ընել, ինչ որ ո եւ է զոհողութիւն չպիտի կրնար իրագործել, աստուածային այցելութիւնը կատարեր էր։ Այս վայրկեանին, առանց ո եւ է ուսուցման, Անտոէ շատ բնական կը գտնէր իր հրաշալի պատագրումը։ Խաչին խորհուրդին վրայ մտածելէ առաջ, կը

յաբար, և կրթնեցաւ հինաւուրց կաղնիի մը բունին, Զեռքերը միացուցած, գլուխը խոնարհած, զգաց որ հոգիին վրայէն կ'անցնի խորունկ արտամութիւն մը, շատ աւելի դառն քան մինչեւ այն ատեն զգացածները։ Սարսուռ մը զգաց և սկսաւ լալ, Քանի մը վայրկեան երկար հեծեծանքներ ցնցեցին իր մարմինը։ Դլուխը կէս մը վեր առած, նայուածքը կորսուած աստղերուն մէջ, լուռ աղօթք մը բարձրացուց գէպի Անհունը, աղօթք մը, որ հեծեծանքներու մէջ կը թարգմանէր իր ներկայի վհատութիւնը, և ազատագրում կը խնդրէր։ Եթոյ կարծես զարթում մը ունեցաւ ցաւագին մզգաւանչէ մը ետքը։ Եւ ի՞նչ զարթում։ Աստղերը կարծես մօտեցած էին իրարու, մասնակցելու համար լոյսի այս տօնին։ Թէեւ լուսին չկար, բայց շրջակայ զաշտերը ողողուած կը թուէին լոյսով։ Եւ սա կայն դուրսի այս ճառագայթները տայոյն և ցուրտ էին ներքին լուսաւորման քով։ Այս նոր լոյսը, զուտ ներքին, ի՞նչ էր, ո՞ւրկէ կուգար։ Անտոէ չպիտի կրնար ըսել։ Այս ժամուն մէկ բան միայն գիտէր, այն թէ կատարեալ խաղաղութիւն մը, յարածուն ուրախութիւն մը կ'ողողէր իր հոգին։

Քիչ մը առաջուան այնքան սուր խղճի խայթը գոյութիւն չունէր այլ եւս։ Ա՛լ չէր զզար իր անցեալ խայտառակ կեանքի բեռան ծանրութիւնը։ Կարծես թէ աներեւոյթ Զեռք մը վերցուցած էր այդ բեռը յոգնած ճամբորդին ուսէն, և հեռուն նետած էր՝ անմատչելի գագաթի մը վրայ կամ լիճին խորքերուն մէջ։ Աստուածային ներուժն էր այս, ներուժ մը, որ վերջնական էր ու կատարեալ։ Անտոէ կը զզար զայս։ Ինչ որ մարդկային ո եւ է ձեռք չպիտի կրնար ընել, ինչ որ ո եւ է զոհողութիւն չպիտի կրնար իրագործել, աստուածային այցելութիւնը կատարեր էր։ Այս վայրկեանին, առանց ո եւ է ուսուցման, Անտոէ շատ բնական կը գտնէր իր հրաշալի պատագրումը։ Խաչին խորհուրդին վրայ մտածելէ առաջ, կը

վայելէր անոր գերագոյն չնորհը։ Փորձառապէս կը զգարթէ ի պատասխան իր զզջումին, երկնաւոր Հայրը կը մոռնայ, կը քաւէ։ Բանի որ թագաւորներու թագաւորը կը հաւանէր միանալ իրեն պէս թշուառի մը, անշուշտ կը ներէր ալ իրեն։

Բայց աւելին կար։ Ի՞նչպէս երգել ներքին մեծ զարթումները։ Եւ յիրաւի, Անտոէ կը զգարթէ իր հոդին բոլորովին տարբեր բնաւորութիւն մը զգեցած էր։ Մինչ երբեմն ցուրտ և անշարժ էր ան, հիմա կը փթթէր՝ կարծես ամառնային օրուան մը եղկութեան մէջ։ Խանդաղաաանքի մթնոլորտ մը կը հրդեհէր երիտասարդին սիրու։ Անհունը կը յայտնուէր իրեն փորձառապէս։ Անտոէ կը զգարթէ անսահման սիրոյ մտածում մը կը վարէր աշխարհներու ընթացքը։ Աէրը մագնիսի մը կը նմանէր՝ իրաց սկիզբը և վերջը դրուած, և բոլո՛րը այս մագնիսէն կը ստանային շարժումը և կեանքը։ Այո՛, բոլո՛րը, իրերն և էակները, յուսախաբութիւններն և վիշտերը, յաղթութիւններն և խանդաղապութիւնները, տրամադրուած էին մղիլու համար մարդը՝ ի յայտ բերելու համար կեանքի այս արքայական դաշնաւորումը, և մասնակցելու անոր կամտորապէս։ Անտոէ ինքզինքը սիրուած զգալով Բարձրեալէն, հիմակ առանց միզի իրական սիրով մը կը զրկա, խառնուէր բոլոր արարածներուն, և մանաւանդ մարդոց՝ իր եղբայրներուն հետ։ Գալով Տընիզի, իրեն կը թուէր ան՝ իբրև նրեշտակային արարած մը որ ճամբուն անկիւնը դրուած էր, զինքը վարժեցնելու համար այս նոր կեանքին։ Ասունեալ այդ ճամբուն մէջ պիտի քալիքին քով քովի։ Այլ եւս մէկ հոգի մը միայն պիտի ըլլային, և ոչինչ պիտի կրնար բաժնել զիրենք, ո՛չ կեանքը և ոչ մահը։

Անտոէ տուն դարձաւ. փորձեց յուշագրել այս ներքին առամք։ Թուղթին վրայ զետեզեց մարդկային խեղճ բառեր, որ խիստ անկատար կերպով կը թարգմանէին զգացուած

իրականութիւնները, Նորէն կարդաց զանոնք. ո՛րքան պազ էին. թուղթն առաւ և կրակը ձգել ուզեց. և սակայն պահեց զայն։ Ասիկա ճիշդ ծանօթագրութիւնը չէր աստուածային այցելութեան, բայց բան մըն էր վերջապէս։ Թուղթը ծալլեց խնամով և թղթապանակին մէջ զրաւ։

Այն ատեն ձեռք առաւ Աւետարանը զոր օր մը իրեն տուեր էր Տընիզ, և աչքէ անցուց։ Ասիկա յայտնաւթիւն մը եղաւ. ինչ որ երէկ կը ճանձրացնէր զինքը. հիացում կը պատճառէր այսօր։ ինչ որ նախորդ օրը մութ կ'երեւար իրեն, այսօր յստակ, վճիտ էր բացարձակապէս։

Ամրող երեկոյիթը խանդաղառ հրճուանքի ժամեր եղան իրեն. Անտոէի սրտին խորէն կը բարձրանային փութանակի խանդաղառ չնորհակալութեան խօսքեր։ Հոգիներու այս Հօրը, որ անգամ մըն ալ խոնարհած է զէպի անտուակ մը, կը յանձնէր հիմակ ամէն բան՝ կատարեալ վստահութեամբ. իր կեանքը, նաեւ կեանքը անոր որ առաւել քան երբեք իր հոգիին հոգին էր։ Անոր համար առողջութիւն կը խնդրէր խորին ջերմեռանդութեամբ։ Իր խանդաղառութեան մէջ կը կարծէր տեսնել Տընիզը որ կը քալէր իր թեւը մտած, ուժը տեղը եկած էր. իրենք երջանիկ կեանքով կ'ընթանային, բարիք զործելով իրենց շնորհը և ուրախութիւն սփուելով ամէն կողմ, Յետոյ երազանքը կ'անհետանար. հակառակ իր ջերմեռանդ աղօթքին, անոր ընդունելութիւնը խնդրական կը մնար, և Անտոէ այն ատեն Բարձրեալին կամքը կ'ընդունէր իրեն և մանկամարդ աղջկան համար հաւասար պէս, ինչ որ ալ ըլլար։ Գիտէր հիմա թէ, ինչպէս կ'ըսէ Ս. Գիրքը, «բարի, հաճելի և կատարեալ» է այդ կամքը։

Յաջորդ առտուն կանուխ ոտքի վրայ էր Անտոէ։ Թանձր մառախուղ մը կը ծածկէր զաշտր։ Հազիւ կարելի կ'ըլլար նշմարել պարտէզին ծառերը, Նախորդ իրիկուան խանդաղառութիւնը մեղմացած էր քիչ մը, բայց առողջ, խորունկ զուարթութիւն մը կը լայնցնէր իր հոգին։

Առաւոտեան թղթաբերը Տիկ. ար Կօֆանէն նամակ մը
բերաւ երիտասարդին: Տընիզ աւելի լաւ էր. Ֆուժէսի մէջ
տեղաւորուած էին գրեթէ բոլորովին. անհամբերութեամբ
իրեն կը սպասէին:

Անտոէ կատարելապէս երջանիկ էր: Որոշեց յաջորդ
օրն իսկ մեկնիլ Բօ: Գալով Ժընեւի մէջ անցընելիք վեր-
ջին օրուան, կը յուսար Ժաք Տիւբոայի Ընկերակցութիւ-
նը վայելել: Այժմէն կ'ուրախանար զայն տեսնելու և հետը
խօսակցելու հեռապատկերէն:

Անմիջապէս հեռաձայնեց Բրօֆէսորին: Երկուքն ալ
որոշեցին հետիոտն Մօնտիտիյէ երթալ ճաշելու: Թուամ-
ուէյի գրասենեակներուն մէջ ցուցադրուած հեռագիր մը
կը ծանուցանէր թէ արեւը կը Փայլ: Սալէվի վրայ: Տե-
սարանը գեղեցիկ պիտի ըլւար ապահովաբար. ամէն պա-
րագայի մէջ իրենց հանդարտութիւնը պիտի չվրդովէր:

Դաշտին մէջ մասախուղը քաղաքէն աւելի խիտ էր:
Խիստ համելի էր իրենց՝ քայել այսպէս, առանց բան մը
տեսնելու և առանց ուել է մէկէն նշմարուելու: Այսպիսի
առանձնութիւն մը շատ յարմար կուգար մտերմական խօ-
սակցութեան զոր սկսան անմիջապէս: Ժաք Տիւբոա,
առանց բառ մը արտասանելու և մեծ յուզումով մտիկ
ըրաւ Անտոէի պատմութիւնը: Սրտագին մասնակցեցաւ
անոր ուրախութեան: Այս մտերմասացութիւնը, հոգիի
այս խնամութիւնը զիրենք աւելի՛ սեղմ կը միացնէր մէկ
օրուան մէջ, քան տարուան մը աշխարհիկ յարաբերու-
թիւնները: Այս բարեկամութեան ուխտը կարծես լաւա-
գոյն կերպով ստորագծելու համար, երկու երիտասարդ-
ները գրկախառնուեցան: Ժաք Տիւբոա շատ բնական շեշ.
տով մը խօսեցաւ Տընիզի վրայ, որ մեծ ուրախութիւն
պիտի զգար Անտոէի դարձին երջանիկ լուրն առնելով:
Անտոէ կը յուսար այդ լուրն անձամբ տալ:

Սալէվի գագաթը հասնելնուն, գացին այն պանդոկը
ուրկէ սովորաբար կը տեսնուին Ժընեւը. լիճը և Ժիւուան:

Կէս օր էր. տեսարանը սքանչելի էր: Վերը՝ հիանալի կեր-
պով վճիտ երկինք մը և շողարձակ արեւ մը: Վարը՝ մշուշի
ծով մը: Ո՛չ քաղաքը կը նշմարուէր և ոչ լիճը, այլ միմիայն
մոխրագոյն և շարժուն մակերես մը: Վայրկեաններ կ'ըլ-
լային որ արեւը որոշեալ կէտի մը վրայ ցրուել կը թուէր
այս անթափանց մշուշի կոյտը, բայց անմիջապէս վերջը
խաւարը կը յաղթանակէր և լոյսը ետ ընկրկիլ կը թուէր:
Այս պատկերը շատ գրաւիչ էր, և երկու բարեկամները կը
դիտէին զայն՝ ճաշելով հանդերձ: Ժամը մէկին միջոցները
քանի մը վայրկեանի մէջ լոյսը ցրուեց մառախուղը, և
հեռուն նշմարուեցաւ քաղաքը՝ շողչողուն առաստաղներով,
լիճը՝ իր կապոյտ ջուրերով, և Ժիւուան որ կը բարձրա-
նար սեպաձեւ, վեճափառ, բարձր պարիսպի մը պէս՝ արե-
ւէն ոսկեզօծուած:

Վայրկեան մը լուռթենէ ետքը, երկու բարեկամները
փոխանակեցին իրենց ապաւորութիւնը: Տղու մը պէս
կ'ըմբոչինէին այն ուրախութիւնը, զոր բնութիւնը կը
հազորդէ մարդուն՝ ներքին խաղաղութեան ժամերուն:
Իրերու գեղեցկութիւնը մասնաւրապէս յուզիչ էր այդ
օրը իրենց համար: Եւ յիրաւի, խորհրդանիչը շատ թա-
փանցիկ էր, վսեմօրէն կը պատկերացնէր երէկուան տռա-
մը: Սրտին մէջ, ինչպէս դաշտին մէջ, արեւուն բարերար
ազդեցութեամբ, — Աստուած ալ արեւ մը չէ՝ խաւարը
կ'ընկրկի, յետոյ կը ցրուի, և այն ատեն ամէն կողմ,
հոգիներուն՝ ինչպէս առարկաններուն մէջ, կը տարածուի
օրինեալ պայծառութիւն մը և յաղթական ուրախութիւն
մը: Ահա՝ այս պատճառով է որ իրենց աչքին առջեւ պար-
զուած տեսարանը կրկնապէս գեղեցիկ և յուզիչ թուեցաւ
այս երկու հաւատացեալ հոգիներուն համար:

Բ.

Ժամբ առտուան ութն էր, երբ Անտոէ Բօ հասաւ։ Մինչ հանրակառքը կ'առնէր իր բեռները, քալելով ելաւ այն խորտուբորտ ճամբէն որ կը առնի երկաթուղոյ կայարանէն Հարաւային պուլվառը, որուն վրայ իշխող դիրք մը ունի կասիօն պանդոկը։ Թէեւ նոյեմբերի վերջն էր, բայց տաքուկ օդ մը կար այն առտուն։ Հակառակ ասոր, պուլվառը ամայի էր։ Հիւանդները, նաեւ ժամանցի համար պատողները աւելի ուշ կուգային։ Այս կէս առանձնութեան մէջ երիտասարդը կ'ըմբոշնէր հիւանալի դաշտանկարը։ Վարը կը հոսէին աղմկալից կավ գետին ջուրերը։ Հեռուն աստիճանաբար կը բարձրանար բլուրներու գոտի մը, որոնք կարծես իրը դիտակ կը ծառայէին Պիրենեան լեռներուն։ Մտուգիւ տպաւորիչ է Պիրենեաններու այս զրեթէ ուղղածից կատարը, երբ կը շողշողայ աշնան արեւուն տակ։ Ընդհակառակն մերձակայ բլուրները չնորհալի են իրենց թեթեւորէն բոլորչի կորութիւններով։ Այդտեղ, այդ բլուրներէն մէկուն վրայ պիտի գտնէ ընդհուպ Տընիզը, որուն ներկայութիւնը իտէալ գեղեցկութիւն մը կուտայ զիւզանկարին։

Ժամը տասնին միջոցները քանի մը շրջագայողներ երեւցան պուլվառին վրայ։ Արեւը յամրօրէն կը բարձրանար հորիզոնին վրայ։ Անտոէ նորէն կարդաց Տիկ։ Տը կօֆանի վերջին նամակը, լաւ եւս՝ Տընիզի աւելցուցած Յետ դրութեանը։ Մանկամարդ աղջիկը յստակօրէն կը բացատրէր այն ճամբան, որուն պէտք էր հետեւիլ Բոյէն Ֆուժու երթալու համար։ Ցուցումները ճշգրիտ էին, մանրակիտ։ Ատոնց չնորհիւ Անտոէ չէր կրնար մոլորիլ։ Ուստի

որոշեց ճամբան հետիոտն երթալ։ Քիչ մը քալելով՝ պիտի անցնէր զիշերուան ճամբորդութեան իր լոգնութիւնը։ Եւ յետոյ, մինակ պիտի ըլլար իր երազանքին հետ։

Մեկնեցաւ Հարաւային պուլվառէն, կավ գետը անցաւ քաղաքը արուարձաններուն միացնող կամուրջէ մը, և շուտով հասաւ բաց դաշտը։ Շատ չանցած ճամբան զառիվեր կ'ըլլար։ առաջին բարձունքներէն դիտուելով, դիրքը հիւանալի տեսարան մը կը պարզէր։

Բայց ի՞նչ նշանակութիւն ունին իրերը, նոյնիսկ ամենազեղեցիկները, սիրող սրտերու համար։ Անոնք սրտի հրճուանքին լուսապասկ մը կը կազմեն, բայց յառաջ չեն կրնար բերել այդ հրճուանքը։ Անտոէի հոգն էին տեսարանին զարդերը, էականը Տընիզն էր։ Իրէն համար անհունօրէն յաւագոյն էր լաւ։ Քաջառողջ գանել զայն՝ բոլորվին մերկ տեղի մը մէջ, քան թէ ուժէ ինկաձ՝ ամենազեղեցիկ եսարան վայելող երկրի մը մէջ, Ուստի քանի՛ կեղեցիկ եսարան վայելող երկրի մը մէջ, Ուստի քանի՛ կը յառաջանար, իրերը իր աչքէն կ'անհետանային կարծես։ Կը ուրիշ բան չկար ներէ ոչ մանկամարդ աղջիկը։ Կ'երեւած կայէր զայն՝ այստերը գոյն եկած, շարժուածքը դիւրաթեք՝ կայէր զայն՝ այստերը գոյն եկած, շարժուածքը դիւրաթեք՝ նուալկոտ։ այսպէս կուգար զիմաւորել զինքը, ձեռթէեւ նուալկոտ։ Յետոյ յանկար, առանց պատճառի, միշտ քը բռնէր... Յետոյ յանկար, առանց պատճառի, միշտ երազանքի մէջ, երեւան կ'ելլէին սիրահար սրտերու յատուկ մտահոգութիւնները։ Տընիզ չէր երեւար ճամբուն վրայ, տանը մէջ վակուած կը գտնէր զայն, տժգոյն, մըս, կոտ, ի զուր փորձելով տաքնալ նոյեմբերի տմոյն արեւին տակ։

Վերջապէս զիւդ հասաւ, որ կազմուած էր պարզուկ եկեղեցիէ մը, շուրջն ունենալով խեղծուկ երեւոյթով տուներ։ Ադկէ անդին զարիվայր էր։ Զախ կողմը գեղեցիկ բըներ, նակարան մը կ'երեւար, ճամբուն եղերքը գանուող պատը, պարտէզին վրայ բացուող վանդակորմը, այս բոլորը յստակորէն կը ցուցնէին թէ ֆուժէոն էր այն։

Իբրեւ ուրախութեան պատճառաւոր մը, նախ երեւցաւ

շունը, Ֆիտէլ, ուրախութենէն սարսոռւն, յետոյ Տընիզ։ Անտոէ ջերմագին սեղմեց մանկամարդ աղջկան ձեռքը։ Տընիզ անոր թեւր մասւ, և յամր քայլերով դէպ ի տուն ուղղուցան։ Մանկամարդ աղջիկը անոր ցուցուց այն նըստարանն ուր կուգոր կը նստէ, յաճախ, և որ ձորակին վրայ կը նայէր։ Պէտք չունէին նկարագրելու այն հրծուանաքը զոր կը զգային իրար տեսնելով։ Իրենց շուրջը ամէն ինչ կը թուէր շքեղացնել այս ժամը, որուն այնքան անհանքերութեամբ կը սպասէին, և որ այնքան քաղցր էր հիմա։

Սպասելով ճաշի ժամուն, ճեմափայրին մօտ նստած Տիկ. տը կօֆանի քով, կը խօսակցէին։ Անտոէ աւելի յաւ կը գտնէր Տընիզը. քիչ առաջ, երբ իր թեւին կը կրթնէր, զգայած էր թէ իր գնացքը աւելի՛ հաստատոոն է, Եւ հիմա իր յացգոյն շրջագգետին մէջ աւելի՛ գեղեցկացած կ'երեւար։

Գալով Տընիզի, բոլորովին փոխուած կը գտնէր երիտասարդը, առանց կարենալու ճշգել թէ ինչի՞ մէջ կը կայանար այդ փոփոխութիւնը։ Աւելի՛ մօտիկ էր իրեն, և կարծես առաջունէ աւելի գեղեցիկ։ Նայուածքը աւելի՛ վընիտ էր, և իր էութեան ամբողջութիւնը աւելի՛ քաղցրութիւնը որ ունէր։ Այս քաղցրութեան զգացողութիւնը շիկնեցուց Տընիզը։

Քանի՛ կը խօսէին միասին, Տընիզ ա՛յնքան աւելի զգայի կը գտնէր փոփոխութիւնը։ Անտոէ ամէն բանի վրայ կը խօսէր, մասնաւորապէս բնութեան վրայ, բայց առաջուրնէ տարբե՛ր կերպով։ Մինչդեռ առաջ իրերը դուրսէն տեսնել կը թուէր, հիմա անոնց ներքինը կը տեսնէր։

Անտոէ Տընիզի աչքերուն մէջ կը կարդար այս յայտնութիւնը, և չէր զարմանար, ընդհակառակն ուրախ էր որ պիտի կրնար բնդհուալ անոր ըսել թէ հիմա իրեն հետ միեւնոյն եղերքին վրայ կը գտնուի։

Ճաշէն վերջը Տընիզ առաջարկեց պտոյտ մը ընել դաշտին մէջ։ Յետմիջօրէն պայծառ էր և արեւոտ։ Պղտիկ շաւիդներէ անցնելով հասան գլխաւոր ծառուղին, որ ամբողջ

երկայնքով կալուածին շուրջը կը դառնար։ Զախ կողմը փաղնիի անտառ մը իբրև պատուար կը ծառայէր հիւսիսի հովին զէմ։ Աջ կողմը կը տարածուէր մեծ մարդագետին մը, յետոյ սերմանուած հողեր, հոս հոն այգիներով ընդհատուած։ Մեծ ծառուղին եղերուած էր հողին վրայ բռւսած ծաղիկներով, հակառակ ցուրտ եղանակը յառաջացած ըլլալուն։ Բով քովի կը քալէին։ Քանի մը թուզուններ թուան՝ անոնց մոտենալուն վրայ։ Երբ հասան այն նստարանին մօտ որ ձորին վրայ կը նայէր, կանգ առին։

Տընիզ յոգնած էր. գէմքէն կը հասկցուէր։ Իր երջանիկ հոգին կ'երազէր անդադար վերանորոգուող ուժեր, բայց շուտով խոնջած մարմինը կը հակադրէր իր երազանքին։ Անտոէ, Տընիզի տժգունիը տեսնելով, թեւն առաւ զայն, և անոր նեցուկ ըլլալով առաջնորդեց մինչեւ մօտագայ նստարանը։ Նստան։ Կամաց կամաց, աղջկան թեթեւ անհանդատութիւնը անցաւ, բայց հակառակ ամէն բանի, թոյլ, տկար կը մնար։ Փատեցաւ, բայց ակամայ արցունքներ հոսեցան աչքերէն։ Որքա՛ն երջանիկ էր իր սիրելիին մօտիկը տեսնելով, և որքա՛ն տիսուր, չկրնալուն համար ըլլալ անոր՝ առողջութեամբ լեցուն նշանած մը, ինչպէս իր սիրտը լեցուն էր սիրով։ Երկուքն ալ լոեցին։ Անտոէ անոր կողմը ծոեցաւ, և համբոյր մը դնելով անոր տժգոյն ճակտին վրայ, ըսաւ։

— Տընիզ, կը սիրեմ ձեզ։

— Անտոէ՛, պատասխանեց աղջիկը։

Եւ այս անունին մէջ, զոր առաջին անգամ կ'արտասանէր անոր առջեւ, անհուն խանդաղատանք մը դրաւ։

Ասիկա եղաւ իրենց խորհրդաւոր նշանախօսութեան դաշինքը։ Իրենցմէ ոչ մէկը կը խարուէր։ Գուցէ երբեք չպիտի ճանչնային սովորական ընտանիքի մը հաճոյքները, Տընիզի առողջութիւնը շատ երերուն էր։ Այս լութեան մէջ հոգիի բոյն մը կը հիմնէին միայն։ Բայց անճառելի և կրօնական արարողութեան մը չափ հանդիսաւոր այդ ժա-

մուն մէջ, որ զրկախառնումի մը նման զմայլելի էր, ու
ուանց վերապահութեան շատ գեղեցիկ կը գտնէին ինչ որ
Աստուած իրենց կուտար: Այսուհետեւ լոին համաձայնու-
թեամբ մը, մէկ մէկու Տընիզ և Անտոէ միայն կանչեցին:
Ասիկա տեսակ մը նուիրագործում էր իրենց մտերմութեան:

Երկար լուսթենէ մը ետքը, Տընիզ ըստւ.

— Փոխուած կը տեսնեմ ձեզ:

— Աստուած բացաւ աչքերս, պատասխանեց Անտոէ Զարմացած և հիացած միանդամայն, Տընիզ շարունա-
կեց.

— Պիտի պատմէ՞ք թէ ի՞նչպէս:

— Այո՛, պատասխանեց Անտոէ պարզօրէն:

Եւ պատմութիւնը ըրաւ մէծ հանդիպումին:

Տընիզ ինքնամփոփ մտիկ կ'ընէր: Երբեք չէր զգացած
այսքան բարձր յուզում մը: Անտոէ հաւատցեալ մը եղած
էր. այս զիաակցութիւնը սիրոը կը լեցնէր հրճուանքով:
Կը զգար նաեւ որ իրենց սէրը կը թեւածէր տարբեր մա-
կարդակի մը վրայ որ նախորդէն աւելի բարձր էր: Եւ կը
հրճուէր այս բարձրացումէն որ այսուհետեւ անսահման կը
թուէր իրեն:

գ.

Անտոէ գիւղին միակ պանդոկը այցելութիւն մը տալէ
ետքը, որոշեց գալ հան բնակիլ: Հին, խոնարհ չէնք մըն
գրքը, բայց ատիկա փոխանակ հեռացնելու՝ զայն իրեն կը
չէր, բայց ատիկա փոխանակ հեռացնելու՝ միեւնոյն յարկին տակ
ձգէր, մանաւանդ որ այնտեղ զրեթէ միեւնոյն յարկին տակ
պիտի ըլլար Տընիզի հետ, աշխարհէն հեռո՛ւ, անո՛ր նուիր-
ուած, և Աստուծոյ ալ աւելի մօտ:

Երիտասարդին խորհրդապաշտ խանդավառութիւնը որ
օրրանն եղած էր իր կրնական կեանքին, կը մեղմանար
օրէ օր: Այդպիսի խանդավառութիւն մը երկար չի կրնար
տեւել, ատիկա մարդկային ուժէն վեր պիտի ըլլար:

Եւ արդէն կը գուշակէր թէ իր հոգեկան կեանքին
այս բարեշրջումը բարերար արդիւնք մը կ'ունենար:

Հաւատքին ամենէն աւելի պատշաճող գիրքը խոնար-
հութիւնն է, ինչպէս փորձառաբար պիտի հասկնար ամբողջ
կեանքին մէջ, Այս պատճառաւ, Աստուծոյ ձեռքը — զին-
կարքը բարձրագոյն կատարները հանելէ հտքը, — կը բերէր
կը գնէր սովորական մարզին մէջ: Եւ այստեղ, հաւատքը
զանգան խանդավառութենէ կազմուած է, որքան հնա-
գանդութենէ:

Ն... գիւղին մէջ անցուած առաջին շաբաթները Ան-
տոէի համար ինքնամփոփման շրջան մը եղան: Ասիկա իսկ
լաւ էր իրեն համար: Նախորդ ճամբան վերջացած էր: ա-
նիկա սարսափ կ'ազգէր իրեն: Նոր կեանք մը կը սկսէր:
Անտոէ կը բաղձար որ աղնիւ ըլլար այս կեանքը և օգտա-
կար: բայց յստակօրէն չէր տեսներ թէ ուրկէ պիտի անցնի
վաղուան ճամբան:

Պիտի սպասէր։ Սպասումի այս օրերը իրենց քաղցրութիւնը ունէին, թագուն հրապոյր մը հիմա նոր հաւատացեալը կը մղէր դէպի ներքին կեանքը։

Անտոէ կը նախազգար թէ գործը նուազ գեղեցիկ է քան երազը։ Ինչու երթալ հեռուն փնտուել կեանքը, երբ հոս, մօտիկ է ան։ Ուրիշ բան պէտք չէր ընէր, եթէ ոչ իր ներքին կեանքին մէջ ամփոփուիլ։ Այն տե՛ղ էր ապահով ապաստանը։ Այնտեղ չէ՞ր գաներ Աստուծոյ ներկայութիւնը սրտի խաղաղութեան մէջ, և Տընիզի սէրը՝ իր սարսուռներուն մէջ։ Եւ յետոյ, երկար ժամեր կ'անցընէր հիւանդ աղջկան մօտ։

Տընիզի առջեւ առանց քողի կը պարզէր իր հոգին։ Անոր առջեւ բարձրածայն խօսելով, լաւագոյն կերպով կը խորհէր, Անոր հետզհետէ կ'ըսէր իր խարխափումները, նաև ապագայի իր տարտամ ծրագիրները։ Իր կորովի հաւատքը հիացումի մէջ կը թողուր Տընիզը։ Անտոէ ի զուր կը ջանար ին քզինքն ստուերի մէջ թողուր, խոնարհ դիրք մը առնել։ Տընիզ կը զգար թէ իմացականապէս շատ զօրաւոր է ան, և այսուհետեւ իր նեցուկը, առաջնորդը պիտի ըլլայ։

Տոքորը շաբաթը երեք անգամ Բօ կուգար։ Նոյեմբերի վերջին օրերուն, աղջկան վիճակին մէջ թեթեւ բարւուքում մը նշմարեց, և թոյլատրեզ որ կառքով պտոյշներ ընէ։

Անտոէ անձամբ Բօ զնաց ձի և կառք գտնելու։ Առաջին պտոյտը «Ցուժէռի» մէջ ամէնուն համար ալ հշմարիտոնի օր մը եղաւ։ Զգախէժ պատուած անիւներով վիելորիան կառքին մէջ նստած էին Տընիզ, հօրաքոյրը և Անտոէ։ Լեռու ձորերէ կազմուած այս երկրին մէջ տեսարանը կը փոխուի անդադար։ Ինչ որ կը հճուեցնէր սակայն Տընիզի սիրաը, ո՛չ այնքան բնութեան տեսարաններն էին, որքան իր կրկին գործօն կեանքի դասնալը։

Այս պտոյտներու միջոցին, երկու երիտասարդները երեմն կանգ կ'առնէին, այցելելու համար աղքատ հիւանդի մը, և այնտեղ է որ կ'ապրէին իրենց սիրոյն ամենէն պայծառ ժամերը։

Արդէն ամէն օր կը զգալին թէ իրար առաջուրնէ տարբեր և լաւագոյն կերպով կը սիրէին։ Իրենց սիրտերը միեւնոյն զեփիւռէն ուռեցած, աւելի սեղմ գրկախառնումով մը կը գառնային իրարու։ Իրենց հոգիները միեւնոյն ըընոյթն ունէին։ Իրենց յարաբերութեան մէջ ա՛լ չկար աններդաշնակութիւն։ և ո՛րքան աւելի խորունկնար, այնքան աւելի քաղցրութիւն կը ստանար իրենց հաղորդակցութիւնը։ Հիմա իրենց սէրը աւելի չքեղ պառզներ ալ առաջ կը բերէր, կը բարձրանար գէպի Աստուծած՝ իրբեւ արտայատութիւն իրենց երախտագիտութեան, և կ'իջնէր դէպի կը բախտագիտութեան ինքնաբուխ թափով մը։

Բարեգործական այօպիսի այցելութեան մը միջոցին, Անտոէ հանդիպեցաւ գիւղական երէցին։ Իբր 50 տարեկան, բարձրահասակ, նիհար մէկն էր, իր վրայ նայուածք մը նեաել կը բաւէր, հասկնալու համար թէ աշխարհիկ մարդու մը շարժուածեւերը ունէր։ Երիտասարդը բարեկամներէ իմացած էր թէ Արբա Տիւրօն տասը տարի Բարիզի մէկ լիսէին երէցը եկած էր, հիւանդուրիւնը հարկադրած էր զինքը հեռանալ մեծ քաղաքէն։ Երկու տարի Բոյր մէջ ապրելէ, մահուան աստիճանին հասնելէ, և հուսկ ուրեմն քիչ մը ուժը տեղը զայէ ետքը, հաստատուեր էր այս կորսուած գիւղին մէջ, ուր շատ բարիք կ'ընէր։ Ինք ալ աղքատ ըլլալով հանգերձ, անհրաժեշտէն ինքզինքը զրկելով, ամէնուն կը չուայէր իր բարիքները, Մշակուած միտք մը ունէր, և իր ժամանակը կը նուիրէր մասմբ ուսումնասիրութիւններու և մասմբ այցելութիւններու իր գիւղական ժողովուրդին, որ ցրուած էր շրջակայ բլուրներուն վրայ։

Թաքուն ձգողութիւն մը մօտեցուց այս երկու մարդուկը ուստի, քանի մը հանդիպումներէ ետքը, Արբայ Տիւրօն հաւանեցաւ Անտոէի այցելել՝ նոր հրատարակուածքանի մը գիրքեր առնելու համար անկէ։ Գիտէր թէ երիտասարդը բողոքական էր. բայց Բարիզի մէջ անցուցած

կեանքը, և բնականէն խորունկ ըմբռնումի տէր և ներողամիտ ոգին սորվեցուցեր էին իրեն՝ սիրել մարդիկը, զանոնք իրարմէ բաժնող հազարումէկ խոչնդուներէ վհր, որոնք յաճախ պայմանադրական բաներ են: Խօսակցութիւնը երկարեցաւ, մինչեւ այն տաեն վերապահութեամբ շարժած էին, և հազիւ շօշափած էին կարեւոր նիւթեր: Այս անգամ իւրաքանչիւրը այնպէս երեւցած էր ինչպէս որ էր. և այս փոխադարձ անկեզծութեան արտայատութիւնը՝ փոխանակ զիրենք հեռացնելու՝ աւելի՛ մօտեցուցեր էր: Իրենց միջեւ ուրեւ է թիւրիմացութիւն չկար: Իւրաքանչիւրը կը պահէր իր գաւանութիւնը, իր մատայնութիւնը, բայց, առանց իրենց խղճին հակառակ ու եւ է գաւանական կէտի մէջ տեղի տալու, գտած էին համաձայնութեան գետին մը: Երկուքն ալ թէեւ հաւատարմօրէն կապուած կ, մնային իւրաքանչիւրն իր եկեղեցիին, բայց գիտէին թէ անզամ են այն աներեւոյթ եկեղեցիին, որուն ծոցին մէջ, — մարդ կային պատաւարներէ անզին — կը հաղորդակցին հաւատքի և սիրոյ ծարաւի բոլոր հոգիները:

Անտոէ Տընիզի պատմեց Արբայ Տիւրոնի հետ իր տեսակցութիւնը: Ի մօտոյ զայն տուն պիտի բերէր:

Յաջորդ շաբթուն, Անտոէ «Ֆուժէռի» մէջ ծանօթացաւ Բողոքականներու հոգիւ Պ. Լըռուի, որ ժամանակ մը բացակայ, մնալէ ետքը, դարձեր էր իր երկիրը: Ն...ի համայնքը, որ հազարի մօտ բնակիչ ունի, իրը երկու հայրիւր բողոքական կը համրէ իր մէջ, Ասոնց եկեղեցին մերձակայ զիւղ մը կը զանուի, շատ հիս է, և աւանդութիւն մը կ'ըսէ թէ նոյն ինքն ժամն ա'լլապրէի խնամքին տսկ չինուած է:

Փոքրիկ հօտը հաւատարիմ կը մնար իր կրօնական սովորութեանց: Կիրակի օրերը, կանոնաւորապէս, եկեղեցին կը յեցուէր գիւղացիներով: Տիկ, տը Կօֆան և ինքն-տոէ՛ քանի մը անզամ ներկայ գտնուած էին պաշտամունքին: Տընիզ հարկադրուած էր աղկէ ետ կենալ, իր առողջական վիճակին պատճառով:

Պ. Լըռու իբր եօթանասուն տարեկան էր, Բնիկ Պէտանցի էր, և պաշտօնավարութեան ամբողջ շրջանը անցուցած էր այս գիւղին մէջ: Միջահասակ էր, սպիտակ մօրուք մը քաղցրութիւն կուտար կուտար իր գէմքին, որ բնականէն մելամազծոտ էր: Կը սիրէր դաշտի աշխատութիւնները: Երկիցամազծոտ էր, ըրգապատող պարտէզը խնամով յարդարած էր: Երկու խոշոր հատորներ եւս հրատարակուծ էր երկրի այն մեջուն ուր կ'անցնէր իր կեանքը. և իր աշխատութիւն: անկիւնը ուր կ'անցնէր իր կեանքը. և այց արձէքէ ները, թէեւ այնչափ հոչակ հանած չէին, բայց արձէքէ ները, թէեւ այնչափ հոչակ հանած մըն էր: Իր զուրկ չէին: Իր կեանքը կենդանի օրինակ մըն էր: Իր զուրկ չէին: Իր կեանքը կենդանի օրինակ մըն էր: Իր զուրկ չէին: Անտու պաշտօնութիւնը ամուր էր, պայծառ, նաեւ թոյլատու և ներողամիտ:

Քանի՛ կանցնէին օրերը, Անտոէ աւելի՛ կը համակրէր չովիւին. ասիկա արդիւնքն էր ոչ այնքան իրենց մտքի խնամութեան — որովհետեւ իրարմէ շատ տարրեր էին, — սակաւ մուռ իրազութեան որ Պ. Լըռու մեծ հոգածութիւն որբան այն իրոզութեան որ Պ. Լըռու մեծ հոգածութիւն որ Տընիզի: Ծերունին յաճախ կուգար «Ֆուժէռ» ցոյց կուտար Տընիզի: Ծերունին յաճախ կուգար «Ֆուժէռ» այն փափուկ և գածութիւնը որով կը շրջապատէր հիւ անդր, նաեւ իր պատշաճօրէն րսուած քաղցր խօսքերէ՝ ւանդր, նաեւ իր պատշաճօրէն րսուած քաղցր խօսքերէ՝ բարերար ազդեցութիւն մը կ'ընէին մանկամարդ աղջկան բարերար ազդեցութիւն մը կ'ընէին մանկամարդ աղջկան բարերար ազդեցութիւն էտքը, չովիւր բարոյագրայ: Իւրաքանչիւր այցելութենէ ետքը, չովիւր բարոյագրայ: Իւրաքանչիւր պիճակի մէջ կը թողուր Տընիզը, և պէս աւելի՛ զօրաւոր վիճակի մէջ կը թողուր Տընիզը, և Անտոէ այս պատճառով անհունօրէն երախտապարտ էր անոր:

Երիտասարդը, յաջորդաբար աբրաւին, երեցին, տոքոգորին հետ ըրած պայյտներուն՝ միջոցին, ճանչցած էր գիւղորին հետ ըրած պայյտներուն՝ միջոցին, ճանչցած էր գիւղորին մարդիկը՝ մեծ մասամբ: Իրենց աշխատած արտերէն զիւղ իրենց բնակարանին սեմերէն՝ գրեթէ բոլոր հոգած իրենց զիւղ իրենց բարեւէին զիւղքը: Այս հանդիպումները իրեն զործները կը բարեւէին զիւղքը: Այս հանդիպումները, համար առիթ մըն էին բարեցակամ խօսք մը ուղելու, կամ իրենց ընտանունձբերու վիճակին տեղեկանալու. և կամ իրենց ընտանունձբերու վիճակին տեղեկանալու, գիւղացիները ամէնքն նեաց առողջութիւնը հարցնելու: Գիւղացիները ամէնքն ալ զայն իրենց աւելի մօտիկ զզացին, երբ իմոցան թէ

«Ձուժէսի» կալուածը գնած է : Անտոէ ասիկա ըրած էր , Տընիզի հաճոյք պատճառելու համար , նաեւ անոր համարու այս երկիրը սիրած էր :

Ստուգիւ բնական էր որ Անտոէ սիրէ այն երկիրը , ուր մանկամարդ աղջիկը քիչ քիչ վերստանալ կը թուէր իր ուժը : Անտոէ , ասկէ զատ , տարտամօրէն պէտք կը զգար հաստատուելու ֆրանսայի այս անկիւնը , զոր կրկնապէս կը սիրէր՝ իբրեւ ֆրանսացի և իբրեւ Ալզասի : Բարիզը , իր աշխարհաքաղաքացիական կեանքով անկատար կերպով կը համապատասխանէր այս պէտքին , Ասկէ զատ , երիտասարդին մայրը , որ գատաւորի մը աղջիկն էր , Բոյի մէջ ապրած էր : Անիկա ութէն մինչեւ քսան տարեկան հասակը այս մթնոլորտը շնչած էր , և աչքերը յագեցած էին այս բնանկարներով : Այս պայմաններուն մէջ , ինչո՞ւ զարմանաւ որ իր՝ Անտոէի՝ հոգին ալ առանց ճիգի իր արմատները խորամիւ Պէտանի այս հոգին մէջ :

Տընիզ եւս սաստիկ կը սիրէր այս գիւղը , որ իրենց երկուքին համար ամէն օր կը գառնար փոքրէկ հայրենիք մը՝ բարերար . հիւրընկալ : կը սիրէին զայն իրենց անկէ ստացած բարիքին , և թերեւս իրենց ալ անոր ընծայածին համար :

Տընիզ կը հիանար լայն հայեցակէտին վրայ , որ բարեգործութեան ներշնչարան մը կ'ըլլար իր սիրելիին . ոչ ոք դուրս կը ձգուէր անոր նոոփիրատուութիւններէն : Հաւատացեալ թէ հայհոյիչ , աղքատ թէ հարուստ , ամէնքն ալ , առանց քաղաքական կոմ կրօնական խտրութեան , ճշշմարտապէս եղբայրական ընդունելութիւն մը կը զանէին իրմէ : Ն . . . գիւղին մէջ , շատերու համար նորութիւն մըն էր այս սէրը , որ երբեք հաշուի առնել չէր թուիր ինչ որ յաճախ մարդիկը կը բաժնէ իրարմէ : Սկեպտիկները կը ժպտէին . չէին կասկածիր Անտոէի բարութեան վրայ , բայց կը կարծէին թէ շահախնդրական նպատակ մը ունի երբ տեսան թէ երիտասարդը ո՛չ քաղաքական փառասի-

րութիւն մը ունի և ոչ ուեւ է հաշիւ մը . հարկադրուեցան խոստովանիլ թէ աշխարհի վրայ տակաւին անշահախընդութիւն կայ :

Ընթերցումի և ինքնափոմփման նուիրուած ժամերուն՝ Աւետարանը ջերմապէս կը շահագրգուէր Անտոէն : Ամէն օր աւելի՝ եւս կը սիրէր նազարէթցի ատողձագործի այս տղուն խորհրդաւոր դէմքը : Անոր մէջ ամէն ինչ կը խանդավառէր զինքը : Անոր անշուք Ծնունդը , անոր գութը՝ աշխարհի արհամարհուածներուն , Անոր աշխարհի մը չափ մեծ հոգին . որ համակ սրբութիւն էր , և անսահման սէր : Այս Դէմքը՝ լաւ հասկցուած՝ ո՛րչափ մարդկային և աստուածային կը մնար միանգամայն : Բոլոր ինչ որ կը սարսուացնէ մարդը՝ անծանօթ չէր անոր : Իր ամենավսես խօսքերուն , և ամենէն աւելի աստուածային գործերուն մէջ կը զգայիր թէ յանձին Անոր եղբայր մը ունիս : Բայց ի՞նչ բարձրութիւն . հոգիներու երկնքին մէջ ան կը մնար առաջին կարգի մեծ Աստղը , միա՛կը , որուն առջեւ կը տժգունին և կը խոնարհին բոլոր միւս աստղերը :

Այս զսեմ Դէմքին առջեւ , Աստոէի հոգին , հետզհետէ , ինքինքը տակաւին մոայլ զգալով , պիտի ուզէր խոնարհի ճամբուն փոշիներուն մէջ . յետոյ խանդավառութենէն սարսուուն , վեր կը կանգնէր , և կ'երազէր կոխոտել այն ճամբան ուրկէ քալած էր Քրիստոս , անոնց մօտ որո՞ք կեանքէն հարուածուած՝ մինակ կ'երթան : Տընիզ , այս բոլոր հոգեկան յափշտակութեանց ականատես վկայ , կը մասնակցէր անոնց , և կ'ապրէր հոգեկան երիտասարդացումի նոր կեանք մը . այս կերպով իրենց սէրը կը միուէր կենանի աղբւրի մը մէջ , որ յաւիտնական թարմութիւն մը կը հաղորդէր իրեն :

Դ.

Դեկտեմբերի մէջ սառախուզը կրկին երեցաւ: Անարեւօրերուն մէջ կառքով պտոյտները բնդհատուեցան: Տընիզի առօգջութիւնը ազդուեցաւ աղկէ: Նոյն իսկ Անտոէի այցելութիւնները երբ կ'երկարաձգեւէին. Կը յոգնեցնէին զինզը: Երիտասարդը շատ աւելի անդամներ իր պանդոկը մնաց. այդ առիթէն օգտուելով՝ վերստին պրատեց ընտանեկան թուղթերը, և մասնաւորապէս կարդաց իր հանգուցեալ հօրեղբօր՝ կիսոցավ Վալլէի կազմած օրագիրը: Հօրեղբօր կինը, երթալ Անգլիա հաստատուելու պահուն, այդ օրագիրը Անտոէի յանձած էր՝ անոր մէկ ընդօրինակութիւնում:

Օրագիրը 1860ին սկսուած էր: Առաջին էջերը գրեթէ անանձնական պատմուածք մըն էին: Իր տեսածները գրելէ առաջ. կիւսդավ Վալլէ կը բազմար պատմել ինչ որ իշխնաւունգուած էր իր նախնիքներուն վրայ: Մասնաւոր հաճոյքով ծանրացած էր անո՛ր վրայ, որ առաջին անդամ համբաւաւոր ըրած էր Վալլէ անունը, այն է Առաջին կայսրութեան մարածախտը: Քանի մը էջ ալ նուիրուած էր Ալֆօնս Վալլէի, որ մարածախտին զաւակն էր: Միւլհուզի քաղաքապետ և սեղանաւոր եղած էր. և նոյն քաղաքը օժատած էր բարեգործական տիպար Հաստատութիւններով:

1870-1871 տարիներու յիշատակները կը լիցնէին օրագիրին էջերուն մեծ մասը: Յաջորդաբար յուսալից էին այդ

էջերը. յետոյ կուգար պարտութիւնը: Կիւսդավ Վալլէ արդէն հաստատուած էր Բարիդ: Ալզաս Լոռէն Գերմանիոյ միացուելէ ետքը, Անտոէի հայրն եւս եկած էր իրեն միանալու: Ի զին շատ մը զոհողութեանց, հաւատարիմ միացին անդամահատուած հայրենիքին:

Այս յուզիչ էջերու ընթերցումը երիտասարդին սրտին մէջ արթնցուց հայրենասիրական զգացումը, զար զեղիս, զուարձասէր կեանք մը քնացուցեր էր: Քրիստոնէական հաւատքը, զինքը լուսաւորելով, զօրացուցեր էր զայն: Այդ լոյսով Անտոէ հասկցաւ թէ ազգերն ալ, անհատներու համան, իրենց զերը ունին կատարելիք աստուածային ծրանման, իրենց զերը ունին կատարելիք աստուածային ծրանման, իրենց զերը մեծ զեր մը վերապահուած գրին մէջ: Ֆրանսայի համար մեծ զեր մը վերապահուած գրին մէջ: Ֆրանսայի համար մեծ զեր մը վերապահուած հեղած էր էր յայտնապէս: Յարդ ազգերու յառաջապահն եղած էր էր ան. ի՞նչու պիտի նսեմանատ հիմա: Ասիկա պէտք չէ որ ան. ի՞նչու պիտի նսեմանատ հիմա: Ասիկա պէտք չէ որ ըլլար. ատիկա պիտի պղտիկցնէր մարդկութիւնը, և պիտի կասեցնէր անոր յառաջդիմութիւնը:

Բայց ի՞նչ պէտք էր ասոր համար: Անտոէ յատակօրէն կը տեսնէր զայդ՝ այս ժամուն, Պէտք էր Ֆրանսան Քրիստոնէայ դարձնել: Անիկա կը մեռնէր՝ Քրիստոնէայ ՀՐԱՅՐԵԱՆ համար: Ինչո՞ւ համար անհատին քով նշմարուի արյուն համար: Ինչո՞ւ համար անհատին կարծագանուութեան և իտէալի պակասը, և հաւաքափանուութեան քով պակսի կարգապահութիւնն և անշահախնդրութիւնը: Ինչո՞ւ զասակարգի բուռն և անխնայ պայքարնեթիւնը: Ինչո՞ւ զասակարգի բուռն և անխնայ պայքարնեթիւնը: Կը գրեթէ ամէն կողմ այն տրտմութիւնը որ կարծեր, և գրեթէ ամէն կողմ այն տրտմութիւնը որ կարծեր:

Այսաէս, Ֆրանսայի տալու համար փառք մը որ զերազանցէ անցեալին բոլոր փառքերը, մեծ զարմանն էր ազգին զանցէ անցեալին բոլոր փառքերը, Առանց այս հոգիին լնծայել աստուածային զգացումը: Առանց այս հոգիին լնծայել աստուածային զգացումը: Առանց այս հոգիին լնծայել աստուածային զգացումը: Առանց այս հոգիին լնծայել աստուածային զգացումը:

ամէն բան կը կազմակերպուի ուժի և կեանքի ուղղութեամբ։ Այն վարկեանին որ մարդ կը զգայ թէ Աստուծմէ կախեալ է, խոնարհ կարգապահութիւն մը բնականօրէն կը մտնէ իր մտածումներուն և, իր գործերուն մէջ։ Այն ատեն կեանքի իմաստ մը կ'առնէ, վեհաշուք իմաստ մը։ Մարդ կը զգայ թէ այս մեծափայլ տեսիլքին, որ համակ արգարութենէ և եղբայրութենէ կազմուած է, պէտք է ստորադասէ և իր քմահաճոյքները և իր շահերը, և կեանքի այս ուղղութեան մէջ կը գտնէ խաղաղութիւն և ուրախութիւն։

Արդ, համախոմբումները — ընտանիք, հայրենիք — կ'արժեն ճիշտ այն՝ ինչ որ է անհատը։ Այնպիսի անձնաւորութիւններով որոնք ազնիւ ըմբռնում մը ունին կեանքի, ընտանիքը անքակտելի կը դառնայ և հայրենիքը՝ նուրիսկան։ Տար կը պատուեն իրենց ծնողքները, և քաղաքացիները՝ բոյոր գերազաս իշխանութիւնները։ Ընտանեկան յարկին մէջ թէ դուրսը՝ կոիւր կը դագրի։

Վարանելու տեղի չկար. քանի որ գերազոյն դարմանը կար, պէտք էր գործադրել զայն։ Առաջարկուած ուրիշ լուծումները՝ ամոքիչ առժամեայ պարզ գեղեր էին միայն։ Ֆրանսան Քրիստոնեայ դառնականապէս, իմացականապէս, — ինչ որ արդէն ամէնէն ապահով միջոցն էր զայն զգուշացնելու նախապաշարումներէ և սկեպտիկութենէ հաւասարապէս, — անոր պիտի ընծայուէր ներքնապէս միութիւն, և արտաքին աշխարհին հանդէպ ալ լուսափայլ ծաւալում։

Այս հայրենասիրական աշխատութեան պիտի հրաւիրէր բոլոր բարի կամեցողութիւնները։ Այն ժամուն որ ֆրանսա առաւել քան երրէք պէտք ունէր իր առոյգ ուժերուն, Անտոէի համար սրբազնութիւն կը թուէին դասակարգային և դաւանական բաժանումները։

Ինչու չմոռնային զիրենք բաժնող երանգները, և չի չի բարոյական և հայրենասիրական այն իտէալը միայն որ զիրենք կը միացնէ,

Բայց ի՞նչ գործնական միջոցով կարելի պիտի ըլլար իբրեւ հզօր խուրծ մը միացնել ցրուած բարի կամեցողութիւնները, և զանոնք մղել համերաշխ աշխատութեան, ազգային վերանորոգումը ի գլուխ հանելու համար։ Այս կէտը յստակօրէն չկրնալով նշմարել, Անտոէ վարանոտ կը մնար հետեւելիք ճամբուն համար։

Դեկիեմբերի կէսին օդը նորէն գեղեցկացաւ։ մաքուր օդին հետ մէկտեղ, Տընիզ վերստացաւ իր ուժերը։ Անտոէ սկսաւ ֆուժէռի մէջ աւելի երկար ատեն մնալ։ Մանկամարդ աղջկան պարզեց իր գործունէութեան ծրագիրները որոնք հաստատուն ձեւ մը կ'առնէին։ Տընիզ խորհուրդ տուաւ իրեն՝ վէպի մը ձեւին տակ պարզել ազգային վերանորգման իր խիստ գեղեցիկ երազը։

Գաղափարը հաճելի եկաւ Անտոէի։ Ինք ալ յաճախ մտածած էր ատոր վրայ. պիտի փորձեր ուրեմն վէպ մը գրել։ Այս կերպով Տընիզի ալ հաճոյք պիտի պատճառէր։ Այսպիսի աշխատութիւն մը արդէն հաշտ պիտի գար իր կեանքի այժմու սովորութեանց։ Եւ եթէ զիրքը յաջողութիւն գտնէր, ասիկա միջոց մը պիտի ըլլար մեծ արձագանգ մը տալու իր կոչին։

Քանի մը օրուան մէջ գրքին ծրագիրը կազմուեցաւ, այնքան լեցուն էր իր միտքը՝ ընտրուած նիւթով։ Անմիջապէս գրել սկսաւ, Առաւօտները ժամը եօթնէն տասնըմէկ կը գրէր։ Յետ միջօրէին, ցորեկուան նաշէն ետքը, մանկամարդ աղջկան կը կարգար գրուած էջերը, և միասին կը վիճարանէին անոնց վրայ։

Անտոէ կը յուսար որ Տընիզ երբեմն երբեմն քննադատէ իր գրելու և արտայայտելու կերպը, բայց այս ընթիրումը լուռ և անվերապահ հիացում մը մ՛այն կը պատճառէր մանկամարդ աղջկան։

Ո՞քան երջանիկ էր Տընիզ՝ ինքինքը գանելով յանձին Սիւզանի, և Անտոէն ճանչնալով ֆաքի մէջ։ Որովհետեւ այս երգուած սէրը՝ իրենց սէրն էր, թէեւ փոխուած, բայց

մտերիմներու համար շատ քաջածանօթ: Եւ ուրիշ անուններու տակ այդ սիրոյն պարզուիլը առիթ կընծայեր Տընիղի՝ զգալու անոր մեծութիւնն ու գեղեցկութիւնը: Իրենց զգայուն կեանքին իրական մէկ գէպքէն յայտնապէս ներշնչուած էջ մը՝ աչքերէն արցունք բերելու աստիճան կը յուզէր մանկամարդ աղջիկը: Մանաւանդ, ուրիշ ո եւ է միջոցէ լաւագոյն կերպով առիթ կ'ունենար ճանչնալու երիտասարդը, անոր սիրոյն խորութիւնը, անոր նկարագրին ազնուութիւնը: Իրեն այնպէս կուզար թէ Անտոէի հոգին մոգական պալատ մըն էր: Մինչեւ հիմա անոր սեմն վրայ միայն ոտք կոխած էր, և այս առաջին քայլափոխները հիացումի մէջ ձգած էին զինքը: Հիմա, նոյն ինքն երիտասարդէն առաջնորդուած, կը յառաջանար ակնածանքով և ջերմեռանդութեամբ. այնքան կորովէ և բանաստեղծութենէ նուաճուած: Տընիզ հպարտ էր իր սիրելիսվ, և ինքինքը անարժան կը համարէր այդպիսի սիրոյ մը:

Անտոէ մեծ հաճոյք կը զգո՞ր զրելով իր վէպր՝ Փաք եւ Սիրզան: Նախ այս կերպով կ'ապրէր ամբողջ անցեալ մը որ այնքան սիրելի էր իրեն, և յետոյ իւրաքանչիւր էջին խոնարհաբար, գուշակել կը թուէր թէ իր գիրքը օգուտ յառաջ պիտի բերէ: Ի՞նչ անձառ ուրախութիւն է օդին մէջ արձակել իր երազները, իր հաւատքը, և կանխաւ տեսնել՝ ատոնց չուրիհիւ՝ հոգիներու զարթումը, խազաղացումը, սփոփումը: Եւ բառերը կուզային արագօրէն թեւ առած, թարգմանելով — թէեւ անկատար կերպով — բայց թարգմանելով վերջապէս՝ իր ձգտումները, առնական հոգիի մը դէպի ամբողջական, կատարեալ կեանքը:

Վէպը հրատարակուեցաւ Յունուարին: Յաջողութիւնը գլեց անցաւ Անտոէի յոյսերը: Միայն Տընիզ ճիշտ զուշակած էր:

Ցանկամարդ աղջկան նման, ամէն ոք հիացումով համակուեցաւ: Սկսպաթիկները փարձեցին ժպտիլ, քննադատել, բայց բարոյականութեան տէր ամբողջ ընտրեալ դասակարգ

մ. . Բարիզի թէ գաւառներու մէջ, ողջունեց Փաք եւ Սիրզանի երեւումը: Զեւի մէջ ոչինչ կար նոր, եթէ ոչ առուգացումը զոր կ'ընծայէ տաղանդը, բայց ամէն ինչ նոր էր հիմին մէջ: Ինչ որ գործին ինքնատիպ հանգամանք մը կուտար, այն էր որ խթանող էր. բարերար: Այս էր ամենէն հեղինակաւոր մէկ քանի քննադատներու կարծիքը:

Ամէն թղթաբերի նորանոր և մտերմական հաւաստիքներ կը հասնէին անկեղծ հիացման: Եւ ասիկա աւելի կը զգածեցնէր Անտոէն, քան գրքին իրարու յաջորդող նորանոր տպագրութիւնները: Տաղանդի և հետաքրքրութեան առթած յաջողութենէն աւելի բան մը կար այստեղ: Բաւական եղած էր վեր առնել Աւետարանի վաղնջական դրօշը, որպէսզի հազարաւոր էակներ ճանչնան թէ Ա՛ն է իրենց ճշմարիտ հայրենիքին խորհրդանիշը: Ամէն անոնք որ կեանքէն յուսախար եղեր կամ բնկճուեր էին, ամէն անոնք որ սիսալ ճամբէ զացեր էին, անոնք որ՝ հակառակ համատարած տղեղութեան՝ իրենց սրտին մէջ տակաւին կը պահէին զեղեցիկ երազ մը, վեր կը կանգնէին, և բարձրածայն կը յայանէին իրենց համակրութիւնը գրքի մը համար, որ կը թարգմանէր իրենց լաւագոյն էնւթիւնը:

Այս վկայութիւնները կը սփանչացնէին Անտոէն: Կոսնարհաբար առ այդ իր երախտագէտ ակնածանքը կը մատուցանէր՝ նախ Անոր որ ճամբու իւրաքանչիւր հանգրուանին կ'առաջնորդէր զինքը, յետոյ Տընիզի՝ զոր իր քովիկը կը գտնէր միշտ իբրեւ միջոց մը կամ վարձատրութիւն մը, երբ կը վերյուէր իր կեանքի ազատարար տագնապը:

Դէպի ետ ակնարկ մը նետելով, Անտոէ հիմակ աւելի լաւ կը հասկնար վերջին ամիսներու դէպիքերը: Մարդկային տեսակէտով իր յարումը Տընիզին՝ շարունակական զոհողութիւն մըն էր միայն: Բայց լաւ չէ՞ր որ այսպէս ըլլար: Եթէ ճամբան հարթ ըլլար, իր սէրն այս վայրկեանին պիտի ունենա՞ր այսպիսի խորութիւն մը: Իր աչքերը

Դէպի Լոյսը

պիտի բացուէի՞ն տստուածային լոյսին առջեւ։ Պիտի գրէ՞ր այս գիրքը՝ իր ճղուած, յօշոտուած մարմինին և իր խաղաղած հոգիին բեկորներով։ Անշուշտ ո՛չ, և առաւել քան երբեք ուժգնորէն կը մզուէր սիրելու իր սէրը՝ ճիշտ այն պէս ինչպէս կարդաղրած էր Աստուած։

Իսկ Տընիկ՝ գրքին յառաջ բերած ներբողալից նամակները կ'ընդունէր, մասնակցելով յայտնուած զգացումներուն։ Երբեմն իրեն այնպէս կուգար որ իր սիրեցեալին անունին շուրջը հանուած աղմուկը կը վրդովէր իրենց քաղցր մտերմութիւնը։ Քիշ մը կը նախանձէր այս անառուն ամբոխէն։ Միւս կողմէ, սակայն, զգալով որ այս խանդավառութեան հոսանքին մէջ ի՛ ք էր միակ սիրուածը, ատով յաւագոյն կերպով կը չափէր իր վայելած առանձնաշնորհումին մեծութիւնը։

Ժամ եւ Սիլվանի երեւումը ողջունող համակրութիւնը կը յարատեւէր։ Գրական շրջանակներու մէջ հեղինակը կ'ողջունուէր իրեւ գրական նոր սեոի մը հնարիչը։ Յօդուածը երեւցաւ Ծրիփիւ տե Տիօ Մօնիք մէջ։ Ասկա գրական նոր խմբակցութեան մը աղմկալից մէկ յայտարարութիւնը դարձաւ։ Հիմն էր կեանքի իրապաշտ մէկ նկարագրութիւնը, իր բոլոր ամօթալի տգեղութիւններով, թաքուն արատներով։ որովհետեւ Աւետարանը բան մը չի վարագուրեր մարգկային ամէնէն յոոի տկարութիւններէն։ Բայց միայն այս ցեխը նկարագրելով ստորին կարգի գեղեցկութիւն մը միայն յառաջ կուգար։ Այս անասնական կեանքէն ուրիշ կեանք մը կայ, հոգիի կեանք մը։ Այս կեանքը, որուն գոյութիւնն իսկ չի կանկածիր ամբոխը, Քրիստոնէութիւնը երեւան կը հանէ և կ'ընծայէ։ Եւ առով իսկ գերազանց աղքիւրն է գեղեցկութեան մը, որուն առջեւ կ'աղօտանան զուտ հեթանոս բոլո՛ր գեղեցկութիւնները։ Հո՛ն, և հո՛ն միայն, արուեստը պիտի գտնէ երիտա սարդացում մը։ Զպիտի գաղրի ճշմարիտ ըլլալէ, բայց պիտի հետաւուզէ տակաւին գրեթէ կոյս գետին մը, փոխակերպուած հոգիի կեանքը։

Այստեղ, սէրը մասնաւորապէս, մարդկային կեանքի այս մեծ զսպանակը, պիտի գտնէ կենսունակութիւն մը, մաքրութիւն մը, որոնք մտքէ չանցած լուսապսակ մը պիտի կազմեն իրեն։ Այս ատեն է նաեւ որ գրագէտը պիտի դադրի գրելու համար գրելէ, լաւ եւս բարքերը վատթարացնելու համար գրելէ։ Իր արուեստը քահանաւ յութիւն մը պիտի ընէ։ Նոյն ինքն իրեն համար գտնելէ ետքը ճշմարիտ, երջանիկ կեանքի գաղանիքը, պիտի երգէ զայն ուրիշներուն ալ։ Թատերագիր, վիպագիր, լանաստեղծ, լրագրող, և ուրիշ ամէն կարգի արուեստագէտներ համերաշխարէն պիտի աշխատին այս գութի և փրկութեան գործին, որ անհատներու թէ հայրենիքի վերականգնումի գործը պիտի ըլլայ։ Անշուշտ Արուեստը չպիտի բռնէ եկեղեցւոյ տեղը, անոր նման չպիտի բանաձեւէ բարոյականն և վարդապետութիւնները։ Բայց իրեն առանձնայատուկ կերպով, արթուն պիտի պահէ հոգիները, և պիտի երգէ այն ամէն բաները, որոնցմով կ'ապրին հզօր անհատականութիւններն և մեծ ազգերը։

Եւ այս գործը իրականացնելու համար, հարկ չկայ գրական ճարպիկութիւններու և պայմանադրական պաշտպանողականներու։ Տաղանդը, հանճարն ալ չեն բաւեր, Պէտք եղածը անկեղծութիւնն է, հոգեկան կեանքի դատը պաշտպանելու ելլել, երբ սիրու յարած չէ անոր, ո՛չ միայն ապարդիւն, այլ վնասակար գործ մըն է, մասնաւորապէս այս գետնին վրայ զիւրաւ կը զգացուի ա՛ն որ ուրիշներէ լսելով կը խօսի, և ա՛ն որ զիտէ ինչի վրայ որ կը խօսի։ ասոնցն է միայն առաքեալի և զրագէտի դերը։ Թող իւրաքանչիւրը երգէ գեղեցկութեան այն բաժինը որով տպաւորուած է իր հոգին։ Այսչափ միայն։ Այս փորձառական գետինէն անդին անցնելով, մարդ սխալ ճամբու կը հետեւի նոյն իսկ զուտ արուեստագիտական տեսակէտով։

Այս պաշտպանողականը խորունկ արձագանգ գտաւ։ Խիստ շուտով, այս լայնօրէն մարդկայնական, բայց միեւ-

նոյն ատեն զուտ քրիստոնէական ծրագրին վրայ, Բարիզի
մէջ կազմուեցաւ գրական խմբակցութիւն մը: Անտոէ
բնականաբար հրաւիրուեցաւ անոր անօրէնութիւնն ստանձ-
կելու: Ստիպուեցաւ գալ նախագահել առաջին հաւաքումին:

Խանդավառութիւնը զոր ծնուցեր էր նախ վէպը և յե-
տոյ Ռէվիլ Տէ Տօնիք յօդուածը, աւելի մեծաւ, երբ
աեսնուեցաւ թէ ո՞վ է անոր հեղինակը: Բոլոր ինչ որ
գրած էր, նոյնը կ'ըսէր իր անձը: Ահա՝ թէ ո՞ւր էր նո-
րութիւնը այս ընդհանրապէս սկեպտիկ միջավայրին մէջ:
Ծանօթ ասացուածին համեմատ, կը գարմանային յանձին
այս հեղինակին գտնելով մարդ մը, որ սրտովը կը գրէր,
որ իր ներշնչու մը իր կեանքին մէջ իսկ կը փնտուիր: Ասոր
վրայ աւելցուցէք մանկական պարզութիւն մը զոր յաջո-
ղութիւնը չէր զինովցներ. ասիկա պէտք եղածէն աւելի
էր, գրաւելու համար սնափառութեամբ սնած հոգիներ:

Ահա՝ այս պատճառով առաջին հաւաքոյթը ուշագրաւ-
եղաւ ուրջութեամբ և սիրալիր հանգամանքով: Անտոէի
թէ անկէ վերջ բոլոր խօսք առնողն երուն վրայէն՝ զգաց-
ուեցաւ թէ անկեղծութեան և ձշմարիտ խանդավառու-
թեան շունչ մը կ'անցնի. պիտի երթային ինքնամփոփ
մտածումի տալ ինքինքնին, յետոյ իւրաքանչիւրը գործի
պիտի սկսէր խոնարհութեան զգացումով մը, հաւատար-
մորէն, ամէն բանէ առաջ մտածելով ձեռնարկուած գործին
մեծութեան վրայ: Յաջողութիւնը եթէ գար, լրումը պիտի
ըլլար իրենց իղձին:

Երկրորդ գումարումին, առաջին ժամու հետեւորդնե-
րէն մէկ քանին ներում խնդրեցին որ չպիտի կրնան շա-
րունակել. ատոնց մէջ էր ժան Տէսիէ: Ինքզինքնին տա-
րագրուածներ, օտար կը զգային այս մթնոլորտին մէջ, որ
ոչինչ ունէր իրենց սովորական ակումբէն: Մնացեալները
քսանի չափ կային, տարիքով և տաղանդով իրարմէ խիստ
տարրեր, որոնք սակայն միեւնոյն հրայքէն մզուած էին:
և կը նուիրուէին ի ծաւայութիւն ազնիւ դատի մը:

Գրագէտներու այս փոքրիկ խումբին եկած միացած
էին ճաշակի և սրտի տէր քանի մը կիներ: Ասոնք ուժ
պիտի տային այս գրական խմբակցութեան, ընկերային
բարձր դասակարգերու մէջ իրենց ունեցած ազդեցութիւն-
ներով, իրենց ամէնուն ալ իտէալը կազմող նպատակին
ի սպաս պիտի գնէին իրենց յարաբերութիւնները. իրենց
հարսառութիւնն ալ, այս կերպով հետեւելով Անտոէի տուած
օրինակին: Որոշուեցաւ երրորդ գումարումն ընել ոչ թէ
երիտասարդ գրագէտին բնակարանին մէջ, այլ Տիկ. Պ...ի
տունը, որ ջերմեռանդ քրիստոնեայ մըն էր, և որ ջերմապէս
նուիրուած էր Քրիստոնէութեան ծաւալման միջոցաւ ազ-
գային վերականգնումը իրագործելու ազնիւ գաղափարին:

Ե.

Բարիզ բնակութեանը միջոցին Անտոէ ամէն օր կը
գրէր Տընիզի: Առանց պատրանքներ ունենալու ձեռնար-
կուած գործին գժուարութեան վրայ, գոհ էր սակայն
ձեռք բերուած առաջին արդիւնքներէն: Իր նամակները
տեսակ մը օրագիր էին, ուր ամէն բան կը յիշատակէր,
նոյնիսկ ամէնէն աննշան դէպքերը: Անոնք տեսնդու էին
զսպուած հրայքով, և կ'երգէին մանաւանդ վերադարձի
ուրախութիւնը:

Մանկամարդ աղջկան համար, առանց Անտոէի ներկա-
յութեանը, օրերը շատ յամը կ'անցնէին: Ֆիզիքապէս
նուազ հուժկու էր, իսկ բարոյապէս՝ աւելի՝ տկար: Թէեւ
օղը բացառիկ կերպով զեղեցիկ էր և նպատաւոր, իր զիւ-
զական բնակավայրը ա՛լ ոչ հրապոյր ունէր անոր համար

և ոչ բանաստեղծութիւն։ Հակառակ իր հօրաքրոջ և տոքդորին պնդումին, ետ կեցած էր կառքով պառյա ընելէ։ Նոյն իսկ դադրած էր հիւանդներու այցելելէ։ Հովիւին և աբրային ժամանումն ալ աննշմարելի կ'ըլլար իրեն գրեթէ։ Անհուն պարապ մը գոյացած էր կարծես իր կեանքին մէջ, ու ոչ մէկ ժամանց չէր կրնար այդ պարապը լեցնել կամ մեղմացնել։ Երիտասարդին այցելութեան սովորական ժամերուն՝ զայն իրմէ հեռու զգալը այնքան ցաւագին էր Տընիզի համար, որ ոչ մէկ բան, ոչ իսկ աղօթքը, չէին օգներ իրեն՝ ինքզինքը գտնելու։ Միայն Անտոէի ամենօրեայ նամակները քիչ մը կը մեղմացնէին իր ցաւը։ Բայց ատոնց ալ բարերար ազգեցութիւնը շատ կարճատեւ էր։ Տընիզ հիմա բացարձակ, գուցէ հիւանդագին։ բայց անխուսափելի պէտք մը կը զգար իր սիրելիին ձայնը լսելու։

Տիկ։ աը կօֆան վսինալով այս աստիճանական ընկածումէն, գաղտնապէս երկուով մը գրեց Անտոէի, յայտնելով իր մայրական մտահոգութիւնները։ Երիտասարդը շատ զարմացաւ։ Մանկամարդ աղջկան նամակները շատ պայծառ էին։ Տընիզ Անտոէի զրելու ատեն հզօր ճիգ մը կ'ընէր, յայտնի չընձլու համար իր երկիւղներն ու տառապանքները։ Միայն նախապէս ազդարարութիւն ստացած մէկը պիտի կրնար անոր գիրէն ճանչնալ անոր տկարացումը։ Շրջագիծերը շատ թոյլ էին, և գիծերու ուղղութիւնը կորանար կը խորապէս։

Տընիզի այս տկարութիւնը Տիկ։ աը կօֆանի գորոգագին սիրոյն երեւակայածէն այլապէս խորունկ էր։ Ինքը՝ Տընիզ՝ չէր խաբուիր, կը զգար թէ ուժէ կ'իյնայ, կեանքը կը խուսափէր իրմէ, և ա'լ յենակէտ մը չէր գրտոներ կասեցնելու համար իր կենսունակութեան այս արագ փախուսար։ Կը զգար թէ վերջնական տագնապն էր այս։ Մանկամարդ աղջկան այս հուսկ պայքարը եղերական եղաւ։ Դեռ վերջերս, կարծես իր ուժը տեղը եկած էր, և ինք

վերստին կեանքը ապրիլ սկսած։ Բնութիւնը չնորհ մը ըրած էր իրեն։ Ա՛ն, Անտոէն մանաւանդ աւելի՛ մօտեցած էր իրեն։ Եւ հիմա պէտք էր խզել այս բոլոր կապերը, իր ձեռքովը պատառել իր իսկ սիրար։ Ո՛հ, ո՛րքան կը բալձար այս գերագոյն ժամերուն իր մօտն ունենալ Անտոէն։ Ինք անոր ամէն բան պիտի ըսէր, և ան իր ըմբիշի հաւատքով և եռանդուն սիրով՝ երկինքէն կամ երկրէն անծանօթ ուժեր պիտի հանէր, որոնք պիտի փոխակերպէին իրերը, և պիտի լուսաւորէին հորիզոնը։ Ամէն պարագայի մէջ անոր հուժկու բազուկը նեցուկ պիտի ըլուար իրեն՝ այս վերջնական հանգրուանին մէջ։ Եւ ան իր քովը չէր համարձակիր կանչել։ Ամէն օր կը յուսար անոր վերադարձը։ Յետոյ, պահ մը, իր մանկունակ հաւատքով, կը խորհէր թէ լաւագոյն էր որ այսպէս ըլլար։ Անտոէի բացակայութեանը թերեւս իրեն աւելի դիւրին պիտի ըլլար երկրէս հեռանալ։ Նամակով մը հրաժեշտ պիտի տար անոր։

Իրիկուն մը, երբ խոնարհ համակերպութեամբ մը տոսկորուած էր այսպէս, Տընիզ գրասեղանին առջեւ նստաւ, այս հրաժեշտի նամակը գրելու համար։ Եթէ մահը յանակարծ վրայ հանէր, — ասիկա իր նախազգացումն էր։ որտեղ զարկը քանի օրէ ի վեր ընդհատումներ կամ գահավէժ տրոփումներ ունէր —, այո՛, եթէ մահը վրայ հանէր յանակարծ, նամակը պիտի կազմէր իրենց վերջին տեսակցութիւնը։

Իրիկուան ժամը հինգն էր։ մարը մտնող արեւը իր աժգոյն ցուքով կը լուսաւորէր մերձակայ բլրակները, պարտէզը և իր պղտիկ սրահին պատուհանները։

Տընիզ սկսաւ գրել։

Երեխարքի, 20 Փետրուար
իրիկուան ամ իինց

«Սիրելի Անտոէ,
«Նորէն պիտի տեսէմ ձեզ։ Զգիտեմ։ Զայն մը «ոչ» կ'ը-

սէ ինձ: Ամեն պարագայի մէջ զիտէմ թէ մոր վերատեսութիւնը կարն պիտի ըլլայ: Եւ ահա ասոր համար այս երկունը կը գրեմ ձեզ:

«Սիրելին: Այս խեղն տողերը շատ տկար կերպով պիտի բացատրեն ձեզ իմ սերս եւ այն ուրախութիւնը զոր ինձ պատճառած է այն: Զեզմէ ոյրուած ըլլալս զիտնալէ առաջ հազիւ սկսած էի ապրիլ: Զեր սերը խզեց կեանքիս նեղ պատճանը: Զեզմով ամեն բան նոր, պայծառակերպուած երեւցաւ ինձի: Զեզմով ինքզինքս Ասուծո՞յ ալ մօս զգացի, աշխարհի նեղութեանց ալ:

«Ո՞ն, որքան երջանիկ պիտի կրնայինք ըլլալ, կատարեալապին երջանիկ, երե միասին բնասենկան յարկ մը հիմնինք: Միասին կը տանիմ այս վիշտը, — կ'ուզեմ ամեն բան ըսել —, եւ այս մտածումին վրայ արցունքը կը նոսի աշխերիս: Վայրկեանէ մը պիտի վերսկսիմ նամակս:

«Պահ մը առաջ խիս տկարացայ: Այս գրասեղանին առջեւ նստելու ատեն ինքզինքս զօրաւոր կը կարծէի: Կ'ուզեմ մտքի կատարեալ հանդարտութիւն դնել հրամեսիս մէջ, բայց չկրցայ զապել յուզումս: Շատ դժուար է աշխարհիս նեռանալ, երբ մարդ երիտասարդ է եւ կը սիրէ:

«Բայց այս արցունիները փրկարար եղան ինձի: Ցուցուցին թէ պատրաս չէի մնաք բարով բսելու ձեզի: Զեզի պիտի գրէի հուսկ բաժանման խաղաղ, հանդարտիկ բառեր, եւ ընդզումը տակաւին կը զոռար նրան մէջ: Մունկի եկած, ինմա ի զոր դրի այս բաժանումը: Ասուած այս ժնորհիք բրաւ ինձի: Հիմա զոհողութիւնը կատարեալ է: Կը զգամ թէ վերջնական է ան, եւ ասիկա մեծ սփոփանէ մը կը նեղուարիս մէջ:

«Այս կերպով պիտի սիրէ, արցունքոս աշխերով, բայց առանց բնդկզումի «ցտանութիւն» ըսելով ինձի սփրազեղ կեանքի վերին բաղաքին մէջ»:

Այն ժամուն որ Տընիզ այս տողերը կը գրէր. Անտոէ յանկարծական կերպով կը մեկնէր Բարիզէն: Տիկ. տը Կօֆանի նամակը վրդոված էր զինքը, ինքզինքը կը յանդի. մանէր հիմա, Ֆուժէուն հեռացած ըլլալուն համար: Մանկամարդ աղջկան առողջութիւնը շատ խախուտ էր և կեանքը անստոյգ, Լաւագոյն չէ՞ր որ իր բոլոր ժամանակը նուիրէր անոր, զոր ամէն օր աւելի՛ և աւելի՛ կը սիրէր:

Հեռագրով մը իմացուց իր վերադարձը: Յաջորդ օրը ժամը ասսնըմէկին միջոցները Ֆուժէու պիտի գտնուէր:

Այս լուրը շատ ուրախութիւն չպատճառեց Տընիզի. ի մեծ զարմացունին Տիկ. տը Կօֆանի: Նախորդ իրիկուան ներքին տոամը խորունկ եղած էր. բաժանումը շատ իրական էր, և կը շարունակուէր ու կ'ամրողջանար մանկամարդ հիւանդին սրտին մէջ:

Տասնրհինգ օրուան բ'ժանումէ մը ետքը, Անտոէ արտասովոր կերպով փոխուած գտաւ զինքը: Աչքի զարնող կերպով նիհարցեր էր: Նայուածքը կորսնցուցեր էր իր կենդանութիւնը: Տընիզ զայն ընդունեց ոչ թէ առաջուընէ նուազ գորովով, այլ աւելի հանդարտ կերպով: Անտոէ բան մը յայտնի չըրաւ իր մտահոգութենէն, իսկ Տընիզ՝ իր հոգեկան վիճակէն. ճաշը երբեմնի ճաշերուն յար և նման եղաւ:

Մթին, ցուրտ օդ մը կար: Արեւը ընդհատար կ'երեւոր: Սպիտակ ամպեր, երբեմն ուկեզոյն եզերուած, կը վաղէին հիւսիսի հովէն քշուած, և կարծես մեղմիւ կը հանդչին լեռներու կատարներուն վրայ:

Երիտասարդը Տընիզի ընկերացաւ մինչև իր սենեաց կը. արեւու ճառագայթ մը երեւցաւ, զուարթացներով փոքրիկ սենեացը: Նախ երկարօրէն խօսեցան երիսասարդին Բարիզ բնակութեան վրայ: Տընիզ ամէն բան անոր բերնէն իմանալ կ'ուզէր:

Պահ մը խորհեցաւ իր հրաժեշտի նամակը ցուցնելու անոր, Այսուհանդերձ չըրաւ ատիկա: Նախորդ իրիկունը

այնքան շատ տառապած էր . որ չէր ուզեր Անտրէի գալուն պէս նորէն խառնել այս տակաւին տաք մոխիրը : Արդէն խոռակցութիւնն ալ առիթ չընծայեց ատոր : Փոխանակ միտք բերելու ցաւագին յիշատակներ , կամ արծարծելու տիսուր նախազգացումներ , քաղցր ժամ մը եղաւ այս , ինքնամփոփման դադար մը : Երբեք ցայնվայր միասին բարձրացած չէին այսպիսի վսեմ բարձունքներ :

Անտոէ վերագարձած էր , Ֆուժէուն մեկնած ըլլալու վիշտը ունենալով սրտին մէջ . սաստիկ ազդուած էր մանակամարդ աղջկան վիճակէն : Այս բոլորը կը կրկնապատէին իր խանդաղատանքը :

Տընիզի ակամայ մէկ արցունքը յանկարծ պոռթկացուց այս խանդաղատանքը : Մանկամարդ աղջիկը եկեր նստեր էր այն միեւնոյն տեղը , ուր նախորդ օրը կը գրէր իր հրաժեշտի նամակը : Ասկէ՛ առաջ կուգար իր յուզումը : Անտոէ անոր ձեռքը բռնեց և համբոյրներով ծածկեց :

— Տընիզ , ըստ անոր , երբեք ձեզի ըսած չեմ թէ ի՞նչ եղած էք և ի՞նչ էք դուք ինծի համար : Իմ անձիս լաւգոյն մասը ձեզի՝ կը պարտիմ :

Եւ որովհետեւ զլիսու թեթեւ շարժումով մը Տընիզ կը բողոքէր . Անտոէ շարունակեց :

— Այո՛ , շատ բան կը պարտիմ ձեզի : Արդէն , երբ առաջին անգամ ձեզ տեսայ , դուք ինծի ի վեր հանեցիք նոր մարդկութիւն մը , որու դոյսութենէն հազիւ թէ կը կասկածէի : Յետոյ սիրեցի ձեզ . և ա'յն ատեն զգացի թէ սէրը , երբ խորունկ է , ո'րքան կրօնաբոյր բան մը ունի իր մէջ :

«Հակառակ ամէն բանի , կը նշմարէի ամէն ինչ որ կը բաժնէր մեզ իրաբմէ : Ես հեթանոս եզերքին վրայ կը գտնուէի , իսկ դուք՝ քրիստոնեայ եզերքին վրայ : Սէրը եկաւ կամուրջ մը ձգեց մեր միջեւ :

«Ասիկա հրաւէր մըն էր ինձ՝ ձեզի միանալու : Այսպէս , անգիտակցօրէն կը բաղձայի միւս եզերքն անցնիլ : Իմ իմաս

ցականութիւնս խոչընդուներ կը հանէր , բայց իմ սիրտս կ'ուրանար կամ կը տապալէր զանոնք : Եւ սիրտը յաղթեց : Այսպէս , Աստուած նախախնամաբար զձեզ դրաւ ճամբու իւրաքանչիւր անկիւնը , զիս առաջնորդելու համար դէպի նպատակակէտը : Այստեղ ճամբան կը ցուցնէիք ինծի , այնտեղ ձեռքէս կը բռնէիք . ամէն կողմ կը տեսնեմ զձեզ , աստուածային պատգամաւորի օրհնեալ դերին մէջ :»

— Անտոէ՛ , կը չափազանցէք , կը հաւասաեմ ձեզ : Ամէն պարագայի մէջ , այս պահուս երջանիկ եմ խոնարհաբար ձեր լոյսին մէջէն քալելով : Ձեր քով ինքզինքս տղայ մը միայն կը զգամ :

— Եթէ իմ կեանքիս մէջ լոյսը երեւցաւ , պատճառը այն է որ դուք զիս ձեր ճամբուն վրայ քաշեցիք : Եթէ քիչ մը կը ճառագայթէ այսօր , Աստուածմէ ետքը ձեզմէ՛ է որ կ'առնէ իր լոյսին լոււազոյն մասը : Գիտեմ զայս : Ասիկա ձեզի ըսելով , զուտ ճշմարտութիւնը կը յայտնեմ , և ինձ համար շատ քաղցր է , Տընիզ , այսքան պարտական ըլլալ չեզի :

— Խիստ երջանիկ եմ այս կերպով ստուերի մէջ մնացած մասնակցելով այս երջանկութեան , և այն պաշտօնին զոր Աստուած ձեզ յանձնած է : Երբեք չպիտի կրնաք գիտնալ , Անտոէ՛ , թէ ո'րչափ քաղցր է աղջկան մը համար ինքինքը սիրուած զգալ , և զիտնալ թէ բեղնաւոր եղած է իր ներշնչած սէրը : Մենք կիներս երբե՛ք չենք երազեր ինքնին շողալ . բաւական է մեզի՝ սիրող սրտի մը հանդիպիլ . և եթէ՛ յաւելուածաբար՝ այդ սիրտը ազնիւ է , եթէ Աստուած՝ անոր այցելելով՝ զրած է անոր վրայ կնիք մը որ սիրեցեալ էակը առանձնաշնորհեալ մէկը կ'ընէ . այն առեն մեր սիրտը երախտագիտութեամբ կը զեղու : Ա՛ւուրիշ բան չենք խնդրեր , կամ լաւ եւս՝ Աստուածմէ մէկ բան միայն կը խնդրենք , այն՝ թէ այս երջանկութիւնը վերջ չունենայ :

— Տընի՛զ, մեծ սէրերու առանձնաշնորհումն այն է որ
չեն ճանչնար վերջ ունեցող իրերու տիրութիւնը:

— Մա՞՞ը կայ:

Այս խօսքը թուաւ Տընիզի բերնէն: Երկուքն ալ՝ իրենց
երեւալ ուզածէն աւելի յուզուած՝ վայրկեան մը լուցին:
Բաւական եղած էր այս «սարսափի թագուհին», ըստ աստ-
ուածաշնչական բացատրութեան, և ամէն բան մթագնած
էր անոնց մէջ, և՛ լոյսով շողշողուն դաշտը, և՛ իրենց փո-
խադարձ մտերմասացութեամբ գերագրգոռուած սէրը:

Անտոէ կրցաւ նախ ինքզինքին գալ. և ըստ.

— Մա՞՞ը նիւթականին վրայ միայն կրնայ ազդել. մար-
մինը կը տարրալուծէ, բայց ո՛չ հոգին: Հետեւապէս մահը
բան մը չի կրնար ընել ճշմարիտ սիրոյն: «Մահուան պէս
հօր», կ'ըսէր արդէն սիրոյ վրայ՝ Երգ Երգոցին հեղինա-
կը: Մահէն աւելի եզօր, կ'երգէ իր բոլոր էջերուն մէջէն
անմահութեան Աւետարանը:

Անտոէի բառերէն աւելի, անոր թրթոսւն շեշտը, ա-
նոր խաղաղութեամբ լեցուն նայուածքը, և անոր ներշըն-
չուած դէմքը, այս ժամուն այս պզտիկ սենեակը տեսակ
մը «բարձունք» ըրած էին, նորէն Ս. Գրական պատկերը
գործածելու համար: Դարձեալ լուցին: Իրենցմէ ո՛չ մէկը
չէր համարձակիր վրգովել այս լութիւնը, որ համակ ա-
ղօթք էր և ինքնամփոփում: Տընիզը ձեռքը ա՛լ չէր հե-
ռանար Անտոէի ձեռքէն: Խոշոր բայց խիստ քաղցր կո-
հակներ կարծես վեր կը բարձրացնէին իրենց հոգիները,
որ յաւէ՛տ կենդանի էին և յաւէ՛տ միացած: Ժամանակին
մէջէն անհունութեան տպաւորութիւն մը կ'անցրէր:

Մանկամարդ աղջիկը սկսաւ հեկեկանքներ արձակել:
Այս տարապայման երջանկութիւնը խորազզեցիկ արտա-
յացութիւն մը տուեր էր իր գէմքին:

Անտոէ մերձակայ թիկնաթոռին վրայ հանգչեցուց
զայն: Տընիզի աշքերը ա՛լ շրջակայ բաները տեսնել չէին
թուիր, բայց շրթունքները կը շարունակէին սկսուած
խօսակցութիւնը:

Այբողջ կեանքը սրտին մէջ խուժած էր: Մարմինը կը
ծռէր, ինչպէս ծաղկի մը ցողունը՝ անցնող հովին տակ:
Անզգալաբար շրթունքները դեղնեցան, նայուածքը՝ տար-
տամ՝ հեռուն կը դիմէր:

Անտոէ զգաց որ Տընիզի ձեռքը կը պաղի: Ուժեղ ձայ-
նով մը երեք անգամ պոռաց: «Տընի՛զ, Տընի՛զ . . .»:
Սրտի տրոփիւնի դադարում մը առանց ցնցումի ընդհա-
տեր էր այս երիտասարդ կեանքի ընթացքը: Տընիզ կը
մտնէր այն Խաղաղութեան Քաղաքը, որուն հիացիկ ներ-
բողը կ'ընէր իր սիրելին:

Ե. ՍԱՍ

Ա.

Հիմա աշխարհ պարապ կուզար Անտոէի:

Հարուածը այնքան անակնկալ, արագ եղած էր որ
երբեմն կ'երեւակայէր թէ մղձաւանջի մը զոհը եղած է:
Մահաշուք դէպքին յաջորդող գիշերուան մէջ, քանիցս
ընդուտ արթնցաւ, պարտէզին ծառերուն մէջէն լսել կար-
ծելով Տընիզի ձայնը որ դինք կը կանչէր:

Բայց հարկ եղաւ իրականութեան գալ: Յուղարկաւո-
րութեան պատրաստութիւնները, անկողինը ուր կը հանգ-
չէր հանգուցեալը՝ ծաղիկներու մէջ ճեփ-ճերմակ, գերեզ-
մանը մանաւանդ, կը յայտնէին թէ աղէտը ճշմարիտ իրա-
կանութիւն մըն է:

Աղջկան կամքին համաձայն, իր մարմինը կը հանգչէր
գիւղին փոքրիկ գերեզմանատան մէջ, ճամբուն եղերքը,
բլրակի մը վրայ, ուրկէ կը տեսնուէին շրջակայ դաշտերն
և մասնաւորապէս Ֆուժէոր: Բնթերցումը հրաժեշտի նա-
մակին, զոր յուղարկաւորութեան իրիկունն իսկ գտեր էր,
յիշեցուց Անտոէի, մասնաւորապէս սրտայոյզ պարագանե-
րու մէջ, թէ ո՛րքան մեծ էր ըրած կորուստը:

Ամէն օր Տիկ, որ Կօֆան և Անտոէ կը խօսէին Տընի-
զի վրայ: Հաւասար էր իրենց վիշտը, և զանոնք աւելի՝
կը մօտեցնէր իրարու:

Շատ չանցած Տիկ, որ Կօֆան եղրօր աղջկանը ձգած
ժառանգութեան ինդրոց համար Ժընեւ գնաց: Երիտա-
սարդո այն աստիճան տակնուվրայ եղած էր որ կը սպա-
սէր որոշում մը տալու համար, Մերթ Ֆուժէոր դինքը կը
յանկուցանէր. մերթ կ'ուզէր անկէ փախչիլ: Այստեղ ամէն
ինչ չափազանց կը յիշեցնէր իրեն՝ վշտափիթ յիշտակներ:

Այս պահուն հիւանդագին պէտք մը կը զգար առանձ-
նութեան, ինքզինքը քիչ մը նուազ ձնշուած կը զգար
իրիկունը միայն, ճաշէն ետքը, այն ժամուն երբ լուռ է
ամէն ինչ:

Այն ատեն յամրօրէն կը քալէր, ընկերակցութեամբ
մեծ որսի շունին՝ «Ֆիտէլ»ի, որ տեսակ մը թս քուն մտայ-
նութեամբ, իր տիրուհւոյն վրայ ունեցած սէրը Անտոէի
փոխանցեր էր: Աղէտին իրիկունն իսկ «Ֆիտէլ» ամէն կողմ
փնտուեր էր բացական: Ցաւագին ձայնով գիշերը մինչեւ
լոյս հարցուցեր էր զայն բոլոր արձագանգներուն, Պա-
տասխան չստանալով՝ վերջի վերջոյ համակերպեր էր:
միայն թէ ա՛լ չէր ոստոստեր ծառուղիներու աւազներուն
վլայ, և քիչ կ'ուտէր. կը բաւականանար իրեն յատուկ
երազանքով մը՝ գիշերները հաջել լուսնին:

Անքուն անցուած գիշերներէ ետք, Անտոէ ինքզինքէն
կ'ամչնար ենթարկուած փորձին հանդէպ այնքան տկար
գտնուելուն համար: Գիտէր թէ իր մէջ ունէր զոյզ մը
խոշոր թաջնաթեւեր, և սակայն խղճալիօրէն կը սողար
վիրաւոր թոչունի մը նման: Ո՛հ, բոնակալութիւնը աշ-
խարհի վրայ այն ամէնուն որ նիւթն է միայն: Մարդ
ինքզինքը զօրաւոր կը զգայ, մահր կ'անցնի քովէղ բա-
րեկամուհիդ որ կեանքիդ կեղրոնն էր, ո՛չ եւս է. և ահա՝
մինակ՝ ա՛լ չես կրնար քալել:

Որովհեան Անտոէ ստիպուած էր խոստովանիր Բէ

վհատութեան պահեր կ'ունենար, որոնց միջոցին ոչինչ նեցուկ կ'ըլլար իր հոգիին. ինչու մահը զինք ալ առած տարած չէր Տընիզի հետ միասին:

Այն ատեն, ուժ և կորով առնելու համար, կը բանար սփափարար Դիրքը, ծունկերը կը կքէր և վեր կը կանգնէն ը նուազ վհատած, բայց ո՛րքան զւրկ առնական կոռովէ: Անշուշա բնաւ չէր կասկածեր աստուածային դարձանին աղղեցութեան վրայ, բայց վերքը շատ խորունկ եղած էր և բուժումը կը յապաղէր:

Ժամանակը պիտի օգնէր իր սփոփման:

Կը փորձէր, բայց ի զուր, աշխատելու սկսիլ նորէն երք մարդ խորունկ վիշտ մը ունի, չի կրնար գրել:

Առուու մը անկողնէն ելլելուն, հայելիին մէջ դիտեց թէ ո՛րքան փոխուած էր ֆիզիքապէս: Յայտնապէս նիս հարցած էր. սեւ մազերը արագօրէն ճերմկած էին, մասնաւանդ քունքերուն վրայ: Ասիկա փոխանակ զինքը տոխրեցնելու, բնդհակառակն հաճելի եկաւ իրեն: Ո՛րքան արագ ըլլային հանգրուանները, այնքան շուտ պիտի աւարտէր շրջանը:

Ինչ որ ամէնէն աւելի կը մաշեցնէր այս տարագրեաւը. իր սրտին մշտամեւ պարապութիւնն էր: Ի զուր ժամերով կը մնար այն սենեակին մէջ ուր Տընիզ կը սիրէր ապրիլ, և ուր տակաւին ամէն ինչ անոր ներկայութիւնը կը բուրէր. չէր գտներ բացական այնտեղ:

Իբրեւ հաւատացեալ մը, գիտէր թէ կ'ապրէր ան. բայց կը զգար թէ իրեն համար կորուած է, ցորչափ պանզուխտ մնայ ինք երկրի վրայ: Յուսացեր էր որ բաժանումէն եաքը իր սիրելիին նուազ հեռու պիտի թուի իրեն:

Ինչ որ սկիզբները անթափանցիկ դարձուցեր էր զիրենք բաժնող վարագոյրը, Փիզիքական և բարոյական անհուն տկարացումն էր, որ երբեմն կ'ընկերանայ մեծ աղջտաներուն, նոյնիսկ ամէնէն հաւատացեալներուն մօտ, բայց հետզհետէ մարմինը կը գտնէր իր հաւասարակշուրթիւնը, և հոգին՝ խաղաղացումը:

Եւ այն ատեն անզդալաբալ վարագոյրը պատռեցաւ կարծես, և Տընիզ մօտեցաւ:

Անտուէ չէր կրնար ըսել թէ ասիկա ի՞նչպէս եղաւ: Բայց ընտանի առարկաները խօսեցան Տընիզի վրայ աւելի զգալի կերպով մը, և Աւետեաց երկիրը նուազ հեռաւոր կը թուէր: Ասիկա Անտուէի համար մեծ միխթարութիւն մը և առիթը եղաւ նոր կեանքի մը:

Հիմա յայտնապէս կը տեսնէր որ Ս. Գիրքին վրայ, առաջին էջէն մինչեւ վերջինը, Աներեւոյթը կը թեւածի: Առանց անոր ոչինչ կը բացարուի, ո՛չ դիւցազներու գերամարդկային բարձրութիւնը, որոնք կ'ոգեւորեն աստուածային Գիրքը, ո՛չ իրաց նախախնամական ընթացքը որոնց ծոցին մէջ կը շարժին: Ասիկա յայտնապէս ճշմարիտ է ի մասին անոր որ հոգին իսկ է նուիրական Գրքին, այն է Քրիստոս: Անոր ամբողջ կեանքը ի յայտ կը բերէ Անտեսանելին. իր յարութիւնը կենդանի ապացոյցն է ատոր: Եւ Եկեղեցին ծնաւ և տակաւին կ'ապրի փառաւորումովք այս կեանքին որ չի վերջանար:

Այո՛, Տընիզ կ'ապրէր ճշմարիտ աշխարհի մը մէջ, որուն սեմքն է միայն այն աշխարհը զոր մեր ոտքերը կը կոխուածն: Այն ատեն Անտուէ փորձելով երեւակայել թէ ի՞նչ է իր սիրելիին կեանքը, կը նշմարէր թէ Յաւիտենականութեան Գիրքը լուս կը մնայ այս խիստ կարեւոր նիւթին վրայ: Ամէն տեղ կը հաստատէ այս Յոյսը Աշխարհին գոյութիւնը, բայց ոչ մէկ տեղ կը նկարագրէ զայն: Լաւ ևս, որոշակի կ'ըսէ ինչ որ չէ, քան թէ ինչ որ է: Բայց այս ժխտական սահմաններուն մէջ իսկ ո՛րքան մխիթարութիւն կայ սիրող որակերու համար: «Վերը, երկնքին մէջ ա՛լ չպիտի ըլլայ ո՛չ հիւանդութիւն, ո՛չ սուզ, ո՛չ ողբ, ո՛չ արցունք, և ոչ բաժանում»: Այս շատ պարզ խօսքերը հիմա լուսաւոր գրերով կը պարզուէին Անտուէի աչքերուն առջեւ: Այսպէս, Տընիզի համար ա՛լ հիւանդութիւն չկար, նոր և յաւիտենական երիտասար-

գութիւն մը զգեցած էր ան՝ հոգեկան մարմի մը մէջ, զոր ո՞չ հիւանդութիւնը և ո՞չ չարիքը կը տառապեցնէին այլեւս։ Երբեմի Տընիզը կը մնար ան, բայց աղատագրուած այն բոլոր թշուառութիւններէն որոնք կ'անչքացընեն աշխարհի վրայ ո և է արարած։

Ինքնամփոփման, ազօթքի պահերու մէջ, Անտոէ իր քովիկը կը զգար այս այլափոխուած Տընիզը, և այն ատեն փորձառաբար կը ստուգէր ճշմարտութիւնը նուիրական Գրքին այն հաւաստումին թէ միւս կեանքը մօտ է, և պիտի շրջապատուինք վկաներու բազմութեամբ մը։

Իրենց մտերմութեան այս նոր երեւոյթին մէջ, ոչինչ կար սակայն տարօրինակ կամ հիւանդագին։ Անտոէ Տընիզէն չէր ստանար մասնաւոր ցուցումներ։ Երբեք չէր լսեր անոր ձայնը. բայց անկէ կը ստանար երբեմն տեսակ մը ներշնչում։ Այսպէս, իր զգացումի կեանքը՝ թէեւ տարբեր ձեւի մը տակ՝ կը շարունակուէր, ո՞չ թէ պարզ և քիչ մը ցուրտ վաղանցիկ յիշատակի մը մէջ, այլ ճշմարիտ հազորդուկցութեամբ մը։

Հոգիի կապերը զոր մահր խզեր էր բրտօրէն, հաւատքը նորէն կը միացնէր։ Այս կարգ ու կանոնի, և գեղեցկութեան երկիրը, որուն կենդանի սկզբունքն է Աստուած, հիմա սովորական կերպով կը մնար Անտոէի աշքերուն առջեւ, յաջորդաբար, իրբեւ տիպար մը, —պէտք էր աշխատիլ մեր խեղճ մոլորակը անոր փոխակերպելու, —և իրբեւ աղքիւր մը բանաստեղծութեան և ներշնչումի. հոգիին և սրտին համար։

Օր մը, իր բարեսիրական այցելու թեանց միջոցին, զորս Անտոէ վերսկսեր էր, կանգ առաւ խեղճ այրիի մը քով որ մինակ կ'ապրէր։ Մահճակալին մօտ պատին վրայ գամուած գտաւ Հնդկաչինի քարտէս մը։ Զարմացած, շուտով ստացաւ բացատրութիւնը՝ այդ խեղճ կնոջ նոյն հեռաւոր երկրին մասին ունեցած տարօրինակ նախասիրութեան։ Իր մէկ հատիկ զաւակը այնտեղ կ'ապէր իր բերեմի կեանքը, հազարումէկ բաներ դէմ յանդիման կը բերէին «Շն

զինուոր։ Այդ օրէն ի վեր, նոյն հեռաւոր երկիրը՝ մօրը համար աշխարհի կեդրոնը եղած էր։ Նոյնն էր Անտոէի համար ալ։ Յորմէ հետէ Տընիզ կ'ապրէր վարագոյրէն անդին, միւս Աշխարհը իրեն համար գերագոյն իրականութիւնն էր։

Բ.

Անտեսանելիին հետ այս հաղորդակցութիւնը, իր ընծայած անվրդով ուրախութենէն դուրս, Անտոէի համար հրաշալի կերպով ստեղծագործ ուժ մը եղաւ։

Քիչ քիչ երիտասարդը ինքզինքին տէր դարձաւ։ Յստակօրէն տեսաւ թէ ի՞նչ պէտք է ըլլար, ի՞նչ կրնար ըլլալ իր կեանքը։ Տիկ. աը Կօֆանի հետ քով քովի պիտի քալէին, որպէս թէ բացական հոն ըլլար։ Զմեռը Բարիզ պիտի բնակէին։ Միեւնոյն տան մէջ երկու յարակից յարկաբաժիններ ընտրած էին։ Ամառը Ժընէվի լիճին եզերքին վրայ պիտի անցընէին, իսկ աշունը Բոյի շրջակայքը։

Պէտքոնի գարունին քաղցրութեան հակառակ, Անտոէ Ֆուժէուն մեկնեցաւ Ապրիլին։ Բարիզ եկաւ և հաստատուեցաւ Պուլվառ Էմիլ-Օժիէ, Միւէթի մօտ։ Այս հանդարտիկ թաղը շատ աւելի կը յարմարէր իր հոգեկան վիճակին. քան Շանդէլիզէի ալմկալից պողոտան։

Բարիզ վերահաստատուելէն ետք էր որ, օրէ օր չափեց իր մէջ կատարուած փոփոխութեան խորութիւնը։ Այնտեղ, այն շրջանակին մէջ ուր անցեր էր իր երբեմի կեանքը, հազարումէկ բաներ դէմ յանդիման կը բերէին «Շն

մարդը» և «նոր մարդը»։ Գիտակից էր թէ իր մէջ առաջինը մսհացու կերպով վիրաւորուած էր, իսկ երկրորդը յաւիտենապէս կենդանի, և, ամէն օր նորոգուող ուրախութեամբ մը, կ'ըմբոշինէր հոգիին՝ միսին վրայ տարած յազթանակը, որ սովորական էր և ամէն պարագայի մէջ կարելի էր միշտ։ Փորձութիւնները որ երբեմն և նոյն իսկ յաճախ այնքան ուժգին էին, հիմակ այլեւո ո և է ազգեցութիւն չունէին իր փոխակերպուած հոգիին վրայ։ Երբեմն ալ սակայն, թէեւ հազուազէպ կերպով, այդ փորձութիւնները երեւան կ'եւլէին սպառնալից, բայց պայքարը սովորաբար Անտոէի յազթութեամբ կը վերջանար։ Այսու հանդերձ, գուշակելով թէ չարիքին անսկնկալները ո՛րքան վտանգաւոր կրնան ըլլալ նոյն իսկ վերանորոգուած հոգիին համար, մեծ խոնչմութեամբ կը վարուէր։ Գիտէր թէ մեր բարոյական ումը, որ միշտ խախուտ է, աչալրջութեամբ և խոնարհութեամբ կ'ամրապնդուի։

Անտոէ այս ատեն ճանչցաւ Բարիզը որ «բարւոք պատերազմը կը պատերազմի»։ Այն ատեն յարաբերութիւն հաստատեց Տիկին տը Պ...ի բնակարանը հաւաքուող այն գասակարգին հետ, որ ամէնէն աւելի կը շահագրգուուէր ազգային վերանորոգութեան գործով։ Այնտեղ հանդիպեցաւ մտքով ու սրտով նշանաւոր քանի մը անձերու, որոնց իւրաքանչիւրին ընթացքէն յայտնի կ'երեւէր բարձր անձնաւորութիւն մը ըլլալը։ Տափակ բան մը չկար ատոնց ո և է մէկուն ո՛չ դէմքին վրայ և ոչ խօսակցութեան մէջ։ Այնտեղ կը տեսնուէր ընկերային բարձր դասակարգի սովորութեանց ամբողջ հրապոյրը, բոյց բնաւ երբեք այդ դասակարգի աշխարհիկ թեթեւ ոգին։ Այս պերճ, և սակայն խոհական և չափաւորութիւններէ զգուշացող շրջանակին մէջ կը խօսէին անժառանգուածներուն վրայ՝ իրական համակրանքով մը, լաւ ևս անոնց համար կ'աշխատէին, անոնց կը նուիրուէին։ Այս անձնաւորութեանց մեծ մասին համար բարոյական իրերը ոչ միայն իրականութիւն մըն էին,

այլև կեանքի մեծ իրականութիւնը։ Անտոէի համար յայտնութիւն մըն էր այս ընտրուած, անձնուէր, քրիստոնեայ Բարիզը, և երջանիկ էր միսին գտնելով այնտեղ լըրջութիւնն և հմայքը, ժպիտն ու զոհողութիւնը։

Անտոէի խնդրանքին վրայ. Յունուար ամսոյ մէջ, իր մեկնսւմի միջոցին կազմուած գրական խմբակցութեան հաւաքումները ամսօրեայ եղան, և շարունակուեցան իշխանուհի աը Պ...ի բնակարանը, Հանոի-Մասթէն պողոտային վրայ.

Այս նշանաւոր կնոջ միջոցով է որ Անտոէ անդամակցեցաւ Կարմիր Խաչին, Իշխանուհին զայն ներկայացուց նոյն ընկերութեան ծանօթ կեդրոնատեղին, Մարինեօն փողոց։ Անտոէ յաճախ պիտի ստիպուէր մագլցիլ այդ համեստ սանդուղներէն, թէ՛ սորվելու համար վիրաւորները պատգարակով փոխադրելու եղանակը, և թէ ուրիշ այդ կարգի հրահանգներ ստանալու համար։ Անտոէ կը սիրէր այս գործը, իր մարդասիրական և միեւնոյն ատեն հայրենասիրական հանգամանքին համար։

Այսպէս, Անտոէի համար որէ օր ծրագրուեցաւ նոր և լեցուն կեանք մը։

Տիկին տը կօֆանի միջոցաւ, զոր ամէն օր կը տեսնէր, կը յարատեւէր սիրելի յիշատակներու շղթան։ Տընիզի անունը շարունակ կը յեղյեղուէր իրենց խօսակցութեանց մէջ. որովհետեւ այս յիշատակը իրենց համար տեսակ մը թաքուն պարտէզ էր, զոր կը պահպանէին ջերմ նախանձով մը, Այնտեղ կուգային ամէն օր, առանձին կամ երկուքը միտասին, և կը մեկնէին անկէ՝ սրտերնին նուազ վշտագնած, հոգինին աւելի բարձր։ Այս պարտէզը զոր կ'անդիպանային Անտոէն շրջապատղներէն շատեր, իրեն համար ամէնէն նախասիրած մէկ վայրն էր։

Այս կերպով սիրտը գոհացում գտնելով, կրնար զուրսը ամբողջովին նուիրուէլ։ Ազգային վերականգնումի իր փորձը ամէն օր աւելի ևս կը շահագրգուէր զինքը։ Գրա-

վաճառ մը շատ լաւ հասկցած էր այս ծրագրին վեհանձնողին, և կը հրաժարակէր գրական խմբակցութեան գործերը՝ պարզ բայց խնամուած տպագրութիւններով, և շատ աժան գիներ կը դնէր, որպէսզի լոյսի այս գործերը կարենան ամէն կողմ թափանցել:

Անտոէի համար մեծ հաճոյք մըն էր, երբ իր ուղեւութեան միջոցին ամէն կողմ կը տեսնէր զանոնք, սաւլոններու մէջ, Օվէռնեի գիւղացիներու քով, և Մօնմառդոյի գործաւորներու կամ հիւսիսի հա՞քագործներու մօտ:

Քրիստոնեայ Գրական Խմբակցութենէն այլեւս դասաւլքութիւններ չկային: Ամէն տարի՝ ընդհակառակն՝ նուրանոր անդամակիցներ կ'աւելնային: Եւ արդէն, քանակէն աւելի որակը կը փնտուէր: Ընկերային և բարոյական իտէալը զոր Անտոէ մատնանշեր էր իր յայտագրին մէջ, անզգալարար հարկեցուցիչ պէտք մը դարձած էր: Մամուլը կը դադրէր ծաղրելէ կամ դիւրին հեգնանքներ արձակելէ: Թատերախաղ մը՝ Գարերին՝ զոր ծանօթ գրող մը ստորագրած էր, այս իտէալին իր վերջնական նուիրագործումը, իր ազնուականութեան վկայագրերը տուած էր, այսպէս ըսելու համար: Այդ խաղը ամբողջ ձմեռը Քօմէտի Ֆրանսէզի ծանուցումներուն վրայ երեւցած էր: Վերջապէս համոզում կը գոյանար օրինակով մը թէ քրիստոնէական իտէալը ոչ միայն հաշտ էր մեծ Արուեստին հետ, այլ և գրական հաւասար արժէքով մը առանձնաշնորհեալ աղբիւր մը կը մնար գեղարուեստական յուղում:

Ցաջողութիւնը եռանդ յառաջ կը բերէր: Անտոէ ատոր օրինակը կուտար: Տարիներով մահուան համար սերմաններ էր. հիմակ ինքզինքը կը բազմապատկէր, կեանքի համար առատօրէն սերմաններու: Ամէն ոք կը զգար արդէն թէ ո՛քան ազնիւ է գրագէտի գերը՝ այսպէս հասկցուած: Այնքան խորհողներու կողմէ երազուած անմահութիւնը հոն էր, և հո՛ն էր մրայն: Իր գրութիւններովը ստեղծել կեանք որ չանցնիր այլ կը ծաւալի յաւիտենական կեանքի մէջ. ասիկա չէ սուոյդ անմահութիւնը:

Ինչ որ մասնաւորապէս կ'ուրախացնէր Անտոէն, սահաւատումն էր թէ Քրիստոնէական Գրական Խմբակցութեան գործերէն ոմանք կատարելուպէս կը պատշաճէին ժողովրդային դասակարգերու ձգտումներուն: Այսպէս էր առանց հեղինակի անուան հրաժարակուած վերջին վէպը Մայր, որ տեսակին մէջ գրեթէ կրնար իրեւ տիպար ցուցւիլ: Նոյնքան հեռու գոեհկութենէ որքան նուրբ սեթեւեթներէ, այդ վէպը պատրաստուած էր կարծես յատկապէս դաշտերու թէ գործարաններու մէջ ձեռքի դժուարին աշխատութիւններու հետեւող գործաւորներու անհուն բանակին համար: Այս գիրքը մեծ արձագանգ գտաւ. երկու ամսուան մէջ հարիւր յիսուն հազար օրինակ հրաժարակուեցաւ: Օր մը, և թերեւս շատ շուտով, այս սերմերը պիտի բեղմնաւորէին, իրեւ հունձք տալով ֆրանսական ազգին վերադարձ՝ դէպի հուժկու և սուրբ աւանդութիւնները:

Այս քրիստոնէական ուղղութիւնը կը հարկադրէր զրողները՝ միշտ յարաբերութեան մէջ գտնուելու ժողովրդային շրջանակներու հետ: Գործաւորը, գիւղացին գրաւելու համար, պէտք է ճանչնալ զանոնք: Եւ ի՞նչպէս կարելի է ճանչնալ, եթէ ոչ անոնց մօտ ապրելով, անոնց կեանքին, անոնց աշխատութեանց, զրօսանքներուն խառնուելով, անոնց ընտանեկան յարկերն այցելելով, զանոնք սիրելով: Արդ, այս յարաբերութիւնները փրկարար էին ժողովրդային խաւերուն և զարգացեալ շրջանակներուն համար հաւասարապէս: Ընկերային ցաւալի խնդիրները առաջ չեն գար մանաւանդ հասարակաց կեանքի և եղբայրական յարաբերութեանց չգոյութենէն:

Անտոէի և իր խումբին առաքելութիւնը կը տեւէր եօթը տարիէ ի վեր: Ազդագրերով, լրագրերով, զրքերով առատօրէն բարի սերմը սերմաններ էին քաղաքներու և գիւղերու մէջ: Լաւ, քաջարի գործաւորներու նման, ու է գիւղերու չէին զգար: Գիտէին թէ իմացական աշխատութիւն չէին զգար:

խարհին մէջ, ինչպէս բնութեան մէջ, ո'չ մէկ բան չի կոր-
սուիր: Բայց ե՞րբ պիտի երեւային սպասուած հունձքին
առաջին հասկերը, չէին գիտեր:

Այսուհանդերձ, այս ու այն կողմ քտջալերական նշան-
ներ չէին պակսիր:

Յեղափոխական վարդապետութիւնները վարկարեկ ե-
ղած էին: Ամբոխին մէջ յօժարակամ զլուխնին կը բանա-
յին դրօշին առջեւ: Քանի մը հոգի քաջութիւնը կ'ունե-
նային երեւալու զանազան եկեղեցիներու պաշտամունք-
ներուն: Ասոնք հանրային կարծիքի անկայուն փոփոխու-
թիւններ էին միայն, թէ մրանսայի նոր ճամբու մը մէջ
մտնելը կը ցուցնէին:

Անտոէ ոլոչեց գիտնալ այս կէտը: Երբ իր բարեկամ-
ներուն հետ մէկտեղ ձեռնարկեց ազգային վերականգնումի
գործին, հայրենիքը ծանրապէս հիւանդ էր: Դուրսէն ե-
կած գրգութիւններուն կը պատասխանէր, միշտ ընկրկե-
լով: Ներքնապէս իր լաւագոյն ուժերը հակակրօն պայքար
մը կը մղէին: Մտքի այս վիճակին իբրեւ հետեւանք,
ոճիրներու թիւը կ'աւելնար տարուէ տարի, և ալքոլամո-
լութիւնը կը բազմապատկէր իր նախճիրները: Փորձեր էին
ատոր հակազդել: Անկումի շարժումը կասած էր, յոյս
կա՞ր բուժման:

Պէտք էր հասկնալ ասիկա: Ասոր համար Անտոէ հրա-
պարակային հարց մը մէջտեղ նետեց: Մեկնելով այն գա-
ղափարէն թէ մեծ ազգի մը համար պէտք է ազգային տօն
մը որ յիշեցնէ իր պատմութեան ամէնէն նշանակելի
թուականը, կամ իր գիւցազներուն ամէնէն փառաւորը,
Անտոէ կ'եղրակացնէր թէ ամբողջ մրանսա պէտք է բո-
լորուի ժան ա'Արքի շուրջը. ի՞նչ կը խորհէր հանրային
կարծիքը ասոր վրայ:

Արդիւնքը Անտոէի ակնկալութիւնը զլեց անցաւ: Ամէն
կողմ, գիւղերու թէ ճարտարագործ քաղաքներու մէջ,
խնդրազրերը ծածկուեցան անհամար ստորագրութիւննե-

րով: Կը խնդրուէր Խորհրդարանէն որ անյապաղ վճռէ թէ
Ժան ա'Արքի տօնը ապագային ազգային տօն նկատուի:
Հանրային կարծիքի այս հսկայ մղրւմին առջեւ, Խորհր-
դարանը խոնարհեցաւ. գրեթէ առանց վիճաբանութեան,
ձեռամբարձ քուէարկութեամբ ժողովրդային պահանջն ըն-
դունուեցաւ:

Տոնոէմիի դիւցազնուհիին ի պատիւ առաջին ազգային
տօնը կատարուեցաւ մայիսի կիրակի մը: Բարիզի մէջ
բնութիւնն ալ կարծես ուզեց ժամնակցիլ տօնին:

Պայծառ օդ մը կար. թեթեւ հով մը կը փէքր արեւել-
քէն: Պատուհաններու մեծ մասը զրօշազարդուած էր, մա-
սաւանդ ժողովրդային թաղերու մէջ: Ժան ա'Արքի զանա-
զան արձանները, մասնաւրապէս Սէնդ-Օկիւտէն հրա-
պարակին վրայ գտնուածը, ծաղիկներով ծածկուած էին:
Անտոէ կանուխ զուրու ելած էր: Հետիոտն կը պատէր զա-
նազան թաղերու մէջ: Զէր յոգնիր չորս կողմը գիտելէ:
Առանց զգալու քայլերը կ'երագէր. կարծես կը սաղձար
միեւնոյն ատեն տեսնել բոլոր փողոցները, երբ հովը քիչ
մը սաստիկ փէքր, զրշակները կը շաչէին անոր առջեւ:
Այն ատեն իրեն այնպէս կուգար թէ ամբողջ ժողովրդեան
մը ծափերը կը լսէ:

Ժամը ութի միջոցները լափայէթ փողոցէն կ'անցնէր:
Զանազան եկեղեցիներու զանգակները կը հնչէին ուրախ:
Անոնք ալ կը ներբողէին դ ցազնուհին, որուն՝ իր կո-
չումը յայտներ էին զիւղական զանգակները, իրենց հնչիւնը
հիմա կը խառնուէր զրօշներու շառաչիւնին: Երիտասարդ-
ներու թափոր մը, ձեռքերնին ծաղիկ բռնած, կանոնանոր
կարգով, փողոցն ի վար կ'իջնէր, խճուղիի մէջտեղէն.
կ'երթային ծաղկազարդեալու Փլաս աղ Փիրամիտի արձանը:
Յանկարծ այս երկու հազար կուրծքերէն պոռթկաց բարձ-
րագոչ աղազակը. «Կեցցէ՛ Փրանսա, կեցցէ՛ ժան ա'Արք»:
Ու զանգակները կը հնչէին, ու զրօշները կը շաչէին փէող
հովին առջեւ....

Անտոէ կանգ առաւ . գլուխը բացաւ թափորին առջեւ :
Ուրախութենէն կուլար : Տարակոյս չկար , բարի սերմը
բուսած էր : Աստուած իր բարերար ցօղը իջեցուցած էր
անոր վրայ : Այս օրուան տօնը բացայայտ ապացոյցն էր
ազգային խղճի զարթնումին : Եւ քանի որ ժան տ'Արք
այս զարթնումը կը խորհրդանշէր , շատ բան կարելի էր
սպասել անկէ : Եւ յիշաւի , ան չէ՞ր ամենամաքուր հայ-
րենասիրաւթեան և ամենաջերմ հաւատքի փառաւորումն իսկ :

Գ.

Այն ձմեռը մասնաւորապէս յոգնեցուցիչ եղած էր
Անտոէի համար : Յաջող արդիւնքի մը յանգեցնելու համար
ժան տ'Արքի տօնին համար մէջտեղնետուած հարցը , ինք-
զինքը բազմապատկեր էր : Եւ յետոյ , ամբոխին մէջ քանի
անգամներ բուռն կերպով թշնամանուեր , ծաղրուեր էր : Այս
պատճառով , երբ ամառը եկաւ , իր ջղային դրութիւնը
տկարացած , սպառած էր : Պէտք ունէր հանգչելու : Բայց
տյնպէս չըրաւ : Ուզեց վերջին անգամ մըն ալ աչքէ անցնել
«ժան տ'Արք»ի վրայ իր զիրքը : որ ընդհուպ լոյս պիտի
տեսնէր : Բայց անհանգստութիւնը հետզհետէ կ'աւելնար :
Ժընեւ գտնուած պահուն բժիշկ մը տեսաւ , որ իրեն
յանձնարարեց քանի մը ամիս հանգիստ ընել բարձր , օդա-
ւէտ տեղ մը :

Անտոէ դիւրաւ հետեւեցաւ տոգդորին խորհուրդին ,
որովհետեւ կը գգար թէ տկարացած էր : Յառաջիկային յե-

տաձգեց իր զործին հրատարակութիւնը , փնտոեց ալպեան
կայան մը՝ ձմեռը անցընելու համար : Կը խուսափէր մեծ
պանդոկներէն և այնաեղ յաճախող ծոյլ և աշխարհաքաղա-
քացի ամբոխին : Իր բարեկամին՝ ժաք Տիւբուայի մէկ այ-
ցելութիւնը վերջ տուաւ իր փնտուառքներուն : Բրօֆէ-
սէուը ամառը բնակեր էր Քոյի և նէյի ժայռերուն միջեւ
գտնուող ամարանոց յը : Անտոէի համար շատ դիւրին
պիտի ըլլար վարձել այդ տունը , ինչ որ ըրաւ նոյն իրի-
կունն իսկ : Քանի մը օր ետքը Քօ գնաց՝ Մօնոէօի վրայ :
Այնտեղէն , զորիի մը վրայ հեծած , երկու ժամուան գնաց .
քով մը հասաւ վարձած չէնքը :

Մեկուսացումը կատարեալ էր , նոյն իսկ քիչ մը չա-
փազանց , Անտոէի կարծեօք : Ժան Տիւբուա այնքան ներ-
բողալից կերպով երգեր էր տեղին գեղեցկութիւնը , «ր
Անտոէ մոռցեր էր անոր հարցնել թէ ձմեռը այնտեղ բնա-
կութիւնը զժուար չպիտի» ըլլար :

Շուտով տեղաւորուեցաւ այնտեղ : Շէնքը պարզ էր ,
բայց ամուր կերպով շինուած և լաւ պատսպարուած :
Միայն թէ պարենաւորումը սյնքան դիւրին չէր : Իր բա-
րեկամին ցուցումին համաձայն , Անտոէ կարգադրութիւն
մը ըրաւ ամէնէն մերձակայ հովիւրին՝ Ատոլֆի հետ , որուն
ագարակը իր բնակարանէն երկու քիլոմետրի չափ հե-
ռու էր :

Անտոէ շուտով վարժուեցաւ սակայն . այս կատարեալ
առանձնութիւնը , որ սկիզբները ճնշած էր իր վրայ ,
ի վերջոյ շատ սիրեց : Զզաց թէ բարերար կ'ըլլար այն
իրեն : Դանուած բարձունքը ոգեւորեց իր մէջ այն կո-
րովը որ կարծես անդամալուծուած էր տարապայման
յոգնութե էն և ենթարկուած սաստիկ յուզումէն : Շուտով
ինքինքը նուազ ջղայնոտ , աւելի առոյդ զգաց : Հետզհետէ
վերսկսաւ աշխատութեան , և առանց ո և է յոգնութիւն
զգալու :

Աշունը վերջ գտաւ յանկարծ : Նոյեմբերի կէսին սաս-

տիկ ցուրտ մը ըրաւ, և ձիւնել սկսաւ: Այն ատեն իր գտնուած վայրը անբաղդատելի գեղեցկութիւն մը առաւ:

Վարը գրեթէ ամբողջութեամբ կ'երեւար լեմանի լիճը, և մասնաւորապէս այն շնորհալի կորութիւնը, ուր կարծես արեւուն մէջ կը քնանան Քլարէնս, Մօնոէս և Թէռիթէ: Զուրին մութ կապոյտէն անդին կը բարձրանային ձիւնապատ սեպ լեռներ:

Իր շուրջը ամէն ինչ, բացի լիճին կապոյտ ջուրերէն, պածառ սպիտակութիւն մը ունէր: Եւ մատը թէ հեռուն, հանդարտութիւնը կատարեալ էր: Դաշտի լոռութիւնը գրեթէ աղմկալից կը թուփ, երբ բազդատուի բարձունքներու լոռութեան հետ, մանաւանդ ձմեռը՝ երբ ձիւնի թանձր խաւը կը խափանէ ամէն աղմուկ:

Բարիզի գործօն, տենդոտ կեանքէն ետքը, այս լոռութիւնը խորապէս կ'աղդէր Անտոէի վրայ, և զայն ինքնամփոփման կը մղէր: Այն ատեն որոշակի կը զգար իր կեանքի թերիները: Այդ կեանքը, սկզբունքին մէջ լաւ, մակերեւութային կը մնար իր զարգացման մէջ: Այս ժամուն կը ցաւէր որ վերջին եօթը տարիներու միջոցին աւելի տեղ տուած չէր ներքին կեանքի: Ա՛ն միայն խորունկ է և ստեղծագործող: Հանրչյին պայքարէն մղուած, պէտք եղածին չափ ինքնամփոփուած չէր:

Այստեղ, այս առանձնութեան մէջ, երեւան կ'ելլէր այդ մոռացումը: Մարմինին հետ մէկտեղ, իր հոգին ալ կը թրծուէր կենդանի աղբիւրներու մէջ:

Անտոէ սկսեր էր վերստին աչքէ անցընել այն էջերը, որոնց մէջ փորձեր էր վերապրեցնել ժան տ'Արքը: Եւ, հին վաւերագրեր թղթատելով, կարծես ի նորոյ իր ուշացրութիւնը գրաւեր էր թէ դիւցազնուհին կեանքին մէջ ո՛րքան մեծ տեղ մը կը բռնէր ներշնչումը, թաքուն կեանքը:

Այս կարգապահ կեանքին մէջ, երիտասարդը հաճոյքն ունեցաւ զգալի գտնելու իր մօտ Տընիզի ներկայութիւնը:

Ամբոխի եռուզեռին մէջ պայքարն այնքան բուռն էր որ մասամբ կը քօղարկէր «հոգիներու աշխարհ»: Որունով կը մղուէր բարուք պատերազմը, և այս պատճառով իսկ, սիրեցեալին դէմքը հեռաւոր կը մնար, կը քօղարկուէր: Եւ հիմա, քաղաքին աղմուկներէն և փառամոլութիւններէն հեռու, «Վերին Քաղաքը» աւելի՝ իրական կը դանար, և Տընիզ կը մասնակցէր այս վերակենդացման:

Այս ուրախութեան վրայ աւելցաւ ուրիշ բարոյական ուրախութիւն մը: Ժան տ'Արքի տօնին յաջորդ օրը, ու է կրօնական գաղափարի անհաշտ հակառակորդները, ցոյցին շահած յաղթանակէն զայրացած, կրկնապասկեր էին իրենց բուռն յարձակումները: Ծաղրի տարափներ տեղացուցեր էին Տօնուէմիի դիւցազնուհին և անոր դրօչակիրներուն վրայ: Բարիզի թժկական համալսարանին մէկ բրօֆէսէուը, աղմկալից յօդուածի մը մէջ յիմար կոչեր էր թէ՛ ժան տ'Արքը և թէ՛ զայն պաշտպանողները, և փորձեր էր յուցնել թէ կրօնական խորհրդապաշտութիւնը վատասերման նշան մըն է պարզապէս: Ժողովրդական օրաթերթ մը յօդուածին էական կէտերն ամփոփեր էր, և զիտնականին հեգնութիւններուն վրայ աւելցուցեր էր իր թշնամանքները: Անտոէ Վալլէի անունն ալ տուեր էին, և փորձեր էին հիմնայտակ կործանել անոր հեղինակութիւնը, պարզելով անոր անցեալ կեանքի թեթեւութիւնները, իր կարծեցեալ դարձէն առաջ:

Հարուածը ըմբէշին սրտէն զարկած էր: Եւ որովհետեւ յուլիսի մէջ երկիցս կրկնուած էր յարձակումը, Անտոէ տկարացած՝ չէր կրցած հակազգել:

Բարձունքներու լոռութեան մէջ ամէն բան կը փոխուի: Այստեղ տարակոյսի հեգնանքները, չարերու թշնամանքները չէին հասնիր: Անտոէ միս մինակ էր Աստուծոյ հետ: Այն ատեն, առանց ճիգի, բնականօրէն վերսկաւ ներքին խօսակցութիւնը՝ արարածին միջեւ: Վհատու-

թիւնը անհետացաւ, ինչպէս ծուխը՝ հովին առջեւ։ Գեղեցկութեան այս շրջանակին մէջ չկար բան մը որ Աստուծոյ վրայ չխօսէր, և մարդոց չարութիւնը, ինչպէս նաեւ անոնց ծափերը ոչինչ կամ շատ աննշան ազգեցութիւն մը ունէին։

Այստեղ ամէն բան, աստղերը ինչպէս նաեւ սիրտը, կ'ըսէին թէ աստուածային գնահատութիւնն է միայն կարեւոր և բաւարար։ Այս ցմիշտ ձեռք բերուած ստուգութենէն՝ երջանիկ, Անտոէ սրառվին կը վայելէր խաղաղեցուցիչ մթնոլորտը։

Բարոյական այս վերջին ցնցումը կը յիշէր, միմիայն ինքինքը աւելի վարժեցնելու համար խոնարհութեան։ Անձնական յաջողութիւնները զինովցուցեր էին զինքը, իր գաղափարներուն յալթանակը մոռցուցեր էր իրեն՝ իր տկարութիւնը։ Ուրիշ ձեւի մը տակ, հպարտութիւնը երեցեր էր իր կեանքին մէջ, Աստուած զինքն այստեղ առաջնորդեր էր, կարծես նոր ի նորոյ յայտնելու համար քրիստոնէական խոնարհութիւնը, որ ազրիւրն է ամէն ուժի և գեղեցկութեան։ Այսպէս, մանաւանդ իրիկունները, երկնքի անհունութիւնը լեցնող անվախճան աշխարհներէն կը խնդրէր յիշեցնել իրեն՝ իր ոչնչութիւնը։ Այս շրջանակին մէջ ամէն բան, լեռներն ու աստղերը, կը յիշեցնէին իրեն իր պղտիկութիւնը։ Եւ յետոյ, Ծնունդը կը մօտենար, Անտոէ կը հրճուէր, որ այստեղ հովիւներուն հետ պիտի տօնէ զԱյն, որ փառաւորելու համար խոնարհութիւնը, ուզեց Մսուրի մը մէջ ծնիլ։

Այսպէս, ամէն օր, լեռը և անոր ընծայած բարերար առանձնութիւնը աւելի՛ սիրելի կը դառնային Անտոէի։

Դ.

Ծննդեան տօնին առթիւ Անտոէ մինակ չպիտի ըլլար։ Առաջուընէ կը հրճուէր ժան Տիւբոայի մերձաւոր այցելութենէն, զոր ծանուցեր էր ան։ Այս այցելութիւնը պի-

տի խզէր իր կեանքին միօրինակութիւնը։ Իր բարեկամին միջոցաւ լուրեր պիտի ստանար նաեւ Տիկին տը Կօֆանի վրայ, որ Ժընեւ մնացած էր անհանգստութեան պատճառով։

Առանձնութեան այս երկար իրիկուններէն ետքը, բրօքէսէօրին ժամանումին հեռանկարը Անտոէի մէջ արթնցուց ընկերականութեան զգացումը։ Մերթ ընդ մերթ, իր ձայնը լսելու համար, խոհանոց կ'իջնէր, խօսակցելու իր երկու սպասաւորներուն հետ, որ Պէարնցի ընտանիք մըն էր։ Շատ անգամ ալ անհամբերութեամբ կը սպասէր Ա.տօլֆի գալուն, որ իր կնոջ մահէն ի վեր իրեն հետ կը պղղացնէր իր երկու աղջիկները՝ եօթը և ութը տարեկան, Վայրկեան մը անոնց հետ խաղալով ժպտուն շեշտ մը կը բերէր իր խստամբեր առանձնութեան մէջ։

Վերջապէս Ծննդեան տօնին նախորդ երեքշարթին ժաք Տ. ւրու եկաւ։ Իրիկունը հիանալի անցաւ, զուարթ և սիրալիր խօսակցութեամբ մը։ Անտոէ, մասնաւորապէս, կարծես իր երկարատեւ լուրդեան փոխարէն, սըրտազեղ և առատ խօսեցաւ։

Վաղայաջորդ օրը, Հինգշարթի, Ծննդեան նախորդ իրիկունն էր, Ա.ոտուն սկսաւ ձիւն տեղալ։ Երկու բարեկամները նոյն օրը մինչեւ իրիկուն տունը մնացին, ժամը չորսին՝ սակայն՝ կարծ պտոյտ մը ըրին։ Յանկարծ, այն վայրկեանին օր արեւը կ'աներեւութանար հսկայ ժայռերու ետին, հեռաւոր գանգակի մը հնչիւնը լսուեցաւ։ Հետզհետէ դաշտէն ու լեռներէն ուրիշ զանգակներ կարծես պատասխանեցին անոր։ Այս տարօրինակ մթնոլորտին մէջ, որ սպիտակութենէ և մթութենէ կազմուած էր, զանգակներու ձայնը աննիւթական բան մը ունէր։ Զէր գիտացուիր թէ երկինքէն կուգար, հետզհետէ քաղցր, դաշն և լուրջ։ Ծնունդի այս իրիկունը, կ'երգէր երկրի հրճուանքը, ի պատասխան երկինքի Պարգեւին, Առանց նախապէս խորհելու, երկու բարեկամներ միեւ-

Նոյն վայրկեանին կանգ առին. եղբայրաբար զրկախառնուեցան. իրենց հոգիներն իրար կը ձուլուէին. Զանգականերու մեզ դաշնաւորութենէն մղուած, կը կորսուէին գերազոյն Խորհուրդին մէջ, Աստուծոյ անչափելի բարութրան մէջ:

Տուն վերադարձան անխօս: Հիմա իւրաքանչիւրը իր կեանքին մէջ կը դասաւորէր այդ բարութեան ապացոյցները: Անտոէ իր ճամբուն վրայ ամէն կողմ զայն կը գտնէր:

Պահ մը, հովին մէջէն որ կը սկսէր փչել, լսեցին ահագին աղմուկ մը, խուլ, երկարատեւ: Ժաք Տիւրառ կարծիք յայտնեց թէ ատիկա ահաւոր ձիւնակոյտի մը զլորման աղմուկն էր:

Հազիւ թէ տուն հասած էին, երբ սպասաւորը իր տիւրոջը դիմացը վազեց.

Պարո՞ն, ըսաւ, Ա.տօլֆ առաջաւին չեկաւ. սովորական կաթի եւն. պաշարը բերելու գացած էր. ընդհանրապէս ժամը երեքին կուգար, հիմա վեցն է. ի՞նչ պէտք է ընել:

— Ստուգիւ զարմանալի է, ըսաւ Անտոէ: Հովիւը շատ ճշգապահ էր, սպասենք, հիմա ուր որ է կուզայ:

Ճաշէն վերջ երկու բարեկամները կը պատրաստուէին ինքնամփոփման մէջ անցընել Ծնունդի այս գիշերը, երբ ժամը տասնին դուռը զարնուեցաւ: Շրջակայ գիւղացի մըն էր, որ քանի մը անգամ եկած էր Ա.տօլֆի տեղը: Պատմեց թէ ժամը հինգին ատենները, հովիւին և երեն ընակած, հովիտին մէջ ձիւնակոյտ մը գլորեր էր, Ա.տօր յառաջ բերած յանկարծական մրբիկին մէջ իր բնակարանը սաստիկ ցնցուած և խախտած էր, բայց ո՞եւէ լուրջ վնաս առաջ եկած չէր: Դժբախտաբար այդպէս չէր եղած հովիւին առարակին, որ ամբողջովին կործանած էր, Հայրը սրունքէն վիրաւորուած կ'երեւար, և պզտիկ աղջիկը՝ գլուխէն միւսը վնաս չէր կրած:

Անմիջապէս երկու բարեկամներն և սպասաւորը աղէտին վայրը վազեցին: Անտոէ միասին առաւ իր հիւանդապահի պայուսակը: Կարմիր Խաչին մէջ ստացած փորձառութեամբ կրցաւ հաստատել թէ աղջկան վէրքը աննշան էր. ընդհակառակն հօրը վէրքը շատ ծանր կ'երեւար:

Մեծ զգուշութեամբ երկու վիրաւորեալները փոխադրել տուաւ մերձակայ չէնք մը որուն ինայած էր ձիւնակոյտը:

Գետնայարկը կովերուն յատկացուած էր, իսկ առաջին յարկը յարդ ամբարուած: Այնտեղ երկու անկողին ձգել տուաւ, որոնք փլատակներուն տակէն ազատուած էին, և հոն պառկեցուց վիրաւորները: Եւ այն ատեն ըրաւ նախնական դարմանումները, սպասելով բժիշկին որուն լուր զրկուած էր:

Յարդանոցը փակող դուռը մըրիկէն տարուած էր: Հակառակ ասոր, չնորհիւ յարդին և անասուններու մօտաւորութեան, մթնոլորտը եղկ էր: Առտուան ժամը երկու քին ատենները վիրաւոր աղջնակը քնացաւ, հետեւապէս վէրքը թեթեւ էր: Գալով հօրը, առաջուան չափ չէր տառապիր, և կը սկսէր մտահոգ ըլլալ իր զաւակներուն և անասուններուն մասին:

Ցուրտը կը սաստկանար, և Անտոէ շատ կը բաղձար որ տաք ըմպելի մը խմցնէ վիրաւորին: Ատիկա պատրաստելու համար, որոշեց մերձակայ բնակարանը երթալ, տան տիրոջ ընկերակցութեամբ:

Այս վայրկենին փոփորկալից հով մը կը փէր: Ձիւնը կը մտրակէր մարդուս դէմքը: Հազիւ հարիւր մեղր տեղ քալեր էին, երբ երկրորդ ձիւնակոյտ մը զլորեցաւ: Գիւքալեր էին, գետի աղացին որ առաջին հարուածը կըեր էր, գետին տապալեղացին որ առաջին հարուածը կըեր էր:

Ժաք Տիւրառ և սպասաւորը ձիւնակոյտի աղմուկէն

սարսափահար, դուրս ելան իրենց երկու ընկերները փընտռելու: Անտոէն գտան նուազած վիճակի մէջ: Հնար եղած զգուշաւորութեամբ տարին պառկեցուցին զայն յարդանոցին մէջ, միւս վիրաւորներուն քով: Պառկած տեղէն, դըրան բացուածքէն յստակօրէն կ'երեւար վերջին ձիւնակոյտին հետեւած քանդիչ աւերիչ ընթացքին հետքը: Ձիւնը ա էն կողմ արատաւորուած էր: Ամէնէն հւկայ եղեւինը գետին տապալած էր: Հովիտին բարձունքը կը նշմարուէր նաեւ քարէ հսկայ խաչ մը, որ մինակը կանգուն մնալով, իշխող դիրք մը ունէր այս ամբողջ աւերակոյտերուն վրայ:

Երբ Անտոէ նուազումէն սթափեցաւ, ժաք Տիւրուարոնեց անոր ձեռքը: Վիրաւորը ձանչցաւ զայն. բայց կը զգացուէր թէ շատ կը տառապի: Եւ սակայն մարմինը աչքի զարնող վէրքի նշան մը չունէր:

Առաւան ժամ հինգին բժիշկը եկաւ: Բնաւ չզբաղեցաւ աղջնակով որ խորունկ կը քնանար միշտ: Ատօլի վէրքը ո՛ւ և է վրդովիչ բան չունէր. բայց հարկ էր զինքը Մօնուէօի հիւանդանոցը փոխաղբել: Անտոէի վիճակը խիստ ծանր էր սակայն: Եղեւինին բաղխումէն կուրծքը խորտակուեր և հիւանդը ներքին վէրքեր ստացեր էր: Հազիւ քանի մը ժամ կրնար ապրիլ:

Ժաք Տիւրուար խելակորոյս եղած էր:

Երբ բժիշկը մեկնեցաւ՝ իրեն հետ տանելով միւս հիւանդները, ժաք նստաւ իր բարեկամին սնարին մօտ, ժամը եօթն էր. Անտոէ առաջուան չափ սաստիկ չէր տառապիր: Կատարուած ներարկումին չնորհիւ, քիչ մը հանդարտած էին ցաւերը: Այս վայրկեանին յոյսը վերածնաւ ժաքի սրտին մէջ:

Բայց լաւացումը առերեւոյթ էր. շատ չանցած ցաւերը վերսկսան: Անկողնին վրայ ծուած, ժաք Տիւրուար լոին ու շաղրութեամբ մտիկ կ'ընէր իր բարեկամին մրմիշած բառերը: Անտոէ՝ վիճակին ծանրութիւնն զգալով՝ մահուան կը պատրաստուէր: Դէմքին վրայ կը կարդացուէր խո-

նարհութեան արտայայտութիւն մը որ ստուգիւ գրաւէչ էր, Զեռքերը միացուցած, աչքերը փակած, շրթունքը երկիցս արտասանեցին. «Ոչինչ է մարդ»:

Հիւանդը ուժաթափ եղած էր բոլորովին: Դէմքին տժգունութիւնը դալուկ գոյն մը առած էր: Ժաքը այնոպէս թուեցաւ թէ վախճանը մօտալուտ է: Տոքորին պատուէրին համաձայն, առաջինէն աւելի ուժով նոր ներարկում մը ըրաւ: Վայրկեան մը ետքը Անտոէ կարծես քիչ մը կենսունակութիւն և ատոր հետ մտքի կատարեալ պայծառութիւն վերստացաւ:

Հակառակ զգացած ց ւերուն, հիւանդին դէմքը կ'այլափոխուէր: Անձկութենէն և խոնարհութենէն ետքը. հիմա ներքին հանդարտութիւն կ'արտայայտէր: Այդ վայրկեանէն սկսեալ բրօֆէսէօրը անոր բնականէն արտայայտիչ դէմքին վրայ յայտնապէս կարդաց ինչ որ կ'անցնէր իր բարեկամին հոգիին մէջ:

Նախ ժպտուն պայծառութիւն մը երեւցաւ դիմագծերուն վրայ. հիմա բառ մը կուգար մահամերձին շրթունքին վրայ: Ժաք գուշակնց թէ նշանածին տունն է: Տընիզ հոն էր. այս զերագոյն վայրկեանին, ներկայ էր խորհրդաւոր կերպով:

Թիչ յետոյ, արտայայտուած՝ ուրախութիւնը աւելի լուրջ և լուսաւոր դարձաւ: Բարեկամը հասկցաւ, հիւանդը կը դադրէր Տընիզի հետ խօսակցելէ, և Աստուծոյ կը խօսէր:

Առաւան ժամը եօթնին միջոցները, հիւանդին դէմքը յանկարծ գերմարդկային գեղեցկութիւն մը ստացաւ, ինչպէս իր հօրեղբօր յուղարկաւորութեան օրը. Անտոէ ինքնինքը եկեղեցի մը փոխաղբուած զգաց: Բայց Ծնունդի այս օրուան մէջ եկեղեցին անսահման համեմատութիւններ կ'առնէր: Խորը կ'երեւար խաչը. իրապէս կը կանգնէր ան, վեհափառ շքեղութեամբ մը, հովիտին վրայ իշխող գագաթը: Արշալոյսին հետ մէկտեղ, անոր շուրջը, երկնքի

կապոյտ անկիւն մը կ'երեւար, անոր լուսապսակ մը շի-
նելով: Ընդարձակածաւալ տաճարին մէջ ձիւնի հատիկնե-
րու ձեւին տակ հրեշտակներ կ'իջնէին: Եղեւիններու մէջ-
տեղէն, հովք՝ մերթ երգէոնի գաշնաւորութեամբ, մերթ
տաւղի բամբ ձայնով կ'երգէր Ծնունդի Պատգամը. «Եւ յեր-
կիր խաղաղութիւն...»: Աստուածային այս կոչին կը պա-
տասխանէր մանկական խմբերգ մը՝ ժպտուն ու թրթուն
ուրախութեամբ մը. «Ամեն եղիցի եւ եղիցի»: Այս երգչա-
խումբին կը մասնակցէր Անտոէ: Երկնային Մանուկին
մսուրին քով ան կը զտնէր մանկունակ հոգի մը, կ'ըլ-
րոշինէր ստացած խաղաղութիւնը, Ծնունդի այս խաղա-
ղութիւնը, որ Հօր Աստուծոյ սիրոյն վստահութեանը մէջ,
կը գերազանցէ ուեւ է իմացականութիւն:

Ու մինչ զարը, Խաչին շուրջը, այս կապոյտ երկնքի
անկիւնը աւելի՛ վառ կապոյտ երանգ մը կառնէր, Անտոէ
կը մտնէր Լոյսին մէջ այն օրուան, որ ըստ նուիրական
պատգամին, գիշեր չպիտի ունենայ:

Վ Ե Ր Զ





ՀՀ Ազգային գրադարան



N10245

